



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը


You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

2583

Hg



1891

E 2003

Ն 28

184 . 9

84

Ֆ - 33

Կ Ա Ա Ա Կ Բ

864

թ . 481

ՖԵՆԵԼՈՆԻ

ԹԱՐԴԱՆՍԱՅԻ ԴԱԴԱՒԱԿԱՆՔ

ԱԶԱՋՈՒՄԿ

ԹԱԴԵՈՍ ԿԵԶԻԿԻՐԵԱՆ

ՍԵԲՈՍՏՈՅԻ

ՏՊԱԳՐԵԱԼ, ԾԱԼԻՒԹ

Տ. ՅՈՎՀԱՆՆԵՍ ԿԻՒՄՃԵԱՆԻ

ԵՒ ՎԱՀԱՌԵԼԻ

Ի ՅՈՎԱՏ ԹԱՐԴԱՆԶԻՆ

• • • • •

Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Պ. ԳԻՐԻՇՃԵԱՆ



882

Վ. Պ. Ի. Պ. Ա. Կ. Ք.

50

Printed in Turkey

(1935
39)

21009-60

9

Երես	Տառ.	Ախալ	Ուղիղ
Ճ.Բ	4	ՊԼուխն	ՊԼուխն
Ճ.Բ	13	Հոշափելի	Հօշափելի
Ճ.Զ	19	ԳԲանս	ԳԲանս
Ճ.Բ	26	Կապասէր	Կը սաբասէր
8	24	ՌՆՆԻՑ	ՌՆՆԻՑ :
11	7-8	ՃԿ-ՃՆԿանքը,	ՃԿ-ՃՆԿանքը ,
11	24	Ուրուական	4. Ուրուական
16	14	անտառոց	անտառոց
20	13	բարիքն	մնլու-արիքն
22	6	տեսնէ	ի գը տեսնէ
23	17	աղունեաց	աղունեաց
33	6	կը կլէին	կը կլէին
41	18	կը մդէ	կը մդէ
43	27	յաւերժհարսինը	յաւերժահարսին
44	31	Կիկոսպայնս սպահնելուն	Կիկոսպայնս սպահնելուն
57	10	ծաղկթիը-	ծաղկափը-
110	7	նորս	նորս
151	32	3 40	3840

- 347 -

Ամենասպասիւ Արքազան Հայր .

Ոճհնարին աղքատութիւն իմ, ընդ նվին և անսպայ-
ման գթասիրութիւնն, որով խանդաղատեցայք զինեւ
հրապարակաւ 'ի պաշտօնական նամակի անդ, բանիւք
որ զհայրենիդ քո սէր յայտ առնէր առ հէդ և անար-
ժան քո որդի, և համարձակէր զհէդո՛ Հօրդ հանուրց
Հայոց լինել հայրակոչ, բուռն առնեն ինձ հեղուլ զանձն
բովանդակ առաջի Հայրագութ Սրբազնութեան Զերոյ,
և գնել 'ի քաղցը ոտս աւետարանչիդ համբաւոյ երանու-
թեան Ազգիս, զիմ չնչին երկ թարդմանութեան Առա-
կացն Ֆենելինի՛ ըստ կանուխ խոստման իմոյ, և յամե-
նայնի ամենայնիւ Քեզ միայնում լինել պարտապան :

Այլ 'ի յուշ բերեալ իմ զծանրազէտ կիբս վշտայն,
որք իբրև երկունք ծննդականի շուրջ պաշարեալ ու-
նին զշնաշխարհիկ անձն Սրբազան Հօրդ ազգասիրի,
որ զաներիբայն երկնէ ծնունդ հայկականս բարզաւած-
ման, անդէն և անդ յեսս ընդ կրուկ նահանջիմ յոդե-
պարար ըղձիցս իմովսանն սպաս չնչին հարկանելոյ յա-
ռաջդիմութեան ազգիս, իզձք՝ որ անդստին 'ի տղայ
տիոցս գրաւեալ ունէին զուշ և զուրուշ իմ :

Եւ արդ իբրև յերկուց սուսերաց միջի վակեալ կամ
վարանեալ . ծանրանալ Սրբազնութեան Զերում յայսմ
անտանելի ժամանակի չեն ինձ կամք, և անհնարին
վշտաց զոդի իմ պաշարեալ՝ անդամալուծեցին իմն զկո-
րով մտացս, որով անկարանամ այլով օրինակաւ զելս
իրացն գտանել՝ 'ի հայթայթանո ծախուց տպագրութեան
մատենիանս : Ապա յայսմ անհնարին անձկութեան մը-

տացս , ոչ այլ ինչ մնայ ինձ գործել 'ի ժամուս , քան
դիմել առ կորովարիբ խոհականութիւն աննկուն գոր-
ծունէութեան առաջնորդական մոտաց Սրբազնն Հօրդ ,
և ինդրել , գտանել զազգասէր ոք , որ մնծազօր միջ-
նորդութեամբ Զերով , նոյնպէս և իմ նուաստութեան
առ նա դիմելով , հաճիցի հայրենի ինամով մատակա-
րարել զտպագրութեանն ծախս :

Այսու , անսարդամնծար Տէր իմ և Հայր , պատճառք
սոսոյդ կենաց լինիցիք մահաբոյք վհատութեամբ վարա-
կելոյս , և խրախոյս աղղիցէք 'ի սիրտ լքելոյս՝ տալ 'ի
լոյս և այլ երկո , թերեւս արժանաւորագոյնս քան զսոյն
զլոյս տեսանելոյ :

Արդ 'ի Հայրագութ կամս ամննասիրելի Հօրդ հա-
նուրց Հայոց , կամ և մնամ ապաստան :

Ամենախոնարհ ծառայ

Աշազուրկ Թագէսս Կեզիւրեան
Սեբաստացի

3/15 Օգոստոս 1881

Մեծապատիւ Աղդասէր և Ուսումնասէր
Յովիաննէս Եփէնտի Կիւմշեան .

Քաջ գիտելով Զեր բարի նպատակներն յա-
ղագս մոտաւորական զարդայման մանկուոյ
Աղդիս , կը ներկայացնեմ Զեր՝ Ձենելոնի Առա-
կաց հայերէն թարդմանութիւն մը , և գիտէք
յումմէ , աչազուրկ Սեբաստացի Թագէսս Պատ-
ուելիէն . սոյն Պատուելին՝ աչքի լցոյէ զուրկ՝
մոտաց լցոյաը բազմապատկած է շնորհիւ լուսոյ
Անհուն Աղբիւրին :

Թարդմանութիւնը և թարդմանիչը՝ Զեր
աղդասիրութեան , գթութեան , կարեկյութեան
և ուսումնասիրութեան կը յանձնեմ , և կը
ինդրեմ որ տպագրել տալ բարեհաճիք իւր
երկն 'ի միսիթարութիւն իւր՝ և յօդուտ Հայ
մանկուոյն :

Աղօթարար միշտ
Պ. Կ. ՆերՍէՋ

1881 Օգոստոս 6
Ի Պատրիարքարանի Հայոց
ի Կ. Պոլիս .

Մհծապատիւ Տէր :

Digitized in Turkey

Յենելոնի առակաց թարգմանութեան երկս, որ թէ
եւ զուղնաքեայ ինչ, սակայն կուրութեանս և զլուխս
եկած անօրինակ թշուառութեանց պատճառաւ կարի
ծանրագնի եկած էր թէ ինձ և թէ միամօր զաւակիս,
իմ թափառայած աստանդութեանս մէջ մեծաւ տարժան-
մամբ աւարտած լինելով, առ Ազգանուէր Սրբազան
Պատրիարք Հայրն զիմնցի՝ սոյնին տպագրութեան ծախ-
քը հայիւայիթելու միջոց մը խնդրելով, և Նորին Բարձ-
րաշնորհ Սրբազնութիւն իւր ինքնազիր նամակաւ Զեր
ազգամիրութեան յանձնեց իմ սոյն խոնարհ երկ :

Յայսմանէ և ես խրախուսեալ, Ազգասէր Տեառնդ
զթութեան կը զիմնմ՝ այսու աղերսազրով թախանձե-
լով զՁեր բարեզթութիւն, որ ի նկատ առնելով իմ կու-
րութիւն և աղքատութիւն, հաճիք և իմ սոյն երկ ար-
ապազրել տալով, յաւելու ի կարդ ինժոքնութեան և Փե-
լառնուական դաստիաց, զորս Ձեր արգեամբք Ազգին նը-
ւիրեցիք. քանզի և իմ սոյն երկ, մեծայոս եմ, թէ չէ
խոպառ զուրկ ազգօգուտ լինելէ, թող որ ինձ նման ա-
պիկարի մը ձեռքով յաջողուած լինելոյն հանգամանօք
և յնքնօգնութեան մեծազօր զօրութեան գէթ մի յե-
տին ապացոյց կընայ համարուիլ :

Փ

Այսու , Ազգասէր Տէր , արծարծած պիտի ըլլաք իմ
առկայծեալ եռանդն և պսակած՝ իմովսանն Ազգիս ծա-
ռայելու քաղցր յոյս , որով յերեսուն ամաց հետէ կը
մնանի հոգիս :

Ընդունեցէք , Տէ՛ր , կանխսաւ իմ խորին երախտազի-
տութիւն , փոխան այս Զեր անփոխարինելի երախտեաց ,
դոր Զեր առատ գթութենէն անխար յուսով կակնկալեմ :

Խոնարհ ծառայ

Թագէսս Կէզիւրեսն

7 Օգոստոս 1884

Դալաթիս .

Մեծապատիւ

Յովհաննէս Եֆէնտի Կիւմշեան .

ԿԱՆԻ ԱԲԱՆ

ՄԱՐԴ իւր բանաւոր և բարոյական բնութեամբ
պատկեր է ամենաբուեստ բարութեանն Աստուծոյ , այնու
և եթ է ինքն մի պատասխանատու էակ , իբրև արա-
րած արժանի պատժոյ կամ վարձուց :

Անասունք զուրկ գանուելով բարոյն ծանօթութե-
նէն , նաև անտեղեակ լինելով առաջին պատճառը ճանչ-
նալու , և առ նա և առ իւրիանց նմանիս ունեցած
պարտականութիւնքն հետազօտելու և կատարելու , և
զիւրիանց բարս խակ կանոնաւորելու անհրաժեշտ պար-
տուց , - ինչպէս որ այս ըսածներուս և ոչ միոյն ամե-
նաթեթեւ հետքն իսկ չէ նշմարուած իրենց վա մանց
մէջ , - ազատ են ի պատասխանատուութենէ , և զանոնք
պատժող կամ վարձատրող մարդիկ , ոչ եթէ զանոնք
իբրև պատասխանատու էակ մը կը պատուհանն կամ
կը վարձատրեն , այլ իբրև անզգայ մարմինէ մը , անոնց
վնասակար ազգեցութենէն զերծ մնալու , կամ զանոնք
իբրև մեքենայ մը իրենց օգտին գուծածելու նպատա-
կաւ և եթ կը կշռեն անոնց պատիժը կամ վարձքը :

Բնական մարմնոց տարերական և կազմական օրէնք
երեւեցուցիչք են անյեղի օրինաց բարոյական բնութեան :

Կենդանի մարմնոց կազմակերպութեան մէջ գլուխ և
սիրտ պատճառք և հիմունք են անոնց կենդանութեան :
Ասոնց մին միայն բառնալ՝ բառնալ է և զողջ իսկ ըզ
կիանս . այսպէս իմա ինձ և մեր բարոյական քնութեան
նկատմամբ :

ԺԲ

Ումպէտ և անօգուտ համարիլ զիմաստութիւն՝ գըլ-խատել է զմարդկութիւն, իսկ բարոյականին ծանօթութիւնը զանց առնել՝ նորա սիրան իր մարմնէն կորդել է։ Յէշէտե զլուխն ըլլայ լուսոյ օթեւան յօրինակ երկ-նակամարին, սակայն սիրան է աթոռ փառաց անմահ արդ սրութեան, յորում ի զիմաց Արարչին արքայակերպ փառօք կը բազմի մե՛, խիզճը՝ մեր անզուսպ բնութեան ամենարշատ կառաց այն հզօր փարիչը, մեր ահճնահամ կրից սանձակոտոր երփարաց աննկուն երասմանակալը։ Մերժել զբարոյականութիւն՝ մերժել է զիսիզմ, և զիսիզմ մերժել՝ խոնդարել է զբովանդակ բնութիւն։

Զայս ոչ եթէ ես յանձնէ կ'ըսեմ, այլ երեսուն և չինդ դարեր յառաջ հեթանոսութեան չոշափելի խաւարին մէջ իսկ՝ նշմարովներ երեւցան զայս ճշմարտութիւն, զոր և իւրիանց դիւցալատում առասպեկեաց մէջ ընդելուզին ճառագայթարձակ անդիւտ գոհարի մը պէ՛։

«Փայեղոն, կ'ըսեն, օր մը մինչեւ երեկոյ արեւուն կառքը վարելու չնորիը խնդրեց և ընդունեցաւ յԱպոդոնէ՛ իւր հօրէն, այլ երանի թէ իրաց ելքն ևս իւր յանդկութեան ի նպաստ վճիռ տային։ Մէկէն կառքը ցատկեց վէս և անփորձ պատանին, բայց անկարացաւ վարել։ Զգացին բոցաշունչ երփարքն արիւու զիսեռ անվարժութիւն պատանւոյն, և անձակոտոր թափով ընդվկեալ, փոքր միւս ևս և հրգեհակէղ պիտի լափէին զերկինս և զերկիր։ Զայս տեսնելով Արամազդ հայրն անմահից և մահացուաց՝ ամբանար յանդունդս գահավիժեց խիռ և ըմբոստ պատանին։»

Զ՞ո՞ այլ ոք կ'ակնարկէ Փայեղոն, սիրելի բնմթերցողք, քան եթէ զսանձակոտոր, զավերասան իմաստառէրս առմնայն գարուց, օր զհայրենի՝ մանաւանդ թէ զԱստուածադիր սահմանս մեր բարոյական բնութեան ապախտ առնելով, զգայական բաղձանաց գահավէժ վախերէն

վայր վազեցին. և Աստուածային զրոց աւանդած հին վիշտին նման, իրենց հրապուրմանաց տանով, աստիւ զաց՝ երկնաքաղաքացի մարդոց երրորդ մասն ևս իրենց ետեւէն քարշելով յերկիր թօփափկեցին, և փոխանակ մարդոց անամնական կիրքերը նուաճելու, ևս քան զիս ձարակ մատուցին անտոց և զրգուեցին. որով աշխարհն արտասուաց ծով, վշաաց հովիտ և վայից վայր եղաւ։

Վիքթօր Հիւկոի թշնօւթիւն մակագրեալ տանահատոր անմահ մատեանն, իւր բարոյական բնութիւնն ի մոռացօնս արկանող մարդոց սրտատոշոր թշուառութեանց տակաւին հազարէն մին ալ չնկարագրեր։

Ինչո՞ւ այսչափ թշուառացաւ մարդ։

—Վասն զի իւր մարդկաւթեան գերագոյն պատիւն եղով բարոյականութիւնն առ ոտն կոխեց։

—Ընդհակառակին, որո՞նք եղան անոնք, որ զԱմուսնոր Ամինն մը յարդարեցին, վայրագասուն վայրենիներն յանոյց, ի համրոյք, ի քաղաքակիրիք մարդկութիւն փոխեցին, երկնից բերկրաւէտ երանութիւնը յերկիր վայրագերելով՝ զերկրածինքս երկնայնոց անմնղիկ երջանկութեան հազարդեցին։

—Երկնազգեցիկ Բանաստեղծքն էին անոնք, և Աստուածառաք օրէնսդիրք բարոյականին. յորոց առաջինք զանմահ առաքինիս երգելով, զմեզ նոցա վարուց նմանող լինել յարդորեցին, և երկրորդք, առաջնոց ոգեպարար քաղցրութեան անգայ եղով անոպաց մարդկութիւնը, բարոյականին անցել զիս օրինաց խստութեան երկաթի գտւազանսա, ի հսազնողութիւն մարդկութեան պայմանաց նուաճեցին։

Մարդկութիւնն ընդ դարս իւրաքանչիւր այնչո՞վ բարգաւաճեցաւ փառօք, որչափ պատկառ կեցաւ բարոյականի. և որչափ հեռացաւ անկէ, այնչափ նկուն եղաւ։

Աւրեմն բարոյականին վարդապետութիւնը, կենաց և երանութեան վարդապետութիւնն է: Ամէն ոք կը խոս- տովանի զայս ճշմարտութիւն, բայց ոչ ոք դայն ստա- նալու համար պէտք եղած չափով կ'աշխատի:

Անօգուտ են այլ ամենայն ուսմունք, եթէ բարոյա- կան դաստիարակութիւնն իրենց խարիսխ չունին:

Դաստիարակութեան իննդիրն Ազգիս համար կենաց և մահու իննդիրն է՝ կըսենք. բայց իրաւունք ունինք այն առեն միայն, երբ բարոյական դաստիարակութեան ա- մեն ունած բնամատարութենէն կը «կամնք»:

Միտքը իւր տղայութեան խիստ կանուխ հասակէն կը սկսի լեցուիլ ծանօթութեամիք, ուստի և խիստ կա- նուխ սկսելու է նաև բարոյական դաստիարակութիւնը, և այն ոչ եթէ չոր ու ցամաք վարդապետութիւններով, որուն անընդունակ է եռանդուն հասակը, այլ պատ- մութեան կամ աւալից քաջարեղուն օրինակօք. և ո- րովհետեւ պատմութիւնք իրենց բազմադիմի կամ միին հանգամանքներով շատ անգստ անընդունելի են մանկանց մտաց՝ մանուամսդ անոր համար որ պատմութեան ներկայացցած անձինք՝ անոնց գտնուածէն շատ հե- ռաւոր ժամանակի մէջ ապրած են, որով և զանոնք ի- րենց աշօք տեսնել անհնար ըլլալուն, անոնց վրայ ըս- ուահներուն ալ զիւրաւ չեն կրնար հաւատալ, ուստի առակները հսարուեցան խիստ վազնչական դարերէ հետէ, յորոց թող Եզովիայ, Լոքմանի, Փետրոսի, և ի մերոցն Մլիւարայ-Գոշի, և յարդեաց Լաֆոնդէնի, Քրիլովայ առակներին, կամ նաև ի Սուրբ Գիրս առակիք, առակնաց զիրքերն, կամ նաև ի Սուրբ Գիրս առակիք, մօտ յորոց զիրն գործածեց Արիմելիք որդի Գեղէռնի, մօտ հազար ամօք նախ քան զիրիստոս: (Դատաստոր թ. ԳԼ.)

Առակաց բարոյականին մեր որտից մէջ ըրած խոր- տպաւորութիւնը բնական է. ըստ որում ինչ որ նորա- սքանչ է, մեր հոգւոյն մէջ խորագոյնս ապաւորուելու

յատկութիւնն ունի: Արդ մարդկազին ընութեան այս հանգամանաց քաջ ուշադիրք՝ տեսնելով թէ հաս- սքանչ բան մ'է սիշնչից կամ անասնոց մարդկազին բարբառով խօսիլ, խրատել և յանդիմանել, ինչ որ ի- րենք կ'ուղէին խօսիլ առ մարդկութիւնն, նոյն անըղ- դալից, անասնոց կամ անզոյ անձանց բերանով աւելի ազգողագորն խօսեցան, իրաւութիւնը արինաց բանաւո- րապէս հնազանդելով, սոցա անբանացեալ բնաւորու- թիւնը կշտամիւլու համար:

Չեմ կրնար ուրանալ, թէ անդստին ի տղայ տիոցս և իմ սրտին ամենասխոր ազդեցութիւն ըրած են առակիք. և մինչեւ ցայսօր գոգցես նոյն կենդանութիւնն ունի սրտիս մէջ Պղնչի և Խեցեղին անօթոց զարմանալի ճամ- բորդութեան առակին տպաւորութիւնը. և եթէ ու- նեցած փոքր ինչ ուսումնամիրութեանս մէկ մեծ մասն առակաց տպաւորութեան կը պարտիմ ըսեմ, չեմ սը- խալիր:

Արդ այսու օրինակաւ անձին փորձով զգացած լի- նելով այն ամենամեծ ազդեցութիւնն զոր կ'ընն առակիք ի փափկիկ սիրտ մանկանց, փափաքեցայ և ես իմով- անն պատուական ծաղկափունջ մի քաղելով յամենաւ- բյու զրախաէ գաղղիական գալրութեան, բերել յաւելուլ ի փունջո ծաղկանց՝ կապեալո յնցովբայ, ի Միթիթարայ Գօշէ, ի Փետրոսէ, ի Գոխլովէ և յայլոց :

Այլ ցաւալի է յաւելուլ աստէն առ տեղեասս, թէ հա- սարակութեան նպաստամատոց լինելոյ բաղձանքս ըլու- նագատեց զիս անոնց հասկանալի լինելոյ անուրգ հար- կին հնազանդելով, աշխարհաբառ ընել զոյն թարգմա- նութիւն, որ եթէ յիմ անոյշ և ի պանծալի բարբառ- գրոց թարգմանուէր, բիւրապատիկ աւելի ճանողագոյն կը զար Ֆենելունեան պերձ և պայծառ ոճոյ, և նորա

բնական գեղոյն վայելչութիւնն առաւել ակնախտիդ
պայծառութեամբ զուրս պիտի ցայտեցունէր :

Բայց կ'արժէ որ սոյն մատենկան, և սորա թարգ-
մանութեան միջոցին կրած տարժանմանց նկատմամբ
ևս, քանի մը խօսք բնենք :

Ֆենելոնի Առակն, ինչպէս նաև նորա Զբոցարու-
նիւ մեռելոց մակագրեալ սքանչելի զիրքը՝ նուիրեալ են
ի դաստիարակութիւն Պուրկօնիի դպիմն, որ պիտի ժա-
ռանձէր զգահ մեծին Գաղղիոյ : Ծանօթ է Ֆենելոն Աղ-
դիս իւր անզուգական անմահ քերթուածով, և իրա-
ւամբ որչափ ի Գաղղիացիս, նոյնչափ և առ մեզ Ֆե-
նելոնի անունն իրեւ հոմանիշ անմահ քերթողի մը
հռչակեալ է :

Այլ թէ ո՞րչափ մած է յաչս Գաղղիացւոց իւր սոյն
անմահ երին, ըստ նմին և Զբոցարունիւն+ մեռելոցը, և
թէ ո՞րչափ հրաշալի արդիւնք յաւաջ բերած է յանձին
նորին իշխանի Ֆենելոնի դաստիարակութեան ոճը, պատ-
շած կը համարիմ քաղելով թարգմանել զբանս Գարտի-
նալ Պօսէի և Ս. Սիմոնի՝ ի ներածութենէ մատենկանս :

«Ֆենելոնի բնամոց յանձնուած մանուկն ի թագա-
ւորութիւն կոչուած էր, և Ֆենելոն յանձին սոյն մանկան
կը նշարէր զողջ իսկ զիաղղիա, որ իւր երջանկութիւ-
նը կամ թշուառութիւնը, իւր սորա դաստիարակու-
թեան նուիրած ջանից յաջազութենէն կամ անցաջողու-
թենէն կապասէր : Ահա այս պատճառաւ Ֆենելոն իւրեւ
միակ կանոն սահմանեց անքթիթ աչօք դիտել երիտա-
սարդ իշխանն վարմունքը, խաղաղիկ և համբերատար
ուշադրութեամբ յուշիկ յուշիկ նորա անզուսպ բնու-
թեան խոտորմանց և փոփոխութեանց ետեւէն երթալ,
և միշտ նոյն իսկ նորա յանցանքներէն հրահանգիչ դա-
սեր հանել :

«Այսպիսի դաստիարակութիւն մը դործադրութեան

կողմանէ, կրթութենէն աւելի մեծ բան մ'ըլլալու էր :
Աշակերտը չէր կարող իւր առնելիք դասը կանխաւ
դուշակել . քանզի իւր բնութեան մղմամբ ինչ յանցանքի
մէջ ինչնիլն ալ նախատեսել չէր կարող : Այսպէս իւր-
բատք և յանդիմանութիւնք իւր անձնատուր եղած մո-
լութեանց հարկաւոր և բնական հետեւանքը կ'ըլլացին :

«Եթէ մէկն ուզէ Ֆենելոնի դաստիարակելոյ մեթուր
ճանչնալ, և իւր աշակերտին դաստիարակութեան մէջ
նմա հետեւիլ, պարտի ուշի ուշով կարդալ նորա Առակն
և Զբոցարունիւն+ը, զորս երիտասարդ իշխանին հա-
մար գրեց : Այս Առակնաց և Զբոցարունիւնց իւրաքան-
չիւրը ճիշդ այս ատեն զրուեցան, յորում դաստիարակը
զայնս աւանդելն օգտակար և հարկաւոր կը դատէր,
աշակերտին իւր գործած յանցանքն յուշ ածելոց և զայն
հրահանգելու սահմանուած դասն անոր մտաց մէջ աւելի
զգալի եղանակաւ մը տպաւորելոյ համար :

« Երբ իւր սանն իրաց բնական գեղոյ և
քաղցրութեան զգայուն յարգարել կ'ուզէ, կ'ըսէ, թէ
Ալբեւը կ'ուզէ պաշտպանել զքուն երիտասարդ իշխանի
մը, որպէս զի իւր արիւնը վերանորոգի, իւր մաղձը
«Փարատի, որպէս զի կարող ինի ընդունիլ առողջու-
թիւնն ու կորովը, որուն մեծապէս պէտք պիտի ու-
նենայ : »

«Երբ զայն իւր ուսման աւելի մտադիր յարդարել,
և իւր շարադրութիւնքն աւելի կատարեալ յօրինելու
յորդորել կ'ուզէ, իւր այս դիտումը կը նկարէ յառակ
Պարմանուոյն Բագոսի, որ անչափ ուշադիր չէր Սիլենեայ
աւանդած դասուց, վասն որոյ և Փառնայ մը, նորա ա-
մէն մէկ սիսաները բարձրածայն ծիծաղով մը կը հրա-
պարակէր . որում բագոս չկարենալով հանդուժել, իրը

ծանրացատումն կը հարցունէ անոր, «Ի՞նչպէս կը համարձակիս ծաղրել զորդին Արամազդայ»։ Փառնայն ամենայն անտարբերութեամբ կը պատասխանէ։ «Հասալ Արամազդայ որդին ի՞նչպէս կը համարձակի վրիպակներ դործել ։»

«Ֆենելոն ուղելով մի միայն առակի մը մէջ Պուրկօնեի դքսին բոլոր պակասութիւններն անոր առջին նկարել, Անյնահաճը մակագրեալ առակը կը շարսդրէ։ Պուրկօնեի դուքսը մեծապէս կը տիսրի, նորա մէջ կարգալով իր բնութեան անհարթութիւնները, և իւր կրից բուռն բերումը։ և Ի՞նչ դժբարդ արկած պատահեր է Մելանդէսին շ և այլն . . . ։»

Ասոնք են Գարտինալ Պօսէի՝ Ֆենելոնի առակաց պատաւականութեան և նոյն առակօք հրահանդիսալ իշխանազին անդուսազ բարուց նկատմամբ խօսածները։ Տեսնենք հիմայ Աէն Սիմծնի դքսին յիշատակարաններէն եղած քաղուածոյէ մը, թէ ի՞նչ հրաշալի արդիւնք յառաջ բերաւ Ֆենելոնի ձեռք առած դաստիարակութեան սոյն դրութիւնը՝ գահաժառանգ իշխանին բարուց մէջ։

«Պուրկօնեի դուքսը սոսկալի ծնաւ, և իւր մանկական հասակին մէջ ամենքը զորացուց։ Դաժանաբարոյ էր նա, ծանրացատումն մինչեւ անշունչ իրաց դէմ իսկ, անգութ և կատաղի, որ նոյն իսկ ժամուց և տարերաց ամենաթեթեւ ընդդիմութեան անդամ՝ չէր կարող առանց ի բարկութիւն բրդելոյ հանգուրժել։ Այս էր ահա այն մանկան բնութիւնը, որուն ականատես վկայ եղած եմ։ Զափազանց կամապաշտ էր, անձնատուր ամէն հաճոյից, կերուխումի, կատաղի որսորդութեան, երաժշտութեան յորմէ կը յափշտակուէր, նաև խաղուց՝ որոց մէջ յաղթուելուն ամենեւին չէր կրնար հանդուրժել, և որոց

1 Տես առակ ԺԸ.

2 Տես առակ ԼԸ.

մէջ նորա հետ գանուիլը ծայրադոյն վտանգ մ'էր։ Միով բանիւ ամէն կրից անձնամատն եղած էր նա, և ամէն համոյքներէ յափշտակուած։ Երբեմն վայրագ և ինքնաբերաբար յանդթութիւն վարեալ, բարբարոս ի կատակս, որ ծաղրական խօսքերը երգիծական եղանակաւ մը ծաղրելոյն սրաին կ'ուղղէր։ Երկնից բարձրութենէն կը նըրկատէր զոր և է մարդկէ իբրեւ չամանդաղներ, որոց հետ ինք բնաւ նմանութիւն մը չունէր։ Իւր իշխան եղարարքն հազիւ իրեն և մարդոց մէջ միջններ կ'երեւացին իրեն, թէ և զանոնք հաւասարապէս մեծցնելու խնամ տարուած էր յարջունիս։

«Հանձարն և խորաթափանց միտքն ամէն կողմանէ անոր վրայ կը փայլէին, մինչեւ իւր կրից յափշտակութեան մէջ անդամ։ Իւր դէպ ու դէպ պատասխաններն ամէնքը կը զարմացնէին։ Կարի վերացական գիտութիւնները կը ծաղրէր։ իր մաաց ընդարձակութիւնն ու կիմդանութիւնն սքանչելի էր։

« . . . Հրաշալին այն եղաւ, որ իխտ քիչ ժամանակի մը մէջ, բարեպաշտութիւնն ու չնորհը զինքը բուլորովին ուրիշ մարդ մ'ըրին, և զանիկայ այսպիսի սոսկալի մոլութիւններէ, յայնչափ մեծ առաքինութիւն փոխեցին։ Անզուսազ կրից այս անդունդէն ելաւ իշխան մը, հեղ, քաղցր, մարդավար, զգաստ, համբերող, պարկեշտ, խոնարհ և անաշառ առ իւր անձն, բոլորովին անձնատուր իւր պարտուց, և նոյն պարտուց քաջահուտ։ Այլ եւս ուրիշ բան մը չը խորհեցաւ այնուհետեւ, բայց եթէ զօղել որդույ և հսկատակի պարտուց հետ նաև այն պարտքերը, զորս կատարելու առհմաննեալ կը տեսնէր զինքն ։»

Ահա այսչափ զբալի եղաւ ի Գաղղիա Ֆենելոնի դաստիարակութեան ոճը։ քանզի զիտէր ծշղիւ, թէ և ըստ և ի՞նչպէս բուժելու է մարդոց բարոյական ախտերը, և

անոնց անվրէսլ ապաքինութեան զեղը, խրատուք և յանդիմանութեամբք ի՞նչպէս զուգելու է :

Արդ և ես անձին փորձով ճանչած լինելով Առակաց տղայոց մոտաց վրայ ըրած ամնազօր ազդեցութիւնը, ինչպէս ըսի, միանգամայն և սոյնին յափշտակիչ ջաղցրութենէն զգածուելով, ձեռնարկեցի թարգմանել զայս, յա Դեկտեմբ. 1877 ին ի Սեբաստիա . և թէպէտ շատ շատ երկու ամսոյ գործ էր թարգմանութիւնս, սակայն անձամբ բնագիրը կարդալու և գրելու անկարողութիւնս, որգոյս նոյն ատեն Գաղղիերէնի ընթերցման մէջ իսկ ունեցած տկարութիւնն, և դասատուութեան ողեսպառ զբաղմունքներէ անպարապութիւնս, հազիւ 70 երես մը թարգմանելու թոյլ տուին ինձ մինչեւ յշտիւ 1873, յորում իմ ցայնվայր կրած աղետից մնծագոյնը, այն է զաւակիս աչաց միոյն մինչեւ յկուրութիւն մվասութիլը, բոլորովին ընկճեց զիս . որոյ դարմանոյն համար կեանք և զիւրութիւն ի կշիռ դնելով, յԱնթապ առ Տօքթէու Գարեղին սիրեցեալ բարեկամն իմ գնացի, ի 14 Հոկտեմբերի նոյն տարւոյ, որով և նորա աչաց ախտակրութեան պատճառաւ տարի ու կէսի մօտ ժամանակ ընդհատեցաւ թարգմանութիւնս, մինչեւ որ 1879 Հոկտեմբեր 4 ին ի Բերիա դասատուութեան կանչուեցայ Գեր. Տիմթէու Ծ. Վ. Հանէսեանի միջոցաւ, որ նոյն ատեն առաջնորդական տեղապահ էր հոն և զիս յԱնթապ տեսած : Ուր 1880 Յունուար 22 ին վերստին սկսաց թարգմանել, և գլուխէս անցած այլ և այլ պատահարաց, և ընդ ծով և ընդ ցամաք կրած երկարատես թափառմանցս պատճառաւ, հազիւ ուրեմն յաջողեցայ ի Զմիւռնիա 1880 Սեպտեմբեր 23 ին աւարտել զայն, զրիթէ յետ երից ամաց :

Գործս թէպէտ և փոքր, սակայն թէ ո՛րչափ տարածանակիր աշխատութիւն առթեց թէ ինձ և թէ միաս-

մօր զաւակիս, զայն ընթերցողաց կորովարիբ խոհականութիւնը կրնայ նկատել, թէպէտ գուցէ ըստ մասնէ :

Գրքոյկո կրնայ մնծաւ օգտիւ իբրեւ բարձրագոյն ընթերցաբան մը ծռուայել փոքր ինչ զարգացեալ տղայոց, ըստ օրինակի քաղաքակիրթ ազգաց, որք մինչեւ չորրորդ, հինգերորդ ընթերցարաններ ունին, ինչպէս որ նորա բնագիրն և այս նպատակաւ փոքրադիր ձեւով բազմաթիւ տպագրութիւններ ունեցած է : Կրնայ նաև իւր պերճ ու պայծառ ոճով հայերէնախօս բարբառացս մէջ փոքր ինչ զարգացելոց իբրևն վսեմագոյն նիւթ, յաշխարհաբառէ ի գրաբառ թարգմանութեան գործածուիլ :

Թենելոն ինչպէս իւր ամէն զրոց, նոյնպէս և գրքուկիւ մէջ, իր յանկուցիչ ոճով զմիտս գրաւելուն և զախարժակ հրապարաւելուն նետ մէկտեղ, սքանչելի բարոյականավ մը սիրտն ալ միանգամայն կը կրթէ . յորմէ եթէ շահեցաւ իմ ազգակից աղածրի երամ, ես իմ վարձքս լիովին առած պիտի լիսիմ :

Զայս թարգմանելոյ ատեն երկու սրբազն նպատակ ունեցած եմ աշքիս առ Ձին . նախ կը փափաքէի մասսմբ իւրիք երախտահատոյց լինել իմովսանն սիրելի Ազգիս, որում պարտիմ զիմ պատիւ և զկեանս զլիսովին, և իբրեւ ումզէտ քար մի լը ծանրանալ երկրագնախօս վրայ, այլ իբրեւ յետին տունկ մի տնկեալ ի դրախտին Աստուծոյ, ըստ կարի պաղաքերել զքաղցր պտուղ աշխատութեան . և մանաւանդ երկրորդ՝ կ'երկնէի ի մտի սա կենսախրախոյս քաջալերն ազգել ի կարողագոյնս քան զիս, թէ մինչ ես երկու աչօք կոյր մի լինելով հանդերձ սոյն ինձմէ վերագոյն աշխատութեան ձեռնարկութեանս մէջ կը յաջողիմ, ի՞նչ հրաշքներ չեն կրնար գործել նոքա՝ որք իւրեանց աչօք կարդալու և իւրեանց ձեռօք գրելու ամենաքաղցր կարուջութիւնն ունին, միայն թէ անվատ

որտիւ և անընկճելի հաստատամոռւթեամբ իրենց ջանից մէջ յարատեւեն :

Տա՛լր երկին, որ իմ սոյն չնչին աշխատութիւն արծանանացր Ազգիս ներողամիտ ընդունելութեան, ի քաջալերութիւն բազմավայր թշուառացելոյս, որով համարձակէի ի լոյս տալ բուն իսկ իմ մտաց ածուի փրթթեցուցած ծաղկունքը, մանաւանդ ԱՐԱՅ ԵՒ ՇԱՄԻՐԱԾ կիսակատար դիւցազներգակ քերթուածու, յաստուածախօսիկ բարբառ անմահ դիւցազանց մերոց, որով պիտի վերկենցաղի լքելոյս չնչին հանճարոյ ի մոռացութեան թաղեալ մնուելութիւն :

Թաղդմանիչն

ԱՌԱԿՓ

ՖԵՆԵԼՈՆԻ

Ա.

ՀԱՄԲԵՐՈՒԹՔԻՆՆ ՈՒ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆԸ
ՇԱՏ ԹԵՐԹԱԹԻՒՆՆԵՐ ԿՊԽՂՂԵՆ

ՄԱՏԱԿ արջ մը նորածին արու թոժիւն (լակոտ) մ'ունէր : Ամիկայ սոսկալի կերպով տղեղ էր, այնպէս որ վրան երբէք կենդանւոյ մը կերպարանքը չէր նշմարուեր, այլ անհեթեթ և տձեւ կոչտ մ'էր : Արջն այնպիսի որդի մ'ուննալուն վրայ ամօթահար՝ կ'երթայ կը դանէ որին (դարա գարկա), որ իր շաղփաղփութեամբը ծառի մը տակ մեծ աղմուկ կը հանէր : -Ի՞նչ ընելու եմ, բարի դրացուհիս, ես այս փոքրիկ հրէշն, ըստ անոր, զանիկայ խեղղել կ'ուզեմ դուն ի՞նչ կ'ըսես : -Զգոյշ կեցիր, չըլայ թէ այդպիսի բան մ'ընես, պատասխանեց շաղակրատը, ես շատ արջեր ալ տեսեր եմ, որ քու այդ վրդովմանդ մէջ ինկեր են : Գնա՛, յուշիկ յուշիկ լիզէ քու զաւակդ, և իսկոյն գեղեցիկ, բարեձեւ և քեզ պատիւ բերելու վիճակին մէջ պիտի գտնեմ զայն :

Մայրն իւր որդւոյն ի նպաստ խօսքերուն զիւրաւ հաւատաց, և համբերութեամբ երկայն ատեն լիզեց զայն, որ վերջապէս սկսաւ բարեձեւ երեսնալ իւրեն . ուստի որիին գնաց և չնորհակալ եղաւ իրեն սա

Խոսքերով՝ Եթէ դու իմ անհամբերութիւնս չափաւու-
րած չըլլայիր, ևս անդժագար պատառած պիտի ըլլայի
որդիս՝ որ իմ կենացս զուարձութիւնն է:

Բարէ՛, ո՞րչափ բարիք կը բառնայ մեզմէ անհամբե-
րութիւնն և ո՞րչափ չարիք կը պատճառէ մեզ:

Բ.

ՄԵԼՈՒՆ ԵՒ ՑԱՆՑԸ

Օր մը մեղու մ'իր փեթակին քով ճանձ մը կը տես-
նէ. Ի՞նչ կ'ընես դու հոդ զագիր և չքոտի ճանձ, կ'ըսէ
անոր կատաղի ձայնով մը, քե՞զ է մնացեր, չնշին ճճի,
օդոյ թաղունիաց հետ խառնուիլ: Իրաւունք ունիս,
պատախաննեց անոր ճանձը պաղութեամբ մը, մարդ
միշտ կ'անիբաւի, ձերինին պէս կատաղի ազգի մը
մօտենալով: Քնաւ և ոչ մէկ ազդ մը կրցաւ մեր իմաս-
տութեան հաւասարիլ, ըսաւ մեղուն, մեք միայն եմք՝
որ օրէնք և խիստ քաղաքականացեալ հասարակագի-
տութիւն մ'ունինք. մեք անուշահոտ ծաղկունք միայն
կը ճարակեմք և կը շինեմք մնղը՝ որ նեկտարին¹ կը
հաւասարի: Մէկդի՛ առջեւէս, գարշէի և չքոտի ճանձ,
որ բզղալէն և քաւ կերակուրդ աղբերուն վրայ վնար-
ուելէն ի զատ ուրիշ բան մը չես ըներ: Միք այնպէս
կ'ապրինք, ինչպէս կրնանք, պատախաննեց ճանձը,
աղքատութիւնը մոլութիւն մը չէ՝ բայց բարկութիւնը
մնձ մոլութիւն է: Իրաւ դուք կը շինէք մնղը՝ որ

քաղցր է, սակայն ձեր սիրով միշտ դառն է: Դուք ի-
մաստուն էք ձեր օրինօք՝ այլ ձեր վարուք խիստ մոլի՛:
Զեր բարկութիւնը որ ձեր թշնամիքը կը իսպէ՛ ձեզ
մահ կը պատճառէ, և ձեր յիմար անդժութիւնը ձեզ
աւելի չարիք կը հասցունէ քան այլոց: Լաւագոյն է
նուազ փառաւոր վիճակ մ'ունենալ և առաւել համեստ
լինել:

Գ.

ԵՐԿՈՒ ԱՂՈՒԷՆԻԵՐ ԳԻշեր ատեն յանզդաստից հա-
ւանոց մը կոխեցին. լսեղգեցին աքաղաղը, հաւերն ու
վառեակները, և այս կոտորածէն ետք՝ իրենց փորը լաւ
մը կշտացուցին: Մին որ երիտասարդ էր և եռանդուա,
կ'ուզէր ամէնքը մէկէն լափել. իսկ միւսը ձեր և ազահ
ըլլալով, կ'ուզէր ապագային համար պաշար պահել:
Ծերը կըսէր, Ա՛րդեակ, փորձը զիս իմաստուն ըրաւ.
Ես աշխարհ գալէս ի վեր շատ բաներ եմ տեսեր. մեր
բոլոր հարստութիւնը պէտք չէ մէկ աւուր մէջ ուտենք
լմբնցունենք. մեծ բախտ մ'է այս որուն հանդիպեցանք,
գանձ մը գտանք. պէտք է զայն իննայութեամբ զործա-
ծենք: Երիտասարդը պատախաննեց. Քանի որ հոս եմ,
կ'ուզեմ որ բոլորը մէկէն ուտեմ լմնցունեմ և զիս ութ
աւուր համար կշտացունեմ. վասն զի Եթէ անդամ մ'ալ
հոս գալու ըլլանք, բաներնիս տէր ողորմնա է. վաղ-
ուան օրը մնղի աղէկ օր մը սիրի չըլլայ. հաւերուն
տէրը իր հաւուց վրէմն առնելու համար, մեզ երկուքս
ալ պիտի սպաննէ: Այս զրուցարութենէս ետք՝ իւ-

¹ Դեց ըմպելին էր ըստ առասպելին:

բաքանչիւր ոք իւր որոշումը կ'ընէ . երիտասարդն այն-
չափ կ'ուտէ որ պայթելու կը մօտենայ , և իւր որջը
կ'երթայ չերթար կը սատկի : իսկ ծերը՝ որ ինքողինք առ-
ւելիք իմաստուն կը կարծէր՝ իր ախորժակը չտփաւարել
և տնտեսաբար ապրել զիանալովը , երկրորդ օրը նորէն
իր որսին կ'երթայ և հաւուց տիրոջմէն թօպամահ կը
սատկի :

Այսպէս ահա իւրաքանչիւր հասակ իւր թերութիւնն
ունի . երիտասարդք եռանդնոտ են և անյագ ի հետու-
թիւնէ , իսկ ծերք իւրեանց ագահութիւնն անուղղելի :

Դ.

ԳԱՅԻՆ ԵՒ ՈՐՈՇԸ

Ոչսարաց հօտ մը ապահովութեամբ կը մակաղէր
իւր փարախին մէջ : Շուները կը քնանային և հովին ու-
րիշ դրացի հովուաց հետ մած կնճնի մը շուքին տակ
նստած հովուական արինդ կը հարկանէր : Սովալլուկ
դայը մը՝ սոյն փարախոյն պատառուածքէն հօտին վիճակը
դիտելու կը գայ : Անփորձ և համբակ որոջ մը , ասոր հետ
խօսակցութեան կը մտնէ : - Ի՞նչ կը վնտուես հոս , կ'ըսէ
ւսպիգողին (glouton) . - Փափուկ և ծաղկավթիթ խո-
տեր , կը պատասխանէ անոր գայլը . զու քաջ դիտես
թէ գալարազգեցիկ և ծաղկազուարճ մարմանդներու
մէջ արածելով քաղցը յագեցունելուն , և ականակիտ
ջոյ վատկէ մ'իր ծարաւն անցունելուն պէս՝ անոյշ
բան մը չկայ աշխարհիս վրայ . ասոնց երկուքն ալ դտայ
հոս , ալ աւելի ի՞նչ կ'ուղիմ . ես կը սիրեմ փիլիսոփիա-
յութիւնը , որ մեզի սակաւուք շատանալ կը սովորենէ :

- Իրա՞ւ , հաւատասա՞մ , զու կենդանեաց միս չե՞ս ուտեր և
բուռ մը խոտով կը շատանա՞ս . թէ որ բանն ոտուգիւ
այդպէս է , եկուր եղբօր մը պէս իրարու հետ ապրինք
և ի միասին արածինք : Զայս ըսելով որոջը մէկէն փա-
րախէն դուրս յարօտ կը ցատկէ , ուր մեր սակաւապէտ
փիլիսոփիայն զանիկայ գէշ գէշ պատառելով կը կլէ :

Մի՛ վստահիք այն մարդոց զեղեցիկ խօսքերուն որ
ինքովինքնին առաքինի կը ձեւացնեն . զանոնք իրենց
գործերէն դատեցէք և ոչ թէ խօսքերէն :

b.

ՎԻՇԱՊՆ ԵՒ ԵՐԿՈՒ ԱՀՈՒԵՍՆԵՐԸ

Վիշապ ¹ մը խոր անձաւի մը մէջ զանձ մը կը
սպահէր , որոյ պահպանութեան համար գիշեր ցերեկ կը
հոկէր : Երկու աղուէս խիստ նենգաւոր և արուեստիւ
ճարտար գող , իրենց շողքորթութեամբն անոր աչքը կը
մտնեն , և մինչեւ իսկ անոր մտերիմ խորհրդակիցներն
ըլլալ կը յաջողին : Կարի հաճոյակատար և փութաջան
երեցող մարդիկ , կարի վստահելի մարդիկ չեն : Ասոնք
խորին մնաւանոք կը վարուէին անոր հետ , զարմանք կը
կեղծէին անոր կորովամտութեան վրայ , և միշտ անոր
համակարծիք էին , բայց առանձինն իրարու հետ իրենց
խորամանկութեան վրայ կը խնդային : Վերջապէս օր մը

1 Առասպելեալ կենդանի մը՝ զոր մագլաւոր , թեւաւոր և օձի
տոնով կը ներկայացնեն : Ըստ դիցարանական աւանդից , ասիկայ
յաճախ գանձուց սպահպանութեան հոգն ունի : Տես ի Փետրոս լա-
տին առակախօս Գիրք Գ . Առակ 19 երորդ :

ասիկայ քնացաւ անոնց մէջ , որոնք իսկոյն խեղդեցին զանիկայ և գանձուն տիրեցին : զէտք եղաւ որ զայն մէջներնին բաժնեն , բայց ասիկայ խիստ դժուար բան մ'էր . զի չարագործք չարիք գործելու համար միայն կը միաբանին : Ասոնցմէ մին այսպէս սկսաւ բարոյավհօնել : ի՞նչ բանի կը գայ միզի , կ'ըսէր , այսափ արծաթը . քիչ մը որսի կտորը միզի աւելի աղէկ էր . մետաղը չուտուիր բնաւ և գահեկաններնան մարսելի են . յիմար են մարդիկ , որ մնուի գանձուց ետեւէն այսչափ զակատեալ են . մեք ալ անոնց պէս շանզգայինք : Միւսն ինքզինքն անոր խորհրդածութիւններէն զդածեալ ձեւացոյց և վստահացոյց թէ փիլսոփայաբար պիտի ապրի , բիսայ ¹ պէս բոլոր ունեցածն իր վրայ կրելով : Խւրաքանչիւր ոք գւանձը թողուլ կը կեղծէր . բայց վերջապէս իրարու գէմ դարանելով , զիրար պատառեցին . անոնցմէ մին ողնսալառ ձայնով մ'ըսաւ իւր ընկերին , որ պն ալ իրեն պէս կարեւէր խոցուած էր : -ի՞նչ պիտի ընէիր այդ ստակը . -ձիշդ այն , ինչ որ դու պիտի ընէիր , պատախսնեց միւսը : Մարդ մը այն կողմէն անցնելով լսեց սոյա արկածն և երկուքն ալ հաւասարապէս անմիտ գտաւ : -Դու մնզմէ նուազ անմիտ մը չես , պատախսնեց անոր աղուեսուց մին , դուք ալ մեղ պէս արծաթով չէք մնանիր , այսու ամենայնիւ զանիկայ ձեռք ձգելու համար զիրար կը ջարդէք : Գոնէ մեր ազգը ձեզմէ աւելի իմաստուն գտնըւած է , ասով որ մինչեւ ցայսօր դրամ մ'անդամ իր պի-

¹ Բիսս որ ծնաւ 570 ամօք նախ քան զիրիստոս , Յոնից Պրենոն քաղաքը , Յունաստանի եօթն իմաստուց մին էր Պրենացիք Կիւրսի զօրավարաց մէկն պաշտուած ըլլալով , որումը էին քաղաքնին թողւլ փախչել հետերնին առներով ինչ որ մէծագին բան ունէին : Երբ Բիսսայ բնաւ պատրաստութիւն մը չսեսնելուն վրայ կը զարմանային , գոչեց փիլսոփայն . Ան բոլոր իմ հարստութիւնն վրաս կը կըեմ :

տոյից համար շրջաբերութեան մէջ չէ դրած : Այն բանը զոր դուք ձեր բարեկեցութեան համար առւներնիդ կը մտցունէք , նոյնը ձեր աղնտից պատճառ կը լինի : Իրական հարստութիւնը ձեռքէ կը հանէք մատացածինն ստանալու համար :

~~~~~

Զ.

### ՄԵՂԱԿԱՆԵՐԸ

Երիտասարդ իշխանագուն մը , մինչ օր մ'ի դարձին զեփիւուից յորում բոլոր բնութիւնը կը վերակենդանանայ , գեղազուարձ պարտիզի մը մէջ կը շրջագայէր , մեծ շշուկ մը լսեց , և մեղուաց փեթակ մը տեսաւ : Մէկէն այս տեսարանին մօտեցաւ , որ իրեն համար նոր բան մ'էր , և զարմացմամբ տեսաւ այն բարեկարգութիւնն , հոգորութիւնն ու ժրութիւնը , որ այս փոքրիկ հասարակապետութեան մէջ կը թագաւորէր : Բնիճները կը սկսէին կազմակերակիլ և իրենց կանոնաւոր ձեւն առնուլ : Ումանք իրենց քաղցր նեկտարով <sup>1</sup> կը լեցունէին զանոնք , այլք ծաղիկներ կը բերէին , զորս գարնան բուլոր հարստութենէն ընտրանաւ հաւաքեր էին : Գատարկութիւնն ու ծուլութիւնն այս փոքրիկ տէրութենէն բուլորովին տարազիր եղած էին : Հոն ամէն ոք շարժման մէջ էր , բայց առանց շփոթութեան և վրդովման : Իրենց մէջ մնձերը կ'առաջնորդէին իրենց , որոց կը հսազանդէին՝ առանց երբէք տրտնջելու և նախսանձելու իրենցմէ վերազունից :

<sup>1</sup> Տես առակ Բ. Երես 2. Ծան. 1. Հոս մեղքին տեղ դրուած է :

Մինչդեռ երիտասարդ իշխանազունն ապշեր մնացեք  
էք այս առարկային վրայ , որ իրեն գեռ անծանօթ էք ,  
մեղուաց մին զոր այլք իրենց թագուհին կը ճանչէին ,  
անոր մօտեցաւ և ըստա . — Ծեր գործոց և վարչութեան  
տեսքն զքեզ կ'ուրախացունէ , այլ մանաւանդ պէտք է  
հրահանգէ . մեք երբէք չեմք հանդուրժեր , որ մեր մէջ  
մուտ գտնէ անկարգութիւնն ու ժպրհութիւնը : Մեր մէջ  
մէկն իր աշխատութեամբ և մեր հանրապետութեան օդ-  
ատակար եղող մի հանձարով և եթ կրնայ երեւելի հանդի-  
սանալ : Զմեզ աւագութեան առաջին աստիճան բարձ-  
րացնող միակ ճանրան , արժանիքն է : Մեք զիշեր ցե-  
րեկ այն բաներով միայն զբաղեալ ևմք , յորմէ մարդիկ  
մնծամնծ օգուտներ կը քաղլն : Խցիւ թէ օր մը գուն ալ  
մնզ պէս լինէիր և մարդոց մէջ մուծանէիր այն բարե-  
կարգութիւնը , զոր մեր մէջ տեսնելով կը հիանաս . զի  
ասով մարդկութեան , որով և քո իսկ երջանկութեանդ  
համար աշխատած , և նախասահմանութեան քո վրայ  
դրած աշխատութեան պարտքը վճարած պիտի լինիս :  
Վամն զի քու մարդոցմէ վեր բարձրանալդ ուրիշ բանի  
մը համար չէ , բայց եթէ զանոնք պաշտպաննելու , անոնց  
պատնացող չարիքը վանելու , և անոնց մատակարարե-  
լու համար է այն ամէն բարիքը , զորս անմնք արթուն  
և հայրագութ կառավարութենէ մ'ըսպասելու իրաւուն-  
քըն ունի :

է.

ԿԵՆԴՐԱՆԱՑ ԺՈՂՈՎՆ ԻԹԵՆՑ ԹԱԴԱԿՈՐ  
ՄՇՆՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Առիւծը մեռած ըլլալով՝ բոլոր կենդանիք անոր  
անձաւը զիմնցին , մխիթարելու համար անոր այրին  
մատակ առիւծը , որ իր ցաւագին աղաղակներով լեռ-  
ներն ու անտառները կը թնդացունէր : Ասոնք իրենց  
պարտուպատշաճ մնծարանքն անոր մատուցանելին ետք՝  
անմիջապէս նոր թագաւորի մ'ընարութեան ձեռնարկի-  
ցին : Հանգուցելոյն թագն ակմբին մէջ տեղ զրուած կը  
կենար : Առիւծակորիւնը տակաւին խիստ փոքր էր , և  
այնչափ գոռող կենդաննեաց վրայ թագաւորելու համար  
գեռ խիստ տկար : Հիմայ թողէք որ մեծնամ , կ'ըսէր ,  
ևս ալ իմ կարգիս լաւ թագաւոր մը պիտի կրնամ ըլլալ  
և ինքզինքս ամենուն հարակու ընծայել , բայց մինչեւ  
այն ատեն ևս իմ հօրս գեղեցիկ քաջակործութեանց  
պատմութիւնը պիտի ուսանիմ , որպէս զի օր մը անոր  
փառաց հաւասարիմ : Ես , պատասխանեց յովազարիւ-  
ծը , թագն ևս առնուլ կը պահանջնմ . վասն զի այս թա-  
գաւորութեան թեկնածուաց ամենէն աւելի ևս առիւ-  
ծուն կը նմանիմ : Ես ալ կը պիտեմ , պատասխանեց ար-  
ջը , թէ մնծ անիրաւութիւն մ'եղած է ինձ , առիւծուն  
ինձմէ նախասատիւ ընտրուելովք . զի ևս ալ իրեն չափ  
հուժկու , քաջ , և պատառող եմ , և բայց յայսմանէ և-  
զական յատկութիւն մ'ալ ունիմ , որ է մազլցի ծառե-  
րուն վրայ ելնելու հազուագիւտ ձիրքս : Զեզ կը թո-  
ղում գատել տեա'ք , ըստ փիզը , թէ կրնա՞յ արդեօք  
կենդանեաց մէջ զտնուիլ մէկն , որ կարող ըլլայ , ու ժոկ

մեծութեամբ և քաջութեամբ իմ վառացս հաւասարելու : —Ես ամենէն ազնիւն և ամենէն գեղեցիկն եմ, ըստ ձին : —Ես ալ ամենէն խորականկն եմ, ըստ աղուէսը : —Նո ու ամենէն թեթեւընթացն եմ, ըստ եղինքան : —Ի՞ւր պիտի գտնէք ինձ պէս համոյշկան և հանձնարեղ թագաւոր մը, ըստ կապիկը, ես ամէն օր իմ հպատակներս պիտի զրօսցունեմ. նահեւ մարդուն ալ կը նմանիմ, որ բնութեան ճշմարիտ թագաւորն է : Այն աւտեն թռւթակն այսպէս սկսաւ ճառել. որովհետեւ գուքու մարդոց նմանելուդ վրայ կը պանծաս, ես ալ այդ բանին վրայ կընամ պարծիլ. դու քու վորտ դէմքովկը և քանի մը խեղկատակ շարժումներովկը և եթ անոր կը նմանիս, իսկ ես անոր կը նմանիմ ձայնովս, որ բանականութեան նշանն է, և մարդուն ամենագեղեցիկ զարդը : —Լուէ՛ անիծեալ շաղակրատ, ըստ անոր կապիկը, դու կը խօսիս բայց ոչ թէ մարդուն պէս. դու միշտ միեւնոյն բանը կը կրկնես, առանց երբէք ըսածդ հասկընալու : Ժողովը բարձրագոյն ծիծաղեցաւ այս երկու յոռի մարդանմանից (eopiste) վրայ, և թագը փղին տըւաւ անոր համար, որ ամենէն աւելի զօրաւոր և իմաստուն է, բայց ոչ կատաղի գաղանաց անդժութիւնն ունի, և ոչ ուրիշ շատերու յիմար վառամոլութիւնն, որով կ'ուղին երեւալ այնպէս՝ ինչպէս ար չեն :

~~~~~

¹ Հոս չըբառանի կենդանեաց խորհրդոյն մէջ, թռւթակին ներկայութիւնն անպատեհ կը թռւի մեզ:

Բ.

ԿԱՊԻԿ

Պ'ր, չարագործ կապիկ մը մեռնելով, անոր ուրուականը և ամսդարապետին Պղուտոնի 2 նսեմատուեր կացքն իջաւ, ուր ինդրեց որ նորէն կենդանեաց մէջ զառնայ. Պղուտոն զայն գանգաղ և ապուշ իշոյ մը մարմին կ'ուցէր զրկել, որպէս զի վերցունէ անոր ծեքծեկանքը, տարապայման աշխուժութիւնն ու չարութիւնը. բայց նա այնչափ ծաղրական, այնչափ խեղկատակ հտապիտներ ըբաւ, որ դժոխոց անողութելի թագաւորը չը կրցաւ իւր ծիծաղը զսպիլ, և իրեն թողոց որ ուզած վիճակն ընտրէ. և նա թռւթակի մը մարմին մանել խնդրեց. —Գոնէ, կ'ըսէր, այսու քիչ շատ պիտի կարենամ նմանութիւն մը ուսնել մարդուն հետ, որուն երկար ատեն նմանող եղայ. մինչ կապիկ ել՛ անսնցին նման մարմնոյ շարժուածքներ կը գործածէի, երբ թռւթակ մննիմ, ամենահաճոյ զբուցարութիւններով աւնոնց հետ պիտի խօսակցիմ : Հազիւ թէ կատկին հոգին այս նոր կերտուածոյն մէջ վտխաղըռ եր էր, և ահա շաղակրատ պառաւ մը զնեց զայն, որ իրեն միակ բերկութիւնն եղաւ և զայն զեղեցիկ վանդակի մը մէջ զրաւ: Աղէկ կ'ուտեր, կը խմէր, և օրը մինչեւ իրիկուն կը խօսէր շարակրատ պառաւուն հետ, որ ինքն ալ անկէ աւելի բանաւորութեամբ չը կընար խօսիլ : Ոս իւր մարդիկ

Աւրուական կ'ըսուեր ըստ գեցարանից՝ մեռեց մը ստուերը կամ նորա հօգին իւր մարմնոց ձեւով :

Ե. Թ.

2 Պղուտոն եղբայր Արամաղդաց, թագաւոր դժոխոց, ոյսինքն ստորերկեսայ վայրոց, ուր կ'երթացին մեռելոց հոգիը ըստ կարծեաց չեթանուաց :

սքանչացնող սորն նոր տաղանդոյն վրայ , չը դիտեմ ո՞ւ չափ բաներ կը յաւելոյր իւր նախկին դասերէն . իւեղակատակ կերպով գլուխը կը շարժէր , կտուցները կը կափկափէր , հազար կերպ շարժուած քններ կ'ընէր , իր թեւերով և իր թաթիկներով այնպիսի խաղեր կը խաղար , որ դիտես թէ կրթեալ կապիկ մ'էր : Պառաւն ամէն ժամ ակնոցը քիթը կ'անցունէր , որպէս զի զանիկայ որոշ տեսնելով վրան աղէկ մը զարմանայ . և շատ կը ցաւէր իր քիշ մը խլացած լինելուն վրայ , որով իր թութակին ամէն խօսքերն որոշ չէր լսեր . զի տա իւր թութակն ամէն մարդէ աւելի հանձարեղ կը կարծէր : Թութակը զեղծանելով շաղակրատ մը , ձանձրացուցիչ մ'եւ իւենիտ մ'եղաւ : Խնքդինքն այնչափ տանջեց վանդակին մէջ , այնչափ զինի խմնց պառաւուն հետ , որ վերջապէս զինիկն մեռաւ : Եւ ահա նորէն Պղուտոնի առջին , որ այս անգամ զինքը ձկան մը մարմին փոխադրել կ'ուղէր , որպէս զի համր ընէ : Բայց անիկայ նորէն ուրուականաց թագաւորին առջեւ ուրիշ զարմանալի կատակներ ալ ըրաւ . և որովհետեւ իշխանք իրենց շողոքորթաց խնդիրները չեն մերժեր , Պղուտոն երկրորդ անդամ մ'ալ շնորհըրաւ անոր , որ երթայ մարդու մը մարմին մտնէ . և որովհետեւ չաստուածը զայն իմաստուն և առաքինի մարդու մը մարմինը զրկելու ամցցաւ , զրկեց զայն ի մարմին անձոռնի ճառասառվի մը , որ միշտ սուտ կը խօսէր , Խնքդինքը կը զովէր , խեղիատակ շարժուածներ կ'ընէր , ամէնքը կը ծաղրէր , ամէնէն քաղաքական , ամէնէն կարեւոր խօսքերը կ'ընդհատէր , մնտաի խօսքեր և խիստ անհեթեթ լիմարութիւններ ճամարտակելու համար : Հերմէս¹ որ զանի իր այս նոր վիճակին մէջ ճան-

¹ Հերմէս որդի Արամազդայ և Մայեայ : Սա գից պատղամատուր էր , Սա էր որ մեռելոց ոգիքը դժոխք կը տանէր ըստ տաղա-

չեր էր , ծիծաղելով լսաւ անոր : - Բարձ՛ բարձ՛ , ևս քեզ խիստ աղէկ կը ճանչեմ , քեզ ուրիշ անգամներ ալ տեսներ եմ . ոչ այլ ինչ ես դու , բայց եթէ կապիկ և թութակի խառնուրդ մը . մէկն եթէ քեզմէ վերցունէ այդ շարժուածքներդ և ի բերան սովորած քանի մ'անիմաստ խօսքերդ , այլ ևս քու էտոթենէդ ուրիշ բան մը չը մնար . ահա այսպէս սիրուն կապիկ մ'եւ զեղեցիկ թութակէ մը յիմար մ'եւեթ կը բաղկանայ :

Աւա՛զ , որչափ մարդիկ կան յաշխարձի , որք իրենց սեթեւեթեալ շարժուածոց , անալի ճամարտակութեանց և յաջողակութեան արտաքին երեւութիւն հետ , ոչ իմաստութիւն լծորդած ունին և ոչ բարի վարք :

~~~~~

Թ.

ԲՈՒՆԵՃՐ

Երիտասարդ բուէծ մը (պայտուշ) , աշբերտական մը մէջ նայելով և ինքընները խիստ զեղեցիկ տեսնելով , չեմ ըսեր թէ ցերեկ ատեն՝ զի ցերեկն իրեն խիստ անհաճոյ էր , այլ զիշեր ատեն՝ զի զիշերն իրեն խիստ զուարձալի կ'երեւանար) , ինքնիրեն կ'ըսէր . Խարիթայց<sup>1</sup> յաշմա (զոհ) ըրի . Աստղիկ<sup>2</sup> էր զօտին ծնած օրս իմ

<sup>1</sup> Խարիթայց կամ Շնորհք էլն երեք գիցուհեք՝ ընկերը Աստղիկան : Երենց իշխանութիւնը կը տարածէր այն ամէն քաննեղնեւն վրայ , որք կենոց հաճոյական և չըապաւրիչ են :

<sup>2</sup> Աստղիկ մայր Երսոսի կամ Ակրց , գիցուհի զեղեցկութեան : Սա գոտի մ'ունէր յորում կը պարունակին բաղձանք , հասպոյք և Շնորհք , և որ այնպիսի անվրէզ և անդիմագրելի սէր մը կ'աղչէր , որ իր մայրն Հերա զայն իրմէ փոխ առաւ , որպէս զի ինք :

վերայ ձգեց . նազելիքն Սէր , Հրապարք և Շնորհք , չորս  
դիմ թռչութով զիս կը դգուեն : Ալ ժամանակն է որ  
խարտիշագեղն Հիմնէնէ<sup>1</sup> : Ինձ նման շնորհագեղ զաւակե-  
ներ օժտէ ինձ , որտեղ այս դարաստանաց զարդերն և  
գիշերոյ հրապարքը պիտի լինին : Խնչ միծ կորուստ  
պիտի լինի , եթէ իմինիս նման թունոց ամենակատա-  
րեալ ցեղ մը կարուի . երանի՛ հարսին որ իւր օրեր զիս  
տեսնելով պիտի անցնէ :

Ահա այս խորհրդով իմասմախօսութեան կը զրկէ ո-  
րին (գարա գարկա) , որ երթայ օդոյ թագուհի արծւոյն  
գստերաց մին իրեն հարմատթեան խնդրէ : Որին խիստ  
մեծ գժուարութեամբ յանձն կ'առնուր սոյն պատգամա-  
ւորութիւնը : -Աղէկ լնդունելութիւն պիտի չը գտնեմ ,  
կ'ըսէր , այսպիսի անյարմար հարմատխօսութիւն մ'ա-  
ռաջարկելուս համար . ի՞նչ , արծուին՝ որ բաց աչօք ա-  
րեւոն կը պլնու , պիտի գայ և ամուսնանա՞յ քեղ հետ ,  
որ ցերեկ ատեն աչքդ բանալ անդամ չես կարող . այս  
կերպով ահա երկու ամուսինք բնաւ պիտի չը կրնան  
երարու քով մնալ . մին ցերեկը պիտի կընէ , և միւսը  
գիշերը : Ընդունայնմիտ և անձնասէր բուէճը բնաւ  
չանաց որիին . ուստի և որին՝ միայն զայն գոհ ընելու  
համար , իմասմախօսութեան զնաց արծուոյն . բայց ա-  
նոր յիմար խնդիրը ծաղուժանակ եղաւ : Ործուին իրեն  
ըստաւ . -Աիթէ բուէճն իմ փեսայս լինիլ կ'ուզէ , արեւոն  
ծագմանէն անմըջապէս ետք թող գայ օդոյ մէջ զիս ող-  
ջունէ : Աւաղվաղուէլ բուէճն հօն երթալ փութաց . մէ-  
կէն աչքերը խտղտեցան , արեւոն ճառագայթները զին-

զինք սիրելի ընծայէ Արամազդայ նորա հօր : Սցն այս Գիցուհուց  
միշտ կ'ընկերէն Սէրք , Շնորհք , Ճաղեաք , Խազք , Հաճոյք և  
Հրապարքք :

<sup>1</sup> Հեմենէ որդի Բագոսի և Աստղիան , դիք ամուսնութեան . զօր  
կը սկսրէն պատահի խարտիշագեղ , վարդապատկան և ջահական :

Քը կորացուցին և օղոյն բարձրութեամին ժայռի մը  
վերայ ինկաւ : Բոլոր թուչոնք վրան թափելով իր փե-  
ռութները փետեցին . և բարեբախտ գանուեցաւ , որ յա-  
ջողեցաւ փախչելով իւր ծակուն մէջ պատուպարելու և  
ամուսնանալու բութուհոյն հետ , որ նոյն տեղոյն ար-  
ժանի տիկինն եղաւ : Երենց հարսանեաց հանգէպը գի-  
շերը կատարուեցաւ , և այսու երկուքն ալ զիրար աւելի  
գեղեցիկ և հաճոյական դատան :

Բնա՛ւ պէտք չէ որ մարդ իրմէ վերապոյն բաներուն  
ձեռներէց լինի և իր բնասուր ձրից վրայ պարծի :

Ժ.



ԵՐԿՈՒ ԱՌԵՆԾԱԿՈՐԻԿԱՆԵՐԸ

Երկու առխւծակորիւնք միւնոյն անտառի մէջ մնած  
էին , և երկուքն ալ միւնոյն հասակը , միւնոյն ձեւն  
և միւնոյն կորովն ունէին : Ասոնց մին՝ մեծին Մողոլայ<sup>1</sup>  
մէկ որսորդութեան ատեն՝ մեծ ցանցի մը մէջ բռնուե-  
ցաւ , իսկ միւսը սեպացեալ լիրանց մէջ մնաց : Բնուուղն  
անմիջապէս արքունիք տարուեցաւ , ուր փափկութեանց  
մէջ կ'ապրէր . օրը մէկ մէկ եղնորդ կը տային իրեն ու-  
տելու . ուրիշ ընելիք մը չուներ հոն , բայց եթէ քնանալ  
բնակարանի մը մէջ , ուր զինքն ամենայն փափկութեամբ  
պառկեցնելու մեծ հօգ կը տարուէր : Ճերմակ ներքինի  
մը՝ օրն երկու անդամնորա երկայնագէս ոսկեզօծ բաշերը  
սանտրելու պաշտօնն ունէին , և մարդոց ընտելոցած լի-

<sup>1</sup> Մողուլ կը կոչաւէր Մանկալաց հարստութեան գլուխը , որոնք  
1525 էն սկսեալ թագաւորեցին ի Հնդիկս ցվերջ ժլ . դարու :

նելով թագաւորն իսկ կը գար ստէպ զայն կը չոյէր , կը փայփայէր : Յոյր (չիման) էր նա , վայելադեղ և շքեռ զատեսիլ . վասն զի ոսկի մանեակ մը կը կրէր պարանոտ չին վրայ , և ականջն ականազարդ և մարդարտայիռ դինտեր կախուած էին : Կ'արհամարհէր այն ամէն առիւծները , որոնք կը բնակիլին մէ բձաւոր բնակարանաց մէջ , որք իրենին չափ դեղեցիլ չէին , և ոչ իսկ իրենք իրեն չափ յաջողութեան մէջ էին : Այս յաջողուածք զինքը փքացուցին . կարծեց թէ ինքն իրօք մնձ մէկն էր , որ մարդիկ իրեն հետ այսչափ յարգութեամբ կը վարուէին : Արքունիքը՝ յորում ինքը կը փայէր , զոռող փառամիրութեան ճաշտիք տուաւ իրեն . և միտքն այնպէս դըրաւ . թէ հոչակաւոր դիւցազուն մը պիտի լինէր , իթէ անտառոց մէջ բնակած լինէր : Օր մ'երը այլ ևս զինքը չթայով չէին կապէր , սրբատէն փախաւ և դարձաւ այն երկին՝ ուր ծներ ու մեծցէր էր : Այն օրերը առիւծ ազգին թագաւորը նոր էր մնաեր . ուստի տէրութեան նախարարները ժողովւէր էին , որ ազգին նոր թագաւոր մ'ընարեն : Թագաւորութեան թեկնածուաց մէջ մէկը կար , որ ասոնց ամէնքը կը գերազանցէր , իւր խրոխտութեամբն ու խիզախ յանդզնութեամբ . ստիկայ այն միւս առիւծակրինն էր , որ մինչդեռ իր ընկերն արքունաց մէջ երջանկութիւն կը վայելէր , ինքն երբէք անապատները չէր թուիր : Այսն վայրադառունն իր քաջութիւնը առկալի անօթութիւններով էր արծարծեր . առմենասատիկ վասնդներու մէջ կոտորածներով առդեկու սովորած , հօան ու հովիւը մէկտեղ կը պատառէր : Ճառուկ էր նու մարմնով , հերքը ծառ ացեալ , ժանտագէմացքերէն հուր և արիւն կը ցայտէին . քաջուն էր , առջառու և սովոր բարձր տեղերէն մագլցելու և որսորդաց նեմոից և նիդակաց դէմ քաջոյանդուզն արութեամբ կիզակուու : Երկու վաղեմի ընկերքն իրարու դէմ պա-

տերողմ հրատարակեցին , որպէս զի որոշուի թէ ո՞վ պիտի թագաւորէ : Բայց ծեր , իմաստուն և քաջափորձ մատակ առիւծ մը , որուն խորհուրդները բոլոր հասարակագիտութիւնը մեծարանոք կ'ընդունէր , խորհուրդ տուաւ՝ որ նախ և առաջ զայն բարձրացունեն ի գահ , որ արքունեաց մէջ գողականութիւն էր սովորեր : Կամառուրդաց շատերը կը տրանցէին ըսկով . Դա կ'ուզէ որ մասպարծ և հիշտասէր անձ մը նախապատիւ լինի քաջամարտիկ պատերազմովէ մը , որ մեծ տարժանմամբ և իւր կենաց վտանգով սովորեր է մեծամեծ գործեր կատարել : Այսու ամենայնիւ ծեր առիւծունեոյն կարծիքը յաղթանակեց , և արքունեաց առիւծն ի գահ բարձրացաւ : Սա մէկն ինքզինքը մեղկութեան և հիշտասթեանց տըւաւ , մոտիի պերճութեանց ետեւէ եղաւ և իր անգըթութիւնն և բռնակալութիւնը ծածկելու համար , ճարշ տարրութիւններ և գաւեր կը գործածէր , որով իսկոյն ամենուն ատելի , արհամարհելի և զգուելի եղաւ : Այն ատեն ծեր առիւծունին ըստաւ . Հիմայ ժամանակն է զայն գանձէց ընկելու . ևս արգէն զիտէի թէ նա թագաւորելու անարժան մէկն էր , սակայն ուղեցի որ մողկութենէ և գողականութիւն ըստուածէն զեղծեալ թագաւոր մ'ունենաք , որպէս զի յևսոյ աղէկ ճանչէք այն անձին արժէքը , որ իր քաջութեամբն և ժուժկալութեամբն արժանի ժառանգ էր թագաւորութեան . ահա հիմայ պէտք է զիրենք իրարու գէմ պատերազմի հանել : Խակոյն զանոնք լայն և բնդարձակ գաշտի մը մէջ զրին , ուր պատեղուած ամենիք առաջադարձու ատենին զեղեցիկ հանձէս մը ներկայացուցին . բայց այս հանդէսն երկար չը տեւեց . հիշտասթիւններէ մեղկացեալ առիւծը կը գոզայ և չը համարձակիր միւտյն ներկայանալ . կը փախէի պատրաստ և կ'երթայ կը պահուի : Միւտյն անոր հակէալ առաջանալու գորշութիւն իմացերան կը թշնամա-



նէ : - Պէտք է խոզուի՛, խզուի՛, կ'աղաղակէր բոլոր տ-  
տենը , և յօշ յօշ պատառուի : - Ո՛չ , ո՛չ , կը պատաս-  
խանէ յաղթողը . երբ մէկն այսչափ վաս թշնամի մը  
կ'ունենայ , զայն սպաննելն աւելի մեծ վատութիւն է :  
Առզեմ որ ապրի . մեռնելու արժանի չէ նա . ես զինքն  
էմ իշխանութեանս տակ նուաճեալ պահելով հանդերձ ,  
պիսի կրնամ անսրբով թագաւորել : Եւ յիրաւի զօրեղ  
առիւծն իմաստութեամբ և հզօր իշխանութեամբ թա-  
գաւորեց . և միւսը յանհունս զոհ եղաւ պատառ մը միս  
ձեռք ձգելու համար նուաստաբար անոր ոտից տակ  
քծնելով , և իր կեանքն ամօթապարտ անդործութեամբ  
անցնելով :



### ԺԱ.

ԻՒԹ ՀԵՏՍ.ՔՐ.ՔՐՈՒԹԵՆՔՆ ՊԱՏՈՒՀԱՍԵԱԼ ԱՂՅՈՒՄԸ

**Արակոնի<sup>1</sup>** լերանց աղուէներէն մին , որ իւր  
կեանքը խորամանկութեանց մէջ անցուցեր էր , իւր վիր-  
ջն օրերն ալ հետաքրքրութեանց նուիբել ուզեց . ուստի  
միտքը զրաւ որ Գալթիլ<sup>2</sup> երթայ՝ տեմնէ հոչակաւոր  
Նաղիւրիալլ<sup>3</sup> , որ Սպանիոյ թագաւորաց ապարանքն

<sup>1</sup> Սպանիոյ հիւսիսային նաշանքաց մին է . որոյ մայրագաղաքն  
է Սարակաս :

<sup>2</sup> Հին ու նոր Գալթիլ կ'ըսուին Սպանիացւոց երկու գաւառ-  
ներն , որոց առաջնոյն մայրաքաղաքն է Պարէօ , երկրորդինը Մատ-  
րիս :

<sup>3</sup> Եսդիւրիալ ապարանքը որ Մատրիտի հիւսիսային արեւելա-  
կողմն է , ութ մղմաւ հեռի նոյն քաղաքէն , շինուեցաւ ի Փիլիպ-  
պոս Բ. է ի յիշխանակ պատերազմին , յորում յաղթեց Գաղղիացւոց  
ԱՅՆ քանթէնի մօտերը յամի 1557 .

էր , զոր կառոյց Փիլիպպոս Բ. <sup>4</sup> :

Նըր հոն հասաւ , մեծապէս զարմացաւ . քանզի այս-  
պիսի շքելու Անան մ'ընտելացած չէր . մինչեւ այս  
ասեն բնաւ ուրիշ բան մը տեսած չէր , բացի իւր բոյ-  
նէն և գրացի վարձակալին հաւատոցէն , ուր սովորա-  
բար խիստ գէշ ընդունելութիւն կը գտնէր : Արդ ապա-  
րանքը մանելով , հոս կը տեսնէ կճեայ սիւներ , հոն նըր-  
բարձանդակ ականակատ ոսկի գուսներ : Խնլ մը սեն-  
եակներ մտաւ , որոց զորդք հիանալի էին . ասոնց վրայ  
Նկարուած կը տեսնուէին որսորդութիւնք , պատերազմք ,  
առասպիլք՝ յորս գիւք մարդոց մէջ կը զբօնուին : Հուսկ  
յեսոյ հոն կը տեսնուէր բովանդակ Տօն Գիշօթի վէպը՝  
ուր Սանգո իւր զորչ յաւանակին վրայ ոսանլով , գքսին  
իրեն յանձնած կղզին կառավարելու կ'երթար 2 : Ապա կը  
տեսնէ վանդակներ , որոց մէջ առիւծներ և յավագա-  
սիւծներ փակուած էին :

Մինչեւ աղուէն ապշութեամբ այս հիասքանչ տե-  
սարանները զիսելու զբաղած էր , ահա պալատան երկու  
գամբուերը վրայ հասան և զինքը խեղեցին : Այսպէս  
նա զոհ զնաց իւր հետաքրքրութեան :



<sup>1</sup> Փիլիպպոս Բ. թագուոր Սպանիոյ , որին Կարոլոս Ե. է . գահն  
ելաւ յամի 1536 և մեռաւ յամի 1598 :

<sup>2</sup> Տօն Գիշօթ Լամանշեցի զիսազալն Ալբանդէզի համանուն  
հաշուկաւոր վիպին , զոր Վալթը Աքոթ մօրգկացին հանձնրոյ  
ծննդոց վեհագույնը կ'անուանէ , - Սանգո զինակիր :

ԺԲ.

ԿԱՏՈՒՆ ԵՒ ՀԱԳԱԾՈՒՅԵԲ

Վատու մը՝ որ ինքզինքը խիստ պարկեշտ կը ձեւացընէր, գաղտ՝ ճագարներէ բնակեալ նկուղ մը կը մտնէ : Բոլոր հասարակապետութիւնն այս բանիս դէմ խիստ զայրացած, իւրաքանչիւր ոք ծակամուտ ըլլարով պահւիլ կը նախի : Մինչդեռ նորեկ օտարականն որջի մը քողի կեցած զանոնք զիտելու էր զբաղեր, ճագարաց ազգին պատգամաւորներն որ անոր սոսկախի ճիրանունքը տեսեր էին, որջին անցյլց ամենէն նեղագոյն մէկ ծակուն բերանը՝ նորին վաեմութեան երեւնալով, հարցուցին թէ ի՞նչ կը պահանջէր իրենցմէ : Կատուն հեղիկ ձայնով բողոքեց իրենց դէմ լուելով . Ես ձեր ազգին բարիքն ու սոմափերել կ'ուզէի . զի ևս ևս ըստ օրինակի այլ ամենայն իմաստասիրաց, ամէն աշխարհ կը ճանապարհորդեմ, կենդանիաց ամէն մէկ ազգին բարքն ուսումնափելու համար : Պարզամիտ և զիւրահաւան պատգամաւորները՝ դարձան պատմեցին իրենց եղբարց, թէ այն օտարականն որ իւր մարմնովին և համեստ դէմքով այդչափ պատկառելի տեսք մ'ունի, և այդպիսի շքեղ սամոյց մը հագած է, ոչ այլ ինչ է եղեր, բայց եթէ ժուժկալ, անշահախնդիր և խաղաղասէր վիլխառայ մը՝ որ երկրէ երկիր թափառելով, միայն իմաստութիւն կը մնառէ եղեր . շատ երկիրներ է ճանապարհորդեր, ուր մասթիւնը լսելը խիստ հաճոյական բանն մը պիտի լինէր : Ի՞ւս ելցունին նաեւ, թէ անփեայ ճագարներ լավիլու

բնաւ միտք չունի . քանզի ինքն ալ բարի Պրահմանաց ։ պէս հոգեփոխութեան 2 կը հաւատայ, ու բնաւ շնչաւոր բան մը չուտե՛ր եղեր : Այս գեղեցիկ ճառախօսութիւնը ժողովը խիստ կը շարժէ : Ի զուր ծեր և խորամանկ ճառողով խիստ կը պարմէր իրենց, թէ գար մ'որ անոնց վարժապետն էր, կը պնդէր իրենց, թէ այդ ծանրաբարոյ վիլխառայն իրեն խիստ կասկածելի կ'երեւնար : Անոնք նորա կամացը հակառակ, կ'երթան կ'երեւն ողջունին խեղճերէն զայն ողջունելու, որ իւր առաջին ողջունին խեղճերէն եօթն ութ հատը մէկէն կը լոտիէ : Միւսները սարստափանը և իրենց գործած անսաստութենէն մեծապէն ակնկորեալ, վերստին իրենց ծակերը կը խուսեն : Այն ատեն Տէր քաղցրութիւնը Յ, որջին զրանն առջին գընաց, և քաղցր ու գաշն ձայնով մ'լսաւ անոնց . Աղջէկ զիտնաք որ այդ սպանութիւնը բոլորովին իմ կամացս հակառակ գործուեցաւ . բոնադատիչ քաղցրն անողոք հարին էր, որ զիս յայց մէկց . յայսմէնտէ ուրիշ կենդանիներով պիտի ապրիմ, և ձեղ հետ յախտենական հաշտութիւն մը պիտի կնքեմ : Մէկէն ճագարներն անոր հետ բանակցութեան կը մտնէն, սակայն առանց անոր ճիրանանց մօտ գալու : Բանակցութիւնը երկարելով զայն կ'զբաղեցունեն : Այս ատեն ճագարաց ամենէն թեթեւ ընթացը որջին ետեւի կողմէն ելնելով, կը վագէ կ'երթաց

1 Պրամէն կամ լու ևս Պրահման (ըստ Հայման հիւսիսակողման Հնդկաստանեցց) անուն մ'է, որ Հնդկաց չորս մեծամեծ ցեղեց առաջնոյն կը արուի, որք անոնց Վէտա ըսուած սրբազն գրոց վարդապետած կրօնը կը սովորեցնէն :

2 Հոգեփոխութիւն, ըստ կարծեաց հեթանոսաց, հոգւոյ մ'իր առջի կենդանացուցած մարմնէն ուրիշ մարմնոյ մը մէջ փոփուէիլ . այս հոգեփոխութեան կ'արծիքն որ Յունաց մէջ Պիւթ առգործակն էր, պատշաճանուեցաւ, Հնդկաց կրօնին մէկ վարդապետութիւնն էր :

3 Քաղցրաբիոս ի Ենագրին Mitis բառ լսութեական : որ կը նշան նակէ քաղցր :

այս բանը կիմացունէ գրացի հովուի մը , որ խիստ կը սիրէր այս զիոյ պտղով մնանող ճագարներէն խել մը , վանդակի մը մէջ իր քով պահել : Հովիւն այդչափ օգտակար ազգի մը սատակիշն եղող կատուին դէմ զայրացած , նետերն ու աղմլը կ'առնու , որջը կը վագէ և տեսնէ որ կատուն իւր խելքն ու միտքը իւր որսին էր տուեր և զայն իր նետերէն մէկով նետահար կը խոցէ : Կատուն իր հոգին վչելու ատեն սա վերջին խօսքերը կ'ըսէր . Մարդ երբ անգամ մը զայլս խաբած է , այլ ևս ոչ ոք կը հաւատայ իրեն . ամէն մարդու ատելի , երկիւ դալի , և զգուելի կը լինի նա , և վերջապէս իւր խորամանկութեանց մէջ կը բռնուի :

ԺԴ.

ԻՒՐ ՇԵՂԱԲՐՏՈՒԹԵՆՔՆ ՊԱՏՈՒՀԵՍՏԵԱԼ ԱՂԱԽԵՆ

Երկու աղաւնիք՝ աղաւնոցի մը մէջ մէկտեղ ի խոր խաղաղութեան կ'ապրէին : Կը ձեղքէին օդն իրենց թեւերով , որք իրենց սատոփիկ արագաշարժութեան պատահառաւ անշարժ կ'երեւնացին : Իրարու հետ կը խաղային թռչտելով , փոփոխակի մէկ մէկէ փախչելով և մէկզմէկ հալածելով , և ապա կ'երթացին վարձուորին կալին կամ մօտակայ արօտից մէկուն մէջ հատիկներ կը վնասուին . յետոյ կ'երթացին և ծաղկաղուարձ մարմանդին քովին հեղասահ վատակին ականակիտ ջուրերէն իրենց ծարաւը կ'անցունէն . անկէ ալ իրենց բոյնը անսնելու կը գային ըստ պիտակորդ և խոռոչալից աղաւնոցին մէջ , և հոն ժամանակին իրենց մտերիմ ընկերաց քաղցրիկ կենակցութեամբ կ'անցնէին : Իրենց սրտերը դիւրազգած , վի-

գերմուն ազուամաղ վեսուրները յարավուովոս և յեղյեղուկ նրիսէն 1 աւելի գունագեղ և նկարէն էին : Այս երջանիկ աղաւնիք քաղցրուաչ կը միջէին , և փափկակեաց կեանք մը կը վարէին : Ասոնց մին խաղաղիկ կեանաց հաճոյքէն ձանձրացած , ինքդինքը յիմար փառամելութեանց կը տայ , և իւր հոգին քաղաքական խնդրոց կը մատնէ , և ահա իւր բարեկամը թողած կը մեկնի կ'երթայ լնդ Արևելս : Կ'անցնի Միջերկրական 2 ծովուն վլրացէն , իր թեւերով կը նաւէ օդոյ մէջ , ինչպէս որ նաւ մը իր առագաստներով կը նաւէ յալիս թեսեաց 3 : Կը համնի յԱկեպանդրեգա (Իսքէնտէրուն) և անտի իր ճամբան շարունակիլով և շատ երկրներէ անցնելով , կը գայ մինչև ի Բերիս (Հալէպ) : Հոն համնելով կ'ողջունէ տեղոյն աղաւնիներն , որսնք այն տեղ կանոնաւոր սուրհանգակի պաշտօնը կը վարէին , և անոնց երջանկութեան կը նախանձի : Եւ ահա մնծառոչակ համբաւ մը կը տարածուի աղունեաց մէջ , թէ իրենց աղդէն օտարական մ'է եկեր , որ շատ այխաբհներէ պարտեր : Խակոյն սուրհանգակաց կարգը կ'անցնի . ամէն շաբաթ կուսակալի մը թռչղթերը կը տանի կը բերէ իր ոտքը կապած , և օրն առ նուազն քսան և ութ մըրն ճամբայ կ'ընէ : Տէրութեան գաղտնիքն իր վրայ կրելուն վրայ մնծապէս հպարտացած , կը խղճայ իւր վաղեմի ընկերին

1 Դիցաբանական անուն ծերտնի գօտուց փոխարերաբար . իսկ յատուկ նշանակութեամբ իրիս եր անուն պատգամանուրին Հերայ կոտըն Արամաղդայ . այս այս Հերա ի ծիրանի գօտի փոխարկեց զրիս , ի վարձատրութիւն իւր ծուռայութեան :

2 Միջերկրական կը կոչուի Եւրոպից , Աֆրիկէի և Ասիոյ մէջ գտնուած ծովն՝ որ ձիպալթեարի նեղուցին Ովկիսնու կը հաղորդի :

3 Թեամբ գուստը Երկինից և Երկրի և կին Ովկիսնու : Այս յատուկ անուն շատ անգամ բանաստեղծներէն ծովու նշանակութեամբ է դործածուած :

վրայ, որ աղաւնոցին մէկ փոքրիկ խոռոշին մէջ անփառ սունակ կեանք մը կը վարէր: Բայց օր մը երբ նոյն կուսակարին թուղթերը կը տանէր, Սուլթանն այն կուսակարին հաւատարմութիան վրայ կտսկածի երթալով; ուզեց նորա նամակներէն իմանալ, թէ արդեօք այս կուսակալս Պարսից թագաւորին պաշտօնակալաց հետ գաղտնի յարաբերութիւն մ'ունի՞: Ու ասի նետիւ մը կը խսովի խեղճ աղաւնին և իր վայրահակ թեւերով հազիւ թէ քիչ մը ատեն ալ կարող կը լինի օգոյն մէջ կենալ, մինչդեռ իւր ջերաջերմ արիւնը կը վազէր: Վերջապէս կ'ինկնի եղելին և մահուսն ստուերք անոր բիբքը կը պատմն: Մինչեւ կուսակարին թուղթերն անկէ կ'առնէին, սա ցատով իր հոգին կը փչէր, գատապարտելով իր ընդունայն փառափրութիւնն և ողբալով կորուսած այն խառապիկ հանգստութիւնը, զոր աղաւնոցին մէջ կը վայելէր և որով ամենայն անդորրութեամբ կ'ապրէր իւր քարեկամին հետ:



ԺԴ.

ԵՐԿՐԻ ՄԿՐԻՆՔ

Առկ մը միշտ վտանգաց և արհաւրաց մէջ ասկրելէ ձանձրացած Միթիսի և Ռօսիլարտուսի՝ երեսէն՝ որք մ'կամ աղզին ահաղին կոտրածներ կ'ընկնին, կանչեց իւր կնքամայրն որ մերձակաց ծակու մը մէջ կը բնակէր: Քո՛ւրուկ, ըստ անոր, միտքս խորհուրդ մ'եւ-

1 Միթիս տես ի վերոյ տռակ ԺԲ. էջ 21 Ծան. 5: Ռօսիլարտուս բառը լուսակամն ձարպ կը ծովալ:

կաւ: Քանի մ'օր առաջ կրծած գիրքերէս միոյն մէջ կարագի թէ Հնդկաստան՝ կոչուած գեղեցիկ աշխարհ մը կայ, յորում մեր ազգն աւելի կը մեծարուի և աւելի ապահով վիճակի մէջ կը գտնուի քան հոս: Այն աշխարհի իմաստունք այսպէս կը համարին, թէ միան հոգին երբեմն գօրախորի մը, թագաւորի մը, կամ սքանչելի փաքիրի 2 մը ողին եղած լինի. և նոյն մկան մեռնելին ետքն ալ պիտի կը նայ մտնել գեղեցիկ տիկնոջ մը կամ Փանափարի մը մարմույն մէջ. և եթէ լաւ կը լիւեմ այս աղանդը հոգեփոխութիւն և կը կոչուի: Եւ ահա այս կարծեաց համար է որ Հնդիկը բալոր կենդանեաց հետ եղբայրական զթով մը կը վարուին: Հան կը տեսնուին շատ մը մկանց անկելանուցներ 3, որք տէրութեամն ծախքով կը կառափարուին, և անոնց մէջ մ'կունք ամենամեծ արժանեաց տէր անձի մը պէս կը խնամուին: Աղի՛, քոյր իմ՝ փութով երթանք այզպիսի գեղեցիկ աշխարհ մը, ուր քաղաքական կառափարութիւնն այսչափ բարի է, և ուր

1 Արեւելեան Հնդիկը կոմ լոկ Հնդկաստան կը կոչուի Ասի՛ մէկ ընդարձակ բնշնակատութիւնը, որ երգու մեծ թերախղզնեւ ըու կը բաժնուի. մին կը կոչուի յոյսկըս Գանգիսի և միւսն յայն կըս: Անդիացիք սյօնը այսօր աշխարհին մի մեծ մասը գրաւած են:

2 Տեսակ մը մահմետական տէրվիշ է Հնդիկո՝ որ ողբարձութեամբ կ'ապրի:

3 Փանափար կամ լաւ ևս Փանափար կը կոչուին Հնդկաց վարդապետք, գիտունք և քուրսիք, որ նոյս սրբազնն մատեանը Վէտաք քաջ ուսեւել են և զանոնք իրենց աշակերտաց կը սովորեցնեն:

4 Տես առակ ԺԲ. երես 24 Ծան. 2:

5 Ետեղական Ալէքս. Պիւրն կը պատմէ յօրագրի արքունի Ասի՛ ական ընկերութեան Լօնտրայիշ՝ (յուլիս 1824) թէ ինքն իսկ յամի 1823 իւր աջք աւելու է ծեր և ապիկար կինդանեաց համար անկելանոց մի ի Սուրաթ, և յԱնժար մկանց նուիրեալ մեծ հաստատութիւն մը, յորում 5000 ի չափ մկունք կը կերպարուին: Այսպիսի հաստատութիւնք շատ կը գտնուին գրեթե յամենոյն դասաւագիկան Հնդկաց:

մեր արժանաւորութիւնն այսպէս արդարութեամբ կը վարձատրուի : Կնքամնայըն իրեն պատասխաննեց . Բայց քո՛յր իմ, միթէ չկա՞յ կատու ո՞ւալ, որ այս աղքատառնոցները մտնել ելլիրու կարող լինի : Եթէ բանն այսպէսէ, նա քիչ ժամանակի մէջ շատ մը հոգեփոխութիւններ պիտի լնէ . նորա ժանեաց կամ ճիրանանց, մէն մի հարուած մէկ մէկ թագաւոր, կամ մէկ մէկ սքանչելի ֆաղիր պիտի յարուցանեն . հրաշք մը, որով խիտ զեղեցիկ կերպով պիտի մեռնինք : —Այս բանէս բնաւ մի վախնար, ըստ առաջնոր, այս գտաւառիս մէջ բարեկարգութիւնը կատարեալ է . կատուք ալ իրենց առանձինն տուներն ունին, ինչպէս մնք մերինները . անոնց համար ալ առանձինն անկելանոցներ կառուցուած կան : Այս խօսակցութենէս ետք, միր երկու մկունք, անմիջապէս ճամբայ կ'ելնեն, կ'երթան կը գտնեն նաև մը որ երկարաձիգ ուղեւորութիւն մը պիտի լնէր ի չնդիկս, և նաւարկութեան նախորդ երեկոյն, նաւուն պարանոց երկայնութեան վրայէն մեղմով անցնելով նաւը կը մանեն : Նաւը ճամբայ կ'ելնէ . սոքա կ'ըդմայլին տևանելով ինքողինքնին ծովու վրայ, հեռու այն անիծեալ երկրէն, ուր կատուք իրենց բռնակալութիւնն ի գործ կը դնեն : Նաւարկութիւնն յաջորդութեամբ կ'աւարտի . սոքա ողջամբ կը հասնին ի Սուրաթ<sup>1</sup>, ոչ թէ վաճառականաց պէս հարստութիւն գանձելու համար, հասպա Հնդիկներէն լաւ ընդունելութիւն մի գտնելու մտօք : Մկանց համար կառուցեալ տուն մը մտան թէ չէ, մէկէն աւագութեան առաջին աստիճաններուն տչք տնկեցին : Մին կը պնդէր թէ ես կը միշեմ որ ատենով Մալապարայ<sup>2</sup> ափանց վրայ

<sup>1</sup> Սուրաթ մեծ երեւելի քաղաք Գուգարաթ գտաւալին Հընդկաց ի հարաւային ափունս թափթիոյ :

<sup>2</sup> Հուշակուոր քաղաք Հնդկաց, զետեղեալ ընդ մէջ 10<sup>0</sup> և 15<sup>0</sup> տասիթձանոց երկայնութեան ընդ հիւսիս, գրաւեալ յԱնդղիացոց յամի 1770 :

հոչակաւոր Պրահման<sup>1</sup> մ'էի : Միւսն ալ կը բողոքէր թէ ես ալ նոյն կողմերը իւր գեղեցկութեամբ հոչակեալ<sup>2</sup> տիկին մ'էի : Այսափ յանդգնեցան այս ժամկեներն, որ մկունք այլ եւս չկրցան հանդուրժել, և ահա քեզ քաղաքական պատերազմ<sup>3</sup> մը : Մէկէն խմբովին յարձակեցան այս երկու ֆրանկաց վերայ, որք իրենց եղբարց օրէնք տալ կ'ուզէին . որով սոքա փոխանակ կատուներէն ուտուելու բուն իրենց քոյրերէն խողխողուեցան :

Ի զուրէ մարդուն հեռուներն երթալ վտանգէ փախչելու համար, կթէ պարկեցտ և ուշիմ չէ : Հեռուներն իր թշուառութիւնքը կ'երթայ կը գտնէ այնպիսին և լաւագոյն էր, որ իւր տան մէջ գտնէր զայնս :

~~~~~

ՃԵ.

ՔԱՂԱԿՈՒԾ ՆԱՊԱՍՏԱԿԲ

Կապաստակ մը՝ որ իր վեհերոսութեան վրայ չափազանց կ'ամչնար, ինքզինքը պատերազմաց վարժեցընելու առիթ մը կը վնտուէր : Երբեմն երբեմն ցանդոյ մը ծակէն գեղջկի մը պարտիզին կաղամբներուն մէջ կ'երթար, որպէս զի զիւզին աղմուկներուն սովորի : Շատ անգամ ալ քանի մը պահապան չանց քովէն կը համարձակէր անցնելու, որոնք լոկ ետեւէն հաշելով գոհ կը մինէին : Երբ այս պատերազմական արշաւանքներէն ես կը գտանար, ինքզինքն իր բոլոր շահատակութիւններէն

¹ Տես առակ ԺԲ. էջ 21 Ծան. 4:

² Ե բնագըրն, գեղեցիկ երկայնականջ (avec de longues oreilles) տիկին մ'էի :

և տ դարձող Ազկիդէսէն և աւելի ահարկու կը գտնէք ։
 Կըսուի նաեւ թէ երբ իր բնակարանը կը մտնէր, միշտ
 դափնեաց տերեւներ ունէր հետը, որոցմով ամէն օր
 յաղթութեան հանդէսներ կը կատարէր : Իր այս շահա-
 տակութիւնները դրացի նսպասատակաց կը պատմէր . կը
 նկարագրէր այն վտանգները՝ որոց դէմ խիղախեր էր,
 այն արհաւերքը՝ զոր թշնամուաց վրայ ձգեր էր, այն պա-
 տերազմօնկան դարանները՝ զոր քաջամարտիկ զօրագլխի
 մը պէտ լարեր էր, և մանաւանդ իւր դիւցազնական
 քաջարաբութիւնը : Ամէն առաւօտ չնորհակալ կը լինէր
 Արէսի և Բելոնեայ 2, որք զինքն այսպիսի հանճարով և
 քաջութեամիք մ'օժտեր էին, որպէս զի արժանապէս
 թագաւորէ երկայնականջ ազգին վրայ : Օր մը նապաս-
 տակն ժան Լափէն, ասոր հետ խօսակցութեան մտնե-
 լով ծաղրական ձեւով մ'ըսաւ անոր . Բարեկամն, խիստ
 կը փափաքէի գքեղ քաջարշատ շանց խմբի մը մէջ այդ-
 պէս քաջայանդուզն խրոխտապանծ տեսնել . այն ատեն
 մեր Հերակլէսը 3 խիստ արագ պիտի փախչէր և խիստ
 տկար զիմագրութիւն մը պիտի ընէր : -Ե՞ս, ըսաւ մեր
 քաջ ասպետը, կ'երդնում որ թէպէտե բոլոր շանց ազ-
 գը զիմէ վրաս՝ ետ չպիտի քաշուիմ : Հազիւ թէ այս
 խոռքերը լրացուցեր էր, և ահա դրացի փարձակալի մը
 փոքրիկ կասկարային շոնչիւնը լսեց, իրմէ բաւական
 հեռու մացառաց մէջ : Մէկէն կը գողայ, չերմը զինքը

1 Ազկիդէս կը կոչուէր Հերակլ իւր հաւուն Ազկէոսի անունով :
 2 Արէս գիք, և Բելոնէ դիցուհի պատերազմի :
 3 Հերակլէս որդի Ազկմենեայ, որ թէրէի Ամբիտրիոն թագա-
 ւորին կինն էր : Հաչակաւոր իւր բազմաթիւ քաջագործութեաբք,
 ևս առաւել տասներկու շահատակութիւններով, զորս իր Եւրիս-
 տէս երգային երեն պատուիրեր էր : Իր մահուանէն ետք դաս-
 տեցաւ ի Կարգս Դից, որը իրեն կնութեան տուին զերէ դիցուհի
 երիտասարդութեան :

կը բոնէ, իր բիբերն իր ակնակազմաց մէջ կը շրջըր-
 ջն, ինչպէս եղան Պարփափ 4 աչքերը, երբ Սենեկայո-
 սին ուժգին թափով իր վրայ յարձակիլը տեսաւ : Սե-
 պացեալ ժայռի մը գահաւանդէն ինքվինք վար խոր
 ձոր մը կը նետէ, ուր մազ մնաց պիտի խղդուլք ին-
 կած վտակին մէջ : Ժան Լափէն անոր անկումը տեսնե-
 լով, իւր որջէն գոյեց . Ահա՛, ահա՛ պատերազմի կայ-
 ծակը, ահա՛ այն Հերակլէսը՝ որ պիտի մաքրէ երկիրն
 ամէն հրէշներէն որոնցմով լեցուն է :

ԺԶ.

ՄԵՂՈՒՔ ԵՒ ՇԵՐԱՄՐ

Օր մը մեղուք մինչեւ յ՛լիւմպոս 2 ելան յոտու գա-
 նոյիցն Արամազդայ 3, և աղաչնցին որ անգամ մը իր
 մուազրութիւնը դարձնէ իրենց այն եռանդուն խնա-
 մոց վրայ, զոր իր մանկութեան տարին, իդա լերան
 վրայ զինքն իրենց մեղրով մնուցանելով : Արամազդ ու-
 զեց, որ բոլոր վոքրիկ կնախանեաց մէջ նախապատու-

1 Պարփա որդի Որիամու Տրոյացւոց արքային, որ տռեւանգեց
 զէեղնէ կին Մենելայոսի Լակեդեմոնացւոց թագաւորին, եղ օրին
 Ագամեմնանի, և այնու պատճառ եղաւ Տրովական հաշտկաւոր
 պատերազմին :

2 Հուշկաւոր լետան ընդ մէջ Թէսալիոյ և Մակեդոնիոյ, որոյ
 արտեւանին վրայ կը բազմէր, կ'ըսեն, Արամազդ իր արքունի
 հափարազօք հանգերձ :

3 Արամազդ որդի Կուսնոսի և Կուբեղեայ, թագաւոր Երիմիզ
 և հայր Աստուածաց, զոր Ամոլթէոյ այծն դիւցոյց և մղուք
 բնուցին, կրետեայ Եղա լերին անձաւաց միոյն մէջ :

ութիւնն անոնց ընծայէ : Բայց Ալթենաս և գահակալ արուեստից , ցուցոց թէ կենդանեաց ազգ մ'ալ կայ , որ օգտակար զիւտից փառաց մասին մեղուաց հետ կրնայ մրցիլ : Արամազդ անոր անունը դիմուալ ուզեց : - Հերամաց ազգն է այն , պատասխանեց Ալթենաս : Խակոյն հայրըն Աստուածոց , հրամայեց Հերմէսի ² որ երթայ տասներկու հողմոց թեւոց վրայ դրած՝ այս փոքրիկ ժողովուրդէն ընտրեալ երեսփոխաններ բերէ , որպէս զի երկու դատախազ կողմանց փաստերն ալ լսել կարելի լինի : Մեղուաց երեսփոխանը , Արամազդայ առջին դրաւ մեղրին քաղցրութիւնը՝ որ մարդոց նեկտարն է , նորա օգտակարութիւնը , զանիկայ զուզելու համար ի զործ դրուած հնարագէտ ճարտարութիւնը . ապա դրուատեց զիմաստութիւն օրինացն , որ մեղուաց թուչող հասարակապետութիւնը կը քաղաքակրթէ : - Կենդանեաց և ոչ մի ազգն ունեցած է այսպիսի փառք մը , կ'ըսէր ատենախօսն . և այս ալ մեր ազգին Աստուածոց Հայրն անձաւի մը մէջ սնուցանելուն մի տրիտուրն է : Աւելին ըսեմ , մեք պատերազմական քաջութիւն ալ ունինք , երբ մեր թագաւորը մեր գունդերն ի մարտ կը խրախուսէ : Ի՞նչպէս կ'ըլլայ որ այդ որդերը , այդ չքոտի ճճիները նախապատուութեան մասին մեղ հետ մրցելու կ'ենին . ատոնք սողալէն զատ ուրիշ բան չեն կարող ընել , մինչդեռ մենք ազնիւ խոիչք մը կ'առնունք , և մեր ոսկեզօծ թեւերով մինչեւ յաստեղս կ'ամբառնամք :

Հերամոց ատենախօսը պատասխանեց : - Մեք որդնիկաներ եմք , այո՛ , չունինք ոչ պատերազմական քաջութիւն ,

¹ Ալթենաս , դուստր Արամազդայ , գեցուհի գիտութեանց և արտեստից :

² Հերմէս , տես առակ Ը. երես 42. Ծան. 4 :

³ Նեկտար , տես առակ Ը. երես 2. Ծան. 4 :

և ոչ իմաստուն օրէնքներ , սակայն մեզմէ ամէն մէկը բնութեան սքանչելիքը կը ցուցնէ , և օգտակար աշխատութեան մը մէջ ինքզինք կ'սպառէ : Մեք առանց օրինաց ալ անդորր և խաղաղիկ կեանք կը վարենք , և մեր մէջ քաղաքական պատերազմ ըստուած բանն երբէք տեսնուած չէ , մինչդեռ մեղուոք իւրաքանչիւր թագաւորի փոփոխութեան ատեն զիրար կը կոստրեն : Կերպարանավոլս ըլլալու կողմանէ ալ Պրոտէոսի ⁴ զօրութիւնըն ունինք . երեսմն տասնումէկ օղակներէ բաղկացեալ որդնիկներ եմք , և այս մէջէ մէջ անցած օղակներուն իւրաքանչիւրը մի քան զմի գեղերանգ են , որոց վրայ մարդ այնպէս կը զարմանայ , ինչպէս ծաղկափթիթ ածուի մը ծաղկանց վրայ : Յետոյ կը մանենք այն ամենապատուական նիւթը՝ մետաքսը , յորմէ կ'ոստայնանկին մարդոց , մինչեւ թագաւորական աթոռներու վրայ նըստողներուն անգամ հագած ամենաչքեղ հանդերձները , և Աստուծոյ տաճարները զարդարող վարագոյները : Այսափ գեղեցիկ և տոկուն զարդարանք մը անշուշտ վաղապական մեղրին չափ լաւագոյն բան մը կրնայ համարուիլ . և վերջապէս բոժոժներու շ կը փոխուինք , բայց զգայուն և շարժուն բոժոժներու , որք միշտ կենաց հետք մը կը ցուցնեն . և այս հրաշքներէն ետք , երկնազեղ երանգօք չողողուն թիթեռնիկ մը կ'ըլլանք : Ահա այն ատեն մեք եւս մեղուներէն վար չեմք մնար . զի մեք եւս յանդուզն թորչքով մինչեւ յնդիւմպոս կը բարձրանամք : Հիմայ գու քեզմէ դատէ՛ , Հայրդ դից :

Արամազդ տալու որոշմանը վրայ խել մը ատեն վա-

¹ Պրոտէոս որդի Ովկիանու և Թետեոց հաւերժահարսին , պահպան հօտից Պասիդոնի : Սա իր մարմնը փոխելու և իր ուղած կերպարանքն առնելու կարողութիւնն ունէր :

² Այսինքն որդնաթուպակներու (chrysalide) :

բանելէն ետք, վիրջապէս յայսնեց թէ փոքրիկ ի ենդաւ նեաց նախապատիւը մեղուն պիտի ըլլայ, վազնչական դարերէ հետէ ստացած իրաւանց պատճառաւ : -ի՞նչ միշ ջոց կարեի է գտնել, յարեց նա, զանոնք աստիճանաւ զուրկ ընելու համար . ես իսկ իրենց մեծապէս իրախատապարտ եմ. այլ կը կարծեմ թէ մարդիկ աւելի պարտին շերամոց, քան մեղուաց :



ԺԵ.

ՆԵՂՈՍ ԵՒ ԳԱԽԻԾՈ

Յըքեմն երկու գետեր մէկ մէկու դէմ նախանձու բեկ՝ Պատիգոնի և ներկայացնան նախապատռութեան իրաւանց վրայ վիճելու համար : Ծովակալ Դիտպետը խոր անձաւի մը մէջ տեղ, իւր ոսկի գահոյից վրայ բազմած էր . անձաւին կամարը չիչաքարէ (փունզա թաշը) էր, և կոպճուտ խեցիներով և խեցեկրնքերով դրուագեալ : Անբաւ ջուրերը յամենայն կողմանց դարիւ և դարիւ կը դային Աստուածոյն գլխուն վրայ կամարաձեւ կը կախուելն : Հոն կը տևանուէլն հինաւուրցն հերէու ։, խորշամալից դիմօք և կորաքամակ իրբեւ զկուռնու ։, մեծն

1 Պատիգոն որդի Կուռնօսի և Ռէայ, եղբայր Արամազդայ և Պշտառնի, Դիտպետ ծովու, միահեծան ինքնակալ ջուրց ըստ գեցարանութեան :

2 Ներէոս որդի Ավկիանու և թետեսյ, և Հայր Ներէիտոց :

3 Կուռնօս որդի Գուելուսայ, Հայր Արամազդայ, Պատիգոնի և Պշտառնի, զօր կը նկարէին իրբեւ ծերունի, ձեռքբ մանգազ մը բանած :

Ովկիանոս և հայր բազմութեան յաւէրժահարսանց, հրտա շագեղն թետիս և Ամիփիտրիտէ ։, փոքրիկ Պալեմոնի հետ մէկտեղ, ինով և Մելիկերտ և մանկամարդ ներէիտաց ծաղկապսակ խումբը : Հոն հասեր էր նաև Պըրոտէոս ։ իր ծովալին վոկոց ջոկովն հանդերձ, որք իրենց լայնաբաց ոնդամբք կը կլլէին զաղի ալիս, և ապա զանոնք նորէն գուրս կը ժայթքէին, ահազին սեպացեալ ժայռերէ գահապէժ թափող գետերու պէս : Հոն կը խոնչին բոլոր ականակիտ աղմերք, կարկաչսասհ և փրփրադէզ վտակք, երկրագունան ոռողող գետք, և զայն ըրջապառող ծովք . և իրենց ջուրերուն առուրքը՝ ջուրց գետագոյն հօր անգոյլը ծոյց կ'աւանդէին :

Անոնց մէջէն յառաջ կ'անցնէին երկու գետք, Նեղոս և Գանգէս ։ Նեղոս իր ձեռքը արմաւենւոյ պողալից ոստ մ'էր բոնած, իսկ Գանգէս այն Հնդիկ նոյէքը, ուրուն ծուծը կը տայ քաղցրիկ հիւթ մը զոր շաքար կ'ա-

1 Ավկիանոս որդի Երկնից և Երկրի ամուսնացաւ ընդ թետեսյ, և շատ մը զաւակներ ունեցաւ որոց գլխաւորներն են Ավկիանիաք :

2 Ամիփիտրիտէ, գուստը Ավկիանոս և շատ այլոց Ներէոսի, էր կին Պատիգոնի, զիցուէի ծովու :

3 Ինով գուստը Կաթմեայ և կին Ամթամասայ . սա Բնքընքն իր փոքրիկ Մելիկերտոս որդւոյն հետ մէկտեղ ծովը նետեց ։ Պոստիգոն երկուքն ալ փոխեց ի Դիտ ծովու : Ինով Լեւկոդու անուանեցաւ, և Մելիկերտ Պալեմոն . այսպէս Պալեմոն և Մելիկերտոս մի և նոյն անձին երկու անուանքն են, զօրս Ֆենելն իբրև երկու Դիտ յառաջ կը բերէ :

4 Պրոտէոս, տես առակ ԺԶ երես 31 Ծան. 4.

5 Նեղոս կ'անցնի ընդ Եթովպիա, ընդ Նուպիա և ընդ Եղիպատոս, զըս իւր ողողմամբ կ'արգասաւորէ, և շատ մը բերաններով Միջերկական ծովը կը թափի. այս գետոյս ազբիւքը ծշգիւ ճահանած չէ . բազումք յաշխարհագրաց լուսնց լեռներէն կը բգիտ կ'ըսէն : Գանգէս Հնդկաց մէկ մեծ գետն է, որ արեւմուեան հիւսէն կ'անցնի ընդ արեւելեան հարաւ, և Պենիալայ ծոցին մէջ կ'աներեւութանայ :

Նուաննեն : Երկուքին ալ ծերութիւնը հաւասարապէս վեհ և վեմ էր : Երկուքն ալ աճառուտ մարմին մ'եւ մարդոցմէ գերագոյն ոյժ մ'ունէին : Իրենց մասուշակագուռնի զարնող կանաչ մօրուքը մինչեւ գօտինին կը հասնէր . իրենց աչկունք աշխոյժ և հրացայտ էին , հակառակ իրենց խոնաւուտ բնակութեան : Իրենց թանձրախիտ և տամուկ յօնք իրենց աչաց վրայ հակեալ էին : Կ'անցնին բոլոր ծովային հրէշից խմբին մէջէն , ուր Տըրիտոնաց ¹ զուարթ ջոկեն իրենց խեցեայ գալարափողերը կը հնչեցունէին : Գլուխներն անդունդին երեսը կ'ելնէին , և զայն իրենց պորչն շարժմունքով կ'եռացունէին , և ապա ջուրին մէջ կ'ընկղմէին՝ այնպիսի ահարկուդրմաքը մ'որպէս թէ անդունդը կը պատռէր :

Նախ նեղոս բերան բանալով սկսաւ այսպէս խօսիլ : - Մեծ որդի՛դ կոռնեայ , որ արձակածաւալ ծովուն անդունդներն ի բոլն ունիս , գումար ունեցիր վատաց . յանիրաւի կը յափշտակեն ինձմէ այն փառքը , զոր յայնչափ դարուց հետէ կը վայելեմ . Երիկեան գետ մը՝ որ բարերարս երկիրներէ միայն կ'անցնի , ելքը նախապատութեան աստիճանին նկատմամբ՝ հետո մրցելու կը յանդրզնի : Մոռցա՞ք արդեօք , որ իմ արգասու ջրով քաջաբեգուն եղաղ Եղիպատոսն , Երբեմն Աստուածոց ապաստանարանն եղաւ , երբ Ակայք յՈղիւմազոս ² վերելակել ուզեցին : Ես եմ այն երկրին մնծ արժէք մը տուողը : Ես եմ որ զեզիպատոս այսչափ զմայլարար և այսչափ հզօր կ'ընծայմ : Իմ ընթացքս անբաւ է : Ես այնպիսի այրեցած կիմաներէ կը գամ , ուր մահկանացուք մօտենալ իսկ չեն համարձակիր :

¹ Տըրիտոն դիք ծովու , կէս մարդ և կէս ձուկն , զորս կը նկարեն ձեռքը խեցեայ գալարափող մը բունած :

² Ողիւմազոս , տես առակ ձԶ. Երես 29. Ծան. 2 :

Երբ Փայնդոն և արեւուն կառքը նատած կը բոցակիւցէր զերկիր , զանիկայ իմ ջուրերս չորցունելէն արգիլելու համար , իմ գոռող զուլիս այնպէս լաւ մը պահեցի , որ մինչեւ հիմայ մարդ չզիտեր թէ ուր է իմ աղբիւրս :

Մինչդեռ ուրիշ գետք իրենց անկանոն յորդութեամբ շրջակայ գաշտերը կ'ապականեն , իմ յորդութիւնս միշտ կանոնաւոր՝ Եղիպատոսի ագարակաց մէջ առատութիւն կը ափոէ , որք պարտէցներ են յաւէտ՝ քան թէ ագարակներ : Իմ հեզ և հրու ջուրիեր մարդոց ուզածին չափ ջրանցքներու կը բամնուին , անոնց կալուածներն ոռոգելու , և տուրեւաուը գիւրացնելու համար : Իմ ափանցս բոլոր երկայնքն երկուանիք քաղաքներով լցուն են , և լոկ Եղիպատոսի մէջ քան հազար քաղաք կը համրուի : Գիտէք արդէն թէ իմ սահանքս կամ ջրվէժքս , սքանչելի կերպով մը իմ բոլոր ջուրերս ահազին ժայռերէ վայր Եղիպատոսի գաշտերը կը թափին : Կ'ըսուի եւս թէ իմ ջրաց թափուելու ատեն հանած ահազին զդիւնը , նոյն երկրի բոլոր բնակիչները կը խլացունէ : Եօթն այլ և այլ բներանք կը բներն իմ ջուրերս Զեր միանեծան ինքնակալութեան ամբաւ ծոցը կը թափին . և անոնցմէ կազմուած Տէլթան ² կարի իմաստուն , կարի զիտուն , կարի քաղաքականացեալ և կարի վաղնչական ժողովըր-

¹ Փայնեդոն , որդի Ալպօգնի և կլիւմենեայ . իր հօրէն օր մը մինչեւ երեկոյ արեւուն կառքը վարելու շնորհս ընդունեցաւ . բայց երեւալուները զերնեք վարու ձեռքքը չը ճանչալով , յանձն չառին իրեն չսազանգիւ և ասանկով կառքն երեմն երկրին խիստ կը մօտենար և երբեմն աւ անկից չսափազնց կը հետանար . Արամազդայս անկարգութեան գարման տանելու համար , շանթահար ըրտ զՓայնեդոն :

² Տէլթան , նեղոսի երկու զլիստուր ճիւղից մէջանդ ձեւացած եռանկիւնաձեւ կլզի մ'է , որոյ անունով կը կոչուէր երբեմն ստորին Եղիպատոս . քանիզի սոյն այս Տէլթան անոր գիւրաւոր մէկ մասը կը կազմէր :

դեան մը բնակութիւնն է եղած, որ իր պատմութեան և իր քրմաց աւանդութեան մէջ, շատ մը հազարաւոր տարիներու հաշիւր կը տայ: Արդ ես իմ կողմն ունիմ, ընթացից ամբաւ երկայնութիւնը, ժողովրդոցու հնութիւնը, Դից իմ ափանց վրայ գործած հրաշքները, երկրին քաջարեղուն արգասաւորութիւնն իմ ջուրց ողողմակը, և իմ անծանօթ աղբուրներուն հիասքանչ հանգամնքը: Բայց ի՞նչ հարկ կայ մի առ մի թուել իմ բազմադիմի օգտակար հանգամանքներս այնպիսի ոստիսի մը դէմ, որ ան հանգամանքներէն խիստ քիչ բան ունի: Ինքն Սկիւթացւոց՝ բարբարոս և սառնապատ երկիրներէն կը բոլիքի, և այնպիսի ծով մը կը թափի որ բարբարոս ազգաց հետ միայն յարաբերութիւն ունի: Այն երկիրներն ալ Բագոսի² հպատակ, և անոր նիշգակն³ ի ձեռին կաքաւող արքեալ և հերածակ կանաց խումբերով միայն հոչակաւոր են: Իր ափանց վրայ ոչ քաղաքականացեալ և գիտուն ժողովուրդ մ'ունի, ոչ հոյակապ քաղաք մը, և ոչ ալ Աստուծոյ մարդասիրութեան յուշաբար կոմիող մը: Նորմկ մ'է սա, որ առանց անձնական արժանեաց ինքզինքը մեծ կը ծախէ: Ամենազօրդ Դիոպետ, որ ալեաց և ամպրոպաց կը հրամայես, սանձակոծէ իր յանդգնութիւնը:

Մանաւանդ ձերինը պէտք է սանձակոծէ, յարեց անդէն Գանգէս: Սայդ է թէ զուք ինձմէ առաջ ճանչուած էք, բայց ոչ ինձմէ առաջ գոյացած:

1 Գանգէս կը բղիքի Հիմալայա լեռնէն, որ զթաթարիստան կը բաժնէ ի Հնդկաց: Նախնիք Սկիւթիա անուն կը տային Ասից հիւսիսակազմէ եղաղ բոլոր երկիրներուն:

2 Բագոս գիք գինաց, որդի Արամազդայ և Սեմելայ յաւերժահարսին:

3 Նիզակ Բագոսի, բաղեղնապատ և որթապատ նիզակ, ծայրը մոլոր ծառի պողով մը, որով կը զինին Բագոսի քարուք և քրմուհիք:

Ճեղ նման բարձր լեռներէ կ'իջնեմ, ընդարձակ երկիրաներէ կ'անցնիմ, շատ մը գետակաց հարկը կ'առնում, շատ մը բերաններով ծովերուն ծոցը կը թափիմ, և իմ ողողած երկիրներ քաջարեղուն կ'լնեմ: Թէ որ ես ալ ձեզ պէս հրաշապատում վիպաց մէջ մտնել ուզէի, պիտի ըսէի Հնդկաց հետ, թէ ես երկինքէն կ'իջնեմ, և թէ իմ բարերար ջուրեր հոգւոյ և մարմնոյ միանգաման առողջարար են. բայց գետոց և ծովուց Դիոպետին առջեւ, այսպիսի եղջերուաքաղ կարծիքներով պանծալ չը փայելեր: Խակ իմ ծագմանս գալով, կ'ըսիմ, թէ երբ աշխարհս Թօնեւբոհէն¹ գուրս ելաւ, բազմաթիւ հեղինակք զիս առաջին մարդոյն բնակութիւնն եղող փափկութեան դրախտէն բյլսեալ կը դնեմ: Բայց ստոյզը սա է, որ ես ձեղմէ աւելի երկիրներ կ'ոռոգեմ, ևս ալ ձերինին չափ բարդաւած և քաջաբեղուն երկիրներէ կ'անցնիմ: Ես իմ ուղսիցս հետ կը հոսեմ կը բերեմ ոսկոյ փոշին, որ այնչափ կը վնասուի և զուցէ մարդոց երջանկութեան այնչափ աղիտաբեր է: Իմ ափանց վրայ կը գանուին մարգարիտ, աղամանդ և ուրիշ ամէն զարդք, որ զտածարս զից և զմանկանացուս կը զարդարին: Իմ ափանց վրայ կը տեսնուին նաև հոյակապ շինուածներ, և հոն երկար և մեծահանդէս տօներ կը հոչակուին: Հնդիք ևս եղիպտացւոց պէս իրենց աղլափոխիկ անձինք (métamorphose) և իրենց առասպեկներն ունին, բայց սանսնմէ աւելի ունեցած են նաև հոչակաւոր մերկ իմաստակներ² մեծամուն փիլսոփիայներ: Զեր այնչափ համբաւեալ քրմաց ո՞րը կը լուսաւուի:

1 Տարերց իառնակութեան և յեղափոխութեան անդունդ:

2 Մերկ իմաստակք կը կոչուէին վաղնչական իմաստասէքը Հընդկաց, որք գրեթէ մերկ կը լոթէին, մսէն կը ժուժկաէին, բոլոր կելամութիւններէ կը հրաժարէին և միշտ ընութեան իրաց քննաթեամբ կը պարապէին:

Նազք ի համեմատութիւն բերել հռչակաւորին Փիլիպէի և
հետ ։ նա սովորեցուց իշխանաց բարոյականի սկզբունքն
և արդարութեամբ ու բարութեամբ կառավարելու եղա-
նակը : Իր սոյն հանճարեղ բարոյավէպքն իր անունն
անմահացուցին : Մարդիկ կը կարգան զայնս երկրին մէջ
զոր ես կը բարդաւածեմ, այդ աւա՛զ, առանց անոնցմէ
օգուտ մը քաղելու . և մեզ երկուքս ալ ամաչեցնող հան-
գամանքը սա է, որ մեր ափանց վրայ թշուառ իշխան-
ներ միայն կը տեսնեմք . վասն զի անոնք հեշտութիւնն
և անսահման իշխանութիւնը միայն կը սիրեն : Աշխար-
հիս ամենէն գեղեցիկ գաւառներուն մէջ թշուառ ժողո-
վուրդներ միայն կը տեսնեմք . վասն զի համարեա թէ
ամէնքն ալ գերի, ամէնքն ալ զո՞ւ են զիրենք կառավա-
րող մանաւանդ թէ ջաղջախող տերանց անձնահաճ կա-
մաց և անյագ ցանկութեան : Ի՞նչ բանի կը գայ ինձ
ուրեմն ծագմանս հնութիւնը, ջուրցս առատութիւնն
և այն հրաշալի հանդէմները զոր նաւորդաց կ'ընծայեմ :
Ես ոչ երջանկութիւն կ'ուզեմ, և ոչ նախապատուու-
թիան փառք, քանի որ ժողովրդեան երջանկութեան
հիմակուանէն աւելի պիտի չկրնամ օժանդակել, քանի
որ միայն քանի մը պիրճամէր և անփոյթ բռնակալաց
ընդունայնասիրութիւնն և մեղկութիւնը մնուցանելին
աւելի բան մը պիտի չկրնամ ընել : Մարդկացին ազգին
օգտակար եղող բանէն աւելի մնծ, աւելի յարգի բան
մը չկրնար ըլլալ :

Պոսիդոն և համայն ծովային զից կաճառը, ծափ
գարկին գանգէսի ճառին վրայ, գովեցին նորա առ ընկ-

1 Առակը Փիլիպէի կամ Պիտիայի կը կոչուի հռչակաւոր բա-
րոյավիպաց հաւաքում մը, որուն Սանեքրիս լվուով գրուած
ընտղիը Փանչաթանթթրա անունը կը կրէ և Վիշնուարմա անուն
Պրահմանի մը գործը կը համարուի :

ձեալ և վշտակիր մարդկութիւնն ցուցած գորովալիր
խանդաղատանքն և իրեն յուսացուցին թէ, որ պիտի
գայ, որ աշխարհիս ուրիշ մէկ մասէն քաղաքակիրթ և
մարդասէր ազգ մը պիտի գայ բնակի ի Հնդկաստան, որ
թերեւս պիտի կարենայ լուսաւորել զիշխանա իրենց իս-
կալան երջանկութեան նկատմամբ, և հասկցնել անոնց
թէ տիրապէս երջանկութիւնը ճիշդ իր կարծածին պէս,
իրենցմէ կախումն ունեցող անձինքն երջանիկ ընկերուն,
և զանոնք իմաստութեամբ և չափաւորութեամբ կա-
ռավարելուն վրայ կը կայանայ :



ԺԼ.

ՊԱՐՄԱՆԻՆ ԲԱԳՈՍ ԵՒ ՓԱՌՆԱՑՆ

Օր մը Պարմանին Բագոս 1 սանն Սիլենեայ 2 կը խընդ-
րէր զՄուսայս 3 դարաստանի մը մէջ, որոյ խաղաղիկ
լուութիւնը, ականակիտ աղբերաց խոխոչներով և
թունոց քաղցրածայն դայլայիլիներով և եւելթ կ'ընդհա-
տէր, և նորա դալարագեղ թանձր սաղարթքն արեւուն
ճառագայթից իսկ անթափանց էին . զաւակն Սիմենեայ 4
դից լազուն սովիելու համար, առանձին խորշիկ մի նըս-
տաւ հինաւուրց կաղնւոյ մը հովանոյն տակ, որոյ
բունէն ծնած էին ոսկի դարուն սկայից շատերը : Սոյն

1 Բագոս, տես առակ ԺԼ. երես 36. Ծան. 2 :

2 Սիլենոս ծեր փառնայ մը, հայր, գայեակ և ընկեր Բագոսի :

3 Մուսայք ինն գատերք Արամազդայ և Մնեմոնինեայ, Դիցու-
հիք էին գիտութեանց և արուեստից :

4 Սեմելէ էր գուստը Կադմոսի և Հարմոնեայ :

այս կաղնին երբեմն պատգամներ¹ ալ տուած էր, և ժամանակն իսկ իր հատու մանգաղով զայն կործաննելու չէր համարձակեր : Այս հինաւուրց սրբազնն կաղնույն եաին պահուած էր երիտասարդ ֆառնայ² մը, որ այդ նարար ծիծաղով մը Սիլենեայ կ'իմացնէր նորա համբակին գործած ամէն մէկ վրիտակը : Այս բանին վրայ խոկոյն կը Ժապակին հայեատք և անոտանին բոլոր յաւերժահատունք : Սոյն պարսաւադէտը մանկահասակ, չորհալից և խեղկատակ մէկն էր . իւր գլուխը պատկեալ էր բաղեղնահիւս և որդանիւս պատկաւ, իւր քունքը դարդարուած էին խաղողոյ ողկոյզներով : Խոր ձախ ուսէն աջ կողից վրայ ուս ընդ անութ կախուած էր բաղեղանց խորձ մը : Բագոս մանուկն այս իրեն նուիւրեալ տերեւները տեսնելէն մեծ հաճոյք կ'ըզդար : Փառնայն իր մէջքէն վայր սփածեալ էր մորթով քստմնաներ ահարկու առիւծակրծան մը, զոր անտառին մէջ սպանած էր : Զեռքը խեղաթիւր, ոստախիտ մահակ մ'էր բռնած և իր ձեաը կոնակին վրայ կը շարժէր :

Բագոս, որովհետեւ այլ եւս չէր կրնար հանդուրժել իր բացատրութեանց թերութեանը և վայելուչ չը մնելուն վրայ միշտ ծիծաղող սոյն չարամիտ ծաղրածուին, գոռող և անհամբեր ձայնով մ'ըսաւ անոր . -ի՞նչէս կը համարձակիս ծաղբել զորդին Արամազդայ : Փառնայն առանց շփոթելու պատախաննեց : -Հապա Արամազդայ որդին ի՞նչպէս կը համարձակի վրիպակներ գործել :

1 Եպիրոսի Դոգմնէ քաղաքին մօտ Արամազդայ նուիրեալ անտառ մը կար, որուն կաղնիները պատգամներ կը տային :

2 Փառնայք նոյն էին առ Հոռվմայեցիս, ինչ որ էին Սատիրուք կամ Նոմազոսուներ առ Յոյնս, այսինքն են Դիք դաշտայինք կէս մարդ և կէս այծ, որը անտառաց մէջ և լերանց վրայ կը ընակէին:

3 Նայեատք էին Յաւերժահարուներ դասերց Արամազդայ, իւն ենցողք գետոց և աղերաց, ուրիշ նիմիացք կամ Յաւերժահարունը անտառաց են Պրիտաք, համադիմատք, Նաբեայք և այլն:

ԺԹ:

Ա.Բ.Ն.Ը ՄՈՒՍՍՅԻՑ ՍՍ.Ն.ՈՒԵ ԿԸ ՀՈՎԱՅԵԱՆԸ

Արեւն ընդարձակած աւալ երկնակամարն յանդորրու ձկեռվ, իր ընթացքն աւարտեր, և իր հրաշոնչ երիվարները երեկորնեայց¹ ալեաց մէջ միաբաներ էր . հորիզոնին ծիրը ծիրանափայլ կը շողչողէր, և իր վրայ թափթփուած բոցակէզ ճառագայիներէն կը բորբոքէր : Շնիկ կիզիչ համաստեղութիւնն երկիրը կը լափէր . բուլոր բոյսերը խորշակահար կը խամբէին . թարշամեալ ծալկունք գլուխ ի կոր կ'ինկնէին, և իրենց խօժապին ցողունքն այլ եւս զիրենք վեր չէին կրնար բռնել : Զեփիւռք իսկ իրենց զովագին շունչը բռներ էին . կմնդանեաց չնչած օղը գաղջ ջուրի պէս էր եղեր : Գիշերն որ իր ստուերներուն հետ մէկտեղ քաղցր զովութիւնն մը կը ծաւալէ, չէր կրնար մեղմել ցերեկուան պատճառած տապախարը ջերմութիւնը . պարտասեալ և կիրուցիալ մարդոց վրայ ոչ այն ցողը կրնար ցօղել զոր ինքը կը մղէ (distiller) երբ զիշերավարն յետուատ ասաեղաց կը փայլի, և ոչ կրնար սփուել խաշխաշի հասկեր՝ որք բոլոր բնութեան քնոյ քաղցրիկ ճաշակը կ'ընծայէին : Արեդն և եթ ի ծոցին թետեայ² խոր և խաղաղաւէտ հանդիսատ մը կը վայելէր . բայց ապա երբ ստիպուեցաւ նորէն իր կառքն ելնելու, որ ժամերէն³ լծուած էր, և զոր կը վարէր Այդ վարդամատն որ նորա ճամբուն վրայ

1 Ա.յաինքն արեւմտեան Ովկիանոսի :

2 Ա.յաինքն ծովու . թետիս կին Ովկիանու :

3 Ժամբք գատերք Արամազդայ և Թեմիսայ, տարւոյն եղանակաց վրայ կ'իշխէին, և արեւուն կառաց և երիվարաց հոգն և ո իրենց յանձնուած եր :

վարդ կը սփոէր, տեսաւ զնողիւմպոս և համակ յամպս
ծրարեալ, տեսաւ նաեւ ամպրոպի մը մնացորդը, որ
գիշերը բոլոր մահկանացուքն ահաբեկ ըրեր էր: Ամպե-
րը տակաւին կը բուրէին այն ծծմբահոտ գոլորչին, որ
գիշերը փայլակները վառեր և երկնից որոտնդոստ ճայթ-
մունքն առթեր էր : Ապստամբ չողմունք չիրենց
շղթաներ խորտակած և խաւարին արդելաննին բռնու-
թեամբ փեռեկած, տակաւին կը մոնչէին օդոյ արձա-
կածաւալ դաշտերուն մէջ և լերանց գագաթներէն փըր-
փրադէզ ուղիսեր կը հեղեղէին բոլոր հովաներաւն վրայ:
Նա, որոյ լուսալիր պայծառութիւն բոլոր բնութիւնը կը
կենդանածնէ, հորիզոնին վրաց բարձրանալով, ամէն կող-
մանէ, անցած կատալի մրրիկ մը մնացորդը կը տեսնէր:
Բայց այն տեղեր տեսաւ Մուսայից Յ մէկ սանն՝ որ իր
սիրտը խիստ խանդաղատեցոյց . սա իրեն խիստ սիրելի
էր, և անողոք մըրիկը անոր աշքերէն յափշտակեր էր
Քունն կը նա իւր աղօտ թեւերին անոր արտեւանանց
վրայ տարածել կը սկսէր: Սիւաք ըրաւ երիվարներն յե-
տըս տանիլ և աւոր ծագումն ուշացնել, որպէս զի
հանգիստ ընծայէ անոր՝ որ զայն կորուսեր էր: -Կ'ու-
զեմ որ քնանայ, ըսաւ, քունը նորա արեան նոր թար-
մութիւն մը պիտի ընծայէ, նորա մաղճը պիտի ինցու-
նէ, նմա առողջութիւն և ոյժ պիտի ազդէ, որպէս զի
կարող լինի Հերակլի Յ շահատակութեանց հետեւելու,

1 Ոլեւմզոս, տես առակ Ժ. Երես 29. Ծան. 2:

2 Հոգմերն իրենց թագաւոր ունեին զեւողոս, որ զիրենք շոշ-
թայագիրէ կը փակէր, Եւողից քարանձաւաց միջն մէջ:

3 Մուսայք, տես առակ Ժ. Երես 39. Ծան. 3:

4 Քուն որդի Դիշերը և Եղայր Մահու, կը քնացնէ զմարդիկ
իր գաւաղանաւն անաց գոչելով կամ իր աղօտ թեւերին անոնց
վրայ տարածելով:

5 Հերակլէս. տես առակ Ժ. Երես 28. Ծան. 3:

ցայն վայր իրեն անծանօթ եղող քաղցրութիւն մը սիտի
չնչէ: Եթէ քնանայ, ժպտի, իր մելամաղձոտ խառնը-
ուածքն ամոքէ, լնկերութեան զրօսանքը սիրէ, հաճոյք
զգայ զմարդիկ սիրելէն և ինքզինքն անոնց սիրցնելէն,
այն ատեն բոլոր հոգեւոր և մարմնաւոր չնորհք՝ խմբո-
վին սիտի գան զինքը պմնեն:

~~~~~

ի.

ՍՈՒԱԿԻՆ ՈՒ ՇԻԿԱՀԱԿԻԸ

Ալփէա Պ գետոյն մշտադալար ափանց վրայ նուի-  
րական դարաստան մը կայ, ուր երեք նայեատք Հ խո-  
խոչածայն կ'արձակեն իրենց ականակիտ վտակներն և  
իրենց դեռափիթիթ ծաղկունքը կ'ոռոգեն: Խարիթայք Յ  
իսկ շատ անգամ հոն կ'երթան կը լոգանան: Այս դա-  
րաստանին ծառք, երբէք հողմերէ իսկ չմն շարժիր,  
ըստ որում և հողմք իսկ զասոնք կը մեծարեն, այլ մի-  
այն առաւօտեան անոյշ զեփիւոփին շունչը զիրենք կը  
զգուէ: Հոն կը պարեն զիշերները Նիմիտաք և Փառ-  
նայք Պանի Արնդին ձայնով: Արեւն անգամ չէ կա-  
րող իր ճառագայթներով, այս ծառոց ոստերէն հիւս-

1 Գետ Նլեդոսի, որ Արկագիայէն կը բղիի և Յոնիական ծովը  
կը թափի:

2 Նայեատք, տես առակ Ժ. Երես 40. Ծան. 3:

3 Խարիթայք, տես առակ Ժ. Երես 43. Ծան. 1:

4 Նիմիտաք և Փառնայք, տես առակ Ժ. Երես 40. Ծան. 2-3:

5 Դիք հօտից և հովուաց որ Ալւրինգո յաւերժամարսինը Ետե-  
ւէն ինկաւ մինեւ Լատոնա գետը, ուր սղն յաւերժամարսն ե-  
ղէդի մը փոխուեցաւ, զոր Պան կտրելով առաջին սրինդը չինեց:

ուած նսեմաստուեր հովանոցին ներս թափանցիլու : Առութիւնը , խաւարն և քաղցրաշունչ զովութիւնը , ցերեկն ալ դիշերուան պէս կը թագաւորին հոն : Այս սաղարթախիտ հովանեկին տակ լոելի կը լինի Փիլոմելայ ողբախօսիկ և դաշն գեղգեղանքն , որովք կը գեղգեղէ իր նախկին վիշտերն , յորոց գեռ չէ սփոփուած : Ասոր հակառակ նորատի շիկահաւ մը , հոն իր զուարձութիւնները կ'երգէ , և շրջակայ հովսւաց՝ գարնան դարձը կ'աւետէ : Նոյն ինքն Փիլոմելա իսկ կը նախանձի իւր ընկերուհոյն քաղցր երգոց վրտյ : Օր մը ասոնք ծաղկահասակ հովիւ մը տեսան , զոր մինչեւ այն ատեն իրենց գարաստանին մէջ չէին տեսեր : Ասիկայ իրենց խիստ շնորհալի , աղմիւ , և Մուսայից <sup>2</sup> ու դաշնակաց տարփաւոր մէկն երեցաւ և թուեցաւ իրենց թէ , Ապուդն է ինքն է , ինչպէս երբեմն տեսնուեցաւ Ատմեթ թագաւորին քով , կամ թէ նոյն զից արիւնչն սերեալ դիւցազուն մ'է : Երկու թոշունքն 'ի մուսայից ներշնչեալ այսպէս երգել սկսան :

«Ո՞վ է այս հովիւը կամ այս անծանօթ Գիքն , որ մեր դարաստանը զարդարելու կը գայ . մեր երգոց զգայուն է սա . բանաստեղծութիւնը կը սիրէ . անիկայ իր սիրտը պիտի մեղմէ , զինքն այնչափ սիրելի պիտի ընէ , որչափ գոռող է : »

Այն ատեն Փիլոմելա առանձինն շարունակեց :

<sup>1</sup> Փիլոմելա գուստը Պանդիսնի թագաւորին Աթենայ . Թերէսս զանկաց իր որոգայթը ձգեց , և ապա լեզուն կտրեց , որմէ իր Փրոդնէ քրոջ ձեռքով աղաստելէն ետք սոխակի փափուեցաւ :

<sup>2</sup> Մուսայիք , տես առակ ձ. Երես 39. Ծան. 3 :

3 Ապողն , գիր լուսոյ , բժշկութեան , բանաստեղծութեան , արուեստից և այլն . Կիլոպայնո պաննելուն համար երկինքէն տարադրեցաւ : Այս տարադրութեան ժամանակ թեսազիյ Ատմեթ թագաւորին քով աղաստանեցաւ և անոր հօտը կ'արածէր :

«Այդ ծաղկահասակ զիւցազունը բարգտաւածի առաքինութեամբ՝ զարնանափթիթ ծաղկան մը պէս . հանու ճարոց քաղցրիկ զրոսանքները սիրէ . իր շրթունքէն շնորհք ափոյն . Աթենասայ <sup>1</sup> իմաստութիւնը թագաւորէ իւր սրտին մէջ : »

Երկահաւան անոր պատասխանեց :

«Իւր քաղցրաւաչ ձայնիւ Որփէսոի <sup>2</sup> հաւասարի , և գիրազոյն քաջագործութեամիք Հերակլէսի <sup>3</sup> : Իւր սրտին մէջ Աքիլլեայ <sup>4</sup> քաջայանդուգն համարձակութիւնն ուսնենայ , առանց նորա խիզախ գայրազութեան : Բարի , իմաստուն , բարերար , գորովալիր առ մարդիկ և անոնց սիրելի լինի : Մուսայիք բոլոր առաքինութիւններն անոր ներխիլին բուսուցանին : »

Եւ ապա երկու թռչունք ներշնչուած՝ ի միասին դաշնակեցին :

«Մեր քաղցրաւաչ երգեր կը սիրէ . անոնք անոր սրտին խորը թափանցին այնպէս , ինչպէս որ առաւօտեան ցօղն , արեւուն ճառագայթներով շողառող մեր մարմանդից վրայ կ'իջնէ : Դիք զինքը բարեկեցիկ և միշտ բարերաստիկ յարդարեն . իր ձեռքը կրէ առատութեան <sup>5</sup> եղջիւրը : Ուկի դարն իրմով նորէն յաշ-

<sup>1</sup> Աթենաս , տես առակ ձ. Երես 30. Ծան. 4 :

<sup>2</sup> Որփէսո որդի Ապողնի և Կալլիոպեայ՝ երիցու ինն մուսայից . ոյնչափ գեղեցիկ քնոր կը հարկանէր սա , որ ժառերն ու ժայռերն իրենց տեղերը թողլով . Կ'երթային իր շուրջը կը խռնին , իր գեղազարդար նուազները լսելու համար :

<sup>3</sup> Հերակլէս . տես առակ ձ. Երես 28. Ծան. 3 :

<sup>4</sup> Դիւցազն Լիլականին Հոմերի , հոչչակաւարն ի գու մարտիկա պաշարման Տրյուիք . ունէր երկու տնմահ նժոյդներ Քամնթոս և Բալիս անուն , զորս Պասիդան Պեղեսոսի ընծայած էր :

<sup>5</sup> Առատութիւն կամ Լիութիւն այլաբանեալ տառաւծութիւն մ'է զոր կը նկարեն մանկամարդ օրիորդի մը կերպարանքով , որ իր ձեռքը ծաղկամբ և պտղովք լեցուն եղջիւր մը բունած է :

խարհ զայ : Խմաստութիւնն իր սրտէն բոլոր մահացուաց վրայ տեղայ և իր զարշապարաց հետոց մէջ ծաղկունք փթթին :

Երբ ասոնք երգեցին, քաղցրասիւդ զեփիւնն իր չնչառութիւնը բռնից, դրախտին բոլոր ծաղկունք փթթեցան, և ուակնեան վտակին իրենց ընթացքը կասեցուցին : Այժամարդք և ֆառնայք<sup>1</sup> քաջ ունկն զնելու համար, սրածայր ականջնին տնկեցին : Արձագանքք այս գեղեցիկ խօսքերը ժայռերուն կրկնեցին, և բոլոր գրիատք<sup>2</sup> կանաչագեղ ծառոց ծոցէն դուրս ցատկեցին և փիլոմելայ և իւր ընկերին քաղցրաւաչ երդոց առարկային վրայ կը հաճախին :



### ԻԱ.

ՊԱ.ՏՄՈՒԹԻՒՆ ՊԱ.ՌԱ.Խ ԹԱ.ԳՈՒՀԱԿՈՑ Մ'ԵՒ ՄԱ.ՆԿԱ.ՄԱ.ՐԴ  
ԳԵՂՉԱԽԻՆ ՀԱ.ՊԸ ՄԸ

Առենով թագուհի մը կար, այնչափ պառաւեալ, այնչափ պառաւեալ, որ այլ եւս ոչ բերանն ակռայ մը նացեր էր և ոչ գլուխը մազ . իւր գլուխն ուսին վրայ հողմաշարժ տերեւի մը պէս կը տատանէր . աչքերն իւր ակնոցներով անգամ չէին տեմներ . քթին և կզակին ծայրերն իրար կը դպչէին . հասակը կիսով չափ կարձացեր, և ինքը գրեթէ կծիկ մ'էր դարձեր իւր կուզ քամակով այնպէս՝ որ մարդ զանիկայ շինծու բան մը կը կարծէր : Պայ մը (հուրի) որ ասոր ծննդեան ատեն քովը

<sup>1</sup> Ֆառնայք, տես առակ Ժ. Երես 40. Ման. 2.  
<sup>2</sup> Դրիատք, անսառաց յաւերժահարսունք :

Ներկայ էր գտնուեր, անոր մօտեցաւ ու ըստ . -կուզ զե՞ս երիտասարդանալ : -Ամենայն յօժարութեամբ, պատավսանեց թագուհին, իմ բոլոր հաճելի բաներս կը տայի, եթէ կարելի լինէր ինձ քսան տարեկան մանկամարդ աղջիկ մը լինել, -Պէտք է ուրեմն, կրկնեց Պայը, ծերութիւնդ մանկամարդ կնոջ մը տալ, որուն երիտասարդութիւնը ու առողջութիւնը դու պիտի առնոււ . բայց որո՞ւ առալու ենք մեք քու հարիւր տարիներդ : Թագուհին ամէն զի յուզակներ զրկեց, որ վնասուն դտննն մէկ մը, որ յանձն առնու ծերանալ, զինքն յերիտասարդութիւն փոխելու համար : Եկան այո՛, շատ մը մուրացիկներ, որոնք միայն հարստանալու համար յանձն կ'առնուին ծերանալ . բայց երբ տեսան որ թագուհին կը հազար, կը խսրդար, իիւսով կ'ապրէր . երբ զանիկայ աղտոտ, ձառադէմ, հոտած, չարաչար տանջուած և քիչ մ'ալ վախուցած տեսան, այլ եւս չէին ուզեր անոր տարիքներովը բեռնաւորուիլ և լաւագոյն կը սեպէին մուրանալն և ցնցոտիներ հագնիլ : կը գային նաեւ հպարտ փառամոլներ, որոց մեծամեծ պատիւներ և երջանկութիւններ կը խոստանայր . բայց երբ զանիկայ կը տեսնէին, իրենք իրենց կ'ըսէին . -Ի՞նչ ընննք այդ պատիւները, երբ այդպիսի զգուելի և գարշելի դէմքով լինքինքնիս մէկու մը ցուցնելու պիտի չը համարձակինք : Հուսկ ուրեմն արեւուն պէս գեղեցիկ շինական աղջիկ մը ներկայացաւ իրեն, որ թագուհոյն թագն ուզեց 'ի զին իւր երիտասարդութեան . այս աղջիկը Փէրոննէլ կը կոչուէր : Թագուհին առջի բերանը խիստ ցաւեցաւ այս առաջարկութեան վրայ . սակայն ի՞նչ օգուտ կ'ընէր այս ցաւիլը, քանի որ երիտասարդանալ կ'ուզէր : -Թագաւորութիւնն մէջերնիս բաժնենք, ըստ թագուհին Փէրոննէլին, կէսը քեզի թող լինի, կէսն ալ ինձ մնայ, այդ կէսը բաւա-

կան է քեզ, որ նուաստ գեղջկուհի մ'ես՝ -ԱՇ, պատառ խանեց աղջիկն, կէսն ինձի հերիք չէ, ես բոլորը կ'ուզեմ. դու ինձ թող իմ գեղջուկ զթակս, և իմ այս զուարթածաղիկ և կայտառ գեղեցիութիւնս, ես ալ քեզ կը թողում, քու հարիւր տարիներդ, այդ կնճռոտեալ դէմքդ և մահն որ զքեզ կոխելու վրայ է : -Աղէկ, բայց ետքն ի՞նչ պիտի ընմեմ ես, ըստ Թագուհին, երբ թագաւորութիւն մը չունենամ : -Ինչ պիտի ընմ'ս, ինձ նման պիտի խաղաս, պիտի խնդաս, պիտի երգես, ըստ իրեն աղջիկը. զայս ըսերով սկսու խնդալ, երգել, և կաքաւել : Թագուհին որ այսպիսի բաներ ընելէն խիստ հեռի կը գտնուէր, ըստ անոր . -Դո՞ւ ինչ պիտի ընես երբ ինձ պէս ծերանաս, ըստ որում ծերութեան վիճակին սովորած չես : -Ինչ ընելիքս չեմ դիտեր, ըստ գեղջկուհին, սակայն փորձ մ'ընել կ'ուզեմ. զի շատ անգամ լսած եմ թէ խիստ գեղեցիկ բան մ'է թագուհի լինելը : Մինչդեռ ասոնք այս սակարկութեան մ'ջն էին, ահա վրայ հասաւ Պայն, որ գեղջկուհւոյն ըստ . -Կ'ուզէք ծեր թագուհի մը լինելոյ փորձն ընել, դիտնալու համար, թէ արդեօք այդ վիճակը ծեզ կը յարմարի : -Ինչո՞ւ չէ, ըստ աղջիկը : Եւ ահա նոյն հետայն ծերութեան խորշոմքն իր ճակատը կը ծածկն, մագերը կը ճերմիին, մէկէն կը սկսի զառանցող և ճառագէմ լինի, գլուխը կը տատանի, ակաները կը խախտին, արդէն հարիւր տարեկան պառաւ մ'է : Պայը տուփ մը կը բանայ և անկէ խել մը պալատականներ դուրս կը հանէ, որոց թիւն երթալով կ'ածէր : Ասոնք հազարումէկ մեծարանքներ կը տեղային իրենց նորընծայ թագուհւոյն : Իրեն մեծ հացկերոյթ մը կը տրուի, բայց ինքն ախորժակ չունի, ծամելու ալ չէ կարող : Ակնկորհեալ և ապշած կը կենայ, ոչ ըսելիքը զիտէ և ոչ ընելիքը . ճաթելու չափ կը հազայ . խուխը կզակին վրայ կ'ընկնի, քթին

զրայ թանձրացած խինք մը կայ, զոր թեզանիքովը կը սրբէ : Ինքովնքն հայելոյ մը մէջ նկատելով, մատակ կապկակորիւնէ մ'աւելի վախտու աղազուն կը գտնէ իւր դէմքը : Խոկ բուն թագուհին ուրիշ մէկ խորչ մը կը գլունուէր, որ կը խնդար ու քիչ քիչ գեղեցկանալ կ'սկսէր . իր մազերն և իր ակռաները նորէն կը գային, իր դէմքը մազերն և իր ակռաները նորէն կը գային, բայց խիստ քը թարմ ու խարտեաշ գոյն մը կ'առնոյր, բայց խիստ ազտոտ էր, խիստ գծուծ կերպիւ հազուած, և մէկ խօսք խոհակերոցի մոխրաթաթախ չնջոց մ'էր դարձեր : Խնքն այս վիճակին բնաւ չէր սովորած, և պահապանք զինքը խոհակերոցի սպասաւոր աղախնաց մին կարծելով պալատէն վոնտել կ'ուզէին : Փէրոննէլ զայս տեսնելով, իմ մոխրագոյն կիսազգեստիկս ինձի տուր : Փոխանակութիւնն անմիջապէս կատարուեցաւ : Թագուհին խկոյն պառաւեցաւ, և գեղջկուհին իւր նախակին երիտասարդութիւնը գտաւ : Հազիւ թէ այս փոփոխութիւնը կատարուեր էր, և ահա երկուքն ալ զզջացան, բայց այլ եւս ժամանակն անցեր էր . Պայն անոնց երկուքն ալ իրենց նախակին մէջ մնալու գատապարտեց : Թագուհին ամէն օր կը լար, և երբ մատին ծայրն անդամ ցաւ մը ամէն օր կը լար, և երբ մատին ծայրն անդամ ցաւ մը զգար, կ'ըսէր . -Աւա՛զ, եթէ Փէրոննէլ լինէի, հիմայ այս վայրկենիս որ կը խօսիմ, իրաւ խրճիթներու մէջ պիտի վայրկենիս որ կը խօսիմ, իրաւ խրճիթներու մէջ պիտի շագանակով պիտի սնանէի, սակայն հովքնակէի, և շագանակով պիտի սնանէի, սակայն հովքնակէի : Ի՞նչ օգուտ ինձ այսպիսի գեղեցիկ սնկովին մ'ունենալէս, երբ ես անոր մէջ ցաւերով տառապելէն աւելի բան մը չունիմ . և ի՞նչ շահ ունին ինձ այսչափ մարդիկ՝ որք զիս միմիթարելու չեն կարող : Այս տըրտամարդիկ՝ որք զիս միմիթարելու չեն կարող :

որք հանապազ իւր բոլորտիքը շարուած էին, ևս քան  
զեւս զայրացուցին նոյն ցաւերը, որովք վերջապէս երկու  
ամիսէն մեռաւ: Փէրոննէլ իւր ընկերաց հետ զժիտ ա-  
ռուակի մը եղերքը կը պարէր երբ թագուհւոյն մահը  
լսեց: այն ատեն քաջ ճանչեց, թէ թագաւորութիւնը  
կորանցունեն իրեն մնծ բարերախտութիւն մ'էր եղեր:

Պայը վերստին իրեն երեւցաւ, և իրեն այրը լինե-  
լու համար երեք անձննք առաջարկեց, որ անոնց մէ-  
ջէն ուզածն ընարէ: Առաջինն էր ծեր, տխուր, ձա-  
ռադէմ և նախանձոտ. բայց հարուստ, զօրաւոր և  
խիստ մնծանուն իշխան մը, որ ոչ ցերեկն և ոչ զիշերն  
իր քով պիտի գտնուէր: Նրկրորդը՝ բարեկազմ,  
քաղցրաբարոյ, համեստ, սիրելի և բարձր ազգաստոհմէ  
մը սերեալ, բայց ամէն կերպով խեղճ ու թշուառ:  
Վերջինն իրեն պէս գեղջուկ մը, որ ոչ գեղեցիկ պիտի  
լինէր և ոչ տգեղ. զինքն ոչ խիստ շատ պիտի սիրէր  
և ոչ խիստ քիչ. ոչ այնչափ հարուստ պիտի լինէր և  
ոչ այնչափ աղքատ: Արդ Փէրոննէլ չէր զիսեր թէ  
ո՞րն ընարէ. քանզի ինքը բնականապէս խիստ կը սի-  
րէր գեղեցիկ հանդերձները, ճոխ կարասիքն և մնծ-  
պատիւները: Բայց Պայն ըստ անոր. -Գնա՛ աղջիկ,  
դու խենդ ես, կը տեսնե՞ս այն գեղջուկը, ահա նա  
է որ քու այրդ պէտք է լինի. դու զերկրորդը խիստ  
պիտի սիրէիր, առաջինն ալ զքեղ սաստիկ պիտի սի-  
րէր, բայց այդ երկու պարագայքն ալ զքեղ թշուառ  
պիտի ընէին. ապա ուրեմն բաւական է որ երրորդն  
զքեղ չը ծեծէ: Աւելի լաւ է խոտերու և վայրի ձար  
խոտերու վրայ պարել, և աւելի լաւ է Փէրոննէլ լինիլ  
զիւղի մը մէջ, քան թէ դժբաղդ տիկին մը փափկա-  
կեաց մարդոց (beau monde) մէջ: Եթէ բնաւ մնծու-  
թեան տենչ մը չունենաս, քու երկրագործ առնդ հետ  
մէկտեղ խիստ երջանիկ պիտի լինիս:

իթ.

ԺԻՇԵԼ ԹԱԳՈՒԷՆՈՒՅՆ ԵՒ ԳՈՐԻՉԱՆԴ ՊԱՅԻՆ  
ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

**Փ**ամանակաւ ծիզէլ անուն թագուհի մը կար, որ  
մնծ հանճարոյ և ընդարձակ թագաւորութեան մը տէր  
էր: Իւր ապարանքը բովանդակ կճիայ էր, յարկը կամ  
տանիքն արծաթէ, և տան կահոյք և անօթք՝ որ այլուր  
երկաթի և պինձի են, ասոր տանը մէջ բովանդակ ա-  
կանակուռ էին: Այս թագուհին Պայ մ'էր. բաւական  
էր որ բան մ'ընելու բաղձանք միայն ունենար, և ահա  
անմիջապէս իւր բաղձանքը կը կատարուէր: Բան մը  
միայն կար, որ իր կամքէն կախեալ չէր, և այս էր ի-  
րեն հարիւրամեայ պառաւ լինելն և վերստին յերիտա-  
սարգութիւն դառնալ չը կարենալը: Թէպէտ երբեմն ա-  
րեւուն պէս գեղեցիկ, այլ հիմայ այնպէս էր տգեղա-  
ցած, որ իրեն մնծարանք մ'ընելու համար եկող մար-  
դիկն անգամ, իրեն հետ խօսելու ատեննին պատճառ  
մը կը վնսուէին՝ որ երեսնին մէկդի դարձնեն, որպէս  
զի նորա դէմքը չը տեսնեն: Յոլորովին կորացած էր  
սա, դեղեւոտ, կաղ, կնճռապէմ, զազիր, գիշակն, որ  
բոլոր օրը կը հազար, կը խիստ, այնպիսի աղտեղու-  
թեամբ մ'որ տեսնողին միբար բերանը կը գար: Բաց  
յայսմանէ միականի էր և զրեթէ կոյր: Երկու աչկունքն  
ալ, կարմիր արեան շրջանակի մը մէջ պարուրուած էին  
և այս ամենուն վրայ կզակէն մոխրագոյն մօրուք մ'ալ  
կախուած էր: Ահա այսպիսի միհակի մը մէջ գտնուե-  
լով, ինքզինքն հայելւոյ մէջ նկատելու անգամ չէր հան-  
գուրժեր. վասնորոյ և պալատան մէջ գտնուած բոլոր  
հայելիները խորտակել էր տուեր: Ամենաւին չէր կրնար

իր պալատան մէջ երիտասարդ և վայելուչ դէմքով մէկն ընդունիլ . և իրեն ծառայութեան մէջ ալ , միականի , սապատողն , կաղ և խեղանդամ մարդիկ միայն կը գործածէր :

Օր մը՝ սոյն թագուհւոյն առջեւ հսգետասանամեայ մանկամարդ օրիորդ մը բերուեցաւ Գորիզանդ անուն , որ սքանչելի գեղեցկութիւն մ'ունէր : Թագուհին առջի բերան աղաղակեց . - Վերցուի՛ , վերցուի՛ ատիկայ իմ առջեւս : Բայց աղջկան մայրն ըստաւ . - Տիկին , աղջիկս Պայ մ'է , և սոյն այս վայրիկնիս իւր գեղեցկութիւնն ու երիտասարդութիւնը քեղ կրնայ տալ : Թագուհին աշքերն այն կողմը դարձնելով պատասխանեց անոր . - Եատ աղէկ , ուրեմն ի՞նչ պարտիմք տալ իրեն ի վարձատրութիւն : - Բոլոր քու գանձդ , նաև քու թագդ իսկ , պատասխանեց մայրը : - Հիմայ այդ մէկ բանին համար իմ ունեցած բոլոր բաներէս յաւիտեան պիտի մերժուի՞մ , գոչեց թագուհին , երբէ՛ք երբէ՛ք , լաւագոյն կը համարիմ մեռնիլը : Թագուհին հազիւ թէ մերժեր էր սոյն պարզեւը և ահա հիւանդ ինկաւ հիւանդութեամբ մը , որ զինքն այնպէս հոտած և զազիր ըրաւ , որ իր սպասահարկու կիներն անդամ , չէին կրնար իրեն մօտենալ . և բժիշկներն ալ սառւզեցին թէ քիչ օրէն պիտի մեռնի : Ահա այս յետին վտանգին մէջ գտնուելով թագուհին , լուր զրկեց աղջկանը , որ գայ իր թագն ու գանձերն առնու , և փոխարէն իրեն տայ իւր երիտասարդութիւնն ու գեղեցկութիւնը : Աղջիկն անոր պատասխանեց . - Ահաւասիկ երբ ես իմ գեղեցկութիւնն ու հասակս քեղ տալով քու թագդ ու գանձերդ առնում , անմիջապէս ես ալ քեզի պէս պառաւ և ձառաղէմ պիտի լինիմ , առջի բերան դու չուզեցիր այդ առուտուրն ընել , հիմա ալ ես ինքս վարանած եմ և չեմ զիտեր թէ արդիօք ընելու եմ այդ սակարկութիւնը թէ ոչ : Թա-

գուհին զինքը շատ ստիպեց . և անփորձ աղջիկն որովհետեւ խիստ վառաւէր էր , թագուհի մը լինելու բաղանդին համանել ուզեց : Սակարկութիւնը կատարուեցաւ : Մէկ վայրկեանի մէջ ժիզէլ ուղղարկերձ և վայելշահսակ կին մ'եղաւ , իր զիմաց գոյնը գեղեցիկ երանգ մ'առաւ , աչքերը աշխուժալից երեւոյթ մ'ստացան , կենաց գարնան ծալկունք իւր զիմաց վրայ սփոեցան . բոլոր բազմութիւնն իր գեղովն ապշեցոյց : Այլ հարկ եղաւ որ զիւղ մը՝ խրճիթ մը քաշուի , և գծուծ ցնցոտեօք ծածկուած լինի : Գորիզանդ ընդհակառակին իւր բոլոր համոյական հանգամանքը կորսնցուց , և սուկալի կերպով տգեղացաւ : Այո՛ հոչակաւոր արքունեաց մէջ ըընակիցաւ և հոն թագուհւոյ մը պէս հրամայեց , բայց երբ հայելոյ մը մէջ ինքզինքը տեսաւ , հառաչեց և ըստ որ անգամ մ'ալ իրեն առջին հայելի մը չը բերեն : Ուզեց իր գանձերովը միմիթարուիլ , սակայն այդ գանձերն ու գոհարներն ալ կարող չեղան զինքը ծերութեան ցաւերով չարչարուելին ազատելու : Կ'ուզէր կաքաւել , ինչպէս որ սովորած էր գարաստանաց հովանուոյն տակ և դալարափիթիթ ու ծաղկացուարձ մարգագետնին վրայ իր գեղանի ընկերուենեաց հետ , բայց աւա՛զ , առանց գաւազանի ոտքի վրայ կանոննել անգամ չէր կարող : Մեծամեծ խորտիկներ կ'ուզէր պատրաստել , բայց նա այնքան տկարացեալ էր , այնքան ախորժակազուրկ , որ ամենահամեղ համադամն անգամ իրեն նողկանք կը բերէր . նաեւ ակուայ մ'անգամ չունէր և քիչ մը խիւս միայն կրնար խմել ի մսունդ : Երաժշտական եղանակներ մտիկ ընել կ'ուզէր , սակայն խուլ էր : Այն ատմն խիստ ցաւեցաւ իւր զուարթածալիկ մանկամարդութեանն ու գեղոյն վրայ , զորոնք յիմարաբար թողուցեր էր , որպէս զի ձեռք ձգէ թագ մը և գանձեր , զորս իր պիտոյից զործածելու անկարող պիտի լինէր : Եւ որ առաւել ցա-

ւալին է, ինքն որ յառաջ հովուուհի մ'էր, և իր խաշինքը վարելով և երգելով օրերն անցունելու միայն սովոր, օրն ի բուն զբաղեալ էր դժուարին գործերով, զորոնք չէր կարող կանոնաւորել:

Միւս կողմանէ ժիղէլ՝ որ սովբած էր թագաւորելու և ամէն բարիք վայելելու, շատոնցմէ ի վեր մոռցեր էր ծերութեան անպատճառութիւնները. ինքինքն այսպէս չքաւորեալ տեմնելով անմիջիթար կը հեծէր: Ի՞նչ, կը սէր ինքնիրեն, ես միշտ այսպէս զրդեակներով ծածկուած պիտի մնամ: Ի՞նչ բանի կը գայ գեղեցկութիւնս այս աղտեղի և պատառատուն ցնցուեաց տակ: Ի՞նչ օգուտ է ինձ գեղեցիկ լինելս քանի որ գիւղի մը մէջ, այսպիսի անոպայ մարդոց միայն պիտի տեսնուիմ. հոս ամէն մարդ զիս կը նախատէ, անսառններուն ծառայելու և անսայ հովուութիւն ընելու դատապարտուած եմ. աւաղ, կրտեմն թագուհի մ'էի, իսկ հիմայ յետին աստիճան թշուառութեան մէջ կը տառապիմ, թագս և այնչափ գանձերս թողուցած լինելուս համար: Ո՛հ, երանի թէ անգամ մ'ալ զանոնք վերստին ձեռք ձգէի: Երաւ է որ չուտով պիտի մեռնէի, բայց ի՞նչ, միթէ ուրիշ թագուհիք չի՞ն մեռնիր: Պէտք չէ՞ մանաւանդ արութեամբ չարչարուիլ և մեռնիլ, քան թէ երիտասարդանալու համար վատութիւն յանձն առնուլ:

Գորիզանդ զգալով թէ ծիղէլ իր նախկին վիճակը կորուսած լինելուն վրայ խիստ կը մորմոքի, կ'ըսէ իրեն. Պայ մ'ըլլալովս կրնամ երկրորդ փոխանակութիւն մ'ալ ընել: Խւրաքանչիւր ոք իւր նախկին վիճակին դարձաւ. Ժիղէլ վերստին թագուհի եղաւ, սակայն պառաւեալ և սոսկալի կերպիւ տգեղագէմ: Գորիզանդ ալ նորէն իւր գեղեցկութեան հրապարքն ստացաւ, սակայն հովուուհւոյ մը աղքատութեամբ հանդերձ: Ժիղէլ ցաւերէ ընկալ շուտով զղացաւ բրածին վրայ և իր կուրութեան

վրայ ողբաց. բայց Գորիզանդ, զոր թագուհին անգամ մ'ալ նոր փոխանակութիւն մ'ընելու կը ստիպէր, պատասխան առւաւ անոր և ըսաւ: Հիմայ ես երկու վիճակին ալ փորձը տեսայ. լւաւագոյն կը համարիմ երիտասարդ լինել, և սեւ հաց ճաշակել, ու ամէն օր իմ ովարաց պահպանութեանը մէջ անոյշ անոյշ երգել, քան թէ քեզ նման թագուհի մը լինիլ ԱՅՍ և առող մէջ:

իդ.

#### ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՖԼՕՐԻՉԱՅ

Գեղջկուհի մը իւր դրացեաց մէջ Պայ մը կը ճանաչէր, որուն աղաչեց որ գայ օգնէ իր ծննդաբերութեանց մէկուն, յորում աղջիկ մը ծնաւ: Պայը նախ աղջիկն իւր բազկաց մէջ առնելով նորա մօրն ըսաւ. Գու ինքնդ ընտրէ. Եթէ ուզես՝ արեւուն պէս գեղեցիկ պիտի լինի սա, իսկ իւր հանճարով իւր գեղեցկութենէն աւելի յափշտակիչ, միանգամայն և միծ թագաւորութեան մը թագուհի, բայց թշուառ. Կամ թէ քեզ նման տղեղ և գեղջուկ մէկը պիտի լինի, բայց գոն իւր վիճակէն: Գեղջկուհին իսկ և իսկ սոյն մանկան համար, գեղեցկութիւնը, հանճարն և թագն ընտրեց: Թշուառութիւն մ'ալ եթէ զլուխը գայ, բախտէն, ըսաւ: Եւ աւափիկ աղջկան գեղեցկութիւնը կը սկսէր տեսնուած բոլոր գեղեցկութեանց վրայ ստուերած մը ձգել: Քաղցրահամբոյր, քաղաքավար և յանկուցիչ հոգի մ'ունէր: Իրեն սովորեցնել ուզուած բոլոր բաներն իսկոյն կ'ուսնէր, և անմիջապէս այն ու անմասն ու անմասն եւ

սովորեցնողներէն աւելի աղէկ ուսած կը լինէր : Տօնախմբութեան օրերը, գալարազուարձ մարմանդից վրայ իր ընկերներէն աւելի չնորհալից կերպով կը կաքաւէր : Իսկ ձայնն երաժշտական գործիքի մը ձայնէն աւելի քաղցր էր, և իր երգած երգերն ինք կը յօրինէր : Սա զառաջինն իր գեղեցկութիւնը չէր զիաեր, այլ օր մը երբ իւր ընկերակցաց հետ միասեղ, ականակիտ աղբեր մը քով կը խաղար, նոյն վճիտ ջուրց մէջ ինքզինքը տեսնելով, իմացաւ թէ որչափ կը տարբերէր ուրիշ ամէն մարդոցմէ, և ինքզինքին վրայ հիացաւ : Բոլոր գաւառը գունդագունդ զինքը տեսնելու դիմելով, ևս առաւել ճանչցուց իրեն իւր գեղեցկութիւնը : Իր մայրն որ Պային կանխաւ գուշակութեան վրայ մեծ վատահութիւն մ'ունէր, արդէն զանիկայ իրբեւ թագուէի մը կը նկատէր, և իւր կամարար զիջողութեամբ զայն գիմէ կը հանէր : Մանկամարդ աղջիկն այնուհետեւ ոչ մանել կ'ուզէր, ոչ կարել և ոչ իսկ հօտին պահպանութիւնն ընել, այլ միշտ կը զրամոնուր ծաղիկներ հաւաքելով, իւր գլուխը զարդարելով, երգելով և անտառաց հովանոյն տակ պարելով :

Այն երկրին թագաւորը խիստ մեծ զօրութեան աէր էր և միակ որդի մ'ունէր Ռօզիմօնա անուն, զոր ամոռնացնել կ'ուզէր : Սա երեւք յանձն չէր առնուր լսել՝ որ զրացի տէրութեանց մէկուն օրիորդին վրայ խօսուի. վասն զի Պայ մը զանի վատահացուցած էր, թէ ինք գեղջուկ մը պիտի գտնէր, որ երկրի իշխանուհեաց ամնէն գեղեցիկն և ամնէն կատարեալը պիտի լինէր : Որոշեց իւր թագաւորութեան տակ գտնուած բոլոր զիւղերուն տամն և եօթն, տամն և ութ տարեկան գեղջուկ օրիորդները մէկտեղ ժողովել, որպէս զի կարող լինի արժանաւորագոյնն ընտրելու : Նսխապէս դուրս ձղուեցան շատ մը կոյսեր, որոնք չափաւոր զեղեցկու-

թիւն մ'ևեկի ունէին, և անոնցմէ ընտրելով մէկի գոյացին երեսուն հատ, որոնք միւսներէն խիստ գերազանց էին գեղով : Ֆլորիդ ալ (այս է մտնկամարդ օրիորդին անունը) ինքնին այս թուոյն մէջ ընդունուեցաւ : Զասոնք երեսունը մէկէն ընդարձակ սրահի մը մէջ ամափիթէատրոնի մը ձեւով շարեցին, որպէս զի թագաւորն և իւր որդին զամէնքը մէկէն կարենան տեսնել : Ամենէն առաջ Ֆլորիդ անոնց աշքին զարկաւ, ոսկեծաղկանց մէջ տեղ բուսած գեղամիթիթ փայրի կակաչի մը, կամ փայրի թփոց մէջ բուսած գեղահասակ ծաղկթփը թիթ նարնջնենոյ մը պէս :

Թագաւորը հիացած, -Ահա ատիկա՛յ, ատիկա՛յ է արժանի արքունի թագին գոյեց, և Ռօզիմօնա ինքզինքը խիստ երջանիկ զտաւ զֆլորիդ ժառանդելով : Իսկոյն շինական զծուծ հանդերձներն հանեցին և ոսկեթել բենզովկ զինքն զգեցուցին, Ֆլորիդ իսկոյն իւր անձն ակամբը և մարգարտօք համակեալ տեսաւ : Տիկնաց խումբ մը աղախնօրէն իրեն սպասաւորելու զբաղած էր : Ամէն ոք զայն ևեկի կը մտածէր՝ որ գուշակէ թէ ի՞նչ բան կրնայ իրեն հաճելի լինէլ, որպէս զի ինք ինդրելու նեղութիւնը գեռ յանձն չառած, զայն իրեն ընծայէ : Ապարանից այնպիսի մէկ շքեղ մասին մէջ բնակած էր, պարանից այնպիսի մէկ սենեկաց ձեղուններէն սկսեալ մինչեւ յատակը, օթոցի, վիժակի, և սրահակի տեղ, լայն հայելեաց թիթզունք զետեղուած էին, որպէս զի իւր զեղեցկութիւնն ամէն կողմէ բազմապատկեալ տեսնելով զուարձանայ, և իշխանն որ տեղ որ նայի, հօն իր սքանչացման առարկայն տեսնելով հիանայ : Ռօզիմօնա թողեր էր որպէ, խաղն և ամէն կերպ մարմնամարզութիւն, որպէս զի կարող լինի միշտ թագուհւոյն քով գանուելու : Որովհետեւ իրենց ամոռնաւորթենէն անմիջապէս ետք իւր թագաւոր հայրը մեռեր էր, ահա այս եղանակաւ իմաս-

տուն Ֆլորիդ թագուհի եղաւ, և տէրութեան բոլոր գործառնութիւնք նորա խորհրդով կ'որոշուէին: Թագաւորին մայր թագուհին որ կրոնիպոտէ կը կոչուէր, նախանձեցաւ իւր հարսին վրայ: Խորամանկ էր սա, ժանտ և անգութ: Պառաւութիւնը նորա բնական տգեղութեան վրայ սոսկափ ճառադիմութիւն մ'ալ էր աւելցուցեր, և ինքը դժոխոց ճիւաղ մ'էր դարձեր: Ֆլորիզայ գեղեցկութիւնը զինքն աւելի ճառադէմ կ'երեւցունէր, և վայրկեն վայրկեան զինքն աւելի ի բարկութիւն կը բորբոքէր: Բնաւ չէր կրնար համբերել, որ այսչափ գեղեցիկ անձ մը զինքն այսպէս տգեղ երեւցունէ: Անոր ուշիմութենէն ալ կը վախնար ուստի և ինքզնքը բոլորովնն նախանձու կատաղութեան մատնեց:

— Դու երբէք մարդու միրտ չունիս, կ'ըսէր սա շատ անդամ իւր որդւոյն, որ այնպիսի գծուծ գեղջկի մը հետ ամուսնացեր ես, և ալ աւելի վատացեր ես զանիկայ քու կուռքդ ընելով, որ այնպէս կը գոռազանայ, որպէս թէ հիմակուան գտնուած վիճակին մէջ ծնած լինէր: Երբ քու թագաւոր հայրդ ամուսնանալ ուզեց, զիս ամէն աղջիկներէ նախամեծար ըրաւ. վասն զի ես ալ իրեն հաւասարապատիւ թագաւորի մ' աղջիկ էր: Դու ալ այսպէս վարուելու էիր: Այս գեղջուկ հոգուուին իւր տեղը զրկէ, և դու մտածէ ուրիշ մանկամարդ իշխանուոյ մը վրայ, որոյ տոհմը քուկինիդ համաձայն զայ: Ուօզիմօնտ իւր մօրը կ'ընդդիմանալը. բայց կրոնիպոտէ օր մը Ֆլորիզայ իւր թագաւոր վիսային գրած մէկ նամակն առաւ, և զանիկայ պալատական երիտասարդ սպասաւորի մը տուաւ, որ տանի այն տուսնակը թագաւորին տայ և ըսէ թէ «Ֆլորիդ ինքն ինձ տուաւ այս տուսնակը, քեզ պարտական եղած բոլոր մէրն ինձ նուիրելով»: Ուօզիմօնտ իւր նախանձէն և մօրը տուած չարամիտ խորհուրդներէն կուրացած՝ իւրից աւորիու

վակել տուաւ բարձր ամուր աշտարակի մը մէջ, որ ծովուն մէջ տեղ բարձրացած ժայռի մը սեպացեալ գահաւանդին վրայ կառուցուած էր:

Խեղճ Ֆլորիդ հոն գիշեր ցերեկ կը լար, չգիտնալով թէ զինքն այնչափ խանդակաթ սիրով սիրող թագաւոր վիսայն, ի՞նչ իրաւամբ իրեն հետ այսպէս անարժան կերպով կը վարուէր: Բնաւ ներելի չէր իրեն տեսնելու բարիչ մէկ մը, բաց ի այն պառաւ կնոջն, որուն զինքը յանձններ էր կրոնիպոտէ. և այս անօրէնն ալ, խեղճին իւր բանտին մէջ ամէն օր անտանելի նախատինքներ և թշնամանքներ կը լուսար: Այն ատեն Ֆլորիդ միշեց իւր գիւղն, իւր խրճիթն և բոլոր իւր գեղջկական զբարձութիւնները: Օր մը՝ մինչ վիշտերու տակ ընկճուած կը գանգատէր իւր մօրը կուրութեան գէմ, որ լաւագոյն համարեր էր իւր գսաեր գեղեցիկ և թշուառ թագուէի մը, քան թէ տգեղ բայց իւր վիճակէն գոն հովուունի մը լինելը, պառաւն որ իրեն հետ այնչափ խստութեամբ կը վարուէր, եկաւ իրեն ըսաւ, թէ թագաւորը դահիճ մը կը զրկէ, որ գայ զլուխդ կարէ. և հիմայ քեզ ուրիշ բան չը մնար, բայց եթէ մահուան պատրաստուիլ: Ես արդէն այդ հարուեածն ընդունելու պատրաստ եմ, ըսաւ Ֆլորիդ: Եւ լիրաւի կրոնիպոտեայ խորհրդոց համեմատ, թագաւորին հրամանաւ զրկուող դահիճը կը գար հրամանին գործադրութեան համար ձեռքը դաշոյն մը բըռնած: և անա յանկարծ կին մ'երեւցաւ, որ ըսաւ թէ ինքը թագուէնոյն կողմէն կը գար, որպէս զի Ֆլորիդին մէկ երկու գալանի խօսք ըսէ, անոր միւննելէն յառաջ: Պառաւն անոր հետ խօսելու թոյլ տուաւ միշեալ կնոջ, վասն զի նա պալատան տիկնաց մէն երեւցաւ իրեն. բայց Պայն էր, որ Ֆլորիզայ ծննդեան ատեն, անոր գըրլուիլ գալիք աղէտքը կանխաւ, գուշակեր, և հիմայ ալ մայր թագուէնոյն աղախնաց միոյն կերպարանն էր առեր և

Պատուիրելով որ բոլոր մարդիկ մէկդի քաշուին, ու  
ունձին խօսեցաւ Ֆլորիգայ. -Կ'ուզե՞ս, ըստու, հրա-  
ժարիլ այն գեղեցկութենէն որ քեզ այսչափ տղետապեր  
նլաւ. կ'ուզե՞ս թագուհոյ տիտղոսը թողուլ, նորէն քու  
հին գծուծ հանդերձիկդ առնուլ և գիւղդ գառնալ:  
Ֆլորիգ անհնարին բերկութեամբ մ'ընդունեցաւ այս  
շնորհը: Պայն անոր երեսը կախարդեալ դիմակ մ'անցուց,  
որով Ֆլորիգ այնչափ տղեզ եղաւ, որչափ յառաջ գե-  
ղեցիկ էր: Այս միճակին մէջ այլ ես մտղիկ զինք չէին  
կրնար ճանչել. ուստի և առանց դժուարութեան անցաւ  
անոնց մէջէն, որք իր գլխատման ականատես վկաներ  
վնալու համար հոն եկեր էին: Պային ետեւէն գնաց և  
անոր հետ իւր երկիրը գարձաւ:

Ի դուր կը վնատուէին զֆլորիգ. զանիկայ աշտարակին  
մէջ տեղ մ'ալ չը դտան: Մարդիկ գնացին և այս լուրը  
թագաւորին և կրօնիպոտեայ տարին: Անոնք ալ զանի-  
կայ վնատուել տուին իրենց բոլոր թագաւորութեանը  
մէջ, բայց ՚ի դուր: Պայը զայն արդէն դարձուցեր էր  
իւր մօրն որ պիտի չը ճանչէր զայն այսպիսի այլակեր-  
պութեան մը մէջ, եթէ Պայն առաջուց այս բանն իրեն  
իմացուցած չը լինէր: Ֆլորիգ զոհ եղաւ տղեզ, աղքատ,  
և մարդոց անձանօթ կեանք մը վարելուն վրայ իւր  
գիւղին մէջ, ուր ոչխարներու պահպանութիւն կ'ընէր:  
Ամէն որ կը լսէր որ մարդիկ իւր արկածները կը պատ-  
մէին, և իւր թշուառութեանց վրայ կ'ողբացին: Սորա  
այս արկածներուն վրայ երգեր յօրինուած էին, որք  
զմարդիկ յողբ և յարտօսր կը շարժէին: Մեծ հաճոցք  
կը զգար իւր ընկերուհեաց հետ զանոնք երգելէն, և  
ինքն ալ ուրիշներուն հետ կը լսր իւր աղետից վրայ:  
Բայց ինքզինքը երջանիկ կը համարէր իւր հօտին պահ-  
պանութիւնն ընելով, և երբէք չուզեց որ մէկն իր ով  
ըլլալն իմանայ:

իդ.

ՄԱՆԿԱՄԱՐԴ ԽԵՅՆՈՒՀԻՈՅ ՄԸ ՎԼ. ՎԼ.ՊԼ. 1

Առենով թագաւոր մ'ե թագուհի մը կային, որք  
բնու զաւակ չէին ունեցեր: Այս բանիս համար այն-  
չափ կը վշտանային, այնչափ կը վշտանային՝ որ բնաւ  
մէկ մը անոնցմէ աւելի չէր կրնար վշտանալ: Վերջա-  
պէս թագուհին յշացաւ և աղջիկ մը ծնաւ այնչափ  
գեղեցիկ՝ որ անոր նմանն երբէք չէր տեսնուած:  
Պայերն անոր ծննդեան ներկայ գտնուեցան, բայց ա-  
մէնքը մէկէն թագուհւոյն ըսին; թէ իւր աղջկան այրը  
տամումէկ բերան պիտի ունենայ. և եթէ քսանուեր-  
կու տարեկան հաստկէն յառաջ չամուսնանայ, գօգօչ  
(εραυսι ՚ի հեռաւան) մը պիտի ըլլաց: Այս կանխասա-  
ցութիւնը թագուհին վրդովց: Հաղիւ թէ աղջիկը  
տասնեւհինդ տարեկան եղեր էր, և ահա հարսնախօ-  
սութեան եկաւ մարդ մը, որ տասնումէկ բերան և  
տասնեւութ ոտք բարձրութիւն ունէր. բայց իշխա-  
նուհին զանիկայ այնչափ խոժուադէմ գտաւ, որ եր-  
բէք անոր հետ ամուսնանալ յանձն չտուաւ: Սակայն  
աղիտաբեր տարին կը մօտենար. թագաւորն որ լաւա-  
զոյն կը համարէր իր աղջիկն այդ ճիւաղին հետ ամուս-  
նացնել, քան թէ զայն գօգօչի մը վոխուած տեսնել,  
զանիկայ տասնումէկ բերանով մարդուն տալ որոշեց: թագուհին՝ թագաւորին այս որոշումը փոխելու դժնդակ

1 Սոյն առանկը թէպէտ ճակատագրականութեան իմաստ մը  
տալուն պատճառաւ գուցե այնչափ պատշաճ չը դար թարգմա-  
նութեան, սակայն ոտ հեղինակն ունեցած խորին մեծարանացա  
համար, միանդամային և ընթերցանութեան ալ խոպառ անարժան  
չը գտնելով, չը համարձակեցաց գեղէլ:

Ե. Թ.

միջոց մը գտաւ : Մինչդեռ հարսանեաց համար ամէն բան կը պատրաստուէր, թափուհոյն միտքն եկաւ Պայ մ'որոյ հետ երեսն մեծ բարեկամութիւն մ'ունեցեր էր . զանիկայ բերել տուաւ, և հարցուց իրեն թէ, արդեօք չէր կրնար այս հարսանիքն արգելու : Այդ բանը, տիկին, ուրիշ կերպով չեմ կրնար ընել, ըստ, բայց եթէ աղջիկդ կտաւաքաղ թոչնոյ մը փոխելով . զանիկայ սենեկիդ մէջ պիտի ունենաս, բոլոր գիշերը հետդ պիտի խօսի և ցերեկները պիտի երգէ : Թագուհին հաճեցաւ . և ահա յանկարծ իշխանուհին աղուամազ փետուրներով ծածկուած՝ թագաւորին քով թուաւ . անէս ալ թագուհի մօրը դարձաւ, որ զանիկայ հազար ու մէկ գգուանոօք ընդունեց : Սակայն թագաւորը զիշխանուհին շատ փնտուել տուաւ և բնաւ չգտնուեցաւ : Բոլոր արքունիքը սպոյ մէջ էր . թագուհին ալ անմայ պէս ինքզինքը տրտմած կը կեղծէր, բայց ինքը միշտ իր քովն ունէր իր կտաւաքաղ թոչնիկն, և բոլոր գիշերն անոր հետ կը խօսակցէր : Օր մը թագաւորն անոր հարցուց, թէ ՞Ի՞նչպէս եղաւ որ այսչափ ուշիմ կտաւաքաղ մ'ունեցար : Նա ալ պատասխանեց, թէ ՞Իմ մէկ Պայ բարեկամուհիս տուաւ զայն ինձ : Երկու ամիսներ շատ տիրութեամբ անցան . վիրջապէս հրէշն երկար ատեն սպասելէն ձանձրացած, օր մ'եկաւ թագաւորին ըստաւ . ՞Քեզ ալ, քու բոլոր պալատականներդ ալ կ'ուտեմ, եթէ ութ օրէն իշխանուհին ինձ չը տաս, վասն զի ես Պարիկ (Փէրի) մ'եմ : Այս բանը խիստ վշտացուց թագուհին, որ ամէն բան թագաւորին պատմեց : Խնդրակներ զրկուելով գտան բերին զՊայն, որ իշխանուհոյն նորա առջի կերպարանքը տուաւ : Սակայն յանկարծ հարսանիքոսութեան նամաք ներկացացաւ ուրիշ իշխան մը, որ բաց ի իւր բնական բերանէն՝ երկու ձեռաց ամէն մէկ մատին ծայրն ալ մէկ մէկ բերան

ունէր : Թագաւորը կը փափաքէր իր աղջիկն այս մարդուն տալ, ասկայն հրեշն ալ կը վախնար : Իշխանն որ այս իշխանուհոյն սիրահարեալ էր, Պարիկին հետ մնանաբարիլ որոշեց, զոր թագաւորը խիստ մեծ զըժուարութեամբ յանձն առաւ : Օրն որոշուեցաւ . և երբ այս որոշեալ օրը հասաւ, երկու ալսոյեամները պատերազմի գաշտը վազեցին : Ամէն ոք իշխանին փրկութեան համար եռանդպիին ուխտեր կ'ընէր . բայց երբ այնչափ սոսկալի հսկայն տեսան, ամէնքն ալ վախերնէն կը դողային իշխանին համար : Ահազին հսկայն անհեթեթ կաղնի լախտ մը բռներ էր ձեռքը, որով սոսկալի հարուած մ'իշեցուց Ալլաօրին, (քանզի այս էր իշխանին անունը) . բայց Ալլաօր անոր հարուածէն խուսելով, իւր թուրով անոր ծնդակապքը (յաբրէ) կտրեց, և երբ հսկայն զիտապաստ գետին փոռուեցաւ, սա նորա կեանքը վերցուց : Ցաղթութիւն, յաղթութիւն, աղազակեց բազմութիւնը, և Ալլաօր իշխանն, այնչափ առաւել մեծ գոհութեամբ ամուսնացաւ իշխանուհոյն հետ, որչափ առաւել սոսկալի և անպատշաճ ախոյշեանէ մը կորդէր էր զայն :

~~~~~  
իԵ .

ՈՒՂԵՏՈՐՈՒԹԻՒՆ Ի ԿՂԶԻՆ ՀԱՅՈՑԻՑ

Խ սղաղական Ովկիանու վրաց երկար ատեն նաւորդ կելէն ետք, շաքարէ կղզի մը տեսանք, որոյ լեռները մլուաքարէ (composte բէնէ) ժայռերը բիւրեղաշաքարէ և սետ շաքարէ էին, և գաշտին մէջ օշարակի առուներ կը վագէին : Բնակիչըն որ խիստ խահամու (friend)

էին, բոլոր ճամբանները կը լիզէին, և մատերնին գետը
թաթիսելով կը ծձէին։ կային նաև մատուտակի ան-
տառներ և մեծ ծառեր, յորոց մեղրախորսիք պատառ-
ներ կը թափէին, զորս հովը ճամբորդներուն բերանը կը
տանէր, որչափ քիչ ալ բացուած լինէր այն։ Եւ որով-
հետեւ այսչափ քաղցրութիւնը մեզի նողկանք բերաւ,
ուրիշ երկիր մ'անցնիլ ուզեցինք, ուր ծայրագոյն առ-
տիճանի համեղաճաշակ կերակուրներ կարենան գըտ-
նուիլ։ Զմեղ վաստահացուցին, թէ այն տեղէն տասն փար-
սախ անդին ուրիշ կղզի մ'ալ կայ, ուր խոզապիստի,
խողերչկի և քաջահամեմ համագամոց հանքեր կան,
զորս կը պեղեն մարդիկ այնպէս, ինչպէս որ ոսկոյն
հանքերը կը պեղեն 'ի բերու։¹ Հոն կը գտնուին նաև
սոխերացի (sauces a l'oignon) առուակներ։ Տուներուն
պարիսամները կարկանդակի կեղեւէ են։ Երբ օդը կ'ամ-
պէ՝ լուրջ կարմիր զինի (vin couvert) կ'անձրեւէ, և
պայծառ օրերն ալ, առաւօտեան ցօղը յոյն զինուոյ կամ
Աչն-Լօրանափէ² զինուոյն պէս ճերմակ զինի է։ Այն
կղզին երթալու համար, մեր մնկնելու կղզոյն նաւա-
հանգստին մէջ տասներկու մարդիկ զնել տուինք,
որոնք խելքէ գուրս կերպով յախտամարմին էին, և
զորս քնացուցեր էին, որք իրենց խորդալու ատենն
այնպէս ուժզին կը չնչէին, որ մեր առագաստը յաջող
հողմով լիցուցին։ Այն կղզին հասանք թէ չէ, մէկն
ախորժակի վաճառականներու հանդիպեցանք։ քանզի
հոն համագամոց այսչափ շատութեան պատճառ առ,
մարդոց ախորժակն ստէպ կը պակսի եղիր։ կային մար-
դիկ ալ որոնք քուն կը ծախէին, որոնց զինը ժամերու

¹ Գաւառ. հարաւային Ամերիկայ, հուշակաւոր ոսկուոյ և ար-
ձաթոյ հանքերով։

² Աչն Լօրանա՛ Հերուտի մէկ առանն է, որ Լիւնէլ քաղսքէն
մզն մը հեռի է. առ հաշոկաւոր է իւր հէկահաս զինուով։

չափով կանոնաւորիալ էր։ Բայց այս քուներուն մին
միւսէն ծանրազին էր, անոր մէջ տեսնել ուզուած ե-
քաղներուն համեմատութեամբ։ Խիստ գեղեցիկ երազ-
ները խիստ սուզ էին։ Ես ուզածնուն չափ ստակ վճա-
րելով, ասոնցմէ ամենէն հածոյականները խնդրեցի. և
որովհետեւ յոզնած էի, անմիջապէս գնացի պառկեցայ։
Բայց հազիւ թէ անկողին մտեր էի, մէկէն ահազին
ճայթիւն մը լսելով սարսափահար վեր ցատկեցի և օդնու-
թիւն դոչեցի։ Խնձի ըսուեցաւ թէ երկիրը կը պատուի։
Ես այն ատեն ինքզինքա կորուուելու վտանգին մէջ կը
կարծէի, բայց հոն գտնուող մարզիկ զիս ապահովու-
ցին ըսելով, թէ երկիրն ամէն օր որոշեալ ժամու մը
մէջ կը բացուի, և ուժզին թափով եռացող արմեյ
վրիրագէղ վտակներ, և բիւրանեսակ շախորժահամ
վիտ ըմպէլիքներ կը ժայթքէ։ Փութանսակի ելայ և
անոնցմէ ծաշակեցի, և երազիս մէջ թուեցաւ ինձ, թէ
բոլոր երկիրը բիւրիկեայ էր, մարզիկ անուշանատ ծը-
խանելիօք կը անանէին երբ ուզէին։ Փալենին կաքա-
շելով էր, խօսելին երգելով։ Օդը ճեղքելու համար
թռչնոյ թեւեր, և ծովերն անցնելու համար ճկան լու-
զակներ ունիին։ Բայց այս մարդիկը հրացանի գայլա-
խաներուն պէս էին, որոց մարդ չը դպչիր վախնա-
լով որ չըլլաց թէ մէկէն կրակ առնուն. զի սոքա ուետ-
նածրազի (mèche) մը պէս կը բորբոքէին։ Ասոնց այս-
չափ ի բարկութիւն դիւրաբորբոք լինելը տեսնելով,
ծիծաղս չէի կրնար բռնել։ Ուզեցի հարցնել ասոնց
միոյն, թէ ինչո՞ւ այսչափ դիւրացատմին։ իւր կրուփն
ինձ ցուցնելով պատախանեց, թէ Ես Ե՞րբ եմ բարկա-
ցիր։ Հազիւ թէ քունէս արթնցեր էի, և ահա ախոր-
ժակի վաճառական մը գալով ինձ հարցուց թէ ի՞նչ
քանի ախորժակ տնմալ կ'ուզիմ. Եւ եթէ կ'ուզիս,

ըստ, քեզի քանի մը աչք ստամոքս ծախսիմ, որպէս
վի բոլոր օրը կերակուր ուտես : Պայմանն ընդունեցայ,
և նա ստակուլ տամներկու հատ սնդուսէ քսակիիներ
տուաւ ինձ, զորոնք վրաս առի . և ասոնք ինձի տասն
երկու ստամոքսներ պիտի լինէին, որոցմով օրուան մէջ
տասներկու բազմախորտիկ ճաշեր պիտի կարենայի
դիւրութեամբ մարաել : Տամներկու քսակիիներն առի
թէ չէ, մահացու քաղց մ'է զիս բոնեց, և այն օրը
տասներկու հատ բազմախորտիկ սեղաններ լափելով
անցուցի : Մէկ ճաշը լմնալուն պէս իսկոյն անօժոււ
թիւնը զիս կը բռնէր, և ևս անոր զիս նեղելու ժամա
նակ չէի տար : Բայց մինչ ես այսպիսի անյագ քաղցով
մը կը տառապէի, գանուեցան մարդիկ՝ որ դիտել տուին
ինձ թէ այդ ուտելս ստոյգ ուտել մը չէր : Այն երկի
մարդիկ անզուգական փափկութիւն մ'և սքանչելի
մաքրութիւն մ'ունէին : Երեկոյին բոլոր օրը կերակուր
ուտելէն ձանձրացայ, օրն ի բուն իւր մարտյն առ ջեւ
կիցող ձիու մը պէս . որոշեցի որ միւս օրը բռլորովին
անոր հակառակն ընեմ, և ինքինքս հազուադիւտ
բուրկեններով մնուցանեմ : Նախաճաշի համար ինձի
նարնջի ծաղիկ արուեցաւ : Կէսօրուան ճաշս աւելի
մեծածախ եղաւ . նախ բրարին ծաղիկ (թէպէր չէմի)
և ապա սպանիական մշկանոտ ծաղկաթաղսրներ հրամ-
ցուցին ինձ : Նախընթրակս ազնիւ նարդէս (զերրին
գատէն) միայն եղաւ : Իրիկունն ընթրիքի համար ամէն
տեսակ անուշահոտ ծաղկանց մեծամեծ կողովներ տուին
ինձ, որոյ վրայ յաւելցուցին նաև ազգի ազգի քաղց-
րաբոյր ծխանելեաց բուրմունքներ : Դիշերը մեծ գծուա-
րամարսութիւն մ'ունեցայ, այնչափ սննդաբար հոտեր
չնշած լինելուս համար : Հետեւեալ օրը մինչեւ իրիկուն
ծոմ պահեցի, որպէս զի ինքինքս սեղանոյ համոյից յոդ-
նութեան կազդութեմ : Ինձի ըսին թէ այս գտատին

մէջ զարմանալի քաղաք մը կայ, և զիս հոն տանիլ
խոստացան կառքով մը, որ ցայն վայր ինձ անձանօթ
էր : Զիս փայտեայ ամենաթեթեւ աթոռակի մը վրայ զե-
տեղեցին, որ շուրջանակի խիտ առ խիտ ամրացուցուած
մեծ ամեծ վիտուրներով պատեալ էր : Սորա չորս կող-
մերէն մնատաքսեայ պարաններով չորս մեծամեծ թըռ-
չուններ կապեցին, որոնք ջայլեման չափ մեծ էին,
իրենց թեւերն ալ իրենց մարմնոյն համեմատ : Այս թըռ-
չունները նախ բարձրանալ սկսան : Ես երասանակը
գէպ արեւելեան կողմը գարձուցի, ինչպէս որ ինձի
նշանակեր էին : Բարձրաբերձ լեռներն սաքերուս տակ
կը տեսնէի, և այնպէս տրագ կը թռչինք, որ օդոյ
ալիքները ճեղքելու ատենիս, քիչ մնաց որ շնչարգել
լինէի : Ժամէ մ'այս մեծառչակ քաղաքը հասանք :
Այս քաղաքը բոլորովին կճեաց է և Փարիզի եռապա-
տիկ մեծութիւնն ունի : Եոլոր քաղաքը համարեա թէ
մի տուն է : Գտան և չսրս արքունի ապարանք կան
հոն, որոց իւրաքանչիւրն աշխարհիս մէջ գտնուող ա-
մենամեծ ալպարանից չափ մեծ են . և այս քսանուչորս
ապարանից մէջ տեղը, կայ նաեւ քսանուհինքիրորդ
մ'ալ, որ միւս ամէն մէկէն վեց անգամ մեծ է : Այս
տան բնակութեան համար սահմանուած իւրաքանչիւր
մասունքը բոլորովին իրարու հաւասարաչափ են .
քանզի այս քաղաքի բնակչաց մէջ բնաւ վիճակի ան-
հաւասարութիւն չկայ : Այս երկիսն մէջ ոչ ծառայ կայ
և ոչ ռամիկ . իւրաքանչիւր ոք ինքն իւր անձին կը
ծառայէ : Ծառաներ ունեցող մէկ մ'ալ չկայ, միայն
թէ շատ մը գտոքիկ իմնդակ ողինքի կան, որք մարդոց
չորս զին կը թռչախին, և անոնց բոլոր ուզածը նոյն
վայրկենին մէջ իրենց կը տան : Հոն հասածիս պէս այս
ողինքին մէկն առի, որ հետո խիստ ընտանիցաւ և
ըլ թողուց որ բնաւ բանի մը կարօտութիւն ունենամ :

զի ինձ բանի մը բաղձալու ժամանակ չէր թողուր ։ Այսուհետեւ կը սկսէի յոդնիլ այս նորանոր բաղձանքանիւն, զորս ինքզինքս զոհ ընելու ազատութիւնս անդադար կը յաւզէր սրտիս մէջ . և փորձով հասկցայ՝ թէ լաւագոյն է եղեր աւելորդ բաներէն խոյս տալ, քան թէ անդադար նորանոր բաղձանքներու մէջ գտնուիլ, առանց անոնց մէկուն վրայ կանգ առնլով, անոր քաղցր և հանդարտիկ վայելքն առնուլ կրնալու : Այս քաղաքի ընակիչք քաղաքավար, քաղցրաբարոյ և մարդասեր չին : Զիս այնպիսի մեծ սիրով մ'ընդունեցան, որպէս թէ արդէն իրենցմէ մին եղած լինէի : Խօսել ուզած վարկենիս ուզածս զուշակելով, անմիջապէս կը կատարէին, առանց սպասելու որ միտքս բացատրեմ : Այս բանը զիս իմաստ զարմացուց, և իմացայ որ ասոնք իրարու հետ ամենեւին չէին խօսեր, այլ իրենցմէ ամէն մէկն իր դիմացնին խորհածն անոր աչքին մէջ կը կարգար, ճիշդ այնպէս՝ ինչպէս որ մէկը զրքի մը մէջ բան մը կը կարդայ . երբ իրենց խորհուրդները ծածկել կ'ուզէին, աչքերնին գոցելը բաւական էր : Զիս սրահ մը տարին՝ ուր անուշահոսութեանց նուագ մը տեղի ունեցաւ, ասոնք բուրկեններն այնպէս ի մի կը զուզեն, ինչպէս որ մեք ձայները կը ներդաշնակեմք . բուրմանց տեսակ մը բաղադրութիւն, որոյ բազկացու մասանց ոմանք ազգու և այլք զմայլաբար անուշ հոսոտ գաշնակ մը կազմեն, որ մեր հոտոտելիքը կը խտղտէ այնպէս՝ ինչպէս որ զիլ և բամբ ձայնից ներդաշնակութիւնը մեր լաելիքը կը գգուեն :

Այս երկրին մէջ կանայք կը կառավարեն զարս, գտակեն իրենք կը վարեն, իրենք կ'աւանդեն ուսմանց զաւերը, պատերազմի ալ իրենք կ'երթան : Խոկ այր մարդիկ տանը մէջ առատւընէ մինչեւ երեկոյ երեսին կը շպարեն, կը գարդարուին, կը մանեն, կար կը կա-

րեն և ասեղնազործութեան կը պարապին . և կը վախանան, մի՛ զուցէ իրենց կանայք իրենց անհնազանգութեան պատճառաւ զիրենք ծեծեն : Կ'ըսուի թէ տարիներ յառաջ այս բանս ուրիշ կերպով կը կատարուէր, բայց այր մարդիկ բաղձանքներէ նուածեալ, այնչափ վատացան, այնչափ ծովացան ու ախմարացան, որ կանայք անոնցմէ կառավարուելի: ամօժահար՝ հասարակութեան չարեաց լարման մ'ընելու նպատակաւ ի մի վայր համախմբեցան : Հասարակաց գալրոցներ բացին, յորս իրենց սեռէն ուշիմ անձինք ուսմունք սովորի սկսան : Իրենց արանց զէնքերը ձեռքերնէն առին . անոնց ալ ուզածն այս էր, որ երբէք պատերազմի չերթան : Զանոնք զատաստանական ատեանները վարելէ ազատեցին, իրենք հոկեցին հասարակաց բարեկարգութեան, օրէնքներ հաստատեցին և նոյն օրէնքները հասարակութեան սպահել տուին, և փրկեցին պետութիւնը՝ որուն հանրական կործանման անշուշտ պատճառ պիտի լինէր արանց անդործութիւնը, թեթեւամտութիւնն և մեղլ ու զիղդ վարմունքը :

Այս տեսարանէն սաստիկ զգածուած՝ և այսչափ լրախմաններէն և զբուանքներէն յափրացած՝ եզրակացուցի, թէ զգայական հեշտութիւնք որչափ և զիւրափոփոխ, որչափ և հեշտընկալ լինին, կը նուաստացընեն զմարդ, և ոչ երբէք կրնան զայն երջանիկ ընել : Ուստի հեռացայ այս գաւառէն, որ ըստ երեւութիւն այսչափ զմայլաբար էր, և ի գարձիս՝ սակաւապէտ կենաց, չափաւոր աշխատութեան, մաքուր բարոյականի և առաքինութեանց զործագրութեան մէջ գտայ երջան կութիւնն և առողջութիւնը, զորս չէին կրցեր մատակարել ինձ շարունակ կերպուխումերն և աղղի աղղի հեշտութիւնք :

իջ.

ԿԵՂԾ ՈՒՂԵԽՈՐՈՒԹԻՒՆ Մ'Ի 1690

Քանի մը տարի յառաջ զեղեցիկ ճամբորգութիւն մ'ըրինք, զոր եթէ մանրապատում նկարագրեմ, զիտեմ թէ խիստ գոհ պիտի լինքք: Մարսիլիացէն Սիկիւլիա գնացինք, և որոցեցինք որ երթանք զեզիպոս տեսնենք: Տիմիաթ հասանք և անկէ ի մեծն Գահիրէ:

Դէպ ի հարաւակողմ վիր ելնելով Նեղոսի ափունքը լաւ մը դիտելնէս ետք, կարսիր ծովն ալ տեսնելու յորդորուեցանք, թէկ առաջուց այսպիսի բան մը միտքերնիս գրած չէինք: Այս ծովուն ափանց մօտ նաւ մը դտանք՝ որ կղզի մը կ'երթար, որուն համար վստահացուցին զմեզ, թէ Երանելեաց (Քանարեան) կղզիներէն աւելի զմայլարար է: Ասոր վրայ խօսուած հիսաքանչ բաները տեսնելու վասփաքն զմեզ ասոնց հետ դէպի հոն նաւել տուաւ: Երեսուն օր նաւարկելէն ետք, հուսկուրեմն երկիրն ի հեռուստ նշմարեցինք: Որչափ որ կը մօտենացինք այս կղզւոյն, նոյնչափ կ'առաւելոյր առուշանուառթիւն մը՝ զոր այս կղզին ծովուն վրայ կը սփսէր: Երբ քամաքն ելանք, իմացանք որ այս կղզւոյն բոլոր ծաւերը նոճուց պիս անուշանոտ փայտեր էին, ծանրաբեռնեալ անուշանամ պտուղներով և արտաքոյ կարգի անուշանոտ ծաղկիներով: Երկրին հոդն խսկ որ սեւ էր, տրմոյ համն ունէր, և անկէ կտապներ (pastille) կը շինէին: Բոլոր աղբիւրները սառնատեսակ ըմպելեաց վատակներ կը բղինէին: Հոն հաղարջի ջուր, հոս նարնջածաղկան ջուր, այլուր աղզի աղզի զինինք: Բոլոր այս կղզեաց մէջ մէկ տուն մը աղջիկ աղջիկն անեղծ կը մնար: Աւզուած տեղը կրնար տարուիլ այն, և կարի քաջ յդկեալ հայելոյ մը մէջ տեսնուածին չափ ձգրտատիպ և բնական էր:

Հոն ամէն տեղ ծառոց տակ ծաղկեաց անկողիններ կային, յորս մարդիկ ամենայն գրգանօք կը քնանային: Քնոյ մէջ մարդ նորանոր հաճոյական երաղներ կը տեսնէր. երկրէն չողիներ կ'ելնէին, որոնք առարկաներն յարթնութեան տեսնուածէն աւելի կախարդիչ կը ներկայացնէին երեւակայութեան: Այսպէս ասոնք հաճոյական բաներ տեսնելու համար կը քնանային յաւէտ, քան թէ կենաց պիտոյից համար: Դաշտին բոլոր թռչուններն երածշառութիւն դիտէին և մէկտեղ ժողովուելով սքանչելի նուազներ կը յօրինէին:

Զեփիւոն իսկ ծառերուն տերեւներն այնչափ կատոնաւոր կը շարժէր, որ անոնց շրշինն անգամ քաղցրանչակ դաշնակ մը կը կազմէր:

Յոլոր նոյն գաւառին մէջ շատ մը բնական ջրվէժներ կային, որոց ջուրերը խռոչացեալ ժայռից մէջ թափելու ատեննին երածշառական ամենակատարեալ գործիքով մը նուագուած ճարտարարուեստ նուագաց նման նուագ մը կը յօրինէին: Բոլոր այն գաւառին մէջ և ոչ մէկ պատկերնան մը կար. բայց երբ բարեկամի մը պատկերը, կամ գաշտանկար մը կամ ուրիշ որ և է նկար մ'առնուլ կ'ուզէին, ոսկի կամ արծաթի մեծ կոնքի մը մէջ չուր կը լեցնէին, և ապա ջուրին կոնքը նկարն առնուլ ուզուած բանին դէմ կը զնէին. Չուրն անմիջապէս սառելով հայելոյ թիթեղ մը կը դառնար, որուն վրայ առարկային պատկերն անեղծ կը մնար: Աւզուած տեղը կրնար տարուիլ այն, և կարի քաջ յդկեալ հայելոյ մը մէջ տեսնուածին չափ ձգրտատիպ և բնական էր:

Թէկ բնաւ շինուածոյ մը պէտք չունէին, այսու ամենայնիւ ուզուած ատեննին զայն ալ կը շինէին, մեծ դիւրութեամբ: Լեռներ կային, որոց բոլոր մակերեւոյթը մշտագալար ծաղկափթիթ մարդով մը ծածկուած

էր, և տակը մարմարիոն մ'էր, որ թէւ մերինէն աւ ւելի տոկուն, սակայն այնչափ կտկուղ և այնչափ թեթեւ, որ կողիի պէս կը կտրուէր, և սունկէն հարիւր անգամ աւելի դիւրութեամբ կը տեղափշուէր։ Այս եղանակաւ ուրիշ բան չէր մնար իրենց, բայց եթէ գրոցով մը լեռներուն մէջ պարամներ կամ տաճարներ փորել ճարտարապետութեան կիրթ ճաշակաւ։ և յիսոյ երկու տղայք կ'առնուին կը տանէին պալատն ուզուած տեղը կը զետեղէին։ Փոքր ինչ ժուէկալ մարդիկի պատուական անուշահոտութիւններով և եթ կը մնանէին։ և որոնք որ աւելի հաստատուն անունդ մ'առնուէ կ'ու զէին, երկրին հողէն կազմուած կտապներէն կ'ուտէին, և անոր աղբիւրներէն բղխած սառնատեսակ ըմպելիներէն կը խմէին։

Որոնք որ ծերանալ կը սկսէին, կ'երթային ութ որ կը փակուէին խոր քարանձաւի մը մէջ, ուր բոլոր այս ժամանակը հաճոյտկան երազովք լի քուն մը կը քարշէին։ Բայց այս խաւարչտին տեղը լոյս տանիլ ներելի չէր իրենց։ Ութ օրէն ետք կ'արթննային բոլորովին նոր ոյժ մը զգեցած մազերնին խարտեալ կը լինէր, ճակատնուն և երեսներնուն խորշորքը կը դիւրէին, այլ եռ մօրուք չէին ունենար, երիտասարդական տիոց բոլոր գեղն ու վայելչաթիւնը վերստին իրենց կը դառնային։

Այս երկրին մարդոց ամէնքն ալ մեծ հանճարոյ տէր էին, բայց զայն ի բարին չէին գործածեր։ Օտար երկրներէ գերիներ բերելով, իրենց համար անոնց մտածել կը տային։ Քանիի այնպէս կը համարէին, թէ իրենք իրենց վրայ մտածելով, անարժամն զործ մ'ըրած կը լինէին։ Իւրաքանչիւր ոք կ'ուզէր մէկ մէկ փարձուոր խորհրդական ունենալ, ինչպէս որ ի Գաղղիա ոմանք աթուակիրներ ունին, աթուան անձամբ բերելու աշխատութենէն ինքինքնին խնայելու համար։

Իրենց մէջ ոչ մարդավարութիւն կար, ոչ քաղաքավարութիւն։ Առանձնակեաց կեանքը կը սիրէին, վայրագ և գողանային վարմունք մ'ունէին, բարբարոս և անիմաստ երգեր կ'երգէին։ Բերաննին բացին, իրենց բան մ'առաջարկովին խնդիրը մերժելու համար միայն է այն։ Մինչ մեք մեր գրերն ուզածիգ տողերու մէջ կը գրեմք, ասոնք իրենցները կիսաբոլորակ տողերու մէջ կը գրեն։ Բայց ամենէն աւելի զիս զարմացնողն ասոնց խաղաղու կիրայն է։ Խաղալու ատեն ոտքերնին կը կծկն, լեզունին գուրս կը ձղեն, և գէմքերնին այնպէս մը կը ծամածուն, որուն նմանն ոչ Խւրոպիոյ մէջ կը տևանուի, ոչ Ասիոյ և ոչ խակ Ավրիկէի մէջ, ուր այնչափ հրէներ կը գտնուին։ Ասոնք օտարաց առջեւ պաղարիւն, երկչոս և ամէկոտ, այլ իրենց ընտանեաց դէմ յանդուգն և խիստ զայրացկոտ էին։

Թէւ այս գաւառին կիմայն խիստ բարեկառն է, և երկինքն անփտոփու, սակայն մարդոց բարքը յեղյեղուկ և գաժան։ Ահաւասիկ զանոնք ի հեղութիւն ամոքելու գեղ մը։ Այս կրպններուն մէջ տեսակ մը ծառ կայ, որ մի միայն մեծ երկայնաձեւ պտուղ կը բերէ, որ ծառին ամենէն բարձր ճիւղէն վար կը կախուի։ Երբ այս պտուղը կը քաղեն, անոր ուտելի մասերը կը փորեն կը հանեն որ խիստ քաղցը է, և կը մնայ կարծրանիւթ և մեծափոր կեղեւ մը՝ որ գրեթէ քնարի մը ձեւն ունի։ Այս կեղեւը գիմացկուն և երկայն թելեր ունի, որք քնարի լարերու պէս կեղեւին վրայ ծայրէ ի ծայր քաշուած շարուած են։ Այս թելերուն մատով գոցուածին պէս ինքնին ուզուած ձայները կը հանեն։ Բաւական է որ ուզուած եղանակի մը անունն անգամ մը բերանով հնչուի։ այս հնչման շունչը նոյն թելերուն վրայ ազդուելով, թիկրն անմիջապէս նոյն եղանակը կը նուազին։ Ահա այս նուազաց միջոցաւ կարելի է կը

փոքր ինչ ամոքել այս գուզանացեալ և վայրադ մարս
դիկը : Բայց հակառակ այս հրաշալի երաժշտութեան
հրապուրանաց , սոքա միշտ վերստին իրենց դժնեայ և
անկարեկիր բնութեան մէջ կ'ինկնին :

Ինասով հարցուցինք թէ արդեօք բնաւ չե՞ն դտնուիր
այս երկրին մէջ առիւծներ , արջեր , վազրեր և յովաշ-
ներ . և իմացայ որ այս հրապուրիչ կղղեաց մէջ մար-
դէն ի զատ կատաղի կենդանի մը չկայ : Թէեւ բոլոր
կեանքերնիս այս երջանիկ երկրին մէջ անցնել կողե-
ինք , բայց բնակչաց բարուց դաժանութիւնն զմնի այս-
չափ հեշտութիւններէն հրաժարելու բռնադատեց : Հարկ
եղաւ մեզ իրենցմէ ազատելու համար վերստին նաև
նատիւ և կարմիր ծովով Եղիպտոս երթալ , ուսկից խիստ
քիչ օրէն Սիկիիա դարձանք , ապա յաջող հողմով բա-
լէրմայէն Մարսիլիա եկանք :

Հոս զանց կ'ընեմ պատմել ձեզ տակաւին ուրիշ շատ
մը հրաշալի հանդամանքներ երկրին բնութեան և ժո-
ղովրդեան բարոյից նկատմամբ : Եթէ հետաքրքիր էք ,
խիստ դիւրին պիտի լինի ինձ ուրիշ առթիւ մը ձեր այս
հետաքրքրութիւնը դոհ ընել :

Այլ ուրիշ ի՞նչ հետեւութիւն պիտի հանէք անոնցմէ ,
բացի սա ճշմարտութենէն , թէ զմեղ բարի և երջանիկ
ընողը գեղատեսիլ երկինքն և բերրի երկիրը չեն , թէեւ
ասոնք մեզ կը զբուցնեն և մեր զզայարսնքը կը դը-
գուեն : Ո՞չ ապաքէն ասոնք են ընդհակառակն , որ
զմեղ կը մնակին , կը նուսաստացնեն , և մազ՝ մեր բանաւ
կան հոգի մուռնենալը կը մոռցնեն , և զանց ընել կը
տան մեզ՝ մեր չար հակամիտութեանց յաղթելուն , և
առաքինի լինել աշխատելուն անհրաժեշտ պէտքն , և
առ այն պահանջուած փոյթն ու խնամքը :

իէ .

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՍԼՅԱՐՈՒԹ ԹԱԳԱՎԱԽՈՐԻՆ ԵՒ ԳԼՈՐԾՅԻԼԱՅ

Ալ վարութ անուն թագաւոր մը կար՝ որ իր դը-
րացեաց ահարկու և իր հպատակաց սիրելի եղած էք :
Իմաստուն էք սա , բարի , արդար , քաջ և յաջողաձեռն
և իրեն բան մը չէր պակսեր : Օր մը Պայ մ'եկաւ զինքը
գտաւ , և ըստ թէ Գլուխդ մեծամեծ աղէտներ պիտի
գան , եթէ սա մատանին չը գործածես : Զայս ըսելով
մատը մատանի մը դրաւ : Երբ մատանւոյն ակնը մատին
ներքեւ կը գարձնէր , մէկէն աներեւոյթ կը լինէր . և երբ
մատին վրայ կը գարձնէր . առջնին պէս տեսանելի կը
լինէր : Այս մատանին իրեն մատին խիստ յարմար եկաւ
և խիստ մեծ հաճոյք պատճառեց : Երբ իր հպատակաց
միոյն վրայ կասկած մը կ'ունենար , մէկէն մատանւոյն
ակնը մատին տակլը գարձնելով անոր առանձինն սե-
նեակը կ'երթար և բալոր ընտանեկան գաղանիքը կը
լսէր ու կը տեսնէր , առանց տեսնուելու : Եթէ իրեն
դրացի թագաւորաց մէկէն երկիւղ մ'ունենար , կ'եր-
թար մինչեւ անոր ամենածածուկ խորհրդարանը կը
մանէր , ուր ամէն բան կ'իմանար առանց իմացուելու :
Այսպէս առանց աշխատութեան՝ իրեն դէմ բան մ'ընել
ուզողներուն դաւաճանութեանց առաջքը կ'առնուր
իր անձին դէմ նիւթուած շատ մը գաւակցութիւններ
յերեւան հանեց , և զինքն ընկնել ուղող թշնամիները
շփոթեցոյց : Այսու ամենային սա իր մատանւով
դոն չեղաւ , և Պայէն վայրկեան ժամանակի մէջ աշ-
գոն չեղաւ , և Պայէն վայրկեան ժամանակի մէջ աշ-

աներեւոյթ ընծայող մատանւոյն աւելի յարմաբ կերպով կատարելու : Պայը հառաջելով մ'անոր պատասխանեց , -Այդ ուզածդ չափէն աւելի է , վախցի՛ր , մի՛ գուցէ այս վերջին պարզեւը քեզ վասակար լինի : Բնաւ անոր մտիկ չըրաւ թագաւորն և ստիպեց որ այս չնորհն ալ ընէ իրեն , -Լաւ , ըստ , ուրեմն հարկ է ինձ՝ որ իմ կամաց հաւ կառակ տամ քեզ այն պարզեւը , զոր ստանալուդ վրայ յետոյ մեծապէս պիտի զղջաս : Այն ատեն անուշահոտ հեղուկով մ'անոր ուսերը շփեց . իսկոյն զգաց՝ որ իր ուսաց վրայ փոքրիկ թունոյ թեւեր կը բուսնէին : Այս պղտի թեւերը իր հանդերձին տակ աննշմարելի էին , բայց երբ թուչիլ կ'ուզէր , ձեռքով զանոնք շօշափել բաւական էր , և ահա այնպէս կ'երկնային անոնք՝ որ անոնցմով նա արծուոյ արագ թոփչքէն յանհունս կը գերազանցէր : Երբ այլ ևս թուչիլ չէր ուզեր , միւս անդամ ձեռքովն անոնց կը դպչէր , և ահա այնչափ կը պղտիկնային՝ որ իր հանդերձներուն տակ բնաւ չէին նշմարուեր : Ահա այս միջոցաւ քանի մը վայրկեաններու մէջ թագաւորն ամէն զի կ'ընթանար , ամէն բան կը գիտնար , և ոչ ոք կարող կը լինէր իմանալ , թէ նա այս բաներն ինչ միջոցաւ կը գուշակէ : քանդի կ'առանձնաշնար բոլոք ցերեկը , և իր ներքին սենեկին մէջ փակուած կ'երեւար , և բնաւ մէկ մը ներս մտնելու չէր համարձակիր . բոլոր հոն եղած ատենն ինքինքն իր մատանւոյն միջոցաւ աներեւոյթ կ'ընէր , թեւերը կը տարածէր շօշափելով , և տար աշխարհներ կ'անցնէր : Այս եղանակաւ բազմաթիւ պատերազմաց մէջ մտաւ , որոց ամենուն մէջ ալ յաղթութիւնն իր ուզած կերպովն ի գլուխ տարաւ : Բայց որովհետեւ ինքն ամէն մարդոց գաղանիքը միշտ կը տեսնէր , զանոնք այնպէս չար , այնպէս կեղծաւոր գտաւ՝ որ ինքինքն և ոչ մէկու մը կը փառնէր : Որչափ որ երթալով աւելի զօրեղ և ահար-

իու կը լինէր , նոյնչափ իւր հպատակաց իւր զրայ ու նեցած սէրը կը նուազէր : Յայտնի կը տեսնէր՝ թէ զինքը չէին սիրել նաեւ անոնք , որոց երբեմն ամենամեծ բարիք ըրած էր : Խնքդինքն ափափելու համար որոշեց՝ որ երկրի բոլոր տէրութեանց աշխարհներն երթալով , փնտոէ , գտնէ կատարեալ կին մի՞ զոր կարող լինի իրեն հարմացնելու , անկէ սիրուի և անով երջանիկ մինի : Զայն երկար ատեն վնատուեց . և որովհետեւ ամէն բան կը տեսնէր առանց տեսնուելու , ամննսխորին և անթափանցելի գաղտնիքներ կ'իմանար :

Յոլոր արքունիքները գնաց և ամէն տեղ կեղծաւոր կիներ գտաւ , որք ամենէն սիրուիլ կ'ուզէին և հաւատարմութեամբ իրենց այրը սիրելու տեղ , նոյն իսկ իրենց անձը կը սիրէին : Սուլիկականաց տուներն ալ մտաւ և տեսաւ՝ որ օրիորդաց մին թեթեւամիտ և յեղյեղուկ էր , միւսը նենգաժոտ , մին բարձրամիտ , միւսը կամահած , գրեթէ ամէնքն ալ կեղծաւոր , ընդունայնասէր և իրենց անձանց կռապաշտներն էին : Մարդոց մինչև ամենասորին վիճակին զիջաւ , և վերջապէս գտաւ աղքատ երկրագործի մ'աղջիկն՝ որ արեւուն պէս գեղեցիկ էր , միանդամայն և միամիտ և անխարդախ իւր այնչափ գեղեցկութեան մէջ՝ զոր առ ոչնչ կը համարէր . և իրօք ալ ասիկայ իր չնաշխարհիկ հանգամանաց ամենէն փոքրն էր . զի սա այնպիսի միտք մ'և առաքինութիւն մ'ունէր , որք իւր ուրիշ բնական ձրից վրայ ստուերած մը կը ձգէին :

Յոլոր իւր զրացի երիտասարդունիք զայն տեսնելու համար զմիմնամիք ելեւելս կ'առնէին , և ամէն մէկ երիտասարդ՝ զայն իրեն հարմացնելով միայն իւր երջանկութիւնն ապահովել կը կարծէր :

Ալֆարութ թաղաւորը չը կրցաւ զայն տեսնել առանց անոր սիրահարելու : Զանիկայ ինպրեց հօրէն՝ որ խըն-

դութենէն քիչ մնաց որ խելագարէր, տեսնելով որ իւր դուստրը մեծ թաղուհի մը պիտի լինէր : Այսպէս Գլարփիլ (այս է աղջկան անունը) հօրը խրճիթէն արքունիք անցաւ, ուր շքադրաց բազմութիւն մը զինքն ընդունեց : Բայց ինք ասոնցմով չը շլացաւ . պահեց իւր ողջմութիւնը, համեստութիւնն ու առաքինութիւնը, և իր ուստի եկած լինելն ալ բնաւ չը մոռցաւ՝ նաև այն ատեն, մինչ պատուոյ բարձրութեան ծայրն էր հասեր : Թագաւորն անոր վրայ ունեցած խանդաղատանքը կրկնապատկեց, և վերջապէս կարծեց՝ թէ ալ երջանկութեան պիտի հասնի, և արդէն կատարելապէս երջանիկ լինելու ալ սկսեր էր . ահա այսպէս թագուհւոյն բարի սրտին վատահացեր էր : Խնդրինքն ամէն ժամ աներեւոյթ կ'ընէր, զանիկոյ դիտելու և յանզգաստից ըմբռնելու համար, բայց անոր վրայ բնաւ չէր գտներ բան մը՝ որ զայն հիանալի չընդացէր : Այլ ևս ուրիշ բան չէր մնացեր իր սրտին մէջ, բայց եթէ նախանձու և կասկածանաց դոյզն մնացորդ մը՝ որ տակաւին փոքր մի զինքը կը վրդովէր, անոր հետ ունեցած բարեկամութեան նկատմամբ :

Պայն՝ որ իրեն վերջին պարզեւին աղիտաբեր հետեւանքները գուշակեր էր, ատէպ ստէպ զայն իրեն կ'աղդարարէր : Թագաւորն այս բանէն խիստ ձանձրացած՝ հրաման տուաւ՝ որ անգամմ' ալ զայն իր արքունիքը մըտնկու չը թողուն : Եւ թագուհւոյն ալ ըսաւ՝ թէ հրաման չունիմ որ զատիկայ քովդ ընդունիս : Թագուհւոյն իրեն հնազանդիլ խոստացաւ, բայց մեծ դժուարութեամբ, քանզի շատ կը սիրէր այս բարի Պայը : Օր մը Պայը՝ թագուհւոյն ապագային մէջ պատահելիք իրողութեանց աեղեկացնելու եկաւ . տղաշտօնակալի մը կերպարանօք անոր քովդ մտաւ և իր ով լինելն անոր իմացուց : Մէկէն թագուհւոյն դորովալիր խանդաղատանօք զինքը

գրկեց : Թագաւորն որ Պային ինքզինքը թագուհւոյն յայտնելէն անմիջապէս ետք, աներեւութապէս հոն եկեր էր միշտ այն ատեն, յորում թագուհւոյն պաշտօնակալի կերպարանքն առած Պայը կը գրկէր, տեսաւ զայս և նախանձէն յափշտակուած մինչեւ կատաղութեան աստիճան հասաւ : Քաշեց թուրն և թագուհւոյն սրտէն կարենէր խոցեց, որ չնչասպառ իր բազիաց մէջ ինկաւ : Այս վայրկենիս Պայն իր բուն կերպարանքն առաւ . թագաւորը զանիկայ ճանչցաւ միանդամայն և թագուհւոյն անմեղութիւնն իմացաւ : Այն ատեն ինքզինքն սպամնել ուզեց . Պայը հարուածն արգիլեց և զանի միսիթարել ջանաց : Թագուհւոյն վերջին շունչը տալով ըսաւ . թէպէտ քու ձեռքէդ կը մեռնիմ, սակայն բոլորովին քուկդ կը մեռնիմ : Ալֆարութ դառնապէս ողբաց Պային կամաց հակառակ պարզեւ մ'ուղած լինելուն թշուառութիւնն՝ որ իրեն խիստ աղիտաբեր եղեր էր : Իրեն դարձուց մատանին և թախանձեց՝ որ թեւերն ալ իրմէ առնու : Իր մնացեալ աւուրքը դառնութեանց և վշտաց մէջ անցան . և ոչ այլ ինչ կը մնար իրեն ի մասիթարութիւն, բայց եթէ միշտ երթալ լալ Գլարի Փիլայ գերեզմանին վրայ :



իլ.

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ Ո-ԶՀԵՄՈՒՏԻ ԵՒ ՊՐԱՄԻՆՏԱՑ

Ատենով Ռոզիմօնա անուն արեւուն պէս գեղեցիկ երիտասարդ մը կար, որ իր գեղեցկութենէն զատ՝ այնչափ հանձարել և առաքինի էր, որչափ որ իր անդրանիկ եղբայրը Պրամինա տղեղ, անհաճոյ, անամնամիտ

Ա չար էր : Մայրենին որ իր մեծ տղուն վրայ սարսափով կը նայէր , կրտսերը դիտելով չէր կշտանար : Նախանձաբեկ անդրանիկը սոսկալի զրպարտութիւն մը հնարեց իւր եղբայրը կրունցնելու համար : Իր հօրն ըստ , թէ Ռոգիմօնտ յաճախ քու թշնամիդ եղող այս անուն զրացւոյն տունը կ'երթայ , որպէս զի մեր տան մէջ անցած դարձածն անոր պատմէ և քեզ դեղակուր ընելու միջոց մը թելագրէ : Հայրն իւր որդւոյն դէմ սաստիկ զայրացած՝ անդթաքսր ծեծեց զայն և արիւնուայ ըրաւ . յիսոյ երեք օր բանտը զրաւ զայն և անսուաղ թողուց . և հուսկ ապա զանիկայ տունէն վռնտեց , զինքն սպաննել սպաննալով եթէ անդամ մ'ալ տուն դառնայ : Մայրը սարսափած՝ չը համարձակեցաւ բան մ'ըսելու , և յոիկ հեծեծելէն զատ ուրիշ բան մը չը կրցաւ ընել : Տղան լալով միկնեցաւ , առանց զիտնալու թէ զիշերն ուր պիտի ապաստանի : Երիկուան դէմ մեծ անտառ մը մտաւ . զիշերն իրեն վրայ հասաւ ժայռի մը տակ : Գարայրի մը դրսնն առջև մամուեց գորդի մը վրայ նստաւ , ուսկից ականակիտ վտակի մը կ'անցնէր . և հոն սաստիկ յոգնութենէն քունը տարաւ : Առտուանց արշալոյսին արթննալով , դեղեցիկ կին մը տեսաւ ուկեսար ճարտուկ (զըր) երիփարի մը վրայ հստած , որ որսի երթալ կը թուէր : -Եղջերուի մը և շուներու այս կողմերէն անցնիլը չը տեսա՞ր , հարցուց անոր կինը : Ռոգիմօնտ չէ ըստ : Կինը նորէն յարեց . երթուի ինձ թէ վատացեալ ես , ի՞նչ է վիշտ . ա՛ռ , ահա քեզ մատանի մը՝ որ դքեզ մարդոց ամենէն երջանիկն և ամենէն զօրաւորը պիտի ընէ , եթէ ոյնու չը զեղանիս : Երբ մատանւոյն ակնը մատիդ ներքեւ դարձնես , աներեւոյթ պիտի լինիս . իսկ եթէ մատիդ վրայ դարձնես , յայտ յանդիման պիտի տեսնուիս : Երբ մատանին ճկոյթ մատող դնես , իբրև որդի թագաւորէն

արքունի սպասաւորներէ շրջապատեալ պիտի երենաս և նրբ չորրորդ մատող դնես , քու բնական կերպարանքովդ պիտի աեմնուիս : Նրիտասարդն անմիջապէս հասկցաւ , թէ այն իրեն հետ խօսողը Պայ մ'էր : Պայն այս խօսքերէն ետք անտառին մէջ աներեւոյթ եղաւ . իսկ երիտասարդն անմիջապէս մեծաւ անձկով իւր հօրը տունը փութացաւ , որպէս զի իւր մատանւոյն փորձն ընէ : Ինքն առանց տեսնուելու , տեսաւ և լսեց ինչ օր կ'ուզէր : Հիմայ իրեն ձեռքն էր եղբօրմէն իւր վրէժն առանուլ , առանց ինքզինքը վտանգի մը տակ դնելու : Ինքզինքն առանձինն իր մօրը ցուցուց , անոր վիզը վաթթուեցաւ և բուրոր իր հրաշալի արկածներն անոր պատմեց : Ապա կախարզեալ մատանին իր ճկոյթը դնելով , յանկարծակի գահաժառանգ արքայորդի իշխանին կերպարանօքն երեւցաւ , հետո ունենալով հարիւր գեղեցիկ ձիեր և անհնարին մեծասպաս ճոխութեամբ հագուած բազմաթիւ արքունի պաշտօնականներ : Հայրն արքայորդին իւր փոքրիկ տան մէջ տեսնելով ապէեցաւ մնաց , և չէր զիտեր թէ ի՞նչպէս պէտք էր զայն պատուասիրել :

Այն տաեն Ռոգիմօնտ անոր հարցուց , թէ Քանի՞ տղայ ունիս : -Երկու , պատասխանեց հայրը : -Զաննոք տեսնել կ'ուզեմ , հիմայ այս վայրկենիս հոս բերել տաս դիրէնք , յարեց Ռոգիմօնտ , զի զանոնք երկուքն ալ պալատը տանիլ կ'ուզեմ , որպէս զի իրենց բախտ մը պատրաստիմ : Հայրը վախէն զող ելած կակազերով ըստ անոր . -Ահաւասիկ անդրանիկը զոր քեզ կը մատուցանիմ : -Հապա կրտսերն ո՞ւր է , զայն ևս տեսնել կ'ուզեմ , ըստ Ռոգիմօնտ : -Հոս չէ , ըստ հայրը , ես զինքն իր մէկ յանցանքին համար պատեր էի , ինքն ալ զիս թողուց դնաց : Այն տաեն Ռոգիմօնտ անոր պատասխանից : -Զանիկայ կրթելու էիք և ոչ թէ տունէն վատ

բելու . ինչ և իցէ անդրանիկդ ինձի տուր՝ որ միշտ իմ հետ պիտի լինի . զու ալ այս պահապաններուն ետեւէն գնա , որք քեզ պիտի տամին այն տեղը՝ զոր իրենց պիտի ըսեմ : Եւէկէն երկու պահապան զինուորներ հայրն առին տարին . և Պայն որոյ վրայ արդէն խօսած ենք , զանիկայ անտառին մէջ գտնելով ոսկի գտաւաղանով մը անոր զարկաւ , և խոր ու խաւարչտին անձաւ մը մըտցուց՝ ուր կախարդեալ մնաց . - Հո՛ս մնաս , ըսաւ իրեն Պայը , մինչեւ որ որդիդ ինք գայ քեղ այս տեղէս հանէ : Սակայն որդին թագաւորին արքունիքը գնաց այնպիսի ասեն մը , յորում բուն գահաժառանդ երիտասարդ իշխանը հեռաւոր կղզի մ'արշաւեր էր ի մարտ պատերազմի , հողմավար դէպ անծանօթ ափունքներ մղուեր , և հոն նաւակոծութեան մը հանդիպելէն ետք , վայրենի ժողովրդեան մը ձեռք գերի էր ինկեր : Ռուզիմանտ արքունեաց մէջ երեւցաւ , իբր թէ ինքն եղած լինէր գահաժառանդ իշխանն՝ որ կորսուած կը կարծուէր , և ամէն մարդիկ զինքը կը լային . ըսաւ , թէ - Քանի մը վաճառականնաց օդնութեամբ էր՝ որ ես դառնալ հոս գալու յաջողեցայ , և առանց անոնց կորսուած պիտի լինէի : Իր այս երեւումը հասարակաց ուրախութեան պատճառ եղաւ : Թագաւորը ինդութենէն այնչափ յափշտակրւած էր , որ չէր կրնար խօսիլ . և բնաւ չէր գաղցրեր գրկելէ , գգուելէ իւր որդին՝ զոր մինչեւ այն առեն մնուած կարծեր էր : Թագուհւոյն զորովայիր խանդաղատանքն աւելի սրտաշարժ եղաւ : Ուրախութեան տօնենք կատարուեցան բոլոր թագաւորութեան մէջ : Օր մը կարծեցեալ արքայորդին իւր ստոյգ եղբօր Պրամինտին ըսաւ . - Դու զիտես՝ որ ես զքեզ քու զիւղէդ հանեցի , քեղ երջանիկ վիճակ մը տալու համար . բայց ես ալ զիտեմ որ զու ստախօս մ'ես , և քու զրաբարտութեամբ քու եղբօրդ Ռոզիմանտին թշուառութեան

պատճառ ես եղած . հոս պահուած է նա , կ'ուզեմ որ իրեն հետ խօսիս , և ինքը քու զրաբարտութիւնդ երեսդ զարնէ : Պրամինտ դողալով անոր ոտքն ինկաւ և իր յանցանքը խոստովանեցաւ : - Ինձ ի՞նչ փոյթ , ըսաւ , կ'ուզեմ որ եղբօրդ հետ խօսիս , և անկէ ներողութիւն խնդրես . իրաւ շատ վեհանձն եղած պիտի լինի նա , եթէ քեզ ներէ . իմ առանձին սենեակս է . ես այս վայրկենիս զինք քեզի պիտի ցուցնեմ . բայց ես ուրիշ մօտակայ սենեակ մը պիտի երթամ , որպէս զի զքեզ իրեն հետ ազատ թողում : Պրամինտ հնազանդելու համար ներքին սենեակը մտաւ : Ռոզիմանտ անմիջապէս մատանին փոխեց , եղած սենեկէն ելաւ և ապա ներքին սենեակին ետեւի կորմէն բացուած գուռնէ մը ներս մտաւ իր բուն կերպարանոք , ուր Պրամինտ զանիկայ տեսնելով խիստ ամցաւ . անկէ ներումն ինդրեց և բոլոր իր յանցանքները քաւել խոստացաւ : Ռոզիմանտ լալով անոր փարեցաւ , իրեն ներեց և ըսաւ . - Թագաժառանդ իշխանին առջեւ խիստ մնձ շնորհ գտած եմ . իմ ձեռքս է զքեզ կորսունցնել կամ ցկեանս բանտարդել պահել , բայց ես կ'ուզեմ այնչափ բարի լինել քեզ նկատմամբ , որչափ դու ինձ նկատմամբ չար գտնուեցար : Պրամինտ ամօթահար և ակնկոր , ամննայն ակնածու մեծարանօք պատասխաննեց նորա սոյն վեհանձն վարման , աչքը վերցնել և զանիկայ եղբայր իսկ կանչել չը համարձակելով : Ասկից ետք Ռոզիմանտ այնպէս մը ձեւացուց , որպէս թէ գաղտնի ուղեւորութիւն մը պիտի ընէ և երթայ գրացի տէրութեան մը իշխանուհւոյն հետ կարգուի . բայց այս պատրուակաւ գնաց մայրը տեսաւ , արքունեաց մէջ ինչ որ ըրեր էր բոլորն ալ պատմեց , և փոքր ինչ զրամական օգնութիւն մ'ըրաւ անոր առանձին պիտոյից . վասն զի թէւ թագաւորն իրեն թողուցեր էր առանցուլ ինչ որ ուզէ , բայց ինքն երբէք չատ չէր առանցուլ ինչ որ ուզէ , բայց ինքն երբէք չատ չէր առա-

նուր: Ի վերայ այսոր ամենայնի՝ ահազին պատերազմ մը բորբոքեցաւ այս թագաւորին և ուրիշ զրացի թագաւորի մը մէջ տեղ, որ անիրաւ և չարամիտ մարդ մ'էր: Ուզիմօնտ թշնամի թագաւորին արքունիքը գնաց իր մատանոյն միջոցաւ յաներեւոյթո, և անոր բոլոր գաղտնի խորհրդարաններուն մէջ մտաւ: Թշնամնաց բազմութեան նկատմամբ բոլոր իմացածներն իր օգտին գործածեց, ինքն ալ այնչափ բազմութեամբ մը անոնց յարձակման առաջքն առաւ և զանոնք շփոթեցուց, անոնց գէմ բանակ մը ճակատեցոյց, մեծ պատերազմի մը մէջ զանոնք խապառ ի պարտութիւն մատնեց, և անոնց հետ արդար պայմանօք սահմանեալ, խաղաղութեան պատուաւոր դաշնագիր մը կնքեց: Թագաւորն այլ ևս ուրիշ բան չէր մտածեր, բայց եթէ ամուսնացընել զայն իշխանուեոյ մը հետ, որ զրացի ընդարձակաւածաւալ թագաւորութեան մը ժառանգն էր և չքնաղագեղ քան դիարիթայս: Բայց օր մը՝ մինչ Ուզիմօնտ որսի գնացած էր այն անտառն ուր Պայց զառաջինն իրեն երեւցեր էր, յանկարծակի կրկին երեւցաւ անոր և ըսաւ խրոխած ձայնիւ մը. — Զգոյշ կեցիր, չըլլաց թէ արքայորդւոյն անունովն ամուսնանաս, մարդ խաբելն երեւէք ներկի չէ. անշուշտ է թէ արքայորդին՝ որուն տեղ դրած են զքեկ մարդիկ, պիտի դայ օր մ'իր հօրն յաջորդէ. գնա՛, վհառուէ՛, դտի՛ր զինքը կղզւոյ մը մէջ, ուր առանց գծուարութեան պիտի տանին զքեկ հողմունք՝ զորս պիտի զրկեմ քու նաւուգ առագաստներու համար: Փութա՛ սոյն ծառայութիւնը մտաւցանել տիրոջդ, հակառակ քու ընդունայնամտութիւնդ զգուող սնափառութեան, և բարի մարդու մը պէս քու նախկին վիճակիդ դառնալու նայէ: Եթէ այս

բանս չընես՝ անիրաւ և թշուառ պիտի լինիս և ես զքեկ նորէն քու նախկին թշուառութեանցդ մէջ պիտի ձգեմ:

Ուզիմօնտ առանց գծուարութեան այսպիսի խմասն խորհուրդէ մ'օգուտ քաղցոյ: Գրացի տէրութեան մը հետ գաղտնի բանակցութիւն մ'ընկերու պատրուակաւ նաւ մը նստաւ, և հովերն իսկ և իսկ տարին զինքն այն կղզին, ուր ստոյգ արքայորդին կը գտնուի, ըսիր էր իրեն Պայց: Թագաւառուանգ իշխանն, ինչպէս ըսինք, վայրենի ժողովրդեան մը մէջ գերի էր ինքիր, ուր զանիկայ հօտից պահապան դրեր էին: Ուզիմօնտ յաներեւոյթս գնաց գտաւ զանիկայ արօտի մը մէջ, ուր նա իր հօտին կ'առաջնորդէր: Վերցուց զայն, և ծածկելով իր յատուկ վերարկուովն որ իրեն պէս աներեւոյթ էր, զանիկայ այս անգութ ժողովրդեան ձևոքէն կորզեց և նաւն ելան: Պային հնաղանդ ուրիշ համբոր զանոնք նորէն իրենց տեղը գարձուցին: Երկուքն ի միասին թագաւորին եղած մենեսակը մտան. Ուզիմօնտ իր բուն կերպարանօք նախ թագաւորին մօտենալով, ըսաւ. — Դու զիս քու որդիդ կարծեցիր, ևս այն չեմ, բայց քեզի կը տամ զայն. ահա նա ինքը: Թագաւորը հիացած իր բուն որդւոյն մօտեցաւ և ըսաւ. — Սիթէ գու չի՞ս, որդեակ, որ իմ թշնամիներուս յաղթեցիր, և ամենայն փառօք խաղաղութիւն հաստատեցիր. կամ թէ ստոյգ է արդիօք, որ նաւակոծութեան մը հանդիպելով գերի ինկար, և իրա՞ւ, այդ Ուզիմօնտն զքեկ ազատեց: — Այս՛, հայր, պատասխանեց որդին, ինքն էր որ եկաւ այն երկիրը, պատասխանեց որդին, ինքն էր որ եկաւ այն երկիրը, յորում ես գերի էի, զիս անկէ յափշտակեց և հոս բերաւ. նմա կը պարտիմ թէ ազատութիւնս, և թէ զքեզ վիրատին տեսնելու հաճոյքը, և դու սոյդ յաղթեթիւնն նմա կը պարտիս և ոչ ինձ: Թագաւորն իրեն ըստածին էր կրնար հաւատալ. բայց Ուզիմօնտ իր մատանոյն էր կրնար հաւատալ.

տեղը փոխելով, թագաւորին ներկայացաւ արքայորդւոյն կերպարանոք. և թագաւորը մեծապէս սարսափմամբ երկու մարդիկ մէկէն տեսաւ, որոց երկուքն ալ իր մի և նոյն որդիին լինել կը թուէին: Այն ատեն այսչափ ծառայութեանցը փոխարէն ամբաւ գանձեր չնորհեց առոր, զորս նա մերժեց: Մի միայն չնորհ մը խնդրեց անկէ, որ իր Պրամինտ եղբայրը հաստատուն պահէ այն պաշտաման մէջ զոր կը վարէր յարքունիս: Խոկ ինքը որովհետեւ կը վախնար բախտին անհաստատութենէն, մարդոց նախանձէն և իր դիւրագայթ բնութենէն, մօրը հետ ինքնակամ իր գիւղը քաշուեցաւ, ուր երկրագործութեան սկսաւ:

Օր մ'անտառին մէջ նորէն տեսաւ զՊայն, որ իրեն ցուցուց այն քարանձաւն, ուր իր հայրը բանտարկուած էր, և ըստ այն խօսքերը զորս պէտք էր արտաքերել զանիկայ աղատելու համար. նա եռանդապին ուրախութեամբ մ'արտաքերեց այն խօսքերը, և աղատեց իր հայրը՝ որուն երկար տարիներէ հետէ անհամշեր անձկութեամբ կը բաղձար. և իւր ծերութեան օրերն ամենայն քաղցրութեամբ անցնելու համար պէտք եղած ապրուստը տուաւ անոր: Այսպէս Ռօզիմօնտ բոլոր իր ընտանեաց բարերարն եղաւ, և իրեն չարիք ընել ուղղողներուն բարիք ընելու քաղցրիկ հաճոյքը վայելց: Արքունեաց համար ամենամեծ գործեր ի գլուխ տանելուն փոխարէն, ուրիշ բան մը չուզից անկէ, բայց եթէ անոր ապականութենէն հեռու մնալու ազատութիւնը: Իւ ի լրումն իմաստութեան իւրոյ, վախցաւ որ չը լինի թէ իր մատանին անգամ մ'ալ զինքն իր առանձնութենէն ելնելու հրապուրէ, և վերստին զինքը մնամանձ գործերու միջամտիւ ընէ, գործաւ վերստին այն անտառն ուր Պայն իրեն այսչափ մարդասիրութեամբ երեւցեր էր: Ամէն օր կ'երթար այն քարայրին քով, ուր

երբեմն զանիկայ տեսնելու երջանկութիւնն ունեցեր էր, ըստ որում զանիկայ նոն գտնել կը յուսար: Հուսկ ուրեմն օր մը Պայն հոն իրեն երեւցաւ և ինքը կախարդեալ մատանին անոր տուաւ: -Ահա՛ քեզի կը դարձընեմ, ըստ, այն պարզեւն, որ թէպէտե անդին է, բայց նաև կարի վտանգաւոր և անով զեղծանիլը կարի դիւրին. և ևս այն ատեն միայն պիտի կրնամ ինքզինքս յապահովի համարիլ թէ պիտի չելլեմ իմ առանձնութենէն, երբ այլ ևս չունենամ այս մատանին, որ զիս պիտի փորձէ իմ բոլոր կիրքերս գոհ ընելու միջոցներով:

Մինչդեռ Ռօզիմօնտ այս մատանին Պայնին կը տար, Պրամինտ՝ որոյ ժանտագուտ բնութիւնը բնաւ չէր ուղղուած, իր բոլոր կրից անձնատուր էր եղեր: Ուզեց Ռօզիմօնտի դէմ անարժան կերպով վարուելու համոզել զարգայորդին, որ հօրը տեղ թագաւորեր էր: Պայը Ռօզիմօնտին ըստ ։ -Եղբայրդ միշտ զրպարտիչ՝ ուզեց զքեզ նոր թագաւորին կասկածելի ցուցնել և կորսնցընել. պատժապարտ է, պէտք է որ կորսուի. հիմայ պիտի երթամ իրեն տամ այս մատանին զոր ինձ կը տաս: Ռօզիմօնտ լացաւ իր եղբօր թշուառութեան վրայ և ապա Պային ըստ: -Դնչպէս զանիկայ պատժել կուզէք այսպիսի հրաշալի պարզեւով մը. նա անով չարաչար պիտի վարուի, ամէն բարի մարդիկ հալածելու և անսահման կարողութիւն մը ստանալու համար: Պայն անոր պատասխանեց. -Մի և նոյն բանն ոմանց առողջարար գեղ է, և այլոց մահացու թոյն. յաջողութիւնն ամէն չարեաց աղբիւր մ'է չարաց համար. երբ ապիրատ մը պատժել կ'ուզուի, զանիկայ կարի փութով կորսնցնելու մէկ հատիկ միջոցն է անոր կարի մեծ իշխանութիւն մը տալ: Ապա անմիջապէս արքունիք գնաց, և ինքզինքը Պրամինստայ ցուցուց յնցոտիներով

ծածկուած պառաւու մը կերպարանօք , և անոր ըստ .
— Բու եղբօրդ ձեռքէն կորզեցի այս մատանին , զոր իրեն
փոխ տուեր էի , և նա ասով մեծ փառք վաստկեցաւ .
Ծնդունէ՝ զայս ինձմէ , և թէ զայն ինչպէս զործածելու
ես , աղէկ խորհէ : — Ես եղբօրս պէս պիտի չընեմ , ըստ
Պրամինտ ծիծաղելով , որ գնաց մնծ անմտութեամբ
մը գտաւ բերաւ զարքայորդին , վախանակ անոր տեղ
թագաւորելու : Պրամինտ այս մատանեաւ ամէն ընտա-
նեաց գաղտնիքը յերեւան հանել , մատնութիւններ ,
սպանութիւններ , անամօթութիւններ ի գործ դնել ,
թագաւորին ծածուկ խորհուրդները լսել , մասնաւորաց
հարստութիւնը յափշտակել եւեթ խորհեցաւ : Իր անե-
քեւոյթ ոճիրներն ամէն մարդիկ զարմացուցին . թա-
գաւորն անչափ գաղտնեաց հրապարակագոյժ լինելը
տեսնելով , չէր զիտեր թէ ինչի՞ վերագրելու էր այսչափ
անհարթութիւնները : Բայց Պրամինտայ անսահման յա-
ջողութիւնն և ապիրատութիւնը կասկածել տուին թա-
գաւորին , թէ կարելի է եղբօրը դիմեսլ մատանին
ինք կը կրէ : Այս բանս յերեւան հանելու համար , թըշ-
նամի ազգէ մը եղող օտարական մը ձեռք առաւ ,
և անոր մնծ գումար մը առաւ : Այս մարդը զիշերը
Պրամինտայ եկաւ , և թշնամի թագաւորին կողմանէ
ամբաւ ինչք և պատի ընծայել խոստացաւ , եթէ լրտե-
սութիւնն մը միջոցաւ իր թագաւորին զաղանիքներէն
իմանալ ուզած բաներն անոր իմացնէ : Պրամինտ ամէն
բան խոստացաւ , և տեղ մը գնաց՝ ուր իրեն ահազին
գումար մը արուեցաւ իբրեւ առհաւատչեաց : Հոն պար-
ծանօք բաւ նաև , թէ ինքը մատանի մունի որ զինքն
աներեւոյթ կ'ընէ : Հետեւեալ օրը թագաւորը կանուխէն
զանիկայ բերելու մարդ զրկեց , և անմիջապէս բռնել
տուաւ : Մատանին ձեռքէն առնուեցաւ և վրան շատ
մը թուղթեր գտնուեցան , որք իր ոճիրները կը հաստա-

տէին : Ուօդիմօնստ արքունիք գալով իւր եղբօրը համար
թողութիւն խնդրեց , բայց խնդիրը մերժուեցաւ : Պրա-
մինտ մեռցուեցաւ , և այն մատանին իրեն այնչափ
վկասակար եղաւ , որչափ իւր եղբօրն օգտակար չէր
եղեր : Թագաւորը Պրամինտայ պատժուելուն վիշտէն
Ուօդիմօնստ սփոփելու համար , ամբաւ գանձու մը պէս
անոր տուաւ մատանին : Ուօդիմօնստ սաստիկ վլտացած
անոր պէս չը խորհեցաւ : Դարձաւ , փնտուեց , գտաւ
զՊայն անտառին մէջ : —ԱՌ , քեզ լինի , ըստ , քու
մատանիդ . գժբաղդ եղբօրու տխուր փորձը խիստ աղէկ
հասկցուց այն բաները , զորս այնչափ աղէկ չէի հաս-
կըցեր , երբ առաջ գուք ինձ ըստեր էիք : Դու պահէ
եղբօրս կորստեան սոյն մահաբեր գործին : Աւազ ,
ցայժմ կենդանի պիտի լինէր նա , և հօրս ու մօրս ծե-
րութիւնը ցաւովք և ամօթով ընկճած պիտի չը լինէր ,
և թերեւս զգօն և երջանիկ պիտի լինէր , եթէ իր բա-
լոր կիրքերը գոհ ընկելու սոյն միջոցն երբէք չունենար :
ԱՎ , ո՞չչափ վտանգաւոր է եղեր ուրիշ մարդոցմէ աւեկի
բան ընել կընալը : ԱՌ նորէն քու մատանիդ . վայ ա-
նոնց՝ որոց պիտի տաս զայն : Քեզմէ խնդրելիք մի միայն
շնորհս այս լինի , որ այս մատանին ինձ հետ վերա-
բերութիւն ունեցող մէկուն ալ չտաս :

իմ.

ԳՐԱԿԱՆ ՄԱՍԱՆԻՆ

Արեսոսի¹ թագաւորութեան ատեն Աւղիոյ² մէջ կալիմաքոս անուն վայելչագեղ, հանձարեղ և խիստ առաքինի մարդ մը կար, որ թէպէտև երկրին հին թագաւորներէն սերեալ էր, սակայն այն աստիճան չքաւորութեան մէջ կը գտնուէր՝ որ հովուութիւն ընելու էր ստիպուեր: Օր մ'ասիկայ մինչեռ իր հօտը փարելով, տարանջատ լերանց մէջ իր թշուառութեանց վրայ մտախորհ կը շրջէր, յոգնութենէն կազգուրելու համար ծառի մը տակ նստաւ: Իր քով ժայռի նեղ պատառուածք մը տեսնելով, հետաքրքրութիւնը վինքը ներս մտնելու կը յորդորէ, և հոն ընդարձակ և խորին քարանձաւ մը կը գանէ: Առջի բերան բնաւ բան մը չէր տեսներ, բայց յետոյ աչքերը մութին սովորելով, աղօտ լուսոյ մը մէջ ուկի սափոր մը կը նշմարէ: որուն վրայ սա խօսքերը քանդակուած էին:

Ճսն պիտի գտնես Գիգեսի³ մատանին. մանկանա-

¹ Կրեսոս թագաւոր Լիւդիոյ. Հաշակաւոր իւր մեծագանձ հարցատութեամբ. ծնեալ եր 591 ամօք նախ քան զՔրիստոս:

² Գաւառ փոքրուն Ասիոյ:

³ Գիգէս Լիւդիոյ մէջ թագաւորող հին թագաւորի մը գերին և հովեն էր: Ասիկայ օր մը յորդ տեղատարափէ մը ետք գետնին պատառուիլով տեսնելով, սոյն պատառուածքէն վար իշաւ, և հոն շատ մ'ուրիշ հրաշալաց մէջ՝ արուերայ ժեր մը տեսաւ, որ բոլորովին անամեջ էր և երկու կողերուն վրայ դուռներ ունէր, զորմնք բանալով դեակ մը տեսաւ, որ հասարակ մարդոցմէ մեծ զըմք բանալով դեակ մը տեսաւ, որ հասարակ մարդոցմէ մ'ունէր: Սա՛ այս մատանին անոր էր, և մասց ուկի մատանի մ'ունէր:

յու դու, ո՞ որ եւ իցես, ցուցուր Դից որք քեզ այս պիսի մեծ գանձ մը բաժին հանեցին, քէ ապաշնորհ մէկը չես, եւ զգոյշ կեցիր որ բնաւ մէկու մը երջան կուրեան վրայ չը նախանձիս:

Կալիմաքոս ուափորը կը բանայ, մատանին կը գանէ կ'առնու, և իւր ուրախութենէն յափշտակուած կը թողու սափորը, թէպէտև ինքը խիստ աղքատ էր և սափորը կարի մեծագին: Փարանձաւէն կ'ենէ և կը փութայ փորձել դիւթեալ մատանին, որուն վրայով իր տղայութենէն հետէ շատ անգամ խօսուիլը լած էր: և հեռուստ կը տեսնէ կրեսոս թագաւորն որ Սարդիայէն եղնելով Պակտողիոսի եղերքը կառուցուած փափկալից տուն մը կ'երթար: Նախ կը մօտենայ գերեաց խմբի մը, որք յառաջոյ կ'ընթանալին, և ձեռքերնին անուշահուտ բուրկէններ բոնած էին՝ թագաւորին անցնելիք ճամբու վրայ սփոներ համար: Մատանին ձեռքին մէջի դին գարձնելով անոնց մէջ կը խառնուի, և մէկը զինքը չը տեսներ: Գալելու ատեն խիստ յայտնի աղմուկներ կ'ընէ, քանի մը խօսքեր ես կը խօսի: Ամէնքն ալ ականջնին տնկեցին, բոլորն ալ ապշեցան մնացին, ըստ որում ձայն մը կը լսէին բայց ոչ դոք կը տեսնէին: Իրարու կ'ըսէին. Երա՞զ մ'է այս արդիօք թէ ստուգութիւն, զու մէկուն խօսիլը չե՞ս լսեր: Կալիմաքոս այս փորձէն յափշտակուած՝ կը թողու գերիներն և թագաւորին կը մօտենայ: Արգէն անոր քովիկը կեցած է առանց տեսնուելու: Հետը մէկտեղ անոր կառքը կ'ենէ որ համակ արծաթի էր, և հիասքանչ քանդակադրծութեամբ մը տանւցն ափակապիճքը ձեռքին մէջի դին կը գարձնէր՝ անտեսնելը կը լինէր, և երք դրսի դին կը գարձնէր, գարձեալ առջնին պէս տեսանելի: Պալատը գնալով թագուհոյն հետ խօսքը մէկ ըրաւ որ անոր այլն սպանն և ինքն անոր տեղ թագաւորէ:

կրաշամփրտեալ։ Թագուհին թագաւորին քով նստած էր, և իրարու հետ տէրութեան խիստ ծանրակշիռ դաղտնեաց վրայ կը խօսէին, զորս կրեսոս իր թագուհւոյն եեթ կրնար հաղորդել։ Կալիմաքոս զասոնք մտիկ ըրաւ բոլոր ճամբուն մէջ։ Կը համնին այն տունը, որոյ բոլոր որմունք յասպիս քարէ էին, տամնիքը նրբաթիթեղն ուկիփայլ պղնձէ էր, մահճականերն արծաթէ էին, նոյնպէս էին նաև տան մնացած բոլոր կակոյքը, որոց ամէնքն ալ ադամանդներով և մեծագին գոհարներով ընդելրւզեալ էին։ Բոլոր պալատը միշտ անուշակատթեամբ լիցուն էր, այսու ամենայնիւ զանիկայ աւելի հաճոյական ընկելու համար՝ օրուան ամէն ժամերուն մէջ նոր նոր անուշահոտ բուրգէններ կը սփուէին։ Թագաւորին պիտոյից համար պատրաստուած սպասուց բոլորն ալ ոսկեզէն էին։ Եթէ նա զարտիզին մէջ կը շրջադրպէր, պարտիզպանք անոր ոտքերուն տակ նորանոր գեղակիթիթ ծաղիկներ բուսցնելու արուեստն ունէին։ Իրեն հաճոյական հիացում մը տալու համար, ստէպ ստէպ կը փոխէին դրախտին գեղայօրէն զարդարանքը ճիշդ այնպէս, ինչպէս որ թատերաց մէջ գերերը կը փոխեն։ Խիստ կարծ միջոցի մէջ մեծամեծ մեքենաներու միջոցաւ ծառերն արմատաքի խելով կը տեղափոխէին, և հանուածներուն աեղ ուրիշ ծառեր կը բերէին կը զետեղէին, այնպէս որ ամէն առառու թագաւորն անկողնէն ելած ատեն՝ իւր դրախտը բոլորովին կերպարանափոխ եղած կը տեսնէիր։ Օր մը կը տեսնէիր որ դրախտը նունենեաց, ճիթենեաց, մրտենեաց, նաւրընջենեաց և լիմոնենեաց դարաստի մ'է փոխուեր։ Միւս օրը կը դառնար կը լինէր աւազուտ անապատ մը, և անտառ մը վայրի սարօլից, հաստաքուն կաղնեաց, հինաւորց մայրեաց, որք երկրին չափ վաղնչական կ'երենային։ Ուրիշ օր մ'ալ կը տեսնուէր դալարազգես-

ցիկ մարմանդ մը, մասնիշակախսառն, դեռաքովը և սիդաւէտ արտաներ, որոց մէջէն արծաթափայլ ականակիտ փոտակներ խոխոչաձայն կը ուսնէին կ'անցնէին, որոց ափանց վրայ երկուստեք խառն ի խուռն տնկուած կանաչագեղ ուռիներ, երկնաքերձ բարտիներ, աճիւնածիւղ կնձնիներ և անուշահոտ թանթրուենիներ, հածոյական պարականութիւն մը կը յօրինէին։ Ապա յաջորդ օրը բոլոր այս փոքրիկ առուակներն աներեւոյթ կը լինէին։ այսուհետեւ յսաակ և զիտ ջուրց մի միայն ջրանցք ևեթ կը տեսնուէր։ Ասիկայ Պակտորիսո գեան էր, որոց ջուրերն ոսկեխսառն աւաղի մը վրայէ կ'անցնէին։ Այս գետոյն վրայ կը տեսնուէին նաւեր, ոսկեճամուկ դիպակազզեստ թիավարներով։ Թիավարաց նստարանները վղրացրեայ, թիերն երենեայ, նաւերուն ցուռիներն արծաթի, բոլոր պարանքը մետաքսեայ, առագաստներն արքունի ծիրանի, և նաւերուն բոլոր մարմինները նոճիի պէս հոտաւէտ փայտիրէ էին։ Նաւուն բոլոր պարանք ծաղկազարդ էին, և բոլոր նաւաստիք ծաղկապակ։ Եթեմն պարտիզին կրեսոսի պատուհանին տակ գտնուող մասին մէջէն, ծաղկանց և բուրկնաւչաց (essence) փոակ մը կ'անցնէր, որուն քաղցրիկ բուրմունքը պալատը կը լիցնէր։ Կրեսոս ունէր առիւծներ, վագրեր, յովազառիւծներ, որոց ակրաներն և ճիրանուռնքը խարտուած, և իրենք կրայի արծաթապատ խեցիներէ կազմեալ փոքր կառքերու լծուած էին։ Այս վայրագ կենդանիք ոսկի սանձով մը կը զապուէին, և մետաքսեայ երասանակով մը կը վարուէին։ Ասոնք թագաւորին և բոլոր արքունեաց պիտոյից կը գործածուէին։ Երբ անոնք շրջագայութեան կ'ելնէին, իր անտառախսիտ անթափանց ճիւղերով մշտագիշեր և արձակածաւալ ուղի մը կազմող անտառի մը մէջ։ Ստէպ ստէպ կառարշաւներ կը լինէին այս կառքերով գետա-

ժամաց երկայնքը սփոհալ դալարագեղ մարդադիտնին միատարր օթոցին վրայէն։ Այս գոռող կենդանիք այնչափ թեթև և այնչափ արագ կ'ընթանային, որ այն գողտրիկ մարդերուն վրայ թէ իրենց քայլից և թէ իրենց ետեւէն թաւալող անուաց ամենափոքրիկ հետք մ'իսկ չէին ձգեր։ Ամէն որ մէկ մէկ նորօրինակ արշաւ կը հանարուէր, երիտասարդաց կորովի ու ճարտարութիւնը կրթելու համար ։ իւրաքանչիւր խաղու վիրջ, մէկ մէկ մեծագին մրցանակ կը բաշխէր կրեստ յաղթողին։ Այսպէս օրերը վափկութեանց և հաճոյական տեսարանաց մէջ կ'անցնէին։

Կալիմաքոս միտքը զրաւ որ իր մասանւոյն միջոցաւ բոլոր կիւղացիները զարմացնէ։ Շատ մը քաջատոհմիկ երիտասարդներ վազեր թագաւորին ներկայացեր էին, որ իր կառքէն մարդագետին իջած էր անոնց վազքը դիմելու համար։ Այն նոյն վայրկենին յորում բոլոր հետամուտք իրենց արշաւն աւարտեր էին, և կրեսոս մրցանակին որոյ անկ լինելը կը քննէր, Կալիմաքոս թագաւորին կառքը կ'իլնէ յաներեւոյթս, առիւծները կը մորակէ ։ Կառքը կը սրանաց այնպէս որ տեսնողը պիտի կարծէր թէ Աքիլլէսի¹ անմահ նժոյգներէ վարուած կառքն է այն, կամ Փերովինն² որ երկնից անհուն կամարը ծայր ի ծայր արշաւելէն ետք, իր բոցաշունչ երիվարներն անդնդոց ծոցը կը փութացնէ։ Զառաջինն այնպէս կարծուեցաւ, թէ առիւծները կապէն բրդած լինելով ըստ զիսպաց կը փախչէին, բայց յատոյ փութով հասկցուեցաւ թէ խիստ ճարտար արուեստիւ մը կը վարուէին անոնք, և այս կառարշաւը միւսներէն կը գերազանցէր։ Սակայն կառքը դատարկ կ'երեւար,

1 Տես առակ Խ. երես 45. Ծան. 4։

2 Փերոս դիցաբանական անուն լրաց Ա. սառուածոյն, որ բանաստեղծական լրուցուածոց մէջ արեւուն տեղ կ'առնուի։

և ամէն մարդ ապշութենէն քար կտրեր էր։ Վերջապէս կառարշաւը կ'աւարտի և մրցանակն ալ կ'առնուի, բայց ոչ ոք կարող կը լինի հասկնալ թէ ո՞վ էր արդեօք առնոլը։ Ումանք կը կարծէին թէ Դիք մ'է սա որ մարդոց հետ կը խաղայ։ Ուրիշները կը հաստատէին թէ ասիկայ Պարսկաստանէն եկող Որոդէս անուն մէկն է, որ դիւթութեանց արուեստին քաջահմուտ է, զժոխոց ու բուականները կը կոչէ, և Եկատէ¹ զիցուհւոյն բոլոր կազողութիւնները ձեռք բերած է։ որ ըստ իւր հաճոյից իւր թշնամեաց մէջ կը զրկէ Գժուութիւնն ու կատաղները², որ զիշերները լսելի կ'ընէ Կերբերոսի³ կաշշանձիւնն և Երեսուի⁴ խոր մանչիւնը։ Վերջապէս կարող է խաւարեցնել լուսինը և գանիկայ յերկնից յերկիր իջնցնել։ Կրեսոս կարծեց թէ իւր կառքը տանողն Որոդէսն է, և զանի կանչել տուաւ։ Գտան զանիկայ մինչ իր ծոցը գալարուած օձեր կը կրէր, և իր ակրաներուն մէջէն անձանօթ և խորհրդաւոր անուններ հձձելով, զժոխոց բոլոր Դիքն ի մի վայր կը խմբէր։ Այլ ևս տարակոյս չմնաց, թէ նա լինքն էր որ նոյն կառարշաւին մէջ աներեւութապէս յաղթանակլլ տարեր էր։ Նա հաստատեց թէ ինքը չէր, սակայն կրեսոս չը կրցաւ հաւատաւուլ։ Կալիմաքոս Որոդեաց հետ թշնամացած էր, քանզի ոս ժամանակաւ գուշակեր էր կրեսուի, թէ այս երիտասարդն օր մ'իրեն մեծ վրդովում մը պիտի առթէ,

1 Եկատէ զօրեղ դիցուհի յերկինս, յերկիր և ի գժոխս, զօր մոդք իրենց յօդնութիւն կը կոչեն։

2 Գժուութիւնն և կատաղիք կամ Երիս և Եւմենեայք կը բնակէին ի գրուն Գժոխոց։

3 Կերբերոս, շուն եւագլիք, պահապան գրանց Գժոխոց, և արքունեաց սանդարապետին Պղուտանի։

4 Երեսոս արդի Քառոսի և Դիչերոյ, գահովիթեցաւ ի յատակս գժոխս, Տիտանաց օգնութիւն ըրած լինելուն համար։ այս բառը ստէպ գժոխոց տեղ ալ կ'առնուի։

և իր բովանդակ տէրութեան կործանմանը պատճառ
պիտի լինի : Ահա այս գուշակութիւնն էր որ զերեսոս
ստիպեր էր, կալիմաքոսը մարդոցմէ հեռու, անապա-
տի մը մէջ պահելու, և զանիկայ վերջին ծայր աղքա-
տութեան մէջ էր ձգեր : Կալիմաքոս այս վրէժինդրու-
թենէն մնծ հաճոյք զգաց, և մհծապէս կ'ուրախանացը
իւր թշնամոյն վրդովումը տեսնելով : Կրեսոս խիստ
նեղը բերաւ զՈրդէս, բայց չը կրցաւ անոր խոստովա-
նիլ տալ, թէ ինքն էր մրցանակ վաստկելու համար այդ
արշաւն լնողը : Բայց երբ թագաւորը զինքը պատժել
սպառնացաւ, անոր բարեկամները խորհուրդ տուին
իրեն, որ բանն ինք ըրած խոստովանի և անով իւր
անուան մնծ պատիւ ընէ : Այն ատեն Որոդէս մոլու-
թեան միւս ծայրն անցաւ, մնափառութիւնը զինքը
կուրացոյց : Պարծեցաւ լսելով, թէ ինքն իր զիւթու-
թեան զօրութեամբն ըրեր էր այն հրաշալի կառարշաւը :
Բայց մինչեռ սոքա այս խօսակցութեան մէջն էին,
ահա նոյն կառքը նորէն իր արշաւն սկսեց, ի խոր ապ-
շութիւն ամենեցուն : Յետոյ թագաւորը ձայն մը լսեց,
որ իր ականջն ի վայրը է լսեր . - Որոդէս զքեղ ծաղը
կ'ընէ, կը պարծի զործով մը՝ զոր ինք չէ զործած :
Թագաւորը Որոդեայ դէմ սաստիկ զայրացած, մէկէն
զանի ծանրակիր շղթաներու զարնել և խոր բանտ մը
ձգել առւաւ : Կալիմաքոս իր մատանոյն օգնականու-
թեամբ իր կիրքերը գոհ լնելէն մնծ հաճոյք զդալով,
սկսաւ սակաւ առ սակաւ կորսնցնել չափաւորութեան
և առաքինութեան զգացումները, զորս իր առանձ-
նութեան և թշուառութեանց մէջ ստացեր էր : Թագա-
ւորին սենեակը մտնել և զանիկայ իր անկողնոյն մէջ
սպաննել ևս մտարերեց, բայց մարդ յանկարծակի մնծ
ոճրի մը չը յանդղնիր . մեծապէս սարսափեցաւ այսչափ,
սեւ արարք մ'ի զործ դնելէն, և իր սիրտն այս յան-

զանդն խորհուրդն ի զլուխ տանելու չափ խստացնել
չը կարագ . այլ Պարսկաստան զնաց, գտաւ զիւրոս¹,
անոր հաղորդեց կրեսոսի գաղոնիքը զորս լսեր էր, և
Վիւդացւոց դիտաւորութիւնը . որք կ'ուզէին Պարսից
գէմ նիզակակցութիւն մը կնքել, Փռքուն Ասիոյ բոլոր
Յոյն գաղթականաց ² հետ : Մի առ մի բացատրեց նմա-
կրեսոսի ըրած բոլոր պատրաստութիւնները, միանգա-
մայն և անոր յարձակման առաջքն առնլու միջոցները :
Կիւրոս իսկոյն կը մեկնի յափանց Տիգրիսի ³ ուր բանա-
կած էր անթիւ զօրաբանակաւ մը, և կը գայ մինչեւ
Ալիս ⁴ գետն, ուր կրեսոս անոր դէմ կ'ելնէ, աւելի
պերճաշուք քան քաջարի զնդաւ : Վիւդացիք խիստ
փափկակեաց կեանք մը կը վարէին, ըստ որում բնաւ
տեղէ մը մանու երկիւղ չունէին . իրենց հանդերձները
ուկեթել բենեզներ էին, կարի բնդունայնասէր կնոջ մը
հանդերձներուն պէս : Զէնքերնին համակ ոսկիապատ
էին . իրենց կը հետեւէին բազմաթիւ շքել կատքեր :
Ոսկի, արծաթ, մեծազին գոնարներ յամենուատ կը
շողշողէին իրենց վրաններուն մէջ, իրենց անօթոց,
կահուց և մինչեւ իսկ գերեաց վրայ : Ասոնց պերճասի-
րութենէն և փափկեցութենէն ոչ այլ ինչ կը սպասուէր,
բայց եթէ անխոհեմութիւն և մեղկաղէտ վատութիւն,

¹ Թագաւոր Մարաց և Պարսից, որ զկրեսոս կապագովկիզ
մէջ ի պարտութիւն մատնելէն ետք, գնաց պաշարեց զանի իր
Ասրդիս շահաստանին մէջ, զըր խիստ սակաւժամանակեայ պա-
շարմամի մը գրաւեց 548 ամօք նախ քան գիրիստոս :

² Փռքուն Ասիոյ որեւմտեան ափանց վրայ սփռուած շատ մը
Յոյն, Եւսզացի, Յանիացի և Դորացի գաղթականներ :

³ Տիգրիս Հայոց լըսաներէն կը բշշի, և կիւրոսի թագաւորու-
թիւնը կազմող մէկ մասին մէջէն անցնելով, կ'երթայ կը թագի
Պարսից ծոցը :

⁴ Ալիս, բառ պատմելոյ Հերոգոտեայ, Կապագովկիտն Պափ-
զոգոնիայէն կը բաժնէ, և Ալե ծով կը թափի :

թէն Ախւգացիք Պարսիկներէն աւելի ստուար բազմութիւն մ'ունէին : Խակ Պարսիկը քնդ հակառակն, աղքատութիւն և քաջութիւն միայն կը ցուցնէին իրենց վրայ թեթեւակի հագուած էին, քիչ բանով կ'ապրէին, կերակուրնին խոտոց արմատներ և բանջարեղիններ էին, խմածնին պարզ ջուր էր, գետնախշտի, բաց օդոյն վնասակար աղդեցութեանց տակ կը քնանացին, շարունակ իրենց մարմինները կը կրթէին՝ զանոնք աշխատութեան տոկուն ընկու համար : Երկաթէն զատ ուրիշ զարդ մը չունէին . իրենց գունդերն անտառացեալ էին նիզակներով, նետերով և թուրերով, և այս պատճառաւ սոքա իրենց փափկութեանց մէջ խեղդուած թշնամեաց վրայ նախատանաց և արհամարհութեան ակնարկ մ'եւեթ կ'արձակէին :

Այս ճակատամարտը հազիւ կոռոյ անուան մ'արժանացաւ, Ախւգացիք պատերազմի առաջին բազմունն իսկ դիմանալ չը կրնալով, մի զմիով դիտապասու կը դիզուին : Պարսիկը զանոնք կը ջարդէն և զիակունք արեան մէջ կը լողան : Կրեսոս մինչեւ Սարդիա կը փախչի . Կիւրոս առանց վայրկեան մը կորսլնցնելու մինչեւ հոն անոր ետեւէն կը պնդի, և ահա նա իր շահաստանին մէջ կը պաշարուի . կ'լմկճի երկար պաշարումէ մ'ետք, ձերբակալ կը լինի և տանջուելու կը տարուի, և այս ծայրադոյն վուանդին մնջ Սոզնի :

↑ Սոզն՝ օրէնսդիրն Աթենայ և մին յեօթանց իմաստամիրացն Յունաստանի . ծնաւ Սալոմինայ աւանին մէջ 592 ամաւ նախ քան գիրիստոս : Օտար ժողովրդոյ սովորութեանց տեղեկանտլու համար ըրած ուղեւորութեան տեխն, Սարդիա ալ եկաւ և կրեսոսի հետ երկար խօսակցութիւն մ'ունեցաւ, յորում ի մէջ այլց բանից ըստ իրեն նաև, թէ մարդն երջանիկ ընողը հարստառթիւնը չէ, թէ շատ անդամ այնակո կը պատահի, որ Աստուած մղեք բարեբազդութեան երեսն ընդ աղօտ տեսնել տուշն անմիջապէս

անունը կ'արտաբերէ : Կիւրոս զիտնալ կ'ուզէ թէ ի՞նչ կ'ըսէր, և կ'իմանսայ թէ կրեսոս կը գանգատէր իւր թշուառութեան վրայ, որով չէր հաւատացեր այն Յունակն՝ որ իրէն այնչափ իմաստուն խրատներ էր տուեր : Կիւրոս անոր խօսքերէն զգածեալ, կիանքն իրէն կը բաշխէ :

Այս ատեն Կալիմաքոս իր բարեբազդութենէն կը սկսի ձանձրանալ : Կիւրոս զանիկայ իր նախարարաց կարգն անցուցեր, և անոր բաւական մեծ հարստութիւն մը տուեր էր : Եթէ ուրիշ մը լինէր, անով գոնավտի լինէր . բացց Ախւգացին իր մատանեաւը զինքն աւելի բարձրանալու վիճակին մէջ կը տեսնէր . չէր կը բնար հանդուրժել լինքվինքը սահմանափակեալ տհանելով կ'ենաց այնչափ պայմանի մէջ, յորում շատ մ'իրեն հաւասար անձինք ու տէր մ'ևս ունէր : Երբէք չէր կրնար հաւանիլ կիւրոսն սպաննելու խորհրդոյն, քանզի սս իրեն այսչափ երախտիք էր ըլեր : Երբեմն երեւմն Կիւրոսը գահընկց ընելուն վրայ իսկ ցա զգացեր էր : Երբ անոր տանջանարան տարուիլը տեսեր էր, միրար մնապէս մորմոքեր էր : Այլ ևս չէր կրնար բնակիլ երկիր մը՝ ուր այսչափ չարիք գործեր էր, և իւր փառասէր տեսչանաց յագուրդ տալ չէր կարացեր : Այս աեղէն կը մնկնի, անձանօթ երկիր մը կը փնտոէ, ամբաւ աշխարհներէ կ'անցնի, ամենաւերեք իր մատանոյն մոզական և հրապուրիչ արդեանց փորձը կ'լնէ, թագաւորներ և թագաւորութիւններ կը կանգնէ ու կը կործանէ ըստ իւր հաճոյից, մեծագանձ հարաստութիւններ կը դիզէ, ի ծայրագոյն պատիւ կ'ամւառնայ, այսու ամենայնիւ աւելի երջանիկ լինելու բաղձանաց բոցը

Ետք, զմեզ թշուառութեանց խորը կը գահավիժէ, և թէ պէտք չէ մարդոց բազդին վրայ վճիռ տալ, և ոչ իսկ զանոնք բարեցաղդ կտմ գժրազդ կոչել իրենց մահուանէն տուած :

զինքը միշտ կը լափէ : Իր յուռուաքը (թըլլալը) իրեն կը պարզեւէ ամեն բան , բաց ի խղճի հանդարտութենէն և երջանկութենէն . ըստ որում մարդ իր արախն մէջ միայն կը գտնէ զասոնք . զի ասոնք բնաւ կախում չունին արտաքին շահերէ , որոց մեք մեծ յարգ կ'ընծայնք : Եւ երբ մարդ մեծութեան և յդիութեանց մէջ կը կորսնցնէ պարզմտութիւնն , անմեղութիւնն ու չափաւորութիւնը , ահա այն ատեն սիրտն ու խղճմտանքը , որք երջանկութեան ստոյգ գահոյքն են , յուղման , անձկութեան , ամօթոյ և խղճի խայթից նշաւակ կը լինին :

Լ.

ՊԱՐՍԻԿ ԱԼԻԳԷՒ ՊԱՅՄՈՒԹԻՒՆԸ

Կ'սհաբաս Պարսից թագաւորն օր մ'իր մի ուղեւորութեան ատեն իր բոլոր պալատականներէն զատուեցաւ , որպէս զի գնացած զիւղերուն մէջ առանց ճանչուելու , հոն բնակող ժողովրդեան բնական և աղաս կենցաղը դիտէ : Իր պալատականաց մին միայն առաւ հետը . բնաւ չեմ զիտեր , ըստ անոր թագաւորը , մարդոց ճիշդ բարքը . մեզ շրջապատող ամէն բան կերպարանափոխ եղած է , և ամէն զի մեր աչքերուն երեւ ցողը արուեստն է , և ոչ պարզ բնութիւնը : Կ'ուղեմ գեղջկական կենցադոյն տեղեկանալ և տեմնել մարդոց այս ազգը , զորս միշտ կ'ատեն մարդիկ , թէև առնոք մարդկացին ընկերութեան ստոյգ նեցուկներն են . ա՛լ յոդնեցայ միշտ պալատականներ տեմնելէ , որք զիս շողրքորթելով խաբել կը նային . ալէտք է քիչ մ'ալ եր-

թամ տեսնեմ երկրագործներ և հովիւներ , որ զիս չեն ճանչեր :

Իր մտերմին հետ շատ մը զիւղերու մէջն անցաւ , յորս մարդիկ կը խաղային , կը խնդային , և զարմացաւ մնաց , արքունիքէն դուրս , հանդարափիկ և ծափքերէ ազատ զուարծութիւններ գտնելով : Խրճիթի մը մէջ ճաշեց . և որովհետեւ սովորականէն աւելի քայլ ըրած լինելուն պատճառաւ խիստ անօթեցեր էր , հոն իրեն տրուած անպանոյն կերակրիկն ալ , իր սեղանին վրայ ևլորդ պատուական համալգամերէն աւելի անոյշ թուեցաւ իրեն : Մաղկափթիթ և ականակիտ առուակով մը շրջապատեալ արօտէ մ'անցնելու ատեն՝ տեսաւ երիտասարդ հովիւ մը , որ կնձնւոյ մը տակ , արօտական հօտին քով նստած՝ հովուական սրնդով կը նուագէր : Անոր կը մօտենայ , կը զննէ զայն , և վրան կը անսնէ զիմաց հաճոյական զծազրութիւն մը , պարզ և անկեղծիկ միանդամայն և ազնիւ ու չնորհալից կերպարանք մը : Հովուին ծածկուած ցնցոտիներն անոր զեղեցկութեան փայլը չէին նուալկեցներ : Թագաւորն առջի բնուրան այնպէս կարծեց , թէ անիկայ ծպտեալ բարձրաստիճան պայազաս մ'էր , բայց յետոյ հովուէն տեղեկացաւ , թէ իր հայրն ու մայրը մօտակայ զիւղ մը կը բնակէին , և իր անունն Ալիսէ էր : Որչափ որ անոր հարցուփորձներ ընելը կը շարունակէր , այնչափ կը զարմանար անոր վրայ , հաստատուն և խոհական համճարով մ'օժտեալ տեսնելով զանի : Աչքերը փառփռուն էին , բայց ոչ մուլութեան կամ վայրինութեան կրակով . ձայնը քաղցր էր և կարի զգածեցուցիչ և խորաթափանց . գէմքը բնաւ խոժոռութիւն մը չունէր , բայց նորա այս զեղեցկութիւնը մեղկ և կանացի չէր : Հովիւն որ տասնութեց տարեկանի մօտ էր , չէր զիտեր թէ որչափ հաճելի կ'երեւնար որ բիշներուն . ինքն այնպէս կը համարէր , թէ

իր խորհիլը, խօսիլն և մարմնոյ կազմութիւնը, ձիւդ իւր զիւղին մէկալ հովիւներուն պէս է. բայց առանց գասափարակուելու, սովորեր էր այն ամէնքը զորս բանականութիւնն իրեն անսացողներուն կը սովորեցնէ: Թագաւորն անոր հետ ընտանեբար խօսակցելով, հիացաւ անոր կատարելու թեան վրայ. իրմէ սովորեցաւ ժողովրդեան վիճակին վրայ այն ամէն բան, զորս թագաւորք զիրենք շրջապատող մուրդելոցներէն վն կրնար սովորիւ: Արբեմն երբեմն կը խնդար այս տկուն պարզմութեանը վրայ, որ իր պատասխաններուն մէջ բնաւ բան մը չէր ծածկեր: Այնպէս բնական կերպով խօսիլը թագաւորին համար խիստ մեծ նորութիւն մ'էր: Հետն եղող պալատականին նշան ըրաւ որ իրեն թագաւոր լինելը չը յայտնէ. վասն զի կը փախնար որ չը լինի թէ Ալիքէ մէկ վայրկենի մէջ կորսոցնէ բոլոր իր պատութիւնն և վայելչաբանութիւնը, երբ որոյ առջև խօսիլը զիսնայ: -Խիստ աղէկ կը տեսնեմ, ըստ թագաւորը պալատականին, թէ բնութիւնն այնչափ գեղեցիկ է ասորնագոյն, որչափ գերազոյն վիճակի մէջ: Ալքայորդի մ'երբէք այս խաշնարած տղայէն աւելի գեղեցիկ չէ երեցած: Խիստ երջանիկ պիտի համարէի ինքզինքս, եթէ ես ալ այսպէս գեղեցիկ, այսպէս ուշիմ և այսպէս սիրուն զաւակ մ'ունենայի: Եւյս տղան ամէն բանի յարմար կ'երեւայ ինձ: Եւ եթէ կրթութեանը լաւ հոգ տարուի, որ մը մեծ մարդ մը պիտի լինի. կ'ուզեմ քովս մնացնել զինքը: Թագաւորը հետը տարաւ զԱլիքէ, որ ապշեցաւ մնաց՝ երբ իմացաւ թէ որու առջեւ չնորհ դտեր էր: Անոր կարգալ, գրել և երգել սովորեցուցին, և ապա տոին իրեն վարժապետներ, որք միտքը զարգորով արուեստներն ու գիտութիւնները սովորեցուցին իրեն: Զառաջնն արքունեաց պայծառութիւնը զինքը քիչ մը լուցուց, և իր բարդին մեծ փափոխութիւնն իր.

ովրան ալ վագր ինչ փափոխեց: Իր անփորձ հասակն եւ յաջողուածք, սակաւիկ մի նսիմացուցին իր իմաստութիւնը: Փոխանակ իր հովուական ցարոյն, սրնդին և մազեղինին, ուկեթել ծիրսնիներ հագաւ, և զուխն ականակուռ փակեղ (սարլզ) մը փաթթեց: Եր գեղեցկութիւնն արքունեաց բոլոր հաճոյական բաներուն վրաց սոտւերած մը ձգեց: Ալմնէն ծանրակշիռ գործոց մէջ մնծ յաջողակութիւն մը ցուցուց, և իր տիրոջը վստահութեան արժունացաւ, որ Ալիքէն արքունեաց բոլոր ձոփութեանց նկատմամբ ունեցած խիստ կիրթ ձաշակը տեսնելով, վերջապէս անոր Պարսից մէջ խիստ երեւելե եղող պաշտօն մը տուաւ, որ էր թագաւորին ունեցած բոլոր գոհարեղջներն և մեծագին գոյգը պահելու պաշտօնը: Գանի որ Շահաբաս կենդանի էր, Ալիքէի մեծութիւնն երթալով կ'ածէր: Որչափ որ հասակը կ'առնուր, այնչափ ստէպ կը միշէր իր նախկին վիճակն, և շատ անդամ զանիկայ կորսնցնելուն վրայ մեծապէս կը ցաւէր: -Ազ գեղեցիկ օրեր, կ'ըսէր ինքնիրեն, անմեղութեան օրե՛ր, օրե՛ր յորս զուտ և անվտանգ ուրախութեան քաղցրիկ ձաշակը կը ձաշակէի. օրե՛ր, որոցմէ յետոյ այնպիսի քաղցը օր մ'երբէք չեմ տեսած: Աւա՛դ, արդեօք այլ ևս պիտի չը տեսնե՞մ զձեզ: Նա որ զիս ձեզմէ զրկից ամէն հարստութիւն ինձ տալով, նա ամէն հաճոյք ինձմէ կորպեց: Երթալ իր զիւղը տեսնել ուզեց. սիրաը փղձկեցաւ տեսնելով այն տեղերը, յորս երբեմն իր ընկերներուն հետ խացելու, երգեր և հովուական սրինգ նուազեր էր: Իր ծնողաց և բարեկամաց կան սրինգ ապագեր էր: Ան ծնողաց և բարեկամաց մէկ մէկ քարիք ըրաւ, բայց անոնցմէ ինդրեց, որ կատարեկապէս երջանիկ լինելու համար, գաշտային կեանքն երբէք չը թողուն, և արքունեաց թշուառութեան փորձը չը տեսնեն:

Անքն այս թշուառութեանց փորձը տեսաւ. իւր բա-

բի տէրը Շահարաստ մեռնելով, նմա յաջորդեց իւր Շահ-Սէֆի¹ թռուը²: Նախանձաբեկ և դաւաճան պալատականները կանխաւ թագաւորն Ալիպէի գէմ զրդուելու հետքներ դտան: -Հանգուցեալ թագաւորին իր վրայ ունեցած վստահութիւնը չարաշար գործածեց, կ'ըսէին, ամբաւ գանձեր դիզեց, խորելով գանձէն խել մը մեծագին բաներ, որոց աւանդապահն էր: Շահ-Սէֆի որ իշխան մ'էր, միանգամայն դիւրահաւան, անփոյթ և անհանձար երիտասարդ մը, աւելի բանի պէտք չունեցաւ ըսուած չարախօսութեանց հաւատալու համար: Եր հաւուն ըրած կարգագրութիւնները բարեկարգող և անկէ աւելի իմաստութեամբ վարուող մէկն երեւնալու անափառութիւնն ունեցաւ: Եւ որպէս զի զԱլիպէ պաշտօնանկ ընելու պատճառանք մ'ունենայ, անոր նախանձորդ պալատականաց խորհրդով, ուզեց որ իրեն քերէ կարի մեծագին ակսնակուռ դաշոյն մը, զրդ իւր թագաւոր հաւը կը կրէր պատերազմաց մէջ: Շահարաստաննակաւ այն դաշոյնին բոլոր գեղեցիկ աղամանդները հանել տուեր էր: Ալիպէ զօրաւոր ապացոյցներով հաստատեց, թէ այս բանը հանգուցեալ թագաւորին հրամանաւ այն պաշտօնն իրեն տրուելէն առաջ կատարուեր էր: Երբ Ալիպէի թշնամիք տեսան որ այլ ևս չէին կրնար զԱլիպէ կորսացնելու համար այդ պատճառանքը գործածել, Շահ-Սէֆի խորհուրդ տուին, որպէս զի ասանեհինգ օրուան մէջ բոլոր իրեն յանձնուած մեծագին կահուց ցուցակը շինել պատուիրէ: Այն տասն

¹ Շահարաստ իրեն յաջորդ ունեցաւ զՇահ-Սէֆի, որ ոչ թէ իւր որդին էր, այլ թռուն: Այս էջեանն որ 1628 ին ի դահ ամբարձաւ և մուռաւ ի 1642, Պարսից միագետաց ամենէն կատաղին եղաւ:

² Ի բնագրին որդին, թերեւս սխալմամբ, ինչպէս որ վարը ուղղագրեալ է հաւ (grand père) լառով:

եհինգ օրերէն հաք, այն ամէն գրուած բաներն ինքնախան աչքով տեսնել ուզեց: Ալիպէ ամէն գուռներն առող բացաւ, իր պահպանութեան յանձնուած ամէն բան անոր ցուցուց: բնաւ բան մը պակսած չէր հոն, ամէն բան գեղեցիկ դասակարգուած և մեծ ինամբով պահուած էր: Թագաւորը հոն տեղ ամէն զի տեսնուած բարեկարգ դասաւորութենէն, և ամենայն գոյից անթերի գտնուելէն, իր մեծ սխալանքը ճանչնալով, գրեթէ Ալիպէի ի նպաստ խորհիլ սկսեր էր, այն ինչ կարի մեծագին կահուք լիցուն գալթի մը ծայրն երեք փականքներով ամուր փակուած երկաթի գուռ մը տեսաւ: -Ահա հոն պահած է Ալիպէ, ըսին նախանձաբեկ պալատականները թագաւորին ականջն ի վայր, քեզմէ գողցած ամենասլատուական գոյքերը: -Այդ զրան ներսը գտնուած բաներն ալ տեսնել կ'ուզեմ, գոչեց թագաւորը մեծաւ զայրացմամբ, հոդ ինչ զրած ես, պէտք է ցուցնես ինձ: Այս խօսքին վրայ Ալիպէ անոր ծնդաց փարելով, զինքն Աստուծոյ անուանը վրայ երդուընցուց, որ երկրիս վրայ ունեցած ամենէն աւելի պատռական բանն իրմէ չը յափառակէ: -Իրաւունք չէ, կ'ըսէր, որ մէկ վայրկենի մէջ կորսացնեմ ինձ իրեւ միակ յոյս մնացած բանը, այսչափ տարիներ թագաւոր հաւուդ ծառայիլէս ետք: ա՛ռ ինձմէ բոլոր ունեցածներս եթէ կ'ուզես, բայց միայն զայն ինձ թող, Թագաւորն այլ ևս բնաւ չը կասկածեցաւ, թէ անշուշտ չարութեամբ ժաղովուած հարստութիւն մը լինելու էր այն, զոր Ալիպէ հոն գանձեր էր: Աւելի խրոխտութեամբ իր ձայնը բարձրացուց և, -Բացարձակապէս կ'ուզեմ որ այս գուռը բացուի, ըսաւ: Ալիպէ որ անոնց բանալիներն ինքը կը կրէր, վերջապէս բացաւ զայն: Ուրիշ բան չը գտնուեցաւ հոն, բայց եթէ իր հովուական ցուպը, սրինդն և հովուի հանդերձը, զորս ատենով

հնո՞ւ բերեր էր, և անոնց ստէպ ստէլ այցելութեան կ'երթար, վախնարավ որ չը լինի թէ իր նախկին վիճակը մոռնայ: Ահաւասիկ, ըստու, արքայ քաջ, իմ նախկին երջանկութեանս մնացորդը, զոր ոչ մնծութիւնք կրցան յափշտուկել և ոչ իշխանութիւնք: Ահաւասիկ իմ գանձա դորս կը պահեմ անով հարստանալու համար, երբ դու զիս աղքատութեան մէջ ճգհու: Գիղ ևս ա՛ռ քու բոլոր գանձերդ, միայն իմ նախկին վիճակին այս սիրելի գրաւականներն ինձ թող: Ահաւասիկ իմ ստոյդ ինչքո, որոնք երբէք ինձմէ պիտի չը պակսին: Ահաւասիկ այն զուտ և անսնիվկ ստացուածք, որք միշտ անուշ են անոնց՝ որ գիտեն կարեւորօք ևիթ շատանսլ, և աւելորդաց ըղձիւ ինքզինքնին չը տանջել: Ահաւասիկ այն գոյքը՝ որոյ պտուղն է աղատութիւն և անդորրութիւն: Ահաւասիկ այն բարիք՝ որք ինձ վայրկեան մ'անգամ վրդովում չը պատճառեցին: Ո՛վ պարզ և երջանիկ կեանքի մը սիրելի գործիներ, ձեզ միայն կը սիրեմ, ձեզ հետ միայն կ'ուզեմ ապրիլ ու մոռնիլ: Խնչո՞ւ համար պէտք լինի որ ուրիշ խարուսիկ հարստութիւններ գան զիս խալին, և իմ կինացս խաղաղաւէտ անդորրութիւնը վրդովին: Ձեզ կը գարձնեմ այս ճոխութիւններն, արքայ քաջ, որ ձեզ առատաձեռնութենչն ինձ կը գան: զայն միայն կը պահեմ՝ զոր արդէն ունէի մինչ թագաւոր հաւագ եկաւ, զիս իր չնորհներովը թշուառ ըրաւ:

Թագաւորն այս խօսքերը լսելով ճանչցաւ Ալիպէի անմեղութիւնը, և զանիկայ կորմնցնել ուղող պալատականաց գէմ սասատիկ զայրացած՝ զանոնք իր քովէն վարեց: Ալիպէ անոր աւագ պաշտօնեայն եղաւ, և կարի ժանրակշիռ գաղտնի գործառնութեանց պաշտօնատար կոչուեցաւ, բայց գարձեալ ամէն օր իր հովուական ցարոյն, որնդին և նախնի հանգերձին այցելութեան

կ'երթար, զոր միշտ ի պատրաստի կը պահէր իր գանձատան մէջ, որպէս զի անհաստատ բախտն իւր փառքը նսեմացնելուն պէս զանոնք վերսախն առնու: Լեցուն օրերով ծերացած մեռաւ, և ոչ երբէք ուզեց՝ ոչ իր թշնամիները պատուհամել տալ, և ոչ հարասութիւն գանձել, և իր ազգատոհմին՝ հովուական վիճակին մէջ գանձուող անձանց պաճարանաց համար պէտք եղածէն աւելի բան չը թուղոց: զի այն վիճակին էր՝ զոր ամենէն ապահով և ամենէն երջանիկ վիճակ մը համարած էր միշտ :

10.

ԶՈՒ ԱՐԴԱԿՈՒՅԻՆԻ 1

ԵՐՄ համբաւան 2 իր ֆորդյն բարձրագուչ աղաղակաւ զեկոյց վիւկոնի չուն զաշտային Դից և կինգոսի Յու գուացացին գուացաց, նորա բոլոր նսեմաստուեր անտառք գառն հեծծանաց աղաղակաւ թնդացին: Արձագանդք ախրու թեամբ, զանոնք ընդ շրջասպիւու հովիսս կը վանդէին:

4 թէ ով էր Վիւկոն, ոչ գործոց վերջն տպագրութեան ծանօթութեանց մէջ գտոյ զայն, ոչ այլ և ոյլ գիցաբանութեանց և ոչ ձեւքս հասած ընդարձակ բառարանաց մէջ: Ծ. Թ.

2 Այլաբանեալ աստուածութիւն, զոր բանաստեղծք ձառագ շիւաղի մը կերպարանօք կը ներկայացնեն.

Ծածկեալ համակ բեւր բեւր աշօք ու ականջօք, եւ ձայն նորա իրը ըլլամբիւն որոտան:

Գարցապարը իւր թէպէտ յերկրի հստակաւ կան, գլուխին յերկին մուխ կոյ ծրաբեալ թուխ ամգովք:

Ց կինդոս՝ Դեղօս կղղւցն մէջ լոռ մ'է:

Այլ ևս չէր լոռեր, ոչ սրնզին և ոչ փողոյն ձայնը : Հովիներն իսկ առ վշտին իրենց հովուական սրինգները կը խորտակէին : Ամէն բան կը ծիւրէր, կը ծնգէր . ծառոց գողտրիկ դալարի տերեւք խամրիլ կը սկսէին : Երկինն որ մինչեւ ցայնվայր ջինջ և պայծառ էր, ամպրոպայոյզ ամպերով կը պատէր : Դաժան Աքիլոնը (հիւսակողմ) սաստկասառոցց ձմերան պէս դարաստանին ծառերը կը սարսուցնէր : Ամնէն դաշտային Դիք անգամ այս դառն կրոստեան անգայ չէին : Դրիխտք¹ հինաւուրց կաղնեաց խոռոչացեալ կոճղերէն դուրս եւած՝ Վիւկոնի չուն կ'ողբային : Այս տխուր Դիք համախմբեցան հաստարուն միծ ծառոյ մը բոլորտիքը, որ իր բազուկներն յերկինս ամբարձած, իւր թանձը հովանեաւ իւր մայրն եղող երկրին կը հովանանայր՝ բազմաթիւ փաղնչական դարերէ հետէ : Աւա՛զ, այս հինաւուրց ծառոյն երիցս ստուար և ոստախիտ բնոյն բոլորտիք, ուր խաղալ և պարել ստվոր էին յաւերժահարառունք, հիմայ իրենց աղէտքը միմեանց դուժել կը գային : Աւա՛զ, ալ բանը լմնցած է, կ'ըսէին, այլ ևս պիտի չը տեսնենք զլիւկոն . նա զմեղ կը թողուր . թշնամի բախտը զանիկաց մեր ձեռքէն կը յափշտակէ : Կ'երթայ Վիւկոն որ մերինէն աւելի երջանիկ դարաստանի մը զարդն ու փափկութիւնը լինի : Ո՛չ, ո՛չ, այլ ևս ներելի չէ մեզ յուսալ, թէ անգամ մ'ալ իւր ձայնը պիտի լը-սենք, կամ նորա՝ իւր դիպաձիգ աղեղամի՝ արագաթեւ թռչուները նետահար գետին թօթափելը պիտի տեսնենք : Պան² իսկ իւր սրինդը մոռցած հոն վաղեց : Փառնայք և Սատիւրոսք ալ իրենց պարերը դադրեցուցին : Թռչունք անգամ այլ ևս չէին երգեր : Ոչ այլ ինչ կը լսուէր, բայց եթէ բուոց և ուրիշ չարագոյժ

¹ Տես առակ Ի. Երես 46, Ծան. 2:

² Յետ առակ Ի. Երես 43, Ծան. 5:

թռչոց փայխնը : Փիլոմելա¹ և իւր ընկերք տիտուր լոռութիւն մը կը պահէին : Այն ատնն յանկարծ Փլորա² և Պոմոնա ձեռքի տուած զուարթաղէմ երեւցան դրախտին մէջ : Մին ծաղկամբ էր պսակեալ և ծիծաղաշուրթն դարաստանին վրայ կոխած տեղերուն մէջ ծաղկունք կը փթթեցնէր : Միւմն առատութեան եղջեր³ մէջ իր ձեռքն ունէր պտղոց բոլոր ազգը, զորս գարուն լիածեռն կը սփուէր ընդ երկիր, ի վարձ վաստակոց մարդկան : -Միսիթարուեց՛ք, ըսին անոնք, սրտաթեկ, սրտաթափ Դիք ակմբին . Վիւկոն կը մեկնի ստոյդ է, բայց Ակողոնի⁴ լեռն ալ բոլորտվին չը լքաներ : Ընդհուպ զնա ինքն հոս պիտի տեսնէք, որ բուն իր ձեռքեք պիտի մշակէ մեր երանութեան դրախտաները . իր ձեռքեք պիտի տնկեն հոն կանաչազեղ թուփեր, տունկեր՝ որ զմարդ կը մնուցաննեն, և ծաղկունք՝ որ զայն կը հեշտազննեն : Զգուշացի՛ր Աքիլոն, չը լինի թէ քու ժանտածուտ շընչովդ խամրեցնես այն պարտէզներ, յորս Վիւկոն անմեղիկ հեշտութիւն պիտի վայելէ : Պարզ և անպահոյն բնութիւնը սնոտի պերճութիւններէն նախամնծար պիտի ընտրէն աս : Պիտի սիրէ այս տեղեր՝ զի մեծ ցաւով կը թողու զասոնք : Այս խօսքերէն ակմբին տիրութիւնը զուարթութեան փոխուեցաւ . Վիւկոնի զրուատիքն երգեցին . ըսին, թէ սա ալ պարտիզաց սիրող պիտի լինի, ինչպէս երբեմն Ակողոն հովիւ եղաւ հօտից Ատմեթայ : Բիւրաւոր դիւցանուագք դարաստանը լեցուցին, և Վիւկոնի անուռնը վաղնչական անտառէն մինչեւ հեռաւուր գիւղերը տարածուեցաւ : Հովիսք զայն իրենց

¹ Տես առակ Ի. Երես 44, Ծան. 1:

² Փլորա յաւերժահարմ՝ դիցուէի ծաղկանց, և Պոմոնա յաւերժահարմն՝ դիցուէի պտղոց և պարտիզաց :

³ Տես առակ Ի. Երես 45, Ծան. 5:

⁴ Տես առակ Ի. Երես 44, Ծան. 3:

սրնգաւ կը նուագեն, և թռչունք իրենց ճռուողաձայն
դայլայիկներով լսելի կ'ընեն չեմ զիտեր ինչ բարեքիկ
ձայն մը, որ Լիւկոնի անունը կը հնչէ: Երկիրը ծաղ-
կամբք էկը փթթի, և պտղովք կը բերկրի: Պարտէզք
անոր գալստեան ակնկառոյց՝ իրեն համար կը պատրաս-
տեն գարնան շնորհներն և աշնան պերճ պարգեւները:
Վիւկոնի լոկ հայեացքը, զորս նախ ի հեռուստ այս
զուարձաբուզիս լերին վրայ կ'արձակէ, զայն քաջարե-
զուն կը յարդարէ: Հօն տեղ աճող վայրի և ամուլ տուն-
կերը խլելէն ետք, ձիթապառուզներ և մրտենիներ պիտի
ժողովէ, և պիտի սպասէ որ Արէս¹ իրեն ուրիշ տեղեր
գալնիներ ժողովել տայ:



լԲ.

ԱՆՈՀՏԾԱՅ ՈՐՍԲ

Ակեղտաց² երկրին մէջ՝ Դրուիդաց³ հոչակաւոր
տաճարին մօտ նսեմաստուեր անտառ մը կար, որոց
երկրի չափ հինաւուց կանիք՝ ջրհեղեղին ջուրերը տե-
սեր էն, և իրենց թանձրախիտ ոստոց տակ՝ ցերե-
սեր էն, և իրենց թանձրախիտ ոստոց տակ՝ ցերե-

¹ Տես առակ ԺԵ. Երես 28. Ծան. 2:

² Կեղտ անունը կը տրուէր Գաղղիա բնակող դլսաւոր՝ ժողովը-
դոց միոյն՝ որ բնակեցան նաև յիտալիս, ի Սպանիա և ի ՄԵՃ
Բիթանիա:

³ Դրուիդը էն փելիսոփայք կամ քուրիք հին Գաղղիացւոց,
որ տարւոյն մէկ որոշեալ օրը, Շարթրէն գաւառին մէջ իրենց
ընդհանուր ժողովը կ'ընելին:

իր անունն իր հոսած տեղույն կը տար: Ստէպ հոս՝ այս
անհեթեթ և սեպացեալ ժայռիւք լեցուն անտառին մէջ
կը գար Անահիտ⁴, իր նետերով եղջերուներ և այծեամ-
ներ գետին: կը փոէր: Մեծաւ եռանզեամբ որսը կատա-
րելէն ետք, կ'երթար նոյն վտակին վծիա ջուրց մէջ կը
միսրձէր, և հայեալլը² կը պանձայր զիցուհին և բոլոր
յաւերժահարսունքը հեշտացնելուն վրայ:

Օր մ'Անահիտ այս տեղերը վարազ մ'որսաց, որ
կալիդոնի զ վարազէն աւելի յախտամարմին և աւելի
կատաղի էր: Իւր թիկունքը մացառացեալ էին կարծ-
րանիւթ խողանաստեւովք, որք գոռ պատերազմողի մը
տիգին պէս ծառացեալ և ահընկէց էին: Իր փայլակ-
նացայտ աչքերէն արիւն և հուր կը ցայտէին: Իր լայ-
նաշաց բերանէն թուխ արեամբ իւառնեալ փրփրոց հե-
ղեղ մը կը ժայթքէր: Իր այլանդակ անհեթեթ գլուխը
նաւու մը խեղաթիւր ցոկին կը նմանէր: Ազտեղեալ և
ցեխոտեալ էր իւր կաղազին (հասցե) աղմով ուր թաւա-
լիր էր. իւր բերանոյն խարչասիչ շունչն իր բոլորտիքն
օգը կը շարժէր և ինքն ահազին կը խանջէր: Կայծակի
մ'արագութեամբ կը յարձակէր, ոսկեփունչ հասկերը
գետին կը փոէր, և բոլոր մերձակայ ագարակները կ'ա-
ւերէր: Բարձրաբերձ ծառոց ստուար բուները կը կրտ-
րէր, նոցա կրծին վրայ իր ժանիքը սրելու համար: Իւր
ժանիք խիստ սուր և հատու էին՝ Պարսիկ կորա-
քամակ թուրերուն պէս: Երկրագործներն ահաբեկ իրենց
զիւղերը կը փախչէին: Հովիւներն իրենց անապատին
մէջ մոլորեալ հօտը մոռնալով, խրճիթնին կը զիմէին:

⁴ Անահիտ էր զիցուհի որսորդութեան, գուսար Արամազդաց
և Լետովայ, և քոյր Ապօղնի:

² Տես առակ ԺԸ. Երես 40. Ծան. 3:

³ Գաղղիա և անտառ Ետովիս, ուր Մելքառը այլանդակ խոզ
մ'ազաննեց:

Ամէն բան վիր ի վայր յուզեալ էր : Որսորդներն իսկ, իրենց գեղարդներով ու սուխներով, այն անտառին մէջ մտնելու չէին համարձակեր : Անահիտ միայն այս գաւառին վրայ դթալով, իր ոսկի կապարձքն և փքիններն ի ձեռին կը յառաջէ . իրեն կը հետեւէին յաւերժահարսանց ջոլիրք, որոց ամենէն գլխով չափ վերամբարձ կը քալէր : Թեթեւ կը սրանայր նա քան զգեսփեռ, և արագ քան զփայլակն : կը խոյանայ վիթխարի ճիւաղին վրայ, կը խոցէ զայն իր փքնաւ ականջին տակէն, այն տեղէն ուստի ուսուր կը սկսի . և ահա ճիւաղն իր արեան ալեաց մէջ թաւալգլոր կը խաղայ : Ահազին աղաղակներ կ'արձակէ, յորմէ բոլոր անտառը կը թնդայ . ի զուր իր ահազին բերանը բանալով, իր սոսկալի ժանիքն իր թշնամիները պատառելու պատրաստ կը ցուցնէ : Յաւերժահարսունք կը սարսուին ընդ այս . Անահիտ և եթ կը խիզախէ, անոր գլխոյն կը կոխէ և զայն իր նիզակին կը շամփիրէ : Ապա ինքզինքն այս վարագուն իր վրայ ցայտած արեան կայլակներէն կարմրացեալ տեսնելով կը լրգնայ յիշեալ վտակին մէջ, և գիւղերն այս ճիւաղէն փրկած լինելոյն ուրախութենէն յափշտ սկուած ետ կը դառնայ :



ՂՊ.

ԱՐԻՍՏԵԼՈՍ ԵՒ ՎԱՐՉԵԼԻՈՍ

Վիրգիլիոս 1 Դժոխքն իջած լինելով՝ մտաւ այն երջանիկ երկիրները, յորս զիւցազունք և աստուածազդղիքիկ մարդիկ երջանիկ կեանք մը կը վարեն, բիւրաւոր առուակներէ լնդհատեալ մշտագալար ծաղկազուարձ մարմանզից մէջ : Նախ հովիւն Արիստէոս 2 որ ի դիւցազնաց էր, հոն իրեն մօտեցաւ անոր անունը լսելով : Ո՛Ռչափ մեծ ուրախութիւն կը զգամ, ըստ անոր, քեզ նման մեծ բանաստեղծ մը տեսնելովս . քո տաղեր՝ ցօղոյ գողարիկ սիզաց վրայ իջնելէն աւելի յուշիկ կ'իջնեն . և այնափի քաղցրիկ ներդաշնակութիւն մ'ունին, որոնք սրտերը կը կակլեն և աչքերէն արտասուք կը քամն . դու իմ և մեղուացս համար ալ ոգեցիր տաղեր, որոց Հոմերոս 3 անգամ նախանձ կը բերէ : Որչափ արեւուն

1 Վիրգիլիոս իշխան Լատին բանաստեղծից, որ Օդոսասոսի գարուն մէջ ծաղկեցաւ : Ասոր քերթուածներէն ձեռքերին ունիմք, Հովուերգութիւններ, Մշտակակն անուն քերթուած մը, և ննեական անուն դիւցազներգուկ քերթութիւնն մը :

2 Արիստէոս, որդի Ապողոնի և Կիւրենեայ յաւերժահարսին . Մշակականաց մի չքնաղացդյն միջադիպին զիւցազն է : Խիստ սիրեց զնւրիդիկէ, որ իր Որդի սի հետ հարսնացած օրն երբ Արիստէոսի հետապնդութենէն կը փափէլը, ճամփան օձ մը խայթեց զինքն և իսկցին մեռաւ : Յաւերժահարսունք Եւրիդիկեայ վլէժն անկէ առնելու համար, անոր մեղուները ջնդեցին : Մայրն իրեն խորհուրդ տուաւ՝ որ այս բանիս վրայ խորհուրդ հարցնէ Պրոտէօսի . և առ անոր ըստաւ, որ Եւրիդիկեայ ուրուականը ողքէ չորս երնջոց և չորս ցլուց զրհիւ մը, ըրոց փորուիքէն մեղուագունքեր ծնան :

3 Հոմերոս, Յունաց կարի չին և կարի հռչակաւոր բանաստեղծն էր : Իրենն են լիլական և Ոդիսական երկու աննման քերթուածները :

և կիւրենեայ ։ նոյնչափ և քեզ կը պարտիմ այն վառքը յոր կը վայելեմ։ Շատ ատեն չկայ՝ որ գանոնք ի բերան կարդացի. տաղեր՝ որք և լինոսի, չեսխողեայ ։ և Հոմերի իսկ փափկախօսիկ և շնորհալից էին, զորոնք մտիկ ընելէն ետք, երեքն ալ գնացին Լետէ ։ գետոյն ջուրէն խմեցին, որպէս զի այն լսած տաղերնին մոռնան. ահա այսչափ սրտառուչ կ'ընէ զիրենք յիշատակն այն տաղից, որք իրենց արժանի էին, սակայն իրենք վրիպեր էին զայնս ողելէ. Դու զիտեն թէ բանաստեղծից ազգն որչափ նախանձառ որ է. եկուր ու բեմն իրենց մէջ բազմէ. Այդ տեղը շատ դէշ տեղ մը պիտի լինի. ըստ Վիրդիլիս, քամի որ անոր բնակիչք այդչափ նախանձոտ են. ուրեմն հոն իրենց ընկերութեամբ ժամերը խիստ գէշ պիտի անցունեմ. քաջ կը տեսնեմ թէ քո մեղուք չեն այնչափ զիւրացառումն՝ որչափ այդքանաստեղծից սրտերը. Դիրաւ կ'ըսես, ըստ Արիստէոս, իրենք ալ մեղուի պէս կը բզզմն և անոնց պէս խայլթոցներ ունին, զիրենք զայրացնողները խայլթելու համար. Հոս ուրիշ մեծ մէշ կը կայ, ըստ Վիրդիլիս, որուն իմ ակնածու յարդանքս մատուցանելու հմ, և այն է աստուածայինն Որփէոս ։ սակայն դու ի՞նչպէս կ'ապ-

Վ կիւրենէ էր յաւերժահարսն, դուստր Փենէոս գեաց և մայր Արիստէոսի.

2 Լինոս օրբազնն երգեցող, որդի Ապոռոնի և միոյ ի Մուսայից. Հետիոտու՝ վաղնչական գորուց հնին բանաստեղծից մին է, զոր հեղինակք ոմանք Համերսուէն ալ երիցադայն կը գննէն, յորմէ երէք քերթաւածներ մայրած են մեզ. առաջնը կը խօսի մշակութեան վրայ, և Զանք և Աւուրքը մակագիրը կը կըլ.

3 Լետէ, բառ Յունական որ կը նշանակէ մոռացումն. Տարտարոսի գետոց միոյն անունն է, որուն ջուրէն երբ ուրսւական մը խմեր, անցեալն իսպառ կը մոռնար:

4 Տես առակ ի. երես 45. Ծան. 2։ Որփէոս չարամահ կորսուեցաւ Դրակոսի կիսերէն, որք զինքն անդամ կոտրեցին

րիս իրեն հետ : Բաւական դէշ, պատասխանեց Արիստէոս, ինքը զիս ևս մեծ նախանձ մը կը տածէ իւր կնոջ վրայ, ինչպէս որ միս երեքն ալ տաղեր շինելու փառաց վրայ. իսկ զքեղ լաւ կերպով պիտի ընդունի, զի դու իրեն հետ պատուով վարուեցար, և Ովիդիոսէն աւելի իմաստութեամբ խօսեցար այն կուոյն վրայ՝ զորս ըրաւ Գրակոսի կանանց հետ, որք և զինքը յօշ յօշ կարատեցին։ Բայց աւելի չուշանանք, մտնենք այդ սրբազն անտառակն՝ որ բազմաթիւ արծաթափայլ աւկունքներէ կ'ոռոգուի. պիտի տեսնես՝ որ բոլոր սրբազն կանանց ի պատիւ քո յոտն պիտի կանգնի։ Արգէն Որփէի քնարին ձայնը չե՞ս լսեր. միտ զիր Նինոսի՝ որ նից ընտգէմ Սկալից մարտը կ'երգէ. Հոմերոս կը պատրաստի նուազել զԱքիլլեայ, որ Պատրոկլի մահուան վրկէ Հեկտորի 2 մահուամբ։ Բայց Հափողովէ կը ինպէ Հեկտորի մահուամբ։ Համար կամաց աւելի վախնալու տեղի ունիս. զի սա իր ընդարձայոց դաֆնանութեամբ, խիստ պիտի սրտմատի քեզ դէմ, իր բաժինն եղող զեղջլական իրաց վրայ այդչափ վայելչութեամբ խօսիլ համարձակելուդ համար։

Հաղիւ թէ Արիստէոս այս խօսքը լմացուցեր էր, և ահա մտան նոյն զովագին հովանեաց տակ, ուր յաւերժական խանդք կը թագաւորմն. որովք ևս սոյն աստուածախօսիկ անձնաք զգածեալ էին։ Ամէն մարդ ուոքի ելաւ, բազմեցուցին զՎիրդիլիսու, և աղաչեցին որ իր

ի վեճ անարդանաց զօր իրմէ կրեր էին։ Վիրդիլիս մշակական գոր անունու միշադիպին մէջ, քաջ կը նկարագրէ Որփէոսի և Ներփիկեայ պատմութեանը։

1 Հռչակաւոր բանաստեղծ Օգոստեան գարուն, իր Այլակերպութեանց քերթութեան ժ. գրաց մէջ կը պատմէ Որփէոսի մահը։

2 Հետորի մահը պատմուած է Իլիականի իմ. երգին մէջ։ Պատրոկլէս էր բարեկամ Աքիլլեայ, և Հեկտոր որդի Պրիամու, Պրայոյ պաշտպանազաց ամունէն քաջը. Տես ի. եր. 45. Ծան. 4։

երգերն երգէ . և նա նուազեց զանոնք , նախ պատկառ սուկ համստութեամբ , և ապա բուռն յափշակութեամբ մտաց :

Ամենէն կատաղի նախանձորդքն իսկ , յակամայս զիրենք հիացնող քաղցրութիւն մը զգացին : Որփէի քնարն՝ որ քարերն ու փայտերն իսկ կախարդեր էր , իր ձեռքէն ինկաւ , և աչքերէն դառն արտասուք վիճեցան : Հոմերոս վայրկեան մը մոռցաւ իր նլաւէնին սահուն պերճութիւնն և Որդէնիանին քաղցրանուք յեղյեղումները : Ախոս կարծեց՝ թէ այդ գեղեցիկ քերթուածներն իր Ապողոն հօրէն յօրինուած էին . անշարժ , անշունչ և զմայլեալ կը մնայր՝ այնախի երգոյ մը քաղցրութենէն : Հեսիոդոս բոլորովին այլայլած , չէր կրնար այս հրապուրիչ կախարդանաց ընդդիմանալ . և վերջապէս փոքր ինչ սթափելով , սա նախանձընդդէմ և սպառնալից խօսքերն ուղղեց անոր . — Այդ յօրինած տաղերդ , Վիրզիլ , արոյրէն և անագապլիմաձէն աւելի տոկուն են . բայց ես կը նախաձայնեմ քեզ , թէ օր մը տղեկ մը պիտի ելնէ զայն իւր լեզուաւ թարդմանէ , և այնու մնջուները նուագողիդ փառաց բաժանորդ պիտի լինի :

լԴ.

ՆԵՍՏՈՐԻ ԹՈՌԻՆ ՆԵԼԷՌՈՒ ԱՆԽՈՐՃՈՒՐԻ ԱՂՅԹՔԸ

Ի Դից սիրեցեալ մահկանացուաց մէջ , Նեստորէն¹ աւելի անոնց սիրելի եղող մէկը չէ գտնուած . Դիք զինքը լեցուցեր էին իրենց չնաշխարհիկ պարգեւներով , իմաստութեամբ , մարդկային բարուց խորին հմտութեամբ և քաղցր ու յանկուցիչ ճռումութեամբ մը : Բուր Յոյնք սքանչանոք իրեն կը լսէին , և ինք խոր ծերութեան մը մէջ՝ հոգւոց և սրտից վրայ բացարձակ իշխանութիւն մը կը վարէր : Դիք նորա վախճանէն յանաշխանութիւն մը կը վարէր : Դիք նորա վախճանէն յանորհ մ'ալ ընել ուղեցին իրեն , որով իր Պիսիս գրատ² որդւոյն զաւակ մը ծնանիլը տեսաւ : Երբ նա յաշխարհ եկաւ , Նեստոր զանիկայ իր ծնգաց վրայ առած , աչքերը յերկինս ամբառնալով աղաղակեց . Ինձ ըրած բարերարութեանցդ չափը լեցուցեր , Պա՛լաս³ , և երկրի վրայ այլ ևս խնդրելու բան մը չունիմ , բայց զայս՝ որ քու հոգւովիդ լեցնես սոյն մանկիկն որոյ ծընունդը տեսնելու շնորհն ըրիր ինձ : Վատահ եմ , հզօ՞րդ Պիցանիի , վատահ եմ , թէ զայս շնորհ ևս պիտի յաւելուս այն շնորհաց վրայ , զորա ցայսվայր ինձ ըրիր . իմ սոյն եռանդագին բաղդանաց՝ զոր ուխտիւք խնդրեցի , լսելի լինելոյն ժամանակը տեսնել չեմ ուզեր . Կարի յերկարեցաւ ժամանակը՝ յորմէ հետէ երկիրը զիս իր վրայ

¹ Նեստոր սրդի Նելէոսի և Գլորիսոյ , արքայ Պիւղոսի . մին ի դիւցազանց նլականին Հոմերի : Հռչակաւոր եղաւ Յունաց մէջ իր իմաստութեամբն և ճարտարախօսութեամբ :

² Պիսիսդրատ , մին յօթանց որդւոց Նելէոսի :

³ Աթենասայ արուած անօւանց մին է : Տես ԺԶ-եր , 30. Մ. 4:

Կը կրէ : Ա՛լ կարէ , դուսարդ Արամազգայ , կենաց թելք Հազիւ թէ այս խօսքերն աւարտեր էր , իր արտիւանունք կը ծանրանան քաղցրիկ քնով մ'օրոյ հետ մահու քունն ևս կը միանայ . և իր հոգին առանց ճգանց , առանց ցաւոց կը թողու իւր սառուցեալ , և երեքդարեան կենօք զրեթէ ոչնչացեալ մարմինը :

Նեստորի սոյն թոռնը Նելէոս կը կոչուէր : Նեստոր՝ որուն միշտ սիրելի եղեր էր իւր հօրն յիշատակը , ինքն ուզեր էր որ մանկիլը նորա անուամբ յորջորջի : Երբ Նելէոս իր տղայութեան հասակէն երիտասարդութեան հասակը կը թեւակուէր , օր մը գնաց զոհ մատուցանելու Պիւղոսի¹ մերձակայ անտառ մը որ Աթենասաց նըւ- իբեալ էր : Մաղկապսակ զոհերուն խողխողուէլէն ետք , մինչ իւր ընկերները զոհից զենմանէն ետք լինելիք ա- բարողութեամբք զբաղեալ՝ ոմանք փայտեր կը կոտրէին և այլք գալախազի երակներէն կրակ կը հանէին , մինչ կը քերթէին զոհերն և անդամ անդամ կը յօշէին , մինչ ամէն ոք խորանէն հեռու կը գտնուէր , Նելէոս հոն կը կենար : Յանկարծ գետնին տակէն դղրդիւն մը կը լոէ , ծառոց խոռոչներէն սոսկալի մոնշիններ կ'արձակին , սեղանը համակ հրդեհեալ կ'երեւայ , և բոցոյն վրայ կին մը կը տեսնուի , այնչափ մեծափառ , այնչափ վսե- մատեսիլ , որ Նելէոս անոր տեսքէն հիացած՝ ապշած կը մնայ : Իր դէմքը մարգկային կերպարանքէն գերա- գոյն էր , իր հայեացքը շանթէն աւելի խորաթափանց , իր գեղեցկութիւնը ընաւ մեղկ կամ կանացի երեւոյթ մը չունէր , այլ չնորհալից էր՝ և իր ոյժն ու կորովը կը

¹ Յունատառնի մէջ այս անուամբ երեք քաղաքներ կոյին . մին յիլիդիա , միւսն ի Թռիփիւլիա և երրորդն ալ ի Մեսոպատամա . այս երկու վերջինք հետովո՞ն իրենց թագաւոր ունենալու պատուց մասին իրաբու հետ կը մրցէին :

յայտնէր : Նելէոս Դիցուհոյն գիւցական ազգեցոթենէն զգածեալ՝ երեսի վրայ գետին կ'ինկնի , մահազոյժ սար- սուռ մ'իր բոլոր անդամքը կը գարակէ , արիւնն իւր ե- րակաց մէջ կը սառի , ինգուն քիմքը կը փակչի և խօսք մ'արտաբերել չէ կարող . ապշած , անշարժ և գոգես անկինդան կը մնայ : Այս ատեն Պալլաս վերստին իրեն կը գարձնէ ոյժն՝ որ զինքը լքեր էր . -Մի՛ վախնար , կ'ըսէ իրեն , Ողիւմպոսի¹ բարձունքէն հոս իջայ , որպէս կ'ըսէ իրեն , Ողիւմպոսի¹ բարձունքէն հոս իջայ , որպէս կ'ըսէ իրեն ևս ջուցնեմ այն սէրն , որով քու հաւդ Նես- տորն զգածեցուցի : Քու երջանկութիւնդ քու ձեռքդ կը յանձնեմ . քու բոլոր բաղձանացդ պիտի լսեմ , բայց խիստ մեծ ուշազրութեամբ պէտք է խորհիս ինձմէ խնդրելիք բանիք վրայ : Այս ատեն Նելէոս իր ապշու- թենէն սթափեալ և Դիցուհոյն խօսից քաղցրութենէն զմայինքալ , այնպիսի համարձակութիւնն մը զգաց իւր ներսիդին , որպէս թէ մանկանացուի մը առջին կեցած լինէր : Երիտասարդութեան հասակին մէջ զեռ նոր ոտք էր կոխեր . այն հասակին մէջ կ'ըսէմ , ուր մարդուն զգալ սկսած հեշտափութիւնը հոգին բոլորովին կը գրաւէ և զայն երկրաքարշ կ'ընէ : Մարդ այս ատեն գեռ չէ առած համն այն գտանութեան , որ հեշտու- թեանց անմենին հետեւանքն է . զեռ փորձառութեամբք չէ հրահանդուած : -Դիցուհի՛ , զուեց , եթէ կաբոզ լի- նիմ միշտ ցանկութեանց հեշտութիւնը վայելել , բոլոր բաղձանքս կատարուած պիտի լինի : Դիցուհի՞ որ ա- ռաջ զուարթազին էր և պարզերես , այս խօսքիրուն վրայ խոժու և անաչառ կերպարանք մ'առաւ : -Զգա- յարանքը զգուող հաճոյքներն ևեթ կը ճանչնաս եղեր , լաւ , անոնցմով պիտի յափրանաս , ըստ Դիցուհի՞ և աներեւոյթ եղաւ :

¹ Տես առակ ՁԶ. Ելես 29. Ծան. 2 :

Նելէսո սեղանը կը թողու և Պիւղոսի ճամբան կը բռնէ . կը տեսնէ՝ որ իր ոտքերուն կոյսած անդերը կը բռուսնին և կը փթթին անուշահոս ծաղկունք , որոց նման անուշահոտութիւն մարդ երբէք չէր առած : Երկիրը կը գեղազարդի , և Նելէսոի աչաց զմայլարար տեսք մը կ'ընծայէ : Խարիթայց , Աստղկան և ընկերուհեաց հիասքանչ գեղը կը սփոխ այն ամէն կանանց վրայ՝ որ անոր կ'երեւնային : Խւր բոլոր ըմպելիքը նեկտար և կերակուրը ամբրոսիա ² կը լինին : Իր հողին հեշտութեանց Ովկիանին մէջ կը հեղձնու : Վավաշ ցանկութիւնը Նելեայ սրտին կը տիրէ . անոր համար միայն կ'ապրի . այլ ևս ուրիշ զբաղում մը չունի , բայց եթէ նայիլ՝ որ զբօսանք շարունակաբար մէկ մէկու յաջորդեն , և իւր զգայարանք նորանոր հեշտութիւններ վայելել վայրկեան մ'ալ չը դադրին : Որչափ աւելի կ'առնու հեշտութեանց համը , նոյնչափ աւելի եռանդապին փափաքմամբ կը բազճայ անոնց : Իր հոգին կը մեղկի և իւր աշխոյժը կը կորմանէ : Այնուհետեւ գործառնութիւնք իրեն ծանրատաղուկ բեռ մը կը լինին : Ինչ և իցէ պարզ բանն իրեն մահառիթ ցաւ մը կ'ազդէ : Իր աչաց առջեւէն կը հեռացնէ այն իմաստուն խորհրդականները , զորս Նեստոր իրեն ընկեր կարգեր էր , և ուրոնք բոլոր մարդոցմէ՝ Նեստորի իւր թոռին ձգած ժառանգութեան ամենալատուական մասն համարուած էին : Բանաւոր խրատներն և օգտակար յանդիմանութիւններն իր բուռն ատելութեան նիւթ կը լինին , և կը սարսափի՝ երբ մէկն իրեն իմաստուն խորհուրդ մը տալու համար բերան կը բանայ : Եքեղ ապարանք մը կառուցանել կը տայ՝ յորում ոսկի , արծաթ և մարմարին

1 Տես առակ Թ. երես 13. Ծան. 1 և 2 :

2 Նեկտար Դից ըմպելին և ամբրոսիա նոցա կերակուրն էր ըստ առասպելեաց :

եկթ կը շողշողէին , և ուր ամենայն ինչ անխնայ շոայ լիալ էր , աչքերը հրապուրելու և հրապոյրներն հրաւիսրելու համար : Նորա ինքինք գոհ ընելու այսչափ փութոյն միակ պտուղը կը լինի ձանձրութիւն և անձկութիւն : Բաղձացած բանն ստացած վայրկենին անկէ կը ձանձրանայ , հարկէ որ ստէպ տեղափոխի , անդադար պալատէ պալատ վագէ , միշտ նորանոր ապարանքներ կառուցանէ ու կործանէ : Գեղեցիկն ու հաճելին այլ ևս զինքը չեն շարժեր . եղական , հազուազիւտ և կարգէ գուրս բաներ պէտք են իրեն . ինչ որ պարզ է և բնական , իրեն անհամ է և ցամաք . և այնպէս մը կը թմրի կ'ընդարմանայ , որ կարծես թէ ցնցելով մը և թոթուերով մը միայն կարելի վնար իրեն բան մը զգացնել :

Իւր Պիւղոս շահաստանը բոլորովին կերպարանափոխ կը լինի : Փաղաքն՝ ուր մարդիկ աշխատութիւնը կը սիրէին , զնիս կը մնաւարէին , առեւտրոց մէջ հաւատարամութիւնը կը թագաւորէր , ամէն բան բարեկարգութեամբ կ'ընթանայր , և ժողովուրդն ալ առանց զինքն ընկճելու իրարու յաջորդող օգտակար զբաղմանց մէջ զիւրութիւն և անդորրութիւն մը կը վայելէր , յայնմէնատէ սանձարձակ զեղսութիւնը մը վայելչականին և ստոյդ հարստութեան տեղ կ'անցնի հռն . ամէն բան ընդունայն հաճոյից և չափազանց անձնդիւրութեան կը վասնուին : Տուները , պարտէզներն և բոլոր հասարակային շինութիւնք կերպարանափոխ կը լինին և եղական ձեւ մը կ'առնուն : Մեծն և փեմն որ միշտ պարզ են , իսպատեղի կը տան անկէ : Բայց որ առաւել ցաւալին է , քաղաքին բնակիչք ևս ըստ օրինակին Նելեայ , շուայտութիւնն եեթ կը սիրեն , կը յարցեն և խնամով կը վնարուեն . կը ծփին , կը տաղնապին երջանկութեան սին և վաղանցիկ ստուեր մը բռնելու մնավաստակ ճգամբ , և այնուհետև իրական հանգիստն ու հանդարտութիւնը

կը կորսնցնեն : Աչ ոք գոհ է իւր վիճակէն . վասն զի առմէն ոք կ'ուղէ յանհունս գոհ լինել . չկայ մէկն որ համբ բերել և սպասել զիանաց : Երկրագործութիւնն և ուրիշ օգտակար արուեստք իբրև նուաստացուցիչ բաներ կը նկատուին . մոլութեանց հնարած արհեստներն եեթ ի մնձ պատուի են հոն , հարստութեան կ'առաջնորդեն և անոնց մեծամեծ քաջալերներ կը շոայլուին : Այն գանձերը զորս Նեստոր և Պիտիսղբատ գանձեր էին , իսկոյն կը վասնուին : Տէրութեան հասոյթները ցոփութեան և խենէշութեան կը մատնուին :

Ժողովուրդը կը տրտնջէ , աւագանին բողոք կը բառնայ , իմաստունք եեթ վայրիկ մի կը լուն . բայց վերջապէս անոնք ալ կը խօսին և իրենց մնծարոյ ձայնը Նելքոսի լսելի կը լինի : Այն ատեն աչքերը կը բացուին , սիրոը կը խանդաղատի : Նորէն Աթենասայ կը դիմէ , կը գանգատի Դիցուհւոյն , թէ ինչո՞ւ այսչափ դիւլութեամբ լոեց իւր յանդուգն աղաչանաց . կը թախանձէ զանի ետ առնուլ այս մնոտի պարզեւն , և իմաստութիւն ու արդարութիւն կը ժաէ : ԱՌշափի կոյր եմ եղեր այս ատեն , կը գոչէ . բայց հիմայ կը ճանչնամ պիտանքս , կը գարշիմ ու կ'ատեմ ի բոլոր սրտէ այս յանցանքը , զոր զործեցի . կ'ուզեմ գայն գարմանել և իմ պարտուցս կատարման ուշադիք ջանիցս , Ժողովուրդու մխիթարելու վոյթեռանդն խնամոցս , և անմեղութեան ու մաքուր բարյականի մէջ վնտուել խաղաղաւէտ հանդարտութիւնն ու անմեղիկ երջանկութիւնը , զոր ցայսվայր , աւա՛զ , պայական հեշտութեանց մէջ ի զուր վնտուեր եմ :

Լէ .

ԿԵՐՈԲՈՒԼՈՍ ՀՈՎԻԻՆ ԵՒ ՅԱԽԵՐՃԱՀԱՐՄՆ ՓԻՇԻԼՅ.

Մատախորհ հովիւ մ'իր խաշինքը կը վարէր ի ծաղկազուարձ ավտունս Աքելովս ։ գետոյ : Փառնայք և Սատիւրուք ։ որք մերձակայ անտառաց մէջ պահուած էին , անոր սրնզին քաղցր նուազով գողարիկ խոտոց վրայ կը պարէին : Գետոյն ջորք մէջ ծածկուած Նայեադք ։ իրենց գլուխներն եղեգանց մէջէն վեր կը բարձրացնէին , անոր երգերը լսելու համար : Նոյն ինքն Աքելովս իսկ իւր կորաքամակ տաշտին կրիմնած՝ կը ցուցնէր իւր ճակատաը , յորում մէկ եղջիւր եեթ էր մնացեր մնծին Հերակլի ։ գէմ մղած մարտէն հնտէ , և նորա մնղեղին սոյն պարտեալ Աստուածոյն վիշտերը վայրիկ մի կը վանէր : Հովիւն այնչափ սէր չէր զգար այս Նայեադից տեսքէն՝ որք հիսոյմամբ զինքը կը դիտէին . իւր խելքն ու միաքը մնացեր էր ֆիզիւա հովուահւոյնվրայ՝ որ խիստ պարզ , բնական և անսեթեւեթ էր , որուն եկամուտ զեղեցկութիւն մ'երբէք չէր տուած բազզն և զոր Երնորհք ։ բուն իրենց ձեռօք խնամով պաներ էին : Երբ գիւղէն զուրս կ'ենէր , իր հօնն արածել եեթ կը մտածէր : Խնքն միայն անգէտ էր իւր վեղոյն . ուրիշ բոլոր հովուահիք իրեն նախանձ կը բերէին : Հովիւը կը սիրէր

1. Ա. Անսւնով շտա գետեր կային ի Յունաստան , որոց գըլիստորն է այն՝ որ Պինդոս լեռնէն կը բղներ , և Ետոլիան ուսոգեւով : Կ'երթաք Յոնիական ծովը կը թափէր :

2 Տես առակ Ժ. Երես 40. Ծան. 2:

3 Տես առակ Ժ. Երես 40. Ծան. 3:

4 Տես առակ Ժ. Երես 28. Ծան. 3:

5 Տես առակ Ժ. Երես 43. Ծան. 4:

զայն և չեր համարձակեր իւր սէրն անոր յայտնելու : Անոր վրայ իր ամենէն աւելի սիրածն այն պարզ առաջնութիւնն էր, որ սիրահարները դիմէ կը հանէ և գեղեցկութեան ծշմարիտ հրապոյրքն է : Բայց հանճարեղ կիրքը՝ մարդուն փութով դմնել կը տայ բացայացտ ըսել անկարելի եղող բանն ընդ քօղով ներկայացնելու արուեստը : Ուստի վերջացնելով բոլոր այն հաճոյական երգերը, կը սկսի ուրիշ երգ մ'որ հոփուունւոյն սիրտը կարենայ շարժել : Գիտէր, թէ կը սիրէր նա դիւցազանց առաքինութիւնքն, որով նոքա մեծավէս վառաւորուեր էին պատերազմաց մէջ : Ուստի կեզծ անուան մը տակ, ինքն իր յատուկ արկածներն երգեց . զի այն ասաններ Դիւցազունք անդամ կովիւներ էին և հոփուական ցուպը չեին արհամարդներ :

Արդ այսպէս երգել սկսաւ .

«Երբ Պոլինիկոս զնաց պաշտրել զթեթէ իւր Ետէոկ-
լէս՝ եղբայրը գահնենկց ընելու համար, Ելլադայ բոլոր
թագաւորք սպառազինեալ երեւցան, և կառօք ու երի-
վարօք պաշտրելոց վրայ կը յարձակէին : Ադրաստ ² ա-
ներ Պոլինիկեայ, զիտապաստ գետին կը փոքր զգունդո
զօրաց և զգնդապետ, ինչպէս որ հնձող մ'իր հատու
մանգազով հասկերը բարդ ի բարդ գետին կը թօթափէ :
Անդիւն զիւցանմանն Ամիկարաւս՝ ³ որ արդէն իւր ա-

¹ Ետէոկլէս և Պոլինիկոս որդէք էին Օկտիպայ և Յոց տառաց .
Օկտիպայ մահուանէն ետք խօսք մէկ ըրին՝ որ կարդաւ թագաւոր-
ութիւնի մահուանէն ետք խօսք մէկ ըրին՝ որ կարդաւ թագաւոր-
ութիւնի մահուանէն յանձն չառաւ աթոռէն իջնել և իւր եղբօր Պո-
լինիկեայ տեղի տալ . վասնօրոյ և Պոլինիկոս զնաց օգնականներ
լինիկեայ տեղի տալ . վասնօրոյ և Պոլինիկոս զնաց օգնականներ
երկու եղբօրը վարդ յարձակէցաւ : Այս պատերազմը Եօթն պե-
տաց պատերազմը կազմեցաւ, Եզական ճակատամարտի մը մէջ
երկու եղբօրք վերաբ խողխողեցին :

² Ադրաստ թագաւոր Արգոսի, իր Արդիա գուստը հարսնա-

ցայց Պոլինիկեայ և նորա հետ արշաւեց ի պատերազմը թերայ :

³ Ամիկարաւս որդի Ապողոնի և Հիպերմեսութեայ . սորտ կիսը

ոէտքը կանխաւ գուշակեր էր, պատերազմի խառնուր-
դին մէջ կը մսուի, և յանկարծ գետնակուլ կը լինի . զի
երկիր իւր անդունդները բանալով, զանիկայ ի նաեւա-
ստուեր ափունս Ստիփսի ¹ կը գահավիժէ , որ ինկնելու
ատեն իր անհաւատարիմ կին մ'ունենալուն չարաբախ-
տութիւնը կ'ողբար : Նոյն տեղւոյն բաւական մօտ կը
տեսնուեկին Օէտիպայ երկու որդիք, որք կովկասու ² ա-
պառաժից մէջ զիբար պատառող վագեր մ'և յովազու մը
պէս, կատապութեամբ իրարու վրայ կը յարձակէին :
Երկուքն ալ աւաղին վրայ դիաթաւալ կը խաղային, և
իրաքանչիւր ոք իւր եղբօր արեան ծարաւած կը թը-
ւէր : Այս սարսափելի տեսաբանիս անցած միջոցին,
Կէօրոււս՝ որ Պոլինիկեայ նետւէն էր զացեր, մենա-
մարտեցաւ գոռ թերացւոյ մը հետ, զար Արէս ³ անյաղ-
թնի կ'ընծայէր : Թերացւոյն նետը, յԱստուածոյն ուղ-
զիալ, քիչ մնաց որ Կէօրոււսի վիզը ծակէր, բայց
նա թեքեցաւ : Խախին Կէօրոււսի, իր աէզն անոր ըն-
դերաց խորքը միեց : Զերաջիրմ արեան մէջ կը լողայ
թերացին, աչքերը կը մարին, իր գեղատեսիլ դէմքն և
քաջացանդուղն պիզանքը զինքը կը լքանին, մահը նորա
զիմաց գեղեցիկ գծազրութիւնը կ'եղծանէ . նորա ծագ-
կանասակ ծնդասէր հարմն աշտարակի մը ծայրէն անոր
մեռնիլը կը տեսնէ, և անդարման ցաւով սրուն կարե-
մէր կը խոցի : Ես զանի իր այս անօրինակ թշուառու-
թեանց մէջ անդամ երջանիկ կը գտնիմ, զի զինքը մի-

Երեփիւա ոուի քառամանեկաւ մը կաշառուած՝ Պոլինիկեայ իմա-
ցուց իւր երկան գանուած աեղն, ուր պահուեր էր՝ որպէս զի
չերթաց ի պատերազմ թերայ, ուր անպառմառ պիտի կորսուէր,
ըստ կանխասաց պատգամին :

¹ Ստիփս, գետ զժոխոց :

² Լեան Աստի ընդ մէջ Ներսինեան Պոլիտոսի և Խաօպից ծավու:

³ Տես առակ ԺԵ, Երկու 28. Ման, 2:

րող մ'եւ իւր վրայ լացող մ'օւնեցաւ : Ես ևս հաճութեամբ իրեն պէս կը մեռնէի , միայն թէ իրեն պէս սիրուէի : Անչ բանիք կը գայ քաջութիւնն և ամենէն հրոշակաւէր պատերազմի մէջ վաստկուած փառքն՝ երբ մարդ չէ կարող ոչ իւր սիրածին հաճութիւնը դրաւել և ոչ անոր սիրալ շահիլ :

Հովուուէին՝ որ այսպիսի գողտրիկ երգոյ մ'ունկնդիր էր եղեր , իմացաւ թէ այս հովիւը թեբացւոյն յաղթող կէտուլումն էր : Անզգայ չեղաւ նորա վաստկած փառաց , նորա վրայ ափուեալ չնորհաց , և նորա իրեն համար կրած վշտաց , և անոր տուաւ իւր ձեռքն և երգմինակուու խոստումնը : Երջանիկ հարաանիք մը զիրենք միացուց . մէկէն իրենց երջանկութիւնը չըջաբնակ հավուաց և դաշտային Դից իսկ նախանձելի հզաւ : Իրենց համաշունչ միաբանութեամբ , իրենց անմաղ կեսնքով , իրենց գեղջկական վայելքներով , մինչեւ ցիսոր ծերութիւն Փիլիմոնի և Բավիկսայ և Երջանկութիւնն ունեցան :

1 Բավկիս ազգատ պատաւ կին մ'եր , որ իրեն պէս ծերանի Փիլիմոն ամուսնոյն հետ մէկանգ , անշուք իրմիթ մը մէջ կը բնագիտարար և Հերմիոն Փախտգիսցի այցելութիւն մ'ընել ուզեկէր : Արամազդ և Հերմիոն Փախտգիսցի այցելութիւն աւ զանանք լուլ . ասոնց մօտ եղող աւանին լուրջ բնակիչներն աւ զանանք մերժեցին , միայն առանք իրենց տունն ընդունեցան զերենք . Զասանք վարձատրելու համար Արամազդ՝ թէ զիրենք և թէ իրենց ընակութիւնն ազատեց ջուրց ողղոյմանէն , որ բոլոր շրջակայքն ողղոյմանվ ազատանեց . և ապա անոնց բնակաբանը առանքի մը փոխեց , որուն իրենք վերակացու եղան : Իրենց ծերութեան մէջ օր մ'երկուքն աւ մի և նոյն վայրկինին մէջ երկու ծառերու փոխուեցան : Բավկիս թանդրուենի մ'երլու և Փիլիմոն կաղնի մը : Ովիզիոս իւր Այլակերպութեան ութերորդ գրոց մէջ ասմաց վէպը կը պատմէ :

լ.2.

Ա.ՐԿԱՆ.ԾՔ ՄԵԼԵՍԻԿԴԱՆԻ

Ա ելեսիկդոն որ ի Սեպարա¹ Հելլենաց մէջ ընտիր ազգատոհմէ մը սերած էր , իր զուարթածաղիկ տիոց մէջ ոչ այլ ինչ էր մտածեր , բայց եթէ իւր նախնեցա պատերազմական շահատակութիւննց և ուրիշ առաքիթական օրինակաց հետեւիլ : Իւր քաջութիւնն ու տաղանդները հոչակեց շատ մը արշաւանքներու մէջ : Իւր որովհետեւ իր բոլոր ցանկացած իւր հոյակապ բաներն էին , այն արշաւանց մէջ այսպիսի մեծամեծ ծախքեր ըրաւ . որք զինքը փութով կործանեցին : Ուստի ստիպուեցաւ գեղի ծովեգերեայ տուն մը քաշուելու , ուր իր Պրոկոփիոսէ կնոջ հետ մէկտեղ խոր առանձնութեան մէջ կ'ապրէր : Ասիկայ հանձարեղ , քաջասիրտ և խրոխտ կին մ'եր : Իւր գեղեցկութեան և քաջատոհմիկ սերընդեան պատճառաւ , Մելեսիկդոնէն իխստ աւելի հարուստ անձինք սաստիկ հետապնդեցան իրեն , բայց սա իւր ամուսինն անոնց ամենէն նախապատիւ ընտրեց , յատկապէս նորա արժանաւորութեան համար : Այս երկու ամուլք՝ որք իրենց առաքինութեամբ և հոգեկցորդ մտերմութեամբ բնականաբար շատ տարիներ մէկզմէկ երջանիկ ըրեր էին , սկսան այնուհետեւ փոփոխակի կարի թշուառանալ , իրենց իրարու վրայ ունեցած գործակլիր խանդակատանաց պատճառաւ : Մելեսիկդան իխստ դիւրութեամբ յանձն կ'առնուը կրել իւր թշուառութիւններն , միայն թէ կարենար կրել զայն առանց առութիւններն ,

¹ Մայրաքառական Մեկարացւոց , յարեւելց հիւսիսոյ Սալամինաց կղզւոն :

ձինն և ոչ այնպիսի մէկուն հետ՝ որ կենացը չափ իրեն սիրելի էր։ Պրոկոփինոէ ևս կը զգար, թէ ինքն էր որ Մեշնափրդոնի ցաւերն անտանելի կ'ընէր։ Ինքինքնին մխիթարել կ'ուզէին իրենց երկու զաւակներով, որք կարծես թէ բուն Շնորհաց¹ ձեռքով ստեղծուեր էին։ Որդին Մելիքէսո կը կոչուէր և գուստը Պոեմնիս։ Մելիքէսո՝ իր թարմ հասալին մէջ արդէն նշմարել տալ սկսեր էր իր ոյժը, կորովն ու քաջութիւնը։ Բոնամարտիկ կոռուց, ձիւնթափից և ուրիշ մարմնոյ կրթանաց մէջ՝ զրացի մանկանց բոլորն ալ կը զերազանցէր։ Անտառաց խորքը կը մխուէր՝ և իր նետք Ապոլոնի² նեափաց չափ։ ճշդութեամբ իրենց նպատակին կը հարկանէին։ այլ մարմնոյ կրթանքէն աւելի գիտութեանց և գեղարուեստից մէջ ևս սա նոյն Դից կը հետեւէր։ Մելիքիդոն իր խոր առանձնութեան մէջ սովորեցուց անոր այն ամէն բան՝ որ միաքը կը մշակէ և հոգին կը պճնէ։ այն ամէն բան՝ որ զառաքինութիւն սիրելի կ'ընծայէ և զբարս կը կանոնաւորէ։ Մելիքէսո պարզ, քաղցր, անխարդախ, բայց միանգամայն և աղնիւ, հաստատուն և քաջայանդուգին գէմք մ'ունէր։ Հայրն իր նայուածքն անոր վրայ կը սեւեւէր և աշքելն արտաստուք կ'ուղարկին։

Իսկ Պոեմնին, մօրը ճեռքին տակ կրթուած էր այն ամէն գևարուեստից մէջ, զորս Աթենաս³ պարզեւեց մարդկան։ Զքնաղակերտ ճեռագործներ դիմանալին զատունէր նաև հրապուրիչ ձայն մը, զոր Որիկոսինէն⁴ ա-

¹ Տես առակ թ. Երես 43. Ծան. 4.

² Տես առակ ի. Երես 44. Ծան. 3։ Ապոլոն պատուհասիչ և կործանիչ և է. կը կըէր արծաթի աղեղ մ'և անվելու նետք՝ զբու չեփեստոս իրեն, էր տուած։

³ Տես առակ Ժ. Երես 30. Ծան. 4.

⁴ Տես առակ ի. Երես 45. Ծան. 2.

ւելի քաղձբաճայն քնարի մը հետ կը դաշնակէր։ Մարդ Պայն տեսնելով պիտի կարծէր թէ Անահիտ ի ինքն էր, որ կը գար ալեծուփ կղզիէն, ուր ծնած էր։ Իր խարտիչագեղ զիսալիներն անհոգութեամբ ետին հանգուցուած էին, և ոմանք հանգոյցէն վրթելով, արծաթափայլ պարանցին և երեսներուն վրայ հոգմածուփ կը ծածանէին և թեթեւ շրջազգեստիկ մ'ևեթ հագած էր և վրայէն փոքր ինչ զայն հանգրիձող գօսի մ'էր կապած, ինքինք աւելի զիւրաշարժ յարդարիկու համար։ Առանց ինչ սեթեւեթանաց՝ ամենէն աւելի աշքի զարնող գեղեցկութեան վրայ անդամ ստուերած մը կը ձգէր, բայց ինք չը զիսէր զայդ։ Երբէք միտքն անդամ չէր եկած, որ ինքինքն ականակիտ աղբեր մը մէջ դիտէ. ոչ զոք կը տեսնէր բայց զիւր ընտանիս, ոչ այլ ինչ կը մտածէր բայց եթէ աշխատիլ։ Խոկ վաստակաբեկ հայրն այլ ևս իր գործոց մէջ օգնականութեան աղբիւր մը չը տեսնելով, մնութիւնը կը սիրէր։ իւր կինն և որդիք իւր տանջանքներն էին։ Ստէպ ծովուն ափունքը Կ'երթար յոտս ժայոփ մը՝ որ լի էր ամայի անձաւներով։ հօն նա իր թշուառութիւնքը կ'ողբար. յետոյ կը մտնէր խոր հովտի մը մէջ, զոր անտառախիտ մայրիք ցերեկ ատեն խոկ արեւուն ճառագայթից անթափանց կը գործէին։ Հոն կը նատէր ականակիտ աղբիւր մը շրջապատող դաշլարագեղ մարմանդին վրայ։ և ահա տիսուր խորհուրդներ գունդագունդ անոր սիրտը կը խուժէին։ Քաղցր քունն աշերէն կարած էր. իր խօսքերն ի հեծեծանաց կ'ընդհատէին, և ծերութիւնը կը գար տարածամ կը թարշամէր, կը խորշոմէր նորա գէմքը. իր կենաց պի-

¹ Տես առակ 1.Բ. Երես 44. Ծան. 4. Անահիտ, ինչպէս նաև իւր եղբայրն Ապոլոն, ծնան ի Դեղօս կղզի Կիւլադայց։ Այս կղզին ալեծուփ կը տասանէր, Լետովայ իւր սոյն գիւցազն մանկութիւն ծնանելէն յառաջ։

տոյքը անսգամ մոռցեր էր և իր ցաւոց տակ ընկծուեր : Օր մը մինչ այս խոր հովտին մէջն էր, յոդնութենէն և ողեալպառ լքմանէն քոնքը տարաւ : Այն ատեն տեսաւ յանուրջս զգիցանոյշն դեմետրէ ¹, որ ոսկեփունջ համկօք պատկեալ՝ զուարթ և շնորհաշուք դէմքով մը անոր երեւեցաւ, և զանիկայ յանուանէ կոչելով, -ինչ համար, ըստ անոր, այսպէս ինքզինքդ բախտին կատաղութեան կը մատնես, որ քեզ սպառսպուռ կործանէ : -Աւա՛զ, ըստ անոր Մելեսիկդոն, բարեկամներս զիս թողուցին, այլ ևս հարստութիւն չունիմ . դատաստաններ և փոխատուններ եեթ մնացին ինձ . ծննդեանու աղնուութիւնը՝ թշուառութիւնս ծայրագոյն տատիճանի կը հացնէ . և կենաց անհրաժեշտ պիտոյքը հայթայթելու համար, գերւոյ մը պէս աշխատիլ յանձն առնկոյ ալ կարող չեմ :

Այն ատեն դեմետրէ անոր պատասխան տալով ըստ . -ի՞նչ, միթէ ազնուականութիւնը հարստութեան վրայ ² եեթ կը կայանայ . մանաւանդ թէ իր նախնեաց առաքինութեան նմանող լինելոյն վրայ չը կայանար . արդար եղողներէն ի զատ ազնուական չը կայ : Քիչով ապրէ, այդ քիչն ալ քու աշխատութեամբդ վաստկէ, մէկու վը բեռ մի՛ լինիր, այն ատեն ծմարտիւ աղնուական պիտի լինիս : Մարդկացին ազգն ինքզինք թշուառ կ'ընէ իր մեղկութեամբն և անափառութեամբ : Եթէ կարեւոր բաններ քեզմէ կը պակսին, ինչո՞ւ զայն ուրիշներէ խնդրել պարտաւորիս և ոչ քեզմէ : Միթէ դուքեղէն աշխատամէր կ'ընօք՝ զանոնք քեզ տալու քառութիւնը չունի՞ս :

Զայս ըսկելով՝ ոսկի արօր մ'կ առատութեան եղջիւր ³

1 Դեմետրէ Դիբուհի հնձոց, գուստը Կառնոսի և Արքելուց :
առ մարդոց սովորեցոց մշակութիւնը :
2 Տես առակ 1. երես 45. Ծան. 5:

մ'ընծայեց իրեն : Այն ատեն Բագոս ⁴ ալ երեւցաւ բաղենսապատկ, և ձեռքն իր նիզակը ⁵ բռնած : Ետեւէն կը գար Պան որ սրինդ կը հարկանէր և Փառնայց ու Սատիրայց ⁶ պարել կը ատր : Երեւեցաւ նաև Պոմոնա պտղովք ծանրաբեռնեալ, և Փլորա ⁷ ծաղկազարդեալ գունագեղ և քաղցրաբոյր ծաղկամբր : Բոլոր գաշտային դիք քաղցր հայեացք մ'արձակիցին ի Մելսամիկդոն :

Այս աստուածային տեսլեան զօրութեանն և իմաստին իրազգած՝ արթնցաւ Մելեսիկդոն և ինքզինքը խիստ մրիթարուած և գտշտային կենաց աշխատութեան աշխուժիւ լցուած գտաւ : Այս ատենեան վրայ Պրոկանոտէի ևս խօսեցաւ, որով նա ալ խոկոն իրեն պէս զգածեցաւ : Հնաւեւալ օրն իրենց անպէտ ծառայից ճանբայ տուին, այնուհետեւ անոնց տան մէջ չը տեսնուցաւ բնաւ մէկ մը, որ իր անձին համար միայն աշխատէր : Այլ ևս ոչ կառք ունեցան և ոչ կառավար : Պրոկանոտէ իր Պուեմնիս գտտեր հետ մէկտեն՝ իրենց խաշինքն յարօտ վարելով, զաննապարհայն բուրդ կամ բամբակ կը մանէին, և ապա անոր իրենց կտաւները կամ կերպամները կ'սստացնանկէին : Ապա իրենք խոկ իրենց ձեռօք, կը ձեւէին ու կը կարէին իրենց և ընտանիք հանդիրձները : Փոխանակ մետաքսահիւս ոսկեհուան հանդերձից, զոր սովոր էին սստացնանկէլ Աթենական կիրթ ճաշակաւ, կը կիրէին իրենց մատունքն միւ և յայլ նմանօրինակ աշխատութիւնս : Բուն խոկ միւ և յայլ նմանօրինակ աշխատութիւնս : Բուն խոկ իրենց ձեռքով կը պատրաստէին այն բոյսերը, զորս պարտիզէն կը քաղէին բովանդակ տանը սննդեան համար :

1 Տես առակ ծլչ. երես 36. Ծան. 2:

2 Տես առակ ծլչ. երես 36. Ծան. 3:

3 Տես առակ 1. երես 43. Ծան. 5:

4 Տես առակ ծլչ. երես 40. Ծան. 2:

5 Տես առակ 10. երես 409 Ծան. 2:

Իրենց խաշանց կաթը՝ զար իրենք կ'երթալին կը կթէին, իրենց պատրաստած առաստ կ'երակոց վերջինը կը լինէր: Բան մը չէր դնուեր: ամէն բան փութով և առանց զըմ-ուարութեան կը պատրաստուէր: Ամէն բան բարի էր, պարզ, բնական և ժուժկալութենէն ու աշխատանքէն անբաժան ախտաբակով մը համեմտալ:

Իրենց սոյն գեղջկական կենցաղավարութեանը մէջ ա-մէն բան մաքուր և գեղապատշաճ էր: Իրաւ տան բոլոր սփոյք վաճառուած էին, բայց որմունք սպիտակա-փայլ էին, և հոն ոչ փոքրիկ բիծ մը կը նշմարուէր, և ոչ փորուածք մը: Տան կարասիք երբէք փաշուտած չէին տեսնուեր: Անկողինները թէպէտ խոչսր կատաէ, սակայն մաքուր էին: Խոհանոցն իսկ այսպիսի մաքրութիւն մ'ունէր, որ մեծ տան մը մէջ անգամ չէր զըտ-նուեր: Հօն ամէն բան վայելչապէս դասակարգուած էր, և ջնջ մաքրութեամբ կը փայլէր: Տօնի օրերն ընտանիաց խրախճան մը կազմնու համար, Պրոկսինոէ քաքարներ (պուղաչա) կը չինէր: Ունէր և փեթակներ որոց մեղրը քաղցրագոյն էր քան զայն, որ ոսկեղինիկ դարուն հինաւուրց խոռոչաւոր կազմիններէն կը թորէր: Կովերն անձամբ իրենց կաթի վտակներն անոնց ընծա-յել կը դային:

Այս ժրագլուխ կինն իր պարտիզին մէջ կը հասցու-նէր բանջարեղինաց բոլոր տեսակներն՝ որք տարուան ամէն մէկ եղանակին մէջ, մարդոց մանդեանը կ'օգնին և միշտ իւրաքանչիւր ժամանակի յատուկ եղող պլ-տուղներն ու բոյսերն ամենէն առաջ ինք կ'ունենար, Ունէր նաև չատ ծաղիկներ, որոց մի մասամբն իր տունը զարդարելէն յետոց, միւս մասն ալ կը փաճա-նէր: Դուստրն ևս իւր մօր ջանից կ'օժանդակէր, և աշխատելու կամ խաշինքն յարօտ փարելու ատեն երգե-լէն միայն հաճոյք կը զդար: Բնաւ և ոչ մի հօտ իրենին

չէր հաւասարիր: Ժանտացաւք (contagion) և գոյլք ան-գամ անոր մօտենալու չէին համարձակիր: Երգել սկը-սածին պէս իր մատաղ գառնուկները գողարիկ խոտոց վրայ կը խայտապին, և շրջակայ արձագանդք՝ անոր եր-կերը կրկնելին գողցնու մեծ համոյք կը զդային:

Իսկ Մելեսիկոն ինքնին իր արտը կը հերկէր: Ինքն էր իւր անդոց մաճակալը, սկըմանացանն և հնձողը: Եր իւր պատութիւնները նուազ տարժանա-երկրագործական աշխատութիւնները նուազ տարժանա-կան և առաւել անմեղիկ ու առաւել շահեկան կը զըտ-կան և առաւել անմեղիկ ու առաւել շահեկան թէ իր դաշտին նէր քան զարտերազմականն: Հազիւ թէ իր դաշտին քան զարտերազմականն: Իսկոյն կը զեղուին պար-խոտոց հունձքը կ'աւարտէր, իսկոյն կը զեղուին պար-գեւք գեմնարեայ՝ զորս կը փութսյր ամփոփել: ըստ որում Դիցուհին հարփիրազատիկ կը վարձատրէր իւր սերմանիքը և բազոս նոյն հետայն իրեն համար Դից խը-սերմանիքը արժանի ննկարի¹ փոակ մը կը հոսեցու-նէր: Աթենաս ևս նմա կ'լնճայէր իւր ծառոյն² պրուզն մարդոց խիստ օտարակար է: Բոլոր ձմեռն այս ըն-տանիաց հանդսանան ժամանակն էր, ուր բովանդակ տունն ի մի վայր համախմբուած՝ անմեղիկ ուրախութեան քաղցրութիւնը կը զայելէին և լիաբերան գոհու-թիւն կը մասուցանէին Դից, այսպէս սուտ հաճոյից ընթաց լինի: Ուստի Պասիկոն ձին ծնոյց, և Աթենաս երկրէն ըլքած լինի: Ուստի Պասիկոն ձին ծնոյց, և Աթենաս անուամբ ծաղկալի ձիկնեի մը լուսցուց: Դիք Աթենասոյ ի նպաստ ինսեցին, և քաղաքն Աթենասոյ յունակէն (Աթինի) անուամբ ձինք կոչուեցաւ:

1 Տես առակ Բ. Երես 2. Ծան. 4:

2 Աթենաս և Պասիկոն կը վեճէին, թէ Կիկրոբսի շնած նոր քաղցրքն, իրենցմէ որոււն անունով հուսուելու է: Ուսուաւեցաւ որ քաղցրքն, իրենցմէ որոււն անունով հուսուելու է: Ուսուաւեցաւ որ այդ պատույն արժանանայ այն անձն՝ որ առելի օգտակար բան ըլքած լինի: Ուստի Պասիկոն ձին ծնոյց, և Աթենաս երկրէն ըլքած լինի: Ուստի Պասիկոն ձին ծնոյց, և Աթենաս անուամբ ծաղկալի ձիկնեի մը լուսցուց: Դիք Աթենասոյ ի նպաստ ինսեցին, և քաղաքն Աթենասոյ յունակէն (Աթինի) անուամբ ձինք կոչուեցաւ:

Մելիքէոս երիտասարդական կրից զողցիս և ոչ մին կը ցուցնէր յանձին. արջաւաց ջոկն յարօտ կը վարէր. հաստաբանն կազմիները կը կտրէր, մարդագետինն ու ոսպելու համար առուակներ կը բանար, իր հօրն օգնելու մասին անխոնջ էր: Երբ եղանակն իրեն աշխատելու թոյլ չէր ապր, նոյն ատեն իր ամնաէն հաճելի գործերն էին որարդութիւն, վաղք ընդ հասակակից մանկունս և ընթերցումն՝ որոյ ճաշակը նոյն ինքն իր հայրը տուեր էր իրեն:

Մելեսիկդոն փութով ընտելացաւ այնպիսի պարզ և անսպառյա կենաց, և այնու ինքզինք առջի եղածէն շատ աւելի հարուստ տեսաւ: Իրաւ՝ կենաց կարի կարեւոր իրերն և եթ ունէր, այլ կարի առատութեամբ ունէր զանոնք:

Իր ընտանիքէն դուրս՝ ընկերական ժողովոյ մը մէջ չէր գտնուեր: Ընտանիք բոլորն ալ զիրար կը սիրէին և փոփոխակի իրամով է՛երջանանային: Հեռու կ'ապրէին յարքունեաց և նոցա հաճոյքներէն՝ որք մարդոց վրայ իրաւ սուզի կը նատին: Իսկ իրենց հաճոյք քաղցըր էին, անմեղիկ, պարզ, զիւրագիւտ, զերծ բոլորովին ի վտանգալից հետեւանաց: Այսպէս Մելիքէոս և Պոեմնիս գեղջկական աշխատութեանց ճաշակաւ մեծացան. իրենց տոհմին քաջութիւնն աղքատութեան վըշտաց աւելի քաջութեամբ տանելու համար միայն կը յիշէին: Այս տանը մէջ ուշիսորէն յորդով լիութիւնը, պերճասիրութիւնն ևս նորէն իր հետ հոն չը բերաւ. բովանդակ գերդատանը միշտ անպանոյն և ժիր եղաւ: Ամէն մարդ Մելեսիկդոնի է՛ըսէր. — Ահաւասիկ ճոխութիւնն նորէն քու տունդ կը վերադառնան. ալ ժամանակն է որ առջի փառաւոր վարմունքդ նորէն ձեռք առնուս: Այս ատեն ինքը սա խօսքերով կը պատասխանէր անոնց. — Ի՞նչ բանի կ'ուզէք որ յարիմ. սին

պերծութեանց՝ որ զիս ի կարուստ վարեցին, թէ անպաճոյն և գործունեաց կենաց՝ որ զիս ընչեղ և երջանիկ յարդարից: Հուսկ ուրեմն օր մը մինչ կը գանուէր սպին նսեմասուուեր անտարին մէջ, յորում դիմետրէ այնչափ օգտակար տեսլեամբ մը զինքը հրահանգեր էր, հոն խսախն վրայ ընկողմանցաւ այնչափ բերկրութեամբ, որչափ մեծ դառնութեամբ ընկողմաներ էր երբեմն: Եւ գարձեալ քունը տոսրաւ, և Դիցուհին առջի տեսլեան մէջ անոր երեւցածին պէս նորէն երևնալով սա խօսք քերն ըսաւ անոր. — Ճշմարիտ ազնուութիւնը ընաւ մէկէ քերն ըսաւ անոր. — Ճշմարիտ ազնուութիւնը ընաւ մէկէ մը բան մը չընդունելուն և ուրիշն բարիք ընելուն վրայ կը կայանաց: Ուրիմն երկրին բեղմնաւոր ծոցէն և քու աշխատութենէ ընդունէ ինչ որ կ'ընդունիս: «Զգոյշ չափութեամբ կամ մնականակաց, չը լինի երբէք՝ որ մնվկութեամբ կամ մնականակաց, առջուութեամբ ձեռքէ թողուս զանոնք, որք բոլոր հարընաւութեամբ ձեռքէ թողուս զանոնք, որք բոլոր հարընաւութեամբ ձեռքէ թողուս զանոնք և անսալաւ աղբերքն են:

ՀԵ.

ԱՐԿԱՆՑՔ ԱՐԻՍՏՈՆՈՎԱՆԻ 1

Սովորումուն նաւարենկութեամբք և ուրիշ գժբախտ արկածներով իր նախնեաց հարստութիւնը կորուսած լինելով, իւր առաքինութեամբ կը միմիթարուէր, Դեկտուական մէջ: Հոն նա յոսկի քնար կը նուագէր

1 Անցն վեպն՝ որ հանճարեղ բանատեղծական խանգիւ լինցուն է, և երախտագիտութեան ազդողագոյն նկարագրեը [Կընծայէ], ո (Պատմ. Ֆենելնի ի Պուտ քարահնալէ: Հատոր Գ. երես 434) սուէպ տպագրուած է ի վախճան արկածից Տեկմաքայ:

2 Մին ի կիկլադայց Երեսիան ծովսեն: Տես 1.9. եր. 429. Ծ. 4.

անդ պաշտեցեալ Դից¹ հիսուքանչ գործերը, կը մշակէր զատղանդ Մուսայից², յորոյ սկրուած էր, հետաքրքիր խուզազութեամբ կը զննէր ըսութեան գաղտնիքը, աստեղաց և երինից ընթացքը, տարերաց օրէնքները, տիեզերաց յօրինուածը զօր իւր կարկնաւ կը չափէր, բուսոց զօրութիւնը, կենդանիաց կազմակերպութիւնը, այլ մասնաւանդ խնամով ինքն իւր անձը կ'ուսումնափրէր, և միշտ առաջինութեամբ իր հոգին զարդարելու կը պարապէր։ Այսպէս բախտը զինք կործանել ուզելով, ամբարձեր էր ի ծայր ծշմարփտ փառաց իմաստութեան։

Մինչդեռ սա այսպէս իոր առանձնութեան մը մէջ առանց հարստութեան երջանիկ կ'ապրէր, որ մը ծովափանց վրայ պատկառեի ծերունի մը տեսաւ, որ իրեն անձանօթ էր։ Օտարական մէջ սա՝ որ կրցին դեռ նոր սոք էր կոխեր։ Հիացմամբ կը զիտէր ծայրածաւալ ծովուն ընդարձակ սահմանները, որուն մէջ զիտէր թէ կը ծփէր երեսն սոյն կղզին։ ուշի ուշով կը զննէր այս ծովափունքն, ուր աւագուտին և ժայռից վրայ մշտադալար և ծաղկազուարձ բըրակներ կը բարձրանապին։ չէր կը տանար նկուակով ականակիտ աղյիւրներն և կարկաչտահ փուակներն, որք այս ամնապաստական դաշտագետինը կ'ուուգէին։ կը յառաջէր գէպ ի զիցանուէր անտառակն, որ Դից մեհեանը կը պատէին։ ապշած մնացած էր տեսնելով այս գալարագեղ կանաչութիւնը, զորմնք հիւսիս անդամ իր ժանտաժուտ շնչով իսամբել չէր համարձակեր։ արդէն իր ուշաղրութիւնը դրաւեր էր մեհեանն, որ Պարոսացի Յ ձիւնափայլ մար-

մարիսնէ մը ձևացած էր, և յասպիոյ սեամբք սինաւ զարդեալ։ Սովորնիմոս ևո նոյնչութ հետաքրքրութեամբ ակնպիշ կը զիտէր զծերունին, որուն սպիտակափայլ մօրուքն իր կրծոց վրայ սփռեալ էին։ իր խորշումալից դէմք բնաւ տձեւ երեւոյթ մը չունէին։ տակաւին կատարելապէս աղատ կը գսնաւէր գլուխւոտ ծերութեան մը բնական եղող անհարթութիւններէն։ իւր կանողիք ք ողջը կենդանութիւն մը կը ցայտէին։ իւր հասակը բարձր էր և սիդապանծ, բայց և սակաւիկ մի կորացեալ, զոր վղոսկրեայ գաւաղան մուղղաբերձ կը հաստատէր։

—Օտարականդ գու։ ըսաւ անոր Սովորնիմոս, ի՞նչ կը վնտուս այս կղզւոյն մէջ, որ քեզ անծանօթ կ'երեւ նայ։ եթէ Աստուածոյն տաճարն է վնտուածդ, տէս զայն հեռուէն կը տեսնս, և ես պատրաստ եմ զքեզ զայն տանելու քանզի երկիւզած եմ Դից, և լսեր եմ ինչ որ Արամազդ և կ'ուգէ, որ մեք օտարներուն ընկնք անոնց օգնելու համար։

—Կ'ընդունիմ այդ ծառացութիւնը, զոր բարեսրտութեան ացդչափ մնձ հաւաստեօք հանդերձ ինձ կը մատուցմանս։ կ'աղաջնմ զնիս, որ իրենք փարձատրեն ըզ քեզ փոխարէն այն սիրոյն զոր առ օտարս կը ցուցնս։ Ազէ, գէպ ի տաճարն երթանք, ըսաւ, և ի ճանապարհն իւր ուղեւորութեան պատճառը Սովորնիմոսի պարհին իւր ուղեւորութեան պատճառը Սովորնիմոսի լուծեան, զոր Վանատանովս կը կոչուիմ, ըսաւ, և ծնընպատմեց։ —Ես Արիստանովս կը կոչուիմ, ըսաւ, և ծնընպատմեց Յունիոյ 2 կլասոմէն քաղաքէն եմ, որ կառուցեալ է այն զուարձաբուղս ծովափանց վրայ, որ գէպ ի ծով

1 Ազողոնի, որ Դեղոս կղզւոյն մէջ ծնած էր։

2 Տես առակ Ժ. Երես 39. Ծան. 3.

3 Մին ի կիկլադաց Եղէւական ծովուն Դեղոսի հարաւակողմը։ Այս կղզին հոչակառը է մարմարինով, զոր Մարգիսա կամ Մարգեսս լեռներէն կը կորեն։

1 Տես առակ Ժ. Երես 29. Ծան. 3 Արամազդ Դից հերքնկառութեան, զոր Վանատանով Արամազդ անունով Յունիոյթիւն կը կոչէին։

2 Փոքուն Ասիս ծովափանց վրայ։

կը կարկառի, և գոգցես երթալ կցիլ կ'ուզէ քիոս¹ կզզւոյն, որ Հոմերի երջանիկ հայրենիքն է: Թէև ազնուական՝ սակայն աղքատ էին իմ ծնողք: Պոլիստրատոս անուն հայրս, որ արդէն բազմաթիւ զաւակօք ծանրաբեռնեալ էր, չուզեց զիս մնուցանել, և իւր բարեկամներէն Յէսոսացի² մէկու մը ճեռօք զիս անձանօթ տեղ մը ձգել առւաւ: Երեսրացի զաւաւ մը, որ իմ ձգուած տեղոյն մօտ կալուածներ ունէր, առաւ զիս և իւր տան մէջ այժի կաթով մնոյց: բայց որոյնետեւ իր օրապահիկն ալ իրեն հազիւ կը բաւէր, ծանացելու կարտղ հասակի մը հասածիս պէս, վաճառեց զիս գերեվաճառի մը, որ ի Լիւկիա³ տարաւ և Պաթար Յ քաղաքին մէջ Ալկինոս անուն հարուստ և առաքինի մարդու մը վաճառեց: Յոյն այս Ալկինոսը մեծապէտ խնամ տարաւ ինձ երիտասարդական հասակիս մէջ: Պարկեշտ, համեստ, անկեղծ, հլու և ինձ սովորեցնել ուզուած բաներուն խիստ ուշադիր մէկն երևացայ իրեն: Զիս նուիրեց այն արուեստից, որք մեծարոյ են յաչս Ապոդոնի⁶: Խնձի սովորեցնել առւաւ երածշտութիւնը, մարմնամարզութիւնը, մանաւանդ մարդոց վէրքերը բուժելու արուեստը: Իսկոյն այս ամենակարեւոր արուեստին մէջ բաւական մնձ համբաւ ստացայ, և Ապօ-

1 Կզզի Եգէտական ծովուն, Փոքուն Ասից ծովափանց մօտ Անպասի հարաւակոզը:

2 Տէսա քաղաք կառացեալ ի ծովափանա Փոքուն Ասից. հայրենիք Անակրէոնի: Վաղնշական աղդաց մէջ օրէնքը կը ներէր հայրերուն թողութ իրենց որդէքը, և զանոնք ծնած օրենին անձանօթ տեղ մը ձգել:

3 Քաղաք Յոնից, որ Ապասումնայ արեւելեան հիւսիսակողմն է:

4 Հարաւային գաւաւա Փոքուն Ասից:

5 Քաղաք Լիւկիայ: Հռչակաւոր է Ապօլոնիան պատգամատամբ մը, առ ապտ Արսինօէ անունն առաւ:

6 Ապօլոն, տես առակ Խ. երես 44. Ծան. 3:

դոն՝ որ զիս չնորհոք ներշնչիր էր, սքանչելի դազմանիքներ պարզեց առջեւս:

«Ալիինոս՝ որ օր քան զօր առաւել կը սիրէր զիս, և իմ վրայ ցուցած խնամոց այսչափ յաշողին զմայլամոք կը դիմէր, ազատագրեց զիս և Սամոսի¹ բռնակալ Պոլիկրատին զոկեց Յ, որ իւր անհաւատալի բարեգաստութեան մէջ բախտէն կը վախճառ՝ որ այսչափ բաստութեան ետք, մի՛ գուցէ օր մ'անգթաբրկար մինքը մասնէ: Ալ սիրէր կեանքն որ իրեն համար բար հետալից էր, կը վախճառ զայն կորսնցնելէ, և խիստ հետալից էր, կը վախճառ զայն կորսնցնելէ, և անոր վտանգ սպառնացող չարեաց ամենաթեթիւ երեւութին անդամ առաջքն առնուլ կ'ուզէր: Այսպէս նա շրջապատեալ էր բժշկութեան արուեստին քաջանմուտ մարդկամբ:

«Ալզեցաւ մնաց Պոլիկրատ, երբ իմացաւ թէ կեանքս իր քովն անցնել կ'ուզէր: Զիս պնդով իրեն յարելու համար, խիստ մնձ հարստութեամբ լցոյց և ծայրագոյն հասուց: Երկար ատեն Սամոց մնացի, ուր պատուց հասուց: Երկար ատեն Սամոց մնացի, ուր կարի մնձ եղաւ զարմանքս տեսնելով մարդ մը՝ որուն կամոցից ծառացելէն զոգես բախտն մնզամ մնձ հաճոյք կը զդար: Բաւական էր որ պատերազմ մը հրատանոյք կը զդար: Իսկ ամեն հարստութիւնն իրեն կը հետեւէր: բակէր, յաղթութիւնը խիստ մօտէն իրեն կը հետեւէր: Ամենէն գուլուարին բաներն իսկ ուզելը միայն բաւական էր, և ահա անոնք կանխաւ կարծես իրենք իրենցմէ էր, և ահա անոնք կանխաւ կարծես իրենք իրենցմէ էր կատարուէին: Կը ամբաւ հարստութիւնն օր քան կը կ'անէր: բոլոր իւր թշնամիք իւր ոտքերուն տակ զօր կ'անէր: բոլոր իւր թշնամիք իւր ոտքերուն տակ

1 Կզզի Եկարեսուն ծովու, Յանիոյ ծովափանց քով:

2 Պոլիկրատ կ'ապրէր ի Զ. գարու նախ քան գիրիստու:

3 Պոլիկրատայ միջադէպը զօր Ֆենելոն կամաւ յապաւած է, կըսէ թշրգմանութեանս և Հաշեթ տողագրիչը, և ինք զայն ի կըսէ կ'ապրէմանութեանս պահէլ պարտ համարած, միք հոռ զեվսը կ'յս պատմավթեան պահէլ պարտ համարած, միք հոռ զեվսը կ'ապրէլ պատշաճ դատեցանք:

ինկած էին. իւր առողջութիւնն երբէք չը նուազելէն զատ, որ քան զօր ևս աւելի կը զօրանայր ու կը կազդուրէր։ Արգէն քառասուն տարի կար, որ այս անդորրակեաց և բարեբաստիկ բռնաւորը, գոգցես շղթայակապ կը պահէր բախտն, որ չէր համարձակիր բանի մը մէջ իրեն զրժելու, և ոչ զինքն իր դիտաւորութենէն կասեցնելու։ Այսպիսի անլուր յաջողութիւն մը զիս իրեն համար խիստ մեծ երկիւղի մը մէջ կը ձըգէր։ Զինքն անկեղծութեամբ կը սիրէի, վասնորոյ և այդ երկիւղս չը կարացի իրեն չը յայտնել. իւր սրտին մեծ ազգեցութիւն ըրաւ այն. վասն զի որչափ որ վափակութեամբք մեղկացած էր և իւր իշխանութեան մնձութեամբ գոռողացած, գեռ բոլորովին զուրկ չէր մարդավայել զգացումներէ, երբ իրեն յիշեցնէին դնիս և զանհաստատութիւն մարդկացին իրաց։ Թողուց որ ճշշմարտութիւնն իրեն ըսեմ. իմ իրեն համար ունեցած վախէս ինքն ևս այնքան զգածեցաւ, որ վերջապէս այս յաջողութեանց ընթացքը կասեցնել որոշեց կորուստով մը, զոր ինքը կը պատրաստէր։ Քաջ կը տեսնեմ, ըսաւ, թէ չը կայ և ոչ մէկ մը, որ իր կեանքին մէջ բաղդին արկածները կրեէ աղատ լինի. մարդ որչափ աւելի կը խնայուի բախտէն, նոյնչափ առաւել սոսկալի յեղափոխութենէ մը վախնալու տեղի ունի. ևս որ իրմէ այնչափ տարիներ բարեօք լեցուեցայ, ծայրագոյն չարեաց ևելթ պէտք է սպասեմ իրմէ, եթէ ինձ կորուստ սպառնացող բարեբախտութենէս ետ չը դառնամ. ուշեմն այդ շողոմարար բախտին դաւաճանութեանց առաջքն առնուու կը փութամ։ Այս խօսքերն ըսկով հանեց մատնէն իւր մատանին որ խիստ մեծադին էր, և զոր ինքը շատ կը սիրէր, և իմ առջեւ աշտարակի մը ծայրէն զայն ծովը նետեց, և յաւսացաւ թէ այս կորուստով բախտին դառն հարուածները կրելու անհրա-

ժեշտ հարկին բոլոր իւր կենաց մէջ, գէթ մէկ անդամ պարտահատոյց պիտի լինէր. բայց այս՝ իւր յաջողութենէն յառաջ եկած կուրութիւն մ'էր։ Զարիք մը՝ զոր մարդ ինքնին ընտրանաւ իր վրայ կը բերէ, այլ ևս չարիք չէ այն. մեք կը վշտանանք բռնազատ և անսակընկալ վիշտերէ ևելթ, որովք Դիք զմեզ պատուհաստկոծ կ'ընեն։ Չէր զիտեր Պոլիկրատէս, թէ բախտին արկածից առաջքն առնլոյ ծշմարիտ հնարքն է իմաստութեամբ և չափաւորութեամբ անոր տուած պին բարիքներէն բոլորովին մերկանալ։ Բախտն՝ որում սա իւր մատանին զոհել ուզեց, բնաւ չընդունուեցաւ այն զոհը. և Պոլիկրատէս հակառակ իւր կամաց, իւր մինչեւ այն ատեն եղածէն աւելի երջանիկ երեւցաւ։ Չուկ մը նոյն մատանին կլլեր էր. նոյն ձուկը բոնուեր Պոլիկրատեաց բերուեր, և անոր սեղանոյն վրայ գրուելու պատրաստուեր էր։ Խոհարարաց մին ձկանը փորսին մէջ գտաւ զմատանին, և տարաւ բռնակալին տուաւ, որ բաղդին զինքն երջանիկ ընելու մասին ցուցած այսչափ կամակոր յամառութիւնը տեսնելով դեղնեցաւ։

«Բայց խիստ մօտալոււ էր ժամը յորում սոյն յաջողուածք յանկարծակի սոսկալի ձախողութեանց պիտի փոխուեին։ Պարսից մեծ թագաւորը Դարեհ Վշտասպակայ, Յունաց դէմ պատերազմ հրատարակեց։ Նախապիայ, Յունաց դէմ պատերազմ հրատարակեց։ Եգէական ծովուն պէս նուանեց Ասիոյ ափանց վրայ, և Եգէական ծովուն պիանց մերձակայ կղզեաց մէջ բնակող Յոյն դաշնութականները։ Սամոս ալ նուանուեցաւ, և Որոնդէս որ մեծ թագաւորին տեղ կը հրամայէր բանակին, բարձր խաչ մը կամնզնել տալով, բռնապիսն անոր վրայ բարձրացուց 1։ Այսպէս այն մարդն որ ծայրագոյն յաջողութիւն մ'էր վայելեր, և մինչեւ իսկ իւր խնամով վնապը,

ուած թշուառութեան համն անգամ առնուլ չէր կարացեր, յանկարծակի ամենազժնդակ տանջանարամով մը խայտառակաման եղաւ: Ահա չը կայ բան մը՝ որ այնչափ մեծ թշուառութիւն սպառնայ մարդկութեան, որչափ ծայրագոյն յաջողութիւնք:

«Բախտն՝ որ յաջողութեամբ ծայրացեալ մարդիկն ամենադառն կատամկանօք կը ծաղրէ, նոյնը կարի թշուառացեաները յազբեւաց կը բարձրացնէ: Անուոյն վրայէն Պոլիկրատէսը վայր հոսեր էր, և զիս ամենաթշուառ վիճակէ մը դուրս կորզեր, որպէս զի մեծ ճոխութեանց հասցնէ: Պարսիկը ոչ միայն իմ հարստութիւնս ինձմէ չը յափշտակեցին, այլ և ընդհակառակն մնձապէս մնձարեցին մարդիկ բուժելու արուեստս և այն չափաւորութիւնը, որով ապրեր էի բռնակալին քով ի մեծ պատուի գունուած ատենս իսկ: Նոքա՝ որք անոր վատահութեամբն և իշխանութեամբ չարաշար վարուած էին, ազգի ազգի տանջանարամնօք մաշեցան. Ես որովհետեւ ոչ միայն մէկու մը չարիք ըրած չէի, այլ և ամենուն կրցած բոլոր բարիքս ըրեր էի, ուստի և յաղթողք ինձ միայն ինսայցին, և հետո պատուով վրուեցան: Ամէն մարդ ուրախացաւ ընդ այս, ըստ ուրում ամենուն սիրելի էի և քաղցր յաջողութիւնքս անսախանձ կը լսայելէի. վասն զի ևս երբէք իմ վրայ ոչ խստասրտութիւն էի ցուցուցեր, ոչ հաբարտութիւն, ոչ մնափառութիւն և ոչ անիրաւութիւն: Քանի մը տարի ևս մնացի ի Սամս խաղաղաւէտ կենօք, բայց հուսկ ուրեմն անզուսալ փափաք մը զդացի ի Նիւկիա երթալու, ուր իմ մանկութեան օրերս այնչափ քաղցրութեամբ անցեր էին¹:

¹ Հսու կ'աւարտի Պոլիկրատոյ միջադէպը, զոք վերերեր էինք, իսկ յառաջ անոր տեղ գրուած հաստածը տես ի վերջ պատմեւթեան երես 456:

«Կը յուսայի հոն գտնել զԱլկինոս, որ զիս մնացեիր էր և այսափ բարեբազզութեանցս առաջին պատճառն ինքն էր եղեր: Երբ այն երկիրը հասայ, լսեցի թէ մեռեր էր Ալիինոս՝ իւր բոլոր հարատութիւնը կորուսանելէն, և իւր ծերութեան թշուառութեանց մեծաւ հաստատամութեամբ տանելէն ետք: Գնացի ծաղիկներ սփոնցի և առատ արտասուք թափեցի իւր ամիւնոյն վրայ. իւր գերեզմանին վրայ փառաւոր տապանագիր մը գրոշմեցի, և խնամով խնդրեցի թէ տղայքն ի՞նչ էին եղեր: Ինձ ըսին, թէ մին միայն Որկիլոքոս անուն որ անոնցմէ մնացեր էր, իր հայրենսեաց մէջ առանց հարստութեան երեւնալ չը կարենալով: ըստ որում իր հայրն այնչափ մեծ փառք ունեցեր էր անդ, օտարական նաւով մ'անձանոթ կղզի մ'էր գնացեր, և հոն ամնշան կեանք մը կը վարէր: Զայս ևս ըսին լինձ, թէ քիչ մը ատեն ետք նոյն Որկիլոքոսն ալ նաւաբեկութեամք կորսուեր էր կարպաղիա¹ կղզոյն մօտ, որով և իմ բարերարիս սերունդէն և ոչ մէկը կը մնար: Խակոյն զնեցի նորա տունն և շուրջանակի ունեցած քաջալեղուն անգաստանսերն: Մեծապէս ուրախ էի նորէն տեսնելով այն տեղերն, որք ինձի յուշ կ'ածէին կարի հաճոյական հասակի մ'և կարի բարեբար տիրոջ մը յիշատակը: Ինձ այնպէս կը գար թէ տակաւին ծաղիկ հասակիս մէջ էի, յորում Ալիինոսի կը ծառայէի: Հաղիւ թէ նորա ժառանգութեան միճակը նորա պարտատէրներէն զներ էի, և ահա ստիպուեցայ լվատոմէն երթալ. հայրս Պոլիստրատոս և մայրս Փիդիլա մնուած էին: Շատ եղապիներ ունէի, որ թէպէտև ի միայն սակայն խիստ գէ կը կենցաղավարէին. երբ կլաստմէն հասայ, հարստութեան

¹ Կղզի Միջերկրական ծովուն Հռոմոսի արեւմտեան հարտակողմը, և կրետէի արեւելեան հիւսիսակողմը:

ըոլորավին զուրկ մէկու մը պէս կարի անպատշաճ հանդերձիւ մ'իրենց ներկայացայ, ցուցնելով անոնց նաև այն որոշ նշանները, զորս ինչպէս գիտէք կը դնեն մարդիկ իրենց տղայոց վրայ և այնպէս զանոնք ընկենիկ ընել կը փութան : Նոքա զարմացան, տեսնելով որ այս եղանակաւ կ'աճէր Պոլիստրատայ ժառանգաց թիւը, որք նորոյ փոքրիկ ժառանգութիւնը պիտի բաժնէին . մինչեւ իմ իրենցմէ սերեալ լինելս անդամ դատաստանաւ մերժել ուզեցին, և դատաւորաց առջեւ զինքը բնաւ չեմք ճանչնար ըսին : Այն ատեն անոնց տմարդութիւնը պատժելու համար դատաւորաց իմացուցի, թէ ես ալ կը հաւանիմ իրենց բոլորովին օտարական մէկը լինել . և խնդրեցի՝ որ իրենք ալ իմ ժառանգներս լինելէ ընդ միշտ մերժուին . դատաւորները վճռեցին զայս : Ես այն ատեն նաւուն մէջ ունեցած բոլոր հարստութիւններս իրենց ցուցուցի . յայսնեցի միանգամայն իրենց՝ թէ ես այն Սրիստոնովան եմ, որ Սամոսի Պոլիկրատէս բռնակալին քով այնչափ միծ հարստութիւն վաստիեցայ, և թէ ամուսնացած ալ չեմ :

«Եղայրներս իմ հետ այսպէս անիրաւութեամբ վարուենուն վրայ մեծապէս զղջացան, և օրմ'իմ ժառանգներս լինելու բազգանօք ամէն նիդ թափեցին, իմ բարեկամութիւնս վաստկելու համար, բայց ի զուրէ իրենց բաժանման պատճառաւ հօրս ստացուածք ի վաճառ հանուեցան . ևս գնեցի զանոնք, և իրենց մեծապէս ցաւ եղաւ, տեսնելով թէ մեր հօր բոլոր հարստութիւնն այնպիսի մէկու մը ձեռք անցած է, որում՝ անոր ամենափոքր մէկ մասն անդամ տալ չէին ուզեր : Այսպէս ասոնք սոսկալի աղքատութեան մէջ ինկան : Բայց երբ անոնք իրենց պիտանքը բաւական ճանչցան, այն ատեն ես իմ բարեհամբոյր բնութիւնս իրենց ցուցնել ուզեցի . ներեցի իրենց, զիրենք իմ առւնս հրաւիրեցի :

և ամէն մէկուն մէկ մէկ գումար տուի, որպէս զի առով ծովու վրայ վաճառականութիւն ընելով բան մը շահին . զանոնք ամէնքն ալ միացուցի . իրենք և իրենց որդիք խաղաղութեամբ մեր տան մէջ բնակեցան . ես այս զանազան ընտանեաց հասարակաց հայրն եղայ : Իրենց համաշունչ միաբանութեամբն և մտադիւր աշխատութեամբ քիչ ժամանակուան մէջ մեծագումար հարստութիւններ գիզեցին : Այսու ամենայնիւ ծերութիւնն, ինչպէս կը տեսնէք, եկաւ իմ դուռս ալ զարկաւ . ծերմլցուց մազերս և զէմքս խորշումնցոյց . զեկոյց ինձ, թէ այսչափ կատարեալ յաջորդութիւն մ'այլ ես երկար ատեն պիտի չը կարենամ վայելի : Մեռնելէս առաջ ուզեցի անդամ մ'ալ տեսնել այն երկիրն, որ ինձ կարի սիրելի է, և հայրենիքէս աւելի սրաւագրաւ . այն կեւկիան ուր ընդ ձեռամբ առաքինոյն Աէկինոսի բարի և իմաստուն լինել առվեցայ : Մինչ ծովու ճամբով հոն կ'երթայի, կիկլագեան՝ կղզեաց միոյն բնիկներէն վաճառտկան մը տեսայ, որ զիս վասահեցոյց թէ տակաւին գեղոս կղզւոյն մէջ Որկիլոքայ որդւոց մին կը զտնուի, որ իւր հաւուն Աէկինոսի իմաստութեան և առաքինութեան նմանող է : Մէկէն վրկիոյ ուզեն թողուցի և փութացայ եկայ, որ ընդ հովանեաւ աջոյն Ապոդոնի, անոր կղզւոյն մէջ վնտուեմ դտնեմ շառաւիդն այն գերդաստանին, որուն ամէն ինչ կը պարտիմ : Այլ ևս շատ ժամանակ պիտի չը կրնամ ապրիլ . Պարկայն թշնամի այս քաղցրիկ անդորրութեանս, զոր Դիք հազիւ երբէք կը պարզեւեն մահացուաց, փութանակի պիտի կարէ կեր-

1 Անուն մը՝ որ Եգէտական ծովուն քսանի շափ կղզեաց միանգամայն կը տրաւէր :

2 Պարկայք կը կոչուելին երեք զիցուհիք՝ Կլոտով, Աքեռիս և Ատրասէ, որք մարդոց կենաց թելքը կը մտնէին, կը կարժէին և կը կորէին :

նացու թերը . բայց դո՞ւ սրտով պիտի մնոնիմ , եթէ այս աչքերս կենաց լոյսէն չը փակուած իմ տիրոջս թռոնը տեսնեն : Ո՞վ դու , որ այս կղզւոյն մէջ իրեն հետ կը բնակիս , խօսէ՝ հիմայ , կը ճանչնա՞ս զինքն , կրնա՞ս բսել ինձ թէ զինքն ո՞ւր պիտի կարենամ գտնել : Եթէ զայն ինձ ցուցնես , Դիք ևս այս շնորհիդ ի փարձ ցուցընե՞ն քեզ քու ծունկերուդ վրայ քու որդիքդ և որդւոքդ որդիքը մինչեւ ի հնագերորդ ազդ , յանդորրաւէտ խաղաղութեան և յառատութեան պահե՞ն քու տունդ ի փարձ առաքինութեանց քոց :

Մինչդեռ Արիստոնովս այսակէս կը խօսէր , Սոփրոնիս մոսի աչքերէն ուրախութեան և ցաւոց արտասուաց փուակներ կը վիժէին : Հուսկ ուրեմն ծերունւոյն վիզը կը փաթթուի առանց խօսք մ'անգամ արտասանել կարենալու . կը գրկէ զայն , իւր կրծոց վրայ կը սեղմէ , և մեծ ճգամբք հազիւ կը կարողանայ հատկլետլ ձայնիւ սա խօսքերն արտասանել . Ես եմ , հայրիկ , այն զոր կը վնատոէք , դուք ձեր աչօք կը տեսնէք ձեր Ալկիմոս բարեկամին Սոփրոնիմոս թռուր : Ես եմ , և աներկիմտ եմ թէ Դիք զձեզ ինձ են դրկուծ իմ աղէտքս ամոքելու համար : Իրախտազիտութիւնն որ Երկրի Երեսէն վերցուած կը թռւէր , ձեզմով նորէն յերկրի կ'երեւնաց : Տղայութեանս ատեն լսած էի , թէ Սամսոն մէջ հաստատուած համբաւատենչ և մեծատուն մարդ մը մեծ հօրս տունը մեծցեր էր , բայց որովհետեւ հօրս Արկիլոքոսի երիտասարդ հասակի մէջ մնաւած ատեն ևս գեռ որրանի մէջ էի : այս բաները խիստ շփոթ և ընդ ազօտ կը մտածէ : Այսպիսի անստուգութեան մէջ գտնուելով , չը համարձակեցայ Սամսոն երթալ . լսաւզոյն համարձացայ սոյն եղզին բնակիլ և իմ թշուառութեանց մէջ ինքզինք միսիթարել , ընդունայն հացատութիւններն արհամարհելուք , և Ապողոնի սրբազն տաճարին մէջ Մուսայից տա-

գանդը մշակելու քաղցր պարապմամբ : Իմաստութիւնն որ մարդոց սակաւուք շատանալ և յանդորրու կեալ կը սովորեցնէ , մինչեւ ցայսօր ինձ ամէն բարեաց տեղ բռնեց :

Սովորնիմոս երբ այս խօսքերը լմնցուց , տեսնելով թէ տաճարն են հասեր , Արիստոնովի իր աղօթքն ու նուէրներն լնել առաջարկեց : Երկուքը մէկէն զոհեցին Աստուածոյն երկու ծիւնափայլ ոչխարներ և մի մահակածակատ խոյ , և ապա տաղեր երգեցին ի պատիւ Դիոսկուրին , որ ափեզերքը կը լուսաւորէ , տարւոց չորս եղանակները կը կանոնաւորէ , զիսութեանց մէջ գահագլուխ կը բազմի , և ինն մուսայից պարերգը կը կանոնաւորէ : Միհենէն ենելով , օրուան մնացորդը իրենց արկածները մէկ մէկու պատմելով անցուցին : Սովորնիմոս իր տունն ընդունեց զծերունին այն գորսով և մեծարանօք , զորս Ալկիմոսի ևեթ պիտի ցուցնէր եթէ նա կենդանի լինէր : Հետեւեալ օրն ելան ի միասին ի Լիւկիա նաւ եցին : Արիստոնովս տարաւ զՍոփրոնիմոս քաջարեղուն ազարակ մը յեզերս Գանթոս ⁴ գետոյ , որոյ ջուրց մէջ ատէպ մարմներ էր Ապողոն իւր փոչեթաւ մարմնն ի դարձին յորսոյ , և իր խարտիշագեղ մազերը լուացեր : Այս գետափանց վրայ ծայր ի ծայր կաղամափիներ և ուռիներ տնկուած դտան , որոց փափկիկ և գեռաքուափկ դալարոստոց մէջ ծածկուած էին բոյնք բիւր բիւր թռչուց , որք զիշեր յերեկ քաղցրիկ դայցացիկներն են յօրինէին . գեան ահապին դդչանօք և փրփրադէզ կոհակօք ժայռէ մը վայր կը թափէր , և իւր ալիք կոպճոււտ գետամիջի մը մէջ կը փշրէին :

Բոլոր դաշտը ծածկեալ էր ոսկեփտունջ հասկոք . բը լուրք որ շորջանակի ամփիթէտրոնի մը ձեւով կը

⁴ Գանթոս գետ Լիւկիոյ , որ Տաւրոս լեռնէն բղենը Մեղեցիական ծովը կը թափի :

բարձրանային, ծանրաբեռնեալ էին որթովք և այլ պտղատու ծառովք: Հոն բովանդակ բնութիւնը ծիծաղադէմ էր և շնորհալից. երկինքը քաղցր էր և վճիտ, և երկիրը միշտ պատրաստ իր ծոցէն նորանոր հարուտութիւններ բղսելու, ի տրիտուր վաստակոց քրտնաջան մշակին: Մինչ գետոյն երկայնքն ի վեր յառաջ կ'երթալին, Սոփրոնիմոս տուն մը տեսաւ, որ թէպէտ անպաճոյն և համեստ, սակայն հաճոյական ճաշակով մ'և գեղեցիկ չափակցութեամբ մ'էր յօրինուած: Հոն չը գտաւ ոչ մարմարին, ոչ ոսկի՛, ոչ արծաթ, ոչ փղոսկր և ոչ տան ծիրաննեղոյն կահոյք. հոն ամէն բան մաքուր էր, ամէն բան քաղցրիկ հաճոյք մ'և անդորրաւէտ զուարթութիւն մը կը շնչէր, առանց պաճուճազարդ շքեղութեան: Գաւթին մէջ տեղէն ականակիտ աղբւր մը կը բղխէր, որ առուակ մը ձեւանալով հեղասահ կ'անցնէր ընդ երկայնութիւն կանաչագեղ գորգին ։ Պարտէզները խիստ ընդարձակ չեին. մարդոց մնացեան կարեւոր եղող պտուղներն և բոյսերն և եթ կը գանուէին անոնց մէջ: Պարտիզն երկու կողմերէն կը տեսնուէին երկու ծառաստանք, որոց ծառերն իրենց մայրն եղող երկրին չափ վաղնչական կ'երևնացին, և իրենց սառարթախիտ ոստք, արեւուն ճառագայթից անթափանց հովանի մը կը յօրինէին: Դահլիճ մը մտան, և հոն ճաշ մ'ըրին այն քաղցրիկ կերակուրներով, զորս՝ բնութիւնը մարդոց կը մատակարարէ պարտիզայ մէջ. հոն չէր տեսնուիր և ոչ մի ինչ այն բաներէն, որդոնք մարդոց փափկասիրութիւնը խիստ հեռուներ կ'երթայ կը վնտըռէ, և զանանք կարի ծանրագնի կը գնէ ի քաղաքս. այլ հոն գտնուածներնէին կաթն քաղցր, ըստ օրինակի անոր՝ զոր Ապողոն կը կթէր մինչ Ատմեթ¹ թագաւորին

քով հովուութիւն կ'ընէր. մեղք պատուական, ըստ նըւմանութեան Սիկիլիոց Հիբրա² լիրին, կամ Ատափիկայ Հիւմնդդայ³ լիրին մնողուաց մաղրին. պարտիզն նորաքաղ խաւարտը և անոր գեռակութ պտուղք. նեկտարէնց աւելի քաղցրաճաշակ զինի մը, մնձ ամաններէ կը զեղոյր գեղաքանդակ բաժակաց մէջ: Ոյն սակաւագէտ բայց միանգամայն և անուշ ու հանդարտիկ ճաշի ատեն Արիստոնովս չուզեց սեղան նստիլ: Զառաջինն այլ և այլ պատճառնօք իր կրցածն ըրաւ՝ իր համեստութիւնը ծածկելու համար, բայց հուսկ ուրեմն երբ Սոփրոնիմոս զինքը բանագիչ ըստաւ, որ բնաւ չըր կրնար յանձն առնուլ հաց ուտել Ալկինոսի թոռին հետ այն սրահին մէջ, ուր այնչափ երկար ատեն Ալկինոսի ծառայեր էր: Ահա, կ'ըսէր անոր, անդին՝ ուր նոյն իմաստուն ծիրունին սովոր էր հաց ուտելու. ահա տեղին՝ ուր այլ և այլ հրահանգիչ խաղեր կը խաղար. ահա տեղին՝ ուր նա իր բարեկամաց հետ կը խօսակցէր. ահա տեղին՝ ուր կը ճեմէր կարգալով չեսիոդոն և Ճոմնըսը. ահա տեղին՝ ուր գիշերն ի նինջ կը հանգչէր: Այս պարագաներն միշելով աղիքը կը գալարէին, սիրով կը փղձէր և աշքերէն արտասուքը աղբերաբար կը հուսէին: Ճաշէն ետք զՍոփրոնիմոս տեսնելու տարաւ պարարտ արօսն, ուր գիտոյն եղերքն ի վեր իր բառաջող անդէոց ստուար ջոկատը (սիւրիւ) կը թափառէր. ապա տեսան ոչխարաց հօան որ պարարտ արօսէ մը կը գար.

¹ Սիկիլու Միկերկրական ծովուն ամենէն մեծ կղզին ի հարաւային արեւմտակողմն Խտակից: Նիբըլա լեռն հաշակաւոր իւր մոլուօք, կը գտնուէր համանուն քաղաքի մը քով, որ յարեւելքան հարաւակողմն Սիկիլիոց:

² Աթէնքի արեւելքան հարաւակողմը: Հիմնտասց մեղքն մինչ չեւ ցայսօք իւր վաղեմի համբաւը կը պահէ:

³ Տես առակ Բ. Երես 2. Ծան: 1:

կաթնալիր մայրեր մայելով կը վաղէին , և գառնուկներն անոնց կը հետեւէին խայտալով : Ամէն դի կը տեսնուէին փոյթեռանդն գործառորներ , որք գամք քան զգամ աւելի խնդամտութեամբ կ'աշխատէին , ի շահ իրենց քաղցր և մարդասէր տիրոջ , որ ինքինքն անոնց սիրելի կ'ընծայէր . և նոցա գերութեան վիշտերը կ'ամոքէր :

Ավատոնովմ՝ Սովորոնիմոսի ցուցնելով այս տունը , այս գերիները , այս հօտերն և փոյթեռանդն մշակութեամբ այսչափ քաջաբնղուն յարդարուած անդաստանաները , սա խոռքերն ըստ անոր . - Հիմայ մնծապէս ուրախ եմ՝ զեկո քո նախնահցդ վաղնչական կալուածոց մէջ տեսնելով . այս' մնծապէս գոհ եմ . հիմայ , քանզի նորէն քեզ կը յանձնեմ ի ժառանգութիւն այն կալուածը , որուն մէջ Ալկինոսի երկայն ատեն ծառայեցի : Բարեա՛ւ վայելես այս ամէնքն որ անոր սեպհականութիւնն էին , երջանիկ ապրիս' , և քու արթուն գործունէութեամբ , կանխաւ քեզի իրենէն աւելի քաղցր վախճան մը պատրաստես : Մի և նոյն ատեն սոյն կալուածոց պարգեւատուութեան հանդէսն մնծաւ հռչակաւ կատարեց ըստ տրամադրութեան օրինաց ժամանակին , և հրապարակաւ յայտնեց , թէ իր ժառանգութենէն կ'արտաքսէ իր բուն ժառանգներն , եթէ ասոնք իր բարերարն եղող Ալկինոսի թոռին ըրած սոյն պարգեւին դէմ վատ վարելու ատերախտութիւնն ունենան : Բայց Արիստոնովմի սիրտը գոհ ընելու համար այս ալ բաւական չեղաւ : Տունն անոր տալէն յառաջ զանիկայ ամբողջովին զարդարեց կահուք , որ թէպէտ պարզ էին և չափաւոր , բայց միանդամայն և զեղապատշաճ ու հաջոյական . շտեմարանները լեցուց Դեմետրեայ ¹ ճոխ

պարզեւներով , և մառանները ֆիոսի գինւով , որ Եթեաց և Գանիմեղեայ և ձեռոք մեծին Արամազդայ սեղանոյն վրայ մատուակուելու արժանի էր : Հոն կ'ամբարէ նաև Պրոմենացի գինւոյ ² և Հիւմետեան ու Հիբայական մեղրի , և անոր չափ քաղցր Աստիկեան ³ ձիթոյ առաս պաշար մը : Հուսկ յետոյ կը յաւելուր ասոնց վրայ աղուամազ և ձիւնափայլ ասու ամբաւ գեղմներ (եափազ) ճոխ աւարներ Արկաղիոյ ⁴ լիրանց վրայ և Սիկելիոյ պարարտ արօտից մէջ արածոյ փափկամարմին խաչանց : Ահա այս միմակին մէջ Սովորոնիմոսի կը տայ իւր տունն . իրեն կը պարգեւէ նաև յիսուն Եւբէկական ապանդ ⁵ . իսկ իւր ազգականաց կը պահէ Կլասոմէն ցամաքակըդդուոյն մէջ , Զմիւռնիոյ , Լեպետիոյ և Կոլոփոնի ⁶ Մրջակայքն ունեցած կալուածները , որ խիստ մնծապէն էին : Երբ պարգեւատուութիւնը լմնցաւ , Արիստոնովմ անմիջապէս նաւ նստաւ կրկնէն ի Յոնիս դառնալու նպատակաւ : Սովորոնիմոս այսչափի ծանրակշիռ բարերարութեանց վրայ հիացած , փղձկեալ արախ մինչև նաևն անոր կ'ընկերէ , աչքերէն արտասուաց վտակներ հոսելով , զանիկայ իւր հայրն անուանելով , և ստէպ ստէպ զանիկայ իւր բազկաց մէջ գգուելով :

¹ Եթէ դիցուէր Երիտասարդութեան , դուստր Արամազդայ և Հերայ . մատուաւէ Արամազդայ : -Գանիմեդէս սրբի Գրոսի և ըստ այլոց Լաւոմեդանի . Արամազդայ արծուէն յափշակուեցաւ , և Երեսոյ տեղ Դից մատուաւէն և լուս :

² Գինւոյ տեսակ մ'է , որց վրայով Հոմերոսի մէջ խօսուած է , Պրոմենացի գինի կը պատրաստուէր Խկարոս , Լեսպոս կղզէաց մէջ և ի ասհման Նպիրոսի և Զմիւռնիոյ :

³ Աստիկէ երկիր քաջաբնղուն ձիթենեօք : Տես Լ. 9. Ե. 433. ն. 2:

⁴ Լեռնոս գաւառ . Պեղպանէսի :

⁵ Եւբէկական ապանդ , Եւբէկական ծովուն Եւբէկոս կղզեն Եւբէկ և Գաղղիկան ստակով : 3-40 Փրանք կ'արժէր :

⁶ Քաղոք Յոնիս ի ծովեզերս Փռքուն Ասիոյ :

Արիստոնովս երջանիկ նաւարկութեամբ մ'իսկոյն իւր տունը հասաւ . իւր ազգականներէն և ոչ ոք համարձակեցաւ արտունջ բառնալ Սոփրոնիմոսի ըրած նորոդ պարգևեատութեանց դէմ : -իմ կտակիս մէջ , կ'ըսէր անոնց , իբրեւ կատարելի մի վերջին կամքս գրուած թողուցի սա կարգադրութիւնը , որ իմ բոլոր ինչքս և ստացուածքն ծախուին և Յոնիոյ առքատաց բաժնուին , եթէ ձեզմէ մին ընդդիմանայ այս պարգեւաց , զորս Սոփրոնիմոսի պարգևեցի :

Իմաստուն ծերունին խաղաղիկ կեանք մը կը վարէր , և երջանկութեամբ կը վայելէր այն ամէն բարիքը , զորս Դիք իւր առաջինութեան օժտեր էին : Հակառակ իւր ծերութեան , տարին անդամ'ի Ալեկիս կ'ուղեւորէր , Սոփրոնիմոսը տեսնելու և կամ զոհ մ'ընելու համար Ալկինոսի գերեզմանին վրայ , զոր լցուցեր էր ճարտարպետութեան և քանդակագործութեան չքնաղակերտ զարդերով : Պատուէր տուած էր՝ որ իւր մահուանէն ետք , իւր աճիւնքն ևս տարուին Ալկինոսի գերեզմանը զրուին , որպէս զի իրեն աճիւններն ալ յանդորրու հանդշն իւր սիրելի տիրոջ աճիւնոց հետ : Ամէն տարի ի գարնան Սոփրոնիմոս զանիկայ տեսնելու անժոյժ անձակով , աչքերը միշտ դէպ ի ծովափունքը կը յառէր , ջանարով գտնել Արիստոնովսի նաւել՝ որ տարուան այս եւ զանակին կը գար : Ամէն տարի իրեն այնքան սիրելի այս նաւուն աղի ալիքները ձեղքելով գալի ի հեղող այս նաւուն աղի ալիքները ձեղքելով գալի ի հեռուած տեսնելու ամենաքաղցր հաճոյքը կը վայելէր , և այս նաւուն գալուստն , իրեն համար՝ սոսկալի ձմեռուան մը յաջորդող գարնան բերած նորածին վայելչութիւններէն յանհունս քաղցր էր :

Բայց եկաւ տարի մը՝ յորում իրեն այնքան սիրելի եղող նաւուն գալը չէր տեսներ ուրիշ տարիներու պէս . կը հառաչէր դառնապէս , տիսրութիւնն և երկիւղն իր

դիմաց վրայ նկարուեր էին . քաղցրիկ քունն հեռո՛ւ հեռո՛ւ կը փախչէր իւր աչքերէն . ամենապատուական խորտիկը անդամ իրեն քմաց չէին քաղցրանար : մեծապէս թափնակ էր նա . ամենաթեթեւ շշուկ մ'իսկ զինքը կը խռովէր : Ամէն օր դէպ ի նաւակայքը կը դիմէր , ամէն վայրիկեան կը հարցնէր , թէ արդեօք թնիսայէն եկող նաւ մը չէ՞ք տեսներ :

Տեսաւ վերջապէս նաւ մը , բայց աւա՛ղ , հոն եղողն ոչ թէ Արիստոնովս էր , այլ անոր ոսկերաց աճիւնը , զոր նաւն արծաթի սափորով մը կը բերէր : Ամիկիլէս անոր վաղեմի բարեկամն և զրիթէ հասակակիցը , նորա վերջին կամաց հաւատարիմ գործադիրը , թափնադէմ կը բերէր սափորը : Երբ Սոփրոնիմոսի մօտեցաւ , երկուքն ալ կարեցան մնացին . հեկեկանօք եկիթ մտքերն իրարու կը հասկցնէին :

Սոփրոնիմոս սափորը համբուլելով , և զայն իւր' ալժատասուօք ողողերով , այսպէս խօսեցաւ . -Պատուական ծեր , զու էիր իմ բովանդակ կեանքս երջանիկ ընողն , և հիմա աշխարհի ցաւոց ամենէն սաստիկը կ'ազգես ինձ : Աւա՛ղ , այլ ևս զիեզ պիտի չը տեսնեմ , մահն ինձ խիստ քաղցր պիտի լինէր , եթէ կարենայի զքեզ տեսնել և քեզի հետեւիլ յեղիսեան գալտու՝ , ուր քո ըստուերդ կը վայելէ այն երանաւէտ խաղաղութիւնը , զոր արդար Դիք առաջինութեանց կը վերապահնեն : Դու քեզէն մեր օրերովը յերկնից յերկիր բերիր արդարութիւնը , բարերարութիւնն և երախտապիտութիւնը , և երկաթի գարու մը մէջ , զու անձիդ վրայ ցուցուցիր ոսկի գարուն բարեմտութիւնն ու անմեզութիւնը . Դիք զքեզ արդարոց երանաւէտ օթեւանաց մէջ պատկելէն

1 Տեղիք՝ ուր արդար ոգիք կ'ընդունուելին իրենց մահուանէն ետք :

յառաջ, հոս յերկիր ի խոնարհ, երջանիկ, հաճոյական և խոր ծերութեամբ մ'օժտեցին. բայց աւա՛ղ, այն որ մշտատեւ պէտք էր լինել, երբէք ըստ բաւականին երկարատեւ եղած չը կրնար լինել: Այլ ևս քո պարզեւացդ վայելքներէն բնաւ հաճոյք մը չեմ զգար. քանզի զայն առանց քեզ վայելել հարկադրուած եմ: Ո՛վ տարփալի առուեր, ե՞րբ պիտի լինի որ ևս ալ քեզ հետեւիմ. և գո՛ւք, պատուական աճիւնք, եթէ տակաւին բան մը կը զգաք, պիտի գգածիք անշուշտ Ալկինոսի աճիւնոց հետ խառնուելու ամենաքաղցր հաճոյքով: Բարէ՛, իմիններս ալ որ մ'անոնց մէջ պիտի խառնուին. բայց մինչեւ այն առեն իմ միակ միսիթարութիւնս պիտի մինի խնամով պահել իմ ամենասիրելոյս նշխարը: Ո՛վ Արիստոնովի վահել Արիստոնովի, ո՛չ ո՛չ, զու բնաւ պիտի չը մեռնիս, այլ իմ սրտիս մէջ մրշտ կենդանի պիտի մնաս: Դիւրագոյն է ինձ մանաւանդ ինքվինքս մոռնալ, քան թէ զայն մարդ՝ որ զիս այնչափ սիրեց, որ այնչափ կը սիրէր զառաքինութիւն, և որում ևս ինքս ամէն բան պարտական եմ:

Խոր հառաջանքներէ ընդհատեալ սոյն խօսքերէն ետք, Սոփրոնիմոս զրաւ սափորն Ալկինոսի գերեզմանին մէջ, յազեց շատ զոհեր, որոց արիւնն ողողեց գալարազգեցիկ սեղանը, որ զգերեզմանն կը շրջապատէր. բինւոյ և կաթին առաւ նուէրներ թափեց Դից. արեւելից խորքերէն եկած ծխանմիքներ վառեց, և օդոյն մէջ անուշանոս բուրմանց ամպ մը բարձրացաւ:

Սոփրոնիմոս մշտնջնապէս հաստատեց, որ ամէն ստարի այն եղանակին մէջ, գերեզմանական խաղեր խաղոցուին ի պատիւ Ալկինոսի և Արիստոնովի: Հոն կը զացուին ի պատիւ Ալկինոսի և Արիստոնովի:

¹ Արքիա Փաքուն Ասիս աբեւմտեան հարաւակովը դաւառ մ'է:

հանգէն, և ի կախարդիչ ափանց Միանդրա ¹ գետոյ, որոյ ջուրք ոլրապտոյս գարձուածներով կը զրօնաւն և զոգես ցաւեցով կը բաժնուին իրենց ոռոգած երկրէն. Կախատր ² գետոյ մշտագալար ափունքէն, և նոյն պէս Պակուղիսո զ գետոյ ափունքէն՝ որ իւր կոհակայ էստ ուկեխառն աւազ մը կը բերէ. ի Պամիիլեայ ⁴ զոր Դեմտրէ, Պոմոնա, և Գլորա ⁵ նախանձնողդէմ մըրցմամբ կը պինեն. Կիլիկիոյ ⁶ լայնածաւալ դաշտերէն, որք դրախտի մը պէս Տաւրոսի ⁷ միշտ ծիւնապատ գլխէն թափող ջուրերով կ'ոռոգուին: Այսն մեծահանգէս տօնախըմբութեան ատեն երիտասարդք և երիտասարդուհիք շուշմասիայլ պձղնաւորներ հագած՝ երգեր կ'երգէն ի պատիւ Ալկինոսի և Արիստոնովի: քանդի կարելի չէր ասոնց մին առանց միւսոյն գովիլ, կամ ամշատելի միւնեանց այս երկու ամոլքն՝ որք իրենց մահուանէն ետք ալ խիստ անձուկ կապակցութեամբ մ'իրարու միացել էին:

Ամենէն հիմասքանչ գէպքը սա եղաւ որ այն օր յորում Սոփրոնիմոս զինւոյ և կաթին նուէրներ թափեց Դից, այն նոյն օր կարգէ զուրս կանաչագեղեց անուշանոտ մրտենի մը ընձիւզեցաւ գերեզմանին մէջ տեղէն, որ իսկ և իսկ իր բազմուտեան զլուխը վեր բարձրացոյց և այս երկու սափորներն իր սատերով և իր ստուերներով ծածկեց: Ամէն ոք աղաղակեց, թէ Արիստոնովի ի վարձ ա-

¹ Գետ Յոնիս որ Խաւեան ծովը կը թափի:

² Գետ Յոնիս՝ որ Եփեսոսի ծոցը կը թափի:

³ Գետ Լիւդիոյ՝ որ Սարդիա քաղաքէն Կանցնի:

⁴ Գաւառ Փոքուն Ասիս՝ ընդ մէջ Կիլիկիոյ և Լիւդիոյ:

⁵ Տես առակ Լ.Զ. երես 130. Պահ. 4:

6 Երեւելից գաւառ Փոքուն Ասիս:

7 Նղթայ լեռանց որ Լիւդիոյ և Պամիիլեայ մեջէն կ'անցնի և առնոց արեւմտեան հրափակողման մէջ երկուքի կը բաժնուի, որոնց մին կ'ըստի Տաւրոս և միւսն Անտիտաւրոս:

առաքինութեանց իւրոց , այսպիսի գեղեցիկ ծառի մը վու-
խուեցաւ ի Դից : Սոփրոնիմոս ինքն իսկ իւր ձեռօք զայն
ոռոգելու հոգն իր վրայ առաւ և Դից միոյն պէս շուք
կը դնէր անոր :

Այս ծառը չը ծերանար բնաւ . այլ տասը տարին ան-
գամ մը բոլորովին կը վիրանորողի . և Դիք այս սքան-
չելիօք սա ճշմարտութիւն ուղեր են ցուցնել , թէ ա-
ռաքինութիւնն ես որ այսպիսի բուրում մը կ'արձակէ
ի յիշողութիւն մարդկան , բնաւ չը մեռնիր :

ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆ 139 ԵՐԵՍԻՆ Վ. ԲԱՅ

Բնագրին մէջ զուլիկրատոց միջադիուն տեղ դրուած հատածը :

Ալիքնոս , որ օր քան զօր առաւել կը սիրէր զիս ,
և իմ վրայ ցուցուցած հոգածութեանց այսպէս յաջո-
ղիլը տեսնելով մեծապէս կը բերկրէր , աղատազրեց զիս ,
և Կիկայոնիոյ՝ Դամուկէս թագաւորին զրկեց , որ գըր-
գանաց մէջ ապրելով կեանքը կը սիրէր , և զայն կոր-
սընցնելէ խիստ կը վախնար : Այս թագաւորը զիս իր
քով պահելու համար մնձ հարստութիւններ տուաւ ինձ :
Քով պահելու համար մնձ հարստութիւններ տուաւ ինձ :
Մար-
ֆանի մը տարի ետք Դամուկէս մնուաւ : Իր որդին մար-
դահանոյից սապրանօք ինձ դէմ բարկացած , ամէն հա-
ճոյական և հոյակապ բանելու ինձ նողկապի ընել նայե-
ցաւ . և ևս հուսկ ուրիմն անզուսապ փափաք մը դդացի
Վիւկիա երթալու , ուր իմ մանկութեանս օրերն այն-
չափ քաղցրութեամբ անցուցեր էի :

Վ Վիւկայոնիա գաւառու Փոքուն Ասից :

Ա. Հ.

ԱՅԼԱԾՈՎԱԿԸ

Ի՞նչ գժբախտութիւն պատահեր է Մելանդէ-
սին . զուրսէն և ոցինչ , իսկ ներսէն ամէն ձախոր-
դութիւն : Իր զործերն իր փափաքանաց համնմատ յա-
ռաջ կ'երթան . ամէն մարդ իրեն հաճելի լինել կը ջա-
նայ : Հապա այդ ի՞նչ ժխոր է որ կը հանէ : Վասն զի
իր փայծաղը կը ծիփի : Նրէկ երբ պատկելու գնաց , ա-
մէն մարդոց բերկրանքն էր . այս առաւօտ ամէն մար-
դոց ակնկորանքն է . պէտք է պահել զինքն՝ որ մարդ
չը տեսնէ : Անկորդնէն ենելու առևն թաղեմուծակի մը
(chausson) մի գորդն զալարուածք զինք տհաճեցոց .
ահա բոլոր օրը փոթորկալից պիտի լինի , և ամէն մարդ
իրմէ պիտի տանջուի : Տիսնողներուն վախն ու զութը
մէանգամայն կը յուզէ . տղու մը պէս կը լայ , առիւծու
մը պէս կը մոնչէ : Ճանտ և գժողսալին գոլորչի մը
կ'ամրոխէ իր երեւակայութիւնն և կը մթագնէ այնպէս ,
ինչպէս որ իր կաղամարին թանաքն իր մատները կը
մրծուէ : Զը լինի թէ երթաս իրեն խօսիս այն բաներուն
վրայ , զորոնք վայրկեան մ'առաջ խիստ կը սիրէր . ճիշդ
այն նոյն պատճառով , որով զմնոնք կը սիրէր , հիմայ
այլ ևս չը պիտի կրնայ աննոց ներկազութեան հանգուր-
ժել : Զքոսանաց խաղաղաժինք (partie) որոց պահ մ'ա-
ռաջ մեծապէս կը բաղդար , հիմայ իրեն ձանձրալի են .
պէտք է զանոնք զաղցրեցնիլ : Միշտ բամն ու զործն է
ամենուն դէմ խօսիլ , ամենուն դէմ տրանջել , զամէնքը
վիրաւորիլ . և անոնց չը տրտմիլը տեսնելով ևս առաւել

Վ Խիստ բարեկացած է :

Ծ. Թհ)

կը զայրանայ : Շատ անգամ օդը կը հարուածէ կատաղի խոյի մը պէս, որ իւր սուր եղջիրօք օդոյն հետ կ'ո-
կորի : Երբ ուրիշն վրայ յարձակելու պատճառանք մը
չը գտներ, ինքն իր դէմ կը դառնայ, ինքզինք կը
հայնոյէ, ինքզինքը բնաւ բանի մը յարմար չը գտներ,
կը վհատի . ուրիշն զինք միսիթարել ուղելն իրեն խիստ
գէց կը գայ : Առանձնութիւն կ'ուզէ, բայց առանձնու-
թիւնն իրեն անտանելի է . ընկերութեան մէջ կը գայ,
անոր դէմ կը զայրանայ : Մարդիկ կը լուեն, և անոնց
այս լուութիւնը զինքը կը դառնացնէ : Կը հծծեն, և կը
կարծէ թէ իրեն դէմ կը խօսին . բարձրածայն կը խօսին
և իրեն այնպէս կը գայ թէ խիստ շատ խօսեցան, և
թէ ինք տրտում լինելուն է որ իրենք այսչափ ուրախ
են : Տիսուր են և անոնց տիսուրթիւնն, իրեն այս յան-
նաց յանդիմանութիւն մը կ'երեւնայ . կը ծիծաղին և
կը կասկածի թէ զինքը ծաղը կ'ընեն : Հիմայ ի՞նչ ընե-
լու է ուրեմն . Պէտք է այնչափ հաստատամութեամբ
համբերել և հանդարտ ոգւով սպասել՝ որչափ որ ինքն
անտանելի է, և վաղին երեկուանին պէս զգաստ պիտի
լինի : Անոր այս սոսկալի գաժանութիւնն եկածին պէս
կ'երթայ : Երբ այս գէւահարութիւնը զինքը կը բռնէ,
ալ կ'երթայ : Երբ այս գէւահարութիւնը զինքը կը բռնէ,
կարծես մերենայի մը զսպանակն է որ յանկարծ բրդելով
մերենան կը խանգարի : Գոգցես գիւահար մ'է, ինչպէս
կը ներկայացնեն զայն . խելայեղ մ'է նա, և մանաւանդ
թէ խելայեղութեան անձնաւորութիւնն է : Քիչ մ'առի-
պէ զինք, և ահա ցերեկ ատեն պնդել պիտի տաս իրեն
պէ զինք, գիւահար մ'է . վասն զի անձնահան կամաց ձեռօք խան-
թէ գիւեր է . վասն զի անձնահան կամաց զիւահար մ'է նա, և մանաւանդ
գարուած գլխոյ մը համար ոչ ցերեկ կայ ոչ գիշեր : Եր-
բեմն իր մոլեգնութեան և կատաղութեան վրայ ունեցած
զարմանքը չը կինար բռնել : Հակառակ իւր թափառու-
զարմանքը չը կինար բռնել : Հակառակ իւր թափառու-
զարմանքը ծիծաղով մը կը ժպափ բերնէն փա-
թեան, բռնազբօսիկ ծիծաղով մը կը ժպափ բերնէն փա-

թայդ վաթորիկը նախատեսելու և այդ մրբիկը նուածելու
միջոցը . այդ բանին համելու բնաւ միջոց մը չը կայ,
ոչ ալ այդ ամպրոպքը գուշակող ստոյդ օրացոյց մը :
Զգո՞յշ կաց, չը լինի որ ըսես թէ վաղիւ այս ինչ պար-
աէզն զբանուլ պիտի երթանք . վաղիւ նա այս աւուր
մարդը պիտի չը լինի . այսօր քեզի խօսք տուող մարդը
վաղիւ աներեւոյթ պիտի լինի . չը զիտես թէ վաղիւ ո՞ւր
պիտի կրնաս գտնել զինքն, որ իր տուած խոստումնը
յիշեցնես : Իր տեղը պիտի գտնես չը գիտեմ ինչ մը, որ
ոչ ձեւ ունի և ոչ անուն, և ոչ ալ կրնայ ունենալ . և
զանիկայ երկու վայրկեան շարունակ մի և նոյն կերպով
չես կարող սահմանել : Նախ լաւ մը զինէ զինքն և ապա
ըսէ իրեն վրայով ինչ որ կ'ուզես . այն ըսած վայրկենիդ
մէջ անգամ ճիշդ ըսածիդ պէս պիտի չը գտնես զինքը :
Այս չը զիտեմ ինչը մի և նոյն ատեն կ'ուզէ և չուզեր .
կը սպառնայ, կը դողայ, ծաղըլի զոռողութիւնն ու
անարժան նուատառութիւնն իրար կը խառնէ : Կը լայ,
կը խնդայ, կը կատակէ և կը կատափի : Իր ամենէն ան-
հեթեթ, ամենէն ամենիտ կատաղութեան մէջ զուարձա-
խօս է, ծուումարան, արագ և նորանոր գարձուածովք
զեղուն, թէպէտե իր քով բանականութեան ստուերն
անգամ չէ մնացած : Նայէ որ անարդար, անիրաւ, ան-
ստոյդ և բանաւորութեան կատարելապէս չը համաձայ-
նող բան մը չըսես իրեն . ապա թէ ոչ, անոնցմէ օգուտ
քաղելով կրնայ քեզի արժանաւոր հատուցում մը քաջ
կշռել . այն ատեն նախ իր անիրաւութենէն քուկինիդ
կ'անցնի, և աւելի բանաւոր մարդու մը զէմքը կ'առ-
նու, զքեզ քու հաւանաւթեամբ քեզին անիրաւ դասել
տալու մի միայն համոյքով : Ոչինչ մ'է այն, որ զինքը
մինչեւ ամպերը բարձրացոյց . բայց այս ոչինչը հիմայ
ի՞նչ եղաւ . Փառնակութեան մէջ կորսուեցաւ զնաց .
այլ ևս անոր վրայ խօսք անգամ չը լինիր : Զինքը վըշ-

տացնող բանին ինչ լինելը չը գլուխը . այն միայն զիտէ ,
թէ ինքը վշտացած է և թէ վշտանալ կ'ուզէ . երբեմն
այդ ալ չը զիտէր : Շատ անդամ այնպէս կ'երեւակացէ ,
թէ իր հետ խօսող մարդոց ամէնքն ալ զայրացկուու
մարդիկ են , և ինքը միայն է որ հեզանամբոյր բնուու
թեամէն մը կը փարուի . նման այն մարդուն՝ որ ինքը
դաշնին (ասրըլլադ) ախտէն բանուուած լինելով ամէն մարդ
զիկ զեղին կը տեսնէ , թէ զիտէ զեղնութիւնը բուն իսկ
իր աշաց մէջն է : Բայց կարելի՞ է արդեօք որ ինացէ
մէկ քանի անձանց , որոց ուրիշներէն աւելի պարտա-
կան է և զորս կը թոփի թէ աւելի կը սիրէ : -Ռ' , իւր
կոսպութիւնը մարդոց մէջ բնաւ խոփր չը դներ . ամե-
նուն հետ ալ անխափի կը կռուի . ամենէն առջի եկողն
իր գործին աւելի յարմար է , իւր բարկութիւնը նորա
վրայ թափնոր համար . բաւական է որ վշտացած լինի ,
իրեն համար ամէն մարդ հաւասար է . ամէն մարդիկ
լիբերան կը նախատէ : Այլ ևս բնաւ չը սիրեր զմար-
զիկ , ինքն ալ անոնց սիրելի չէ . ամէն մարդիկ կը հա-
լածեն , կը մատնեն զինքն ըստ իւր կարծեաց . բնաւ
մէկու մ'ինքինք պարտական չը ճանչէր : Բայց վայր-
կեան մ'ալ սպասէ և ահա ուրիշ աւեստարան մը պիտի
բացուի առջիդ : Հիմայ ամէն մարդոց պէտք ունի և
զանոնիք կը սիրէ , անոնք ալ զինքը կը սիրնէն : Զամին
ոք կը շորոգորթէ , ամենուն աչքը կը մտնէ , կը կախար-
դէ այն ամէնքը՝ որ այլ ևս իր կատաղութեան չէին
հանգուժեր : Նր անիրաւութիւններն ինքնին կը խոսսաւ-
վանի , իր կոպտութեանց վրայ կը ծիծազի , ինքն իր
նմանութիւնը կ'ընէ , այնպէս որ կը կարծեն թէ նոյն
ինքն է որ իր մոլեզութեան մէջ կը գտնուի , ահա այս-
չափ սա իր նմանութիւնը կ'ընէ :

Յւտ այս կատակերգութեանց զորս ի վեաս իւր այս-
չափ ճարաւրութեամբ կը խալաց , այն ատեն պիտի

կարծեիր թէ այլ ևս իւր զիւահարութիւնը զինքը պիտի
չը բռնէ : Բայց աւա՛ղ , մեծապէս կը խաբուիս . այս իւ-
րիկուն դարձեալ զինքը պիտի բռնէ իր ախտը , որպէս
զի փաղն ալ այն իրիկուան ըրածը ծաղրէ , առանց եր-
բէք յուղղութիւն դալու :

ԼԹ.

ՊԱՏԿԵՐԱԴՐԱՄԸ 1

Ալ կարծեմ , Տէր , թէ առանց ժամանակ անցնե-
լու , պարտիմ քեզ զրել խիստ հետաքրքրական բանի մը
վրայով , որոյ վրայ զու ինքնին չատ պիտի խորհրդա-
ծես : Այս երկրին մէջ Պ. Ուանատէն անուն մէկն ունինք
որ Խուալիոյ հախուռկից (antiquaire) շատերուն հետ յա-
րաբերութիւն ունի : Անոնցմէ պատկերազրամ (médaille)
մը ստացած լինել կը պարէ , զոր ցայսօր չիմ տեսած :
Բայց անոնցմէ օրինակներ զրոշմել տուած է , որք խիստ
աղէկ շնուռած են . և ոթէ իրենց ըրած ապաւորութեան
նայինք , խիստ շուտով պիտի տարածուին այն ամէն
տեղեր՝ ուր հետաքրքրիներ պակաս չեն : Կը յուսամ թէ
քիչ օրէն օրինակ մ'ալ ձեզ կը զրկեմ , բայց մինչեւ այն
ատեն ևս ըստ իմում կարի նորա ճշգրիտ նկարազրու-
թիւնը պիտի ընեմ Ձեզ :

Այս պատկերազրամն որ խիստ միծ է , իւր մէկ ե-
րեսին վրայ կը ներկայացնէ չքնաղազեղ և աշնաւատես-
սիլ մանուկ մի : Հօն կը աւեստուի Պալլաս որ զանի իւր
Եպիսով 2 կը ծածկէ . մի և նոյն ատեն Խարիթաքը երեք

1 Կեղծեալ նամակ մը ի Պայլէ առ Ֆենելոն :

2 Անուն վահանին Աթենասաց կամ Պալլասայ , Տես առակ Ժ. Երես 30. Ծան. 4:

քորք՝ անոր ճանբաներուն վրայ ծաղկունս կը սփռեն : Ապողոն 1 Մուսայից ընկերակցութեամբ՝ կը դայ իւր քնարն անոր կը չնորհէ . Աստիլիկ 2 անոր գլխուն վերեւ իւր աղաւնալուծ կառօք կը սաւառնի յօդս , և իւր գոտին անոր վրայ կը ձգէ : Յաղթութիւնը մէկ ձեռքով յաղթական կառք մը կը ցուցնէ իրեն , և միւսով յաղթութեան պսակ մը կը մատուցանէ : Տակը դրուած արձանագիրն Որատիոսէն 3 առնուած է : Մանակ քաջասիրտ չէ , չէ՝ առանց Դից :

Միւս երեսը բոլորովին տարբեր է . թէև յայտնի է թէ այս ալ այն մանուկն է , քսնզի սա ևս միւս երեսն վրայ նկարուածին դէմքն ունի , բայց այս անդամ իւր շուրջը պատող առարկաներն են խոժուատեսիլ և անհետիթ դէմքեր , թունաւոր սողուններ . զոր օրինակ , իժեր , օձեր , զեռուններ , բուեր և զզուելի աղտեղի Հարպայք 4 , որ ամննուստ գարշութիւն կը սփռեն , և իրենց ճանկաւոր մադլօք ամէն բան կը պատառեն :

Հոն կը տեսնուին անզդամ և խեղկատակ այծամարգերու 5 խումբ մը , որք այլանդակ կեցուածքով մը կը կենան , և մատնանիշ կը ցուցնեն այն հրէշտաւոր ձըկան պոչը , որով այս գեղեցիկ մանկան մարմինը կաւարտի : Ի ներքայ կը կարգացուին սա խօսքեր՝ որք ինչպէս զիտես նոյն Որատիոսինն են : Սոսկալի տգենչպէս զիտես աւարտի ձկան ի տսուն 6 :

1 Տես առակ Ա. Երես 44. Ծան. 3:

2 Տես առակ Ա. Երես 43. Ծան. 2:

3 Գեղօնք , Գիրք Գ. Գեղօն 4. տող 20. Որատիոս հուշակաւոր կատին բանաստեղծից մին , որ Օդոստեայ դարուն մէջ Կ'ապրէր : Իրմէ ունինք Գեղօններ , Երգիծաբանութիւններ և Թուղթեր :

4 Հրէշտէր , որ ունինք կնոջ դէմք , անդզի մարմին , թեւեր , մագիններ յոտս և ի ձեռս , և արջաւ ականչներ :

5 Տես առակ ԺԲ. Երես 40. Ծան. 2:

6 Որատեայ Աբոււստ Գերթութեան , տող 3 և 4:

Դիտունները մեծապէս զբազեալ են , գտնելու համար թէ ի՞նչ առթիւ սոյն պատկերադրամը զրոշմուեցաւ վաղնչական դարուց մէջ : Ումանք կը հաւաստեն , թէ սոյն պատկերադրամը կը ներկայացնէ զկալիթուլա որ Գերմանիկոսի 2 որդին լինելով , իր աղայ տիոց մէջ կայսերութիւնն իրջանիկ ընելու մեծ յոյսեր տուաւ , բայց ապա հրէշ մը դարձաւ : Ուրիշներ կը կամին՝ որ ասիկայ շինուած լինի Ներսին 3 համար , որուն կենաց սկզբնաւորութիւնն այնչափ երջանիկ և վախճանն այնչափ սոսկալի եղաւ : Երկու կազմն ալ կը միաբանին հաստատել , թէ պայծառափայլ կրիտասարդ իշխանի մը համար է այն , որ շատ բան կը խոսանայր , և իրեն վրայ եղած բոլոր յոյսերն ալ խաբէական եղան :

Բայց ուրիշ աւելի կասկածուաներ ևս կան , որք չեն հաւատար թէ այս պատկերադրամը հին բան մը լինի : Այն խոր գաղտնապահութիւնը , զոր կ'ընէ Պ. Ուանտէն օրինակաց նախագաղափարը խնամով ծածկելու մասին , անոր հսութեան վրայ մեծ կասկած մը կը ձգէ : Համարակօրէն կը կարծուի թէ մեր դարու իրաց մէկ քանին են՝ որք սոյն պատկերադրամին վրայ նկարուեր են : Գուցէ ասիկայ կը նշանակէ , կ'ըսն , այն մեծ

1 Կայիսոս , անուանեալն կալեգուլա , որդի Գերմանիկոսի և Ագրիպինայ , յաջորդեց Տիմուրեայ կայսեր , և իւր թագաւորութեան ամէն մէկ օրը մէկ մէկ անգթութեամբ նշանաւոր ըրտ :

2 Որդի Դիտուսոսի և որդեգիր Տիմուրեայ , Սոյն այս կոյսրն որ պըափ իւր տաղանդով նշանափ և իւր առաքինութեամբ նշանաւոր մէկն էր , մեռաւ յԱնտիոք յամի Տեառն 19, գանդամանելով Փիոսնի և իւր Պլանկինայ կնոջ դէմ , որպէս թէ զնիքը թունաւորած լինին :

3 Այս Եշխանը , որուն ատելի անունը ամենէն անդութ ըրունաւորաց իսկ սոսկալի նախատինք մ'եղաւ , էր որդի Ակրիբինայ (գատեր Գերմանիկոսի) և որդեգիր Կղոգեայ կայսեր՝ որուն յաջորդեց :

յոյսերը՝ որ մէծ թշուառութեանց կը փոխուին։ Կը
թուի թէ այդ պատկերագրամը յօրինողը, յօժարութիւն
մունեցած են լնոդ ազօտ նշմարել տալ չարամառութեամբ
երիտասարդ իշխան մը, որուն ամէն բարի բարի ձիրո-
քերը նուաստացնել կ'աշխատին մարդիկ, իրենց նմա
գործել տուած յանցանքներով։ Բայց յայսմանէ Պ. Ուան-
տէն ոչ միայն հետաքրքիր անձ մ'է, այլ և խորին քա-
ղաքագէտ, և Օրանժի իշխանին պիտով յարած։ ուստի
և կը կասկածուի թէ իւր նորա հետ ունեցած ներքին
մտերմութեան պատճառաւ է, որ կ'ուղէ այս պատկե-
րագրամն Երոսպիոյ բոլոր արքունեաց մէջ տարածել։
Գուք ինձմէ աւելի աղէկ պիտի կրնաք դատել, թէ ա-
նոր վրայ ի՞նչ կարծիք պէտք է ունենալ։ Բաւական է
ինձ իմացուցած լինել ձեզ զայս իրողութիւն, որ հոս
մեր պրագիտաց միտքերը մեծապէս կը զրաղեցնէ, և
հաւաստել ձեզ թէ հմ միշտ ձեր ամնախոնարին և ա-
մենահնաղանդ ծառայն։

ՊԱՅԼ²

Ամսթէրտամ⁵

4 Մայիս 1694

1 Օրանժի իշխանը նախագահ Հոլանտայի, որ Գուլելմոս Գ.
անուամբ Անգլիոյ գահը բարձրացաւ յամի 1688, ոյն նամակն
գրութեան ատեն Գաղղիոյ գէմ պատերազմի մէջ էր, ուստի և
Պուրկոնեի դքսին դէմ Եղած կլնար համարուիր պատկերագրամն
մէջ յիշուած չարամիտ ակնարկութիւն։

2 Պայլ, ոչ այնչափ հռչակաւոր իւր գիտութեամբ, որչափ
իւր սկեպտիկեան գաղափարներով։ Ծնաւ ի Կարլագ Ֆօքսի Կամ
սութեան մէջ, Այն ատեն Հոլանտա կ'ապրէր, և փիլիսոփական
գասախօսութեան աթօռ ուներ ի Ռոթէրտամ։

3 Մայրաքաղաք Հոլանտայի։

Ց Ա. Ն Կ

Ա. Ամսթէրտամ Պատրիարք Հայլմ	Ե
Նամակ ի Արքազան Պատրիարքէն առ Մեծ Տ. Յով-	Ե
հաննէս կիւմչեան	Ե
Նամակ առ Մեծ Տ. Յովհաննէս կիւմչեան	Թ
Կանխարքան	ԺԱ
Ա. Ա. Ա. Ք	
Ա. Համբերութիւնն և դաստիարակութիւնը շատ	Ե
թերութիւններ կ'ուղղեն	1
Ա. Մեղուն և ճանձը	2
Երկու աղուէմները	3
Գայլն և որոջը	4
Վիշապն և Երկու աղուէմները	5
Մեղունները	7
Ե. Կմնդանեաց ժողովն իրենց թագաւոր մ'ընա- րելու համար	9
Կապիկլ	11
Բուէճը	13
Երկու առիւծակորիւնները	15
ԺԱ. Իւր հետաքրքրութենէն պատուհասեալ աղուէմը	18
ԺԲ. Կատուն և ճագարները	20
ԺԳ. Իւր նեղսբութենէն պատուհասեալ աղաւնին	22
ԺԳ. Երկու միունք	24
ԺԵ. Քաջտգործ նապատակը	27
ԺԶ. Մեղուք և շերամք	29

ԺԵ.	Ամզոս և Գանգէս	32
ԺԲ.	Պարմանին Բազոս և Փառնայն	39
ԺԹ.	Արեւը Մուսայից ասմուն կը հովանանայ	41
Ի.	Սոխակն ու շիկահաւը	43
ԻԱ.	Պատմութիւն պառաւ թագուհոյ մ'և մանկա- մարդ գեղջկուհոյ մը	46
ԻԲ.	Ժիզէլ թագուհոյն և Գօրիզանդ վարդապային պատմութիւնը	54
ԻԳ.	Պատմութիւն Ֆլորիզայ	55
ԻԴ.	Մանկամարդ իշխանուհոյ մը վէպը	61
ԻԵ.	Ռւզեւորութիւն ի կղզին հածոյից	63
ԻԶ.	Կեղծ ռւզեւորութիւն մ'ի 1690	70
ԻԵ.	Պատմութիւն Ալֆարութ թագաւորին և Գլա- րիֆիլայ	75
ԻԸ.	Պատմութիւն Ռոզմինասի և Պրամինասայ	79
ԻԹ.	Դիզէսի մատանին	90
Լ.	Պարսիկ Ալիսէի պատմութիւնը	100
ԼԱ.	Չու Լիւկոնի	107
ԼԲ.	Անահատայ որսը	110
ԼԳ.	Արքսանչոս և Վիբգիլիսոս	113
ԼԴ.	Նեստորի թոռին Նելչոսի անխորհուրդ աղօթքը	117
ԼԵ.	Կլէոբուլոս հովիւն և յաւերժահարսն Փիդիլա	123
ԼԶ.	Արկածք Մելեսիկղոնի	127
ԼԵ.	Արկածք Արխատոնովսի	135
ԼԲ.	Ալլանդակը	157
ԼԹ.	Պատկերադրամը	164

ԲՈՅՑԱՏՐՈՒԹԻՒՆ ՔԱՆԻ ՄԸ ԲԱՌԻՑ

Ամփիթէատրօն	Էնթ-ֆը գորեւելէ նէմուկէ-ն :
Արմաւենի	Խո-րժու աշճը :
Բուրկէնի	Աժուկը :
Գի	Արդուճ :
Դարաստան կամ	Դարաստ :
Դարաստ	Մառաստան :
Դավնի	Տէֆնէ :
Թանգրուենի	Մի-րիւր աշճը :
Ժանիք	Աւ ռէն :
Լուտամ	Նախատինքն ո թափել :
Խննէշութիւն	Թուլամորթ ն. կէջէւլէն :
Խօթաղին	Հիւանդաղի :
Ծեքծեքանք	Ծռմեկելով չարժու ածք :
Կաղաղ	Գաղանի բոյն :
Կոպճուտ	Զո՞բւլու :
Կռուփ	Բռունձ, է-րունչ :
Կտաւաքաղ	Գէնն չ-շ-
Մատուտակ	Պի-ն վէսի-ն :
Մարմանդ	Խոտաւէտ աեղ :
Միատարր	Մէկ կտոր :
Մրտենի	Մէրիմ աշճը :
Շերամ	Իգէս պէտէյի :
Շիկահաւ	Սոխակի տեսակ մը :
Ուկեծաղիկ	Այն սէֆա :

Ոսկեսոր	Ալբուն բաինը լը :
Պայազատ	Պէյշառէ :
Պարմանի	Երիտասարդ :
Զայլեամին	Տէքէ բաւանու :
Սաղմթթք	Տէրեւնիր :
Սան	Աշակերտ :
Սապտառզն	Ղամպուսու :
Սնդուս	Ճանջես :
Սոխակ	Պէւլպէւլ :
Սունկ	Մանեաբ :
Սրահակ	Պատերու վարագոյր :
Վայրի կակաչ	Պառակ կոտրու նէլինձէւ չիւնչէ :
Վիժակ	Մածիոց :
Տուրմ	Զիււլնա :
Յօղուն	Կովժ , ո՞ւ :
Յովութիւն	Աէքէնլէւ :
Օթոց	Հուլը :



2583

99

2013

